

уу

у



ԱՐԴՅՈՒՆՎԱՐ Հ 1861 թ.

առ 18 դիւն 1861 թ.

17

ՍԿԶԲՈՒՆՔ

Ա-26 Բ Ե Ր Ա Յ Ե Շ Ե Ր

Ա Ր Ա Յ Ե Շ Ե Ր

Ա Ր Ա Յ Ե Շ Ե Ր

Տ Օ Ր Ա Յ Ե Շ Ե Ր

Գ. Ա Բ Ի Յ Ա Ի Ն 8 Ա Կ Խ Ե Վ Ե Շ Ե Ր

Բ Ե Ր Ա Յ Ե Շ Ե Ր Ա Կ Խ Ե Վ Ե Շ Ե Ր

Հ Ա Մ Ա Յ Ե Շ Ե Ր Ա Կ Խ Ե Վ Ե Շ Ե Ր

Թ Ա Ր Ա Յ Ե Շ Ե Ր

Յ Ա Ն Գ Դ Ա Կ Ա Խ Ե Ն Վ. Վ. Ա.

ա կ ս կ



Բ Կ Ո Ս Խ Ե Ւ Ա Պ Ո Ւ Յ Ա


Ի Տ Վ Ե Ր Ա Յ Ե Շ Ե Ր Ա Կ Խ Ե Վ Ե Շ Ե Ր

1846

Տ Օ Ր Ա Յ Ե Շ Ե Ր

Ա Կ Խ Ե Վ Ե Շ Ե Ր

Ո Ւ Յ Ա Պ Ո Ւ Յ Ա



Thanks 2.4. / a. P. 2012

Ամառապու-նի-նը ամ-էն այսպո-սսիսն
+ ամբերէն ամ-էն է. և ամ-էն այսպո-սսիսն
ըստ պահին պահին :

Ասիսյն հագուրն ահէսպո-նի-նը բա-
ռէ չէ :

Wm. H. Miller
orfford
N.C.P. W.B.
W.M.

ՅԵՐԱԳՈՐԾՎԱՆ

Բարոյական գիտութեան նպատա-
կը մարդս բարի և առաքինի ընել է :

Այս գիտութիւնը՝ մեր վարքը և
բարքը կառավարող օրէնքները այն-
պէս պարզ և յայտնի բացադրելու է՝
որ ցուցընէ մեղի՝ թէ մեր պարտքե-
րը ինչ և որոնք են . և անոնց գոր-
ծադրութեանը և կատարմանը հա-
մար՝ առ մարդ և առ Աստուած ու-
նեցած պատասխանատուութիւննիւ
մեզի իմացունէ :

Այս գիտութեան նպատակը սրր-
աերնուս մէջ առ ճշմարտութիւն և
առ սրբութիւն սէր մը ղարթուցա-
նել, և զանձերնիս կառավարելու, առ
Աստուած զուտ և ճշմարիա բարե-
պաշտութեան և ջերմեռանդ սիրոյ,
և առ մարդ բարեսիրութեան հար-

կաւորութիւնը սորվեցընելէ , որ կա-
ռող ըլլանք այն զերաստիճան երջան-
կութիւնը ձեռք ձգել որուն ընդու-
նակ ենք :

Քարոյականի դիրք մը՝ որ յարմա-
րութիւն չունի առաջնորդել և հա-
մազն զմարդիկ՝ որ աշխատին և ջա-
նան այս յիշեալ նպատակները ստա-
նալ , անանկ դիրքը ոչ միտյն անօ-
գուտ և անօդիտանէ , այլ և բարոյական
սեռնը վրան առնելու ալ արժան չէ :

Քարոյականի վօայ դրուած մա-
տենից և ճառից մէկ մեծ սխալմուն-
քը և սպականութիւնը առ է որ՝ ի-
րենց մէջ ցուցված չէ թէ Ասորը
Գիրքը Աստուծոյ բարոյական կա-
ռավարութեան ամենահարկաւոր և
խիստ օգտակար միջոյներուն մէկ է՝
կասաշերապեա յարմարած մը բա-
րոյական բնութեան , և բարոյական
այն ամեն ճշմարտութեանց և սկը-
րանոյ՝ որ առանց յերկնից յայտնու-

թեան, յու առանց Ասորը Գյոց կի-
մացքն ։ և թէ խետո կարեոր է ա-
ռաքինի կեանը մը վարելու առաջ-
նորդող շարժառիթներուն մեծ զօ-
բութիւն առլու :

Ճշարիս է որ առաքինութեան
շառ պարագերը և սիլլունքները ա-
ռաջ յերենից յայտնութեան կը-
դիտցըլին ։ բայց առ ալ նմանապէս
ճշմարիս է որ՝ մեր ախործակները, կիր-
քերը և անվայել բաղձանքները բը-
նական առաքինութեանց որ և իցէ
շարժառիթներէն շառ զօրաւոր են,
անանիկ որ անշուշտ յաղթող կըդրտ-
նըլին ։ և առանիկով մարդկային բնու-
թիւնը՝ բարւոյն ըստ մասին զիտու-
թեամբ և չարին դործածութեամբ
խառնուրդ մը եղած է միշտ :

Այս կերպով բնական առաքինու-
թիւնը և բնական կրօնը մի և նոյն
աստիճան են :

Բնութեան լոյսը բաւական է՝
Աստուծոյ էութեան և ստորոգելեաց
կամ յայտկութեանց շատերը ձանու-
ցանելու . և տակաւին մարդս երբոր
բնութեան լուսոյ թողվի , միշտ կը-
ռապաշտ եղած է , և բնական կրօնից
սորվեցուցածն ալ իր մոքէն դրենէ
դուրս կըմերժէ :

Սոկրատէս՝ հեթանոսաց բարոյա-
կան փիլիսոփաներուն դլխաւորն և
վեհադոյնը , մարդուս բարոյականին
անյօյս վիճակը այնպէս զօրաւոր ըդ-
դաց , որ կըսկզբէր թէ ոչ մէկը կարող
է զանիկա նորոգել կամ դարմանել ,
թէ որ յերկնից Աստուածային ու-
սուցիչ մը չդայ՝ որ երկբայելի բա-
ները որոշէ , և տկար շարժառիթնե-
րը զօրացունէ :

Բայց հիմայ բարոյականի հեղե-
նակ մը որ Սոկրատէսի վնտուած ուսու-
ցիչը ունի , թէ որ զանիկայ մերժէ ,
հեթանոսէ մըն ալ նուաստ է այն-

սղիսին , և մինչ և անդամ հեթանոսական իմաստութենէ ալ յեանեալ :

Ի արոյական գիտութեան շատ զըրութեանց մէկ ուրիշ սխալմունքը և թերութիւնն ալ աս է որ՝ չեն ցուցըներ թէ մարդս անէւալէակ մըն է . և թէ ոչ միայն Աստուածային յայտնութեան , այլ և Աստուածային օդնականութեան ալ կարօտ է՝ այն մաքուր բարոյականը ստանալու համար՝ որ մեր էութեան ամենէն դերագոյն վիճակն է :

Այս գիտութեան վրայ դրված բաղմահասոր գրեանց մէջ հաղիւ հաղկամ ոչ երբէք ցուցված է թէ՝ ժամանակաւոր և վաղանցիկ պարզեներուն համար անդամ , մանաւանդ՝ յափառենական բարիքներու և օրհնութիւններու համար՝ ստէպ և թախանձական ազօթք կարեւոր և օդտակար է , որ այսպէս ընել մեր անկեալ վիճակին հարկաւոր և անհրաժիշտ է :

Այս համառօտք բայց ընտիր գիրքը՝ որ ընթերցողաց կը մատուցանեմք, աղաստ է այս երկու մեծ պակասովիւններէն և սխալմունքներէն, որոնք այնչափ դրեանք բոլորովին անպիտան և անդործ թողուցին, և բազմաց միտքն ալ բարոյական կատարելութեան աղքիւրէն խոտորեցին:

Բայց ասիկա ոչ թէ հենանոսական առաքինութեան զրութիւն մը կամ ընթացք մը նէ, այլ՝ Քընօգունէական։ և թէ Անդշեայի թէ Սկացեալնահանդացք բազմաթիւ դպրոցներու մէջ իրաւամք մեծ համբաւ առած է։

Ոչ միայն հասարակաց ախորժակին յարմար դալուն հոգ տարված է, այլ և դպրոցներուն ալ յարմար և օդակար ընելու համար, ամեն դլսոյ և յդուածոյ վերջը հարցմունք ալ զրված է։

Եղէկ կերպմը կըսեպենք, որ դասառութիւնը նախ առանց հարց-

մանց ըլլայ . բայց անատենն ալ աշակերտը այնողիս ուշադրութեամբ սորվելու է որ՝ համարը մասնաւորապես միտք առնէ , որ ուսուցչին պատմել կարողանայ : Խոկ հետեւեալ համարը անցեալ յօդուածոյ կամ դլիսոյ հարցմունքները ըլլալու է , որ անցեալ դասը վերստին կարդալով յարմար որսասխան դտնէ , որ առաջին դասը քաղուած ընել ըսել է :

Հարցմանց ումանց ճշգրիտեւողապես պատասխան չդանըվիր հասարին մէջ . աս անոր համար է որ՝ աշակերտը իր քովին օրինակ դտնէ և այս կամ այն սկզբունքները բացադրէ . և ասիկա աղէկ կերտ մըն է իմանալու թէ աշակերտը նիւթը աղէկ հասկըցե՞ր է կամ չէ :

Ուսուցիչը իր քովին ուրիշ հարցմունքներ հարցունելու է . և աշակերտաց աղօտ երեցած կամ չհասկըցած բաները , և մութ տեղերը սկալովել և

ւ

բայադրելու է , որ ասանկով դասը
զուարձալի և միանդամայն օդտակար
կը ըստ աշակերտաց :

Եյս դիրքը մասնաւորապէս հայ-
կաղնան մանկանց կմատուցանեմք , յու-
սալով թէ ասիկա միջոց և առիթ մը
ոլիտի ըլսայ՝ իրենց սրտերնուն մէջ
այս խիստ աղնիւ և խիստ պատուա-
կան և օդտակար դիտութեան սէր մը
զարթուցանելու , և բարոյական միքրու-
թեան և առաքինութեան համար ջանք
և փափաք դրդուելու և զօրացունելու :

Եթէ այս գիրքը այս միտքով ընդու-
նելի ըլսայ , մենք ալ մեր նպատակին
կը հասնինք . և կը յուսանք որ շատ
չանցած՝ մարդուս բարոյական կարո-
ղութեանց և ընդունակութեան վրայ
ալ գիրք մը կը հրատարակենք՝ ցան-
կացողաց փափաքը և կարօտելոց կա-
րօտութիւնը լցունելու :

ՍԿԶԲՈՒՆՔ

ԸԵՐԱՅԵՒՄ ԳԻՏՈՒԹԵՐՄ

ՄԱՐԱԴ . Ա.

ԳԼՈՒԽ . Ա.

Բարոյական օրէնք , Գործք եւ
Կիտաւորութիւն :

ՅՕԴՈՒԱԾ . Ա.

Բարոյական օրէնք :

Բարոյական գիտութիւնը՝ բարոյական օ-
րինաց վրայ եղած գիտութիւնն է :

Ուրդիկ երբոր կըտեսնեն թէ երկու
գիպուածներ այնպէս կապված են իրա-
րու , որ մէկը պատահածին պէս միւսն ալ
միշտ կըհետեւի անոր , այն կապակցու-
թիւնը օրէնք կըկոչեն : Ա, աեւ առջի գիպ-
ուածին պատճառ , եւ երկրորդին՝ գործ
կըսեն . զոր օրինակ երբոր կըտեսնեն թէ
ջուրը այս ինչ աստիճան կըցրտանոյ նէ ,

կարծր մարմին կըլլայ , կամ կըսառի . առ
կէ բնալոյծները օքէնտ կըդընեն թէ՝ ջուրը
այս ինչ մասնաւոր աստիճան հասնի նէ
կըսառի :

Դարձեալ՝ կըտեսնեն որ ջուրը երբոր
այս ինչ աստիճան կըջեռնու , կեռայ կամ
շոգի կըլլայ . ասկէց ալ ուրիշ օքէնտ մը
կըհաստատեն թէ՝ այս ինչ աստիճանի մէջ
ջուրը կ'եռայ : Ասանկով այս ընդհանուր
ճշմարտութիւնը կըհանեն թէ՝ երբոր այս
ինչ պարագայներուն մէջ դիպուածներուն
մէկը կըպատահի , միւսը հարկաւ կըհե-
տեւի . եւ կըսեն թէ ցուրտը ջրոյ սառե-
լուն , եւ տաքը՝ եռալուն պատճառն է :

Դայց այս յայտնի է թէ երկու դիպ-
ուածներ միշտ կապակցած չեն կրնար ըւ-
լալ , եթէ զանոնք այսպէս կապակցող զօ-
րութիւն մը , եւ եթէ այն զօրութիւնը
միշտ եւ ամեն տեղ գործածող էակ մը
չըլլայ :

Ուստի բնութեան օրինաց դոյութիւնը
այն Դերագոյն Խակին՝ րոլոր բաներուն
Արարչին եւ Պաշտպանողին էութիւնը կը-
ցուցընէ . եւ ամեն փոփոխութիւններ՝ որ
կըտեսնենք , Այ էութեանը ապացոյց են :

* Դաեւ յայտնի է թէ Արարից մշտակ-

ՆԵՐ- Համար այսպէս իրար կապեց դիպուածները . ինչպէս , զրոյ եռացմանը հետ այս ինչ աստիճան ջերմութիւն կապելով՝ մեղի սորվեցընել կուղէ թէ , եթէ ջուրը եռացընել ուղենք , պէտք է որ սյս ինչ աստիճան ջերմութեան հանենք զանիկա : Եւ որովհետեւ ինքը առ հասարակ անփոփոխ է իր դրած օրինաց վրայ , վասն որոյ անոր սահմանած ընթացքէն դուրս տարրեր կերպով բնաւ գործք մը չենք կրնար կատարել , թէեւ շատ ջանք աւը նենք :

Արդ այս օրէնքը դարձընենք Էտրոյաննի : Ամէն մարդ գիտէ թէ այս ինչ տեսակ գործքերը բարի են եւ այն ինչ տեսոկը չար : Ով չըզգար թէ ստախօսութիւնը , մարդասպանութիւնը , գողութիւնը , անգթութիւնը , չար գործքեր են . եւ ո՞վ չգիտեր թէ ճշմարտախօս , արդար , գորովալից , երախտադէտ , եւ բարերար ըլլալը բարի գործքեր են : Տղայ մը անդամ քիչ մը խորհելու ըլլայ , կ'իմանայ թէ այս երկու տեսակ գործքերէն միշտ հետեւանքներ կըծագին . զօր օրինակ , եթէ մէկը չար գործքեր գործէ՝ սուտ խօսի , գոլութիւն ընէ կամ ուրիշ անձինքը

նեղէ, իր մեջը մասնաւոր տհաճութիւնն մը կամ ապերջանկութիւն մը կըղղայ, որ կըսվի յանցանաց զգացումն. Կըսվամայ թէ ըրածը կըյայտնըվի, եւ կուղէ որ ըրած չ'ըլլար, ինչու որ գիտէ թէ Եթէ յանցանքը յայտնուի, մարդիկ իրեն չեն հաճիր եւ իր վարուցը համար զի՞նքը կանարգեն :

Ընդ հակառակն, եթէ բարի գործէ, ճշմարիտ խօսի, երախոսագէտ ըլլոյ, չարին փոխարէն բարի հատուցանէ, մասնաւոր հաճութիւնն մը կամ երջանկութիւն մը կ'զգայ իր մեջը, ըրածին կըհաւնի, եւ գիտէ թէ ամեն մարդ պիտի յարդէ զի՞նքը :

Արդ՝ որովհետեւ այս դիպուածները եւ շատ ուրիշներն ալ միշտ այսպէս յօդեալ կըդառնուին, վասն որոյ այս կապակցութիւնը օքնեա կըկոչենք. եւ որովհետեւ այս հապակցութեան հիմը՝ գործքի մը բարյական բնութիւնը կըկոչվի, անոր համար այս օրէնքը կանուանենք օրէնք բարյական: Եւ որովհետեւ կըդառնանք որ այս դիպուածները անփոփոխ են, բարի գործոց հաճութիւն կըհետեւի միշտ, եւ չար գործոց՝ արտմութիւն: Վակից որոշ կիմանանք թէ՝ անոնց այսպէս անբաժա-

Նելի կապը Աստուած , մեր Արարիցը և
 ՝Օսյյրագոյն Դատաւորը կապեց . Եւ շատ
 յայտնի է որ մեզի սորվեցընելու միտքով
 ոյսպէս ըբաւ . ուրեմն ասկէց Խրնանիք սորք
 վիլ թէ ի՞նչպէս կուղէ Աստուած որ մեն-
 գործենք : Խնչպէս եթէ Աստուած բարե-
 դործութեան հետ՝ հաճութիւն , եւ շա-
 րագործութեան հետ՝ տետմութիւն կա-
 պեց միշտ , ասով մեր բարի ըլլալ ուղե-
 լը այնչափ յայտնի է , որչափ որ պիտի
 ըլլար՝ եթէ երկինքէն պատգամով իմա-
 ցըներ : Եթէ տերութեան մը մէջ ամէն
 մարդասպանի պատիժ մահ ըլլայ , ասիկա
 տանց աերութեան արդելման դիր մը հը-
 րասարակվելու այնքան յայտնի ուղղու-
 թիւն եւ զգուշութիւն մըն է մեր վարու-
 ցը , որքան պիտի ըլլար՝ տերութեան ամէն
 կողմը մարդասպանութեան արդելման հ-
 րովարտակ հրատարակելով :

Կործքերուն հետեւութիւնները այս-
 պէս քննելով՝ շատ բաներու մէջ մեր ա-
 րարչին օրէնքը կամ կամքը ինչ ըլլալը
 կրնանիք սորվիլ : Ասկէց իզատ Առորք դը-
 րոց մէջ իր կամացը յայտնութիւնը ու-
 նինք , որ կըսորվեցընէ թէ ի՞նչպէս պիտի
 գործենիք , նաև կիմացընէ թէ հնապան-

դութեան եւ անհնազանդութեան ինչ հետեւանքներ զուգեց : Ահա այս օրինաց կարգադրութիւնը եւ բացատրութիւնը բարոյական գիտութիւն կ'ըսուի :

Առաջիններ :

1. (Օրինակ մը տուր բնական օրէնքի վրայ, այսինքն, դիպուածի մը՝ որուն միշտ ուրիշ դիպուած մը կըհետեւի :

2. Բարոյական օրէնքէն օրինակ մը տուր :

3. Աստուծոյ էութիւնը ի՞նչպէս կըյայտնես :

4. (Օրէնքի մը օրինակ տուր, որով Աստուծուած մեղ ուղղել կուղէ :

5. Կենաց մէջ պատահած դիպուած մը կըյիշե՞ս, որուն մէջ բարի գործքերէն յառաջ եկած երջանկութիւնը, եւ չար գործքերէն յառաջ եկած տրտմութիւնը զգացիր :

6. Ինչո՞ւ Աստուծուած այնպէս կարգադրեց որ տեսակ մը գործքերուն տրտմութիւն, եւ ուրիշ տեսակ մը գործքերուն հաճութիւն հետեւի միշտ :

7. Եթէ այն հաճութեան եւ տրտմութեան ուշ դնենք մեր պարտականութիւնը

եւս առաւել չե՞նք մի ճանչնար, եւ եր-
ջանկագոյն չե՞նք մի ըլլար :

8. Ուրեմն ինչո՞ւ անոնց միտք չե՞նք դը-
ներ ու անոնց համեմատ չե՞նք գործեր :

9. Հասկրցա՞ր մի ի՞նչ ըսել է բարոյա-
կան գիտութիւն, բացադրէ :

ՅՕԴՈՒԱԾՈՒՅԻՆ

Խաղաղավոր գործ, և ու դիպուտացիւն :

Ի՞նչ է բարոյական գործք :

Կործ կըսվի ինչ որ մարդու դիպուտացիւն
կամ գիտական կըգործէ : Անրդիկ եւ
կենդանիները շատ բաներ գիտմամբ կը-
գործեն : Անդանիները շատ անդամ ի-
րարու եւ մարդոց ալ վընառ կընեն՝ ճիշտ
վընասելու մտօք : Խայց կենդանեաց գործ-
քերը մարդոց գործքերուն հետ թէ որ
բաղդատենք՝ տարրերութիւնը խիստ մեծ
է : Անդանիները չեն գիտեր եւ չեն իրար
գիտական թէ իրենց գործեքրը չոք են, բայց
մարդիկ կարող են այս որոշումը ընելու :
Երդ՝ որովհետեւ կենդանին բարին ու շա-
բը չ'կընար որոշել, վասնորոյ անոր գործ-

քերը բարսյական գուշծոց կարդը չենք դա-
սեր : Խակ մարդը այս որոշումը կրնայ ը-
նել, վասնորոյ իր գործքերը բարսյական
գուշծոց կըսեպվին : Բայց մարդիկ երբեմն
դիպուածոյ գործքեր ալ կըզօրծեն . ինչ-
պէս, մարդ մը չըտեսնալով՝ քար մը կամ
դունտ մը կընետէ մեկուն ու կըվընասէ:
Ասանկ գործքի մը մեջ յանցանաց զգա-
ցումն չենք զգար . թէպէտեւ եղած բա-
նին վըրայ կըցաւինք : Ո՞եր խզճմտանիքը
մեղ չըյանդիմաներ, երբոր վընաս ընե-
լու մտքով եւ կամ բոլըռովին անհոգու-
թեամբ չենք գործեր :

Ա,աեւ երբեմն բարի գործք մը վերջը
վընաս կըպատճառէ՝ ինչպէս . ըսենք թէ
չիւանդ բարեկամիս աղէկ կերակուր կը-
խրկեմ, բայց եթէ կերակուրը անոր վը-
նաս տայ, կըցաւիմ անոր քաշած ինա-
սին վըրայ, բայց իմ գործքիս տհաճու-
թիւն չեմ ցուցըներ, անով գիտական-
լիւնս բարի եք : Այս եւ ասոր նման օ-
րինակներէն կըսորվինք, թէ գործքերուն
բարցյական յատկութիւնները՝ դիտաւորու-
թենէ դատելու է :

Դիտաւորութիւնը զանազան կերպով
չար կ'ըլլոյ : Ա. Երբոր ուրիշը կըվընա-

սենք բարկութեամբ անոր զարնելով կամ
անոր վրայ գէշ խօսքեր հբատարակելով
մի միայն այն մտքով որ ուրիշները որ-
խալ կամ գէշ համարումն ունենան ա-
նոր վրայ : Բ . Երբոր միայն անձերնիս
հաճեցունել կընայինք՝ առանց նկատելու
ուրիշն պատճառած վեսաներնուս :

Եյսպէս կըլլայ՝ երբոր մէկը ծաղը ընենք
զբօսանքի համար թէպէտեւ ատելութիւն
չենք ցուցըներ : Իրաւոնք չ'ունինք որ
անձերնիս հաճեցունելու համար ուրիշ-
ներուն երջանկութիւնը խանգարենք : Ե-
սանկով ընդհանուր կանոն մը կըրնայ
հաստատվիլ թէ , մեր դիտաւորութիւնը
չար է , երբոր Եստուծոյ օրինաց մէկուն
դէմ անգամ դործելու դիտաւորութիւն
ունինք . եւ այս օրէնքը երկու պատուի-
րանաց մշջ կ'ամփիոփի . “ Քու Տէր
Եստուածդ բոլոր սրտէդ պիտի սիրես ” :
“ Խնչպէս կուզես որ ուրիշները քեզի ը-
նեն , եւ դուն նոյնպէս ըրէ անոնց ” : Գ .
Որովհետեւ դործքի մը բարոյական յատ-
կութիւնը դիտաւորութիւնէ կ'որոշվի , ա-
նոր համար եթէ չարութիւն ընելու միտք
ունենանք , թէեւ իրօք չըդործենք ալ՝ դի-
տաւորութիւնը չար է : Եւ երբոր իրօք

միտքերնիս կըդնենք թէ բարի գործենք ,
 թէեւ դիտաւորութիւննիս կատարելու կա-
 րող ալ չ'ըլլանք , մեր դիտաւորութիւնը
 Աստուծոյ ընդունելի է : Ինչպէս , Աստ-
 ուած դաւթին հաճեցաւ վասնզի դաւիթ
 գիտուստութիւն ունէր տաճարը շինելու .
 թէպէտեւ Աստուած չըթողուց որ շինէ :
 Ասանկալ աղքատներուն բարի կամքը եւ
 բաղձանքները Աստուծոյ առջին հարուստ-
 ներուն ըրած ողորմութեանը հաւասար
 ընդունելի են : Դ . Արովհետեւ ընդունե-
 լի գործք մը ընելու համար բարի դի-
 տաւորութիւն պէտք է . վասնորոյ եթէ
 Աստուծմէ հրամայուած գործք մը կա-
 տարենք առանց բարի դիտաւորութեան ,
 Աստուծոյ առջեւը ընդունելի չէ ան գործ-
 քը : Իարի է աղքատ որբեւարիի մը ար-
 դարութիւն ընել . բայց անիրաւ դատա-
 ւորը , որ ոչ Աստուծմէ կըվախնար , ոչ
 ալ մարդոցմէ կ'ամընար , ու միայն քա-
 շած թախանձանացը պատճառաւ որբե-
 ւարիին դատաստանը տեսաւ , ընդունելի
 գործք մը չըրաւ . ինչու որ իր միտքը մի-
 այն նեղութենէ ազատվիլ էր : Անանկալ
 տղայ մը եթէ բարի եւ յօժար սրտով
 եւ սիրով չ'կատարեր ծնողացը կամքը ,

անհնաղանդ տղայ է , թէպէտեւ ծնողացը
ըսածը կըկատարէ : Այս ալ քըննելու
արժան բան է թէ , առաջուց ունեցած
զգացումնիս մեր դիտաւորութեանը վրայ
շատ ներգործութիւն ունի : Են որ նա-
խանձ , վրէժինդիր եւ չար զգացումներ
ունի , շատ հաւանական է որ նոխանձու-
թեան , վրէժինդրութեան եւ չար գործ-
քնը առաւել եւս գործէ քան թէ ան
մարդը՝ որ բնաւ այսպիսի խորհուրդներ
չունի իր մէջը : Ուստի կըաեսնենք թէ
ան զգացումները՝ որ զմեզ չար գործքե-
րու կառաջնորդեն , ինքնին չար են : “Եղին
այս բանն է՝ որ մեր օրհնեալ Փրկիչը կի-
մացընէ մեզի , “ Որտեն կ'ելլէն չար խոր-
հուրդները ” ըսելով :

• առջևանուն :

1. Կենդանիները եւ մարդիկ ալ դիտ-
մամբ կըգործեն մի :
2. Ուրդոց եւ կենդանեաց մէջ մէծ
տարբերութիւնը ի՞նչ է :
3. Ուրդոց վրայ իշխանութիւն կրնա՞նք
ունենալ . կենդանեաց վրայ ունեցած կեր-
պէն տարբեր կերպով :

4. Օրինակով մը բացատրէ :
5. Անրդոց վրայ իշխանութիւն ունենալու լաւագոյն կերպը ո՞րն է :
6. Եթէ մարդիկ չեն իշխըվիր չարը ու բարին դիտնալով, ինչի՞ նման են :
7. Պատահիները երբեմն այսպէս կը նե՞ն մի :
8. Այսպէս գործելը յարգելի՞ է թէ անարգելի է :
9. Եթէ մէկը մեզ վրնասէ դիպուածով, այն գործքը չար սեպել պէտք է : Եթէ ոչ, ինչո՞ւ : Օրինակ :
10. Եթէ մէկը բարերարութիւն ընելու մոլով մեղի վեաս մը պատճառէ, շնորհական ըլլալու ենք, թէ տհաճութիւն չուցընելու ենք : Ի՞չո՞ւ : Օրինակ :
11. Օրինակ մը տուր անխօրհրդաբար եղած չար գործքի մը համար :
12. Այսպէս գործքեր ըրած ես մի :
13. Չար բանի մը օրինակ մը տուր, որ իրօք գործքը չէ կատարված :
14. Տարի գործքի մը օրինակ տուր, որ առանց բարի դիտաւորութեան եղած է :
15. Հուցուր թէ մարդիկ ինքըզինքնին ի՞նչպէս չար կընեն չար խորհուրդներ գործոծելով :

ԳՈՒԽՈՒ . 5 :

ԽՈՂՋՄԹԱՆՔ :

ՅՕԴՈՒԱԾ . Ա :

Խօնք է ինչ և խողջմանը , և խողջմանը թու
է հայութեա իշխառեա իսմ իրաւուցացընեա :

Հայտնի է որ երբոր բան մը կընենք ,
ուրիշ բան մը պէտք է որով ան բանը ը-
նենք : Խնչպէս քալելու համար՝ ոտք պէտք
է , տեսնելու համար՝ աչք պէտք է , լսելու
համար՝ ականջ , եւայլն : Ճիշտ ոյսպէս
է մեր ներքին կամ մտաւոր գործողու-
թիւններն ալ , ինչպէս . խորհելու կամ
զգալու համար միտք պէտք է որով խոր-
հինք կամ զգանք . յիշելու համար յի-
շողութիւն մը՝ որով յիշենք :

Եթէ՝ ամեն մարդ դիտէ թէ ուրիշ
մարդոց գործքերուն մէջ բարին կամ շա-
բը որոշելու կարողութիւն ունի եւ գի-
տէ ալ թէ իր գործքերուն չար կամ բարի
յատկութիւնը ունենալէն մասնաւոր ըզ-

դացումներու ենթակայ է : Այս կարողութիւնը , որ մարդս ունի ու կենդանին չունի՝ խոշճառն կըկոչենք , որով այս որոշումը կընենք , ու երջանկութեան եւ ապերջանկութեան զգացումներ կըվայելենք եւ կըկրենք : Քննենք ու պիտի գտնենք որ չարի կամ բարւոյ զգացումն՝ թէ առ Աստուած ու թէ առ մարդիկ ունեցած գործքերնուս կըվերաբերի : Եթէ տղայ մը սուտ խօսի՝ թէպէտեւ մարդ չիմանայ , ու երդնու՝ թէպէտեւ մէկը չըլսէ , կամ սուրբ օրը այսինքն կիրակին չ'պահէ՝ թէպէտեւ մէկը չ'տեսնէ , ինքը կ'զգայ թէ Աստուծոյ դէմ մեղանչեց եւ կըվախնոյ թէ Աստուած զինքը պատժէ իրաւամբ : Եթէ իր զրացինին ստացուածքը դողնայ , կամ իր ընկերները խարէ կամ զարնէ ու նախատէ , կ'զգայ թէ զանոնք վեասելուն համար յանցաւոր է . կըխպնի անոնց երեսը նայելու , եւ զիտէ թէ իր վարքին համար պատժոյ արժանի է¹ :

Աւստի կըսենք թէ խղճմոանքը մորին ան կարողութիւնն է , որով թէ առ Աստ-

(1) Այս զգացումներուն ամանք խառնենք , երբ անսառանիները չըլուզը գործածենք :

ուած եւ թէ առ ընկեր ըրած դործքեր-
նուս չարը ու բարին կ'օրոշենք : Եւ ո-
րովհետեւ թէ մեր եւ թէ ուրիշներուն
գործքերուն մի եւ նոյն վճիռները կու-
տանք , անոր համար կըսենք թէ խղճ-
մտանքը մտքին ան կարողութիւնն է , ո-
րով բարոյական գործողութեան չարը ու
բարին կօրոշենք , եւ նոյն կարողութիւնն
է որ մեզ կըստիպէ բարի գործելու եւ
կ'զգուշացընէ չար գործելէն . նաեւ մեկ
կերպով հաճութիւն կ'զգանք ու միւսով՝
տրտմութիւն :

Խորհինք քիչ մը բարւոյ ու չարի վը-
րայ ունեցած զգացումներնուս վրայ , որ
տեսնանք թէ խղճմտանքը մեզ ինչ կեր-
պով կըխրատէ : ' Ա,ախ ' դիցուք թէ գործք
մը պիտի ընենք եւ կըխորհինք թէ ընել
պէտք է արդեօք թէ չէ . զորօրինակ ը-
սենք թէ տղայ մը այնչափ չար է որ իր
հօրը կըբարկանայ եւ կըխորհի թէ ար-
դեօք զարնէ հօրը : Հաւանական է որ ա-
մէն բանէն առաջ կըխորհի թէ իր հայրը
իրմէ զօրաւոր է եւ կըպատժէ զինքը , ա-
նանկ գործք մը ընելը խելացութիւն չսե-
պեր . ինչու որ շահածէն առաւել պիտի
կորսնցընէ : Իսայց ըսենք թէ իւր հայրը

Հիւանդ պառկած է եւ այնպէս տկար է որ չկրնար պատժել զինքը ըրած չարութեանը համար : Իայց եթէ տղան վայրկնան մը խորհի, պիտի իմանայ ԱՆ հօք Աղբնէլ շարութեան է եւ թէ տարբերութիւն չկայ հայրը զինքը պատժելու կարող եղեր է թէ չէ : Եւ տղայ մը տեսնէ որ տղին մէկը կրցածին չափ աղեկութիւն ընելու փրխանակ հօրը կրզարնէ , պիտի ըսէ թէ այն տղայն չար է և պատժոյ արժանի :

Խսկ եթէ հօրը զարնելու ջանք ըրած ժամանակը ինքըզինքը սաստիկ վեասէ , թէպէտեւ ամէն մարդ պիտի ցաւի , սակայն բոլորն ալ պիտի ըսնն որ իրաւամբ եղաւ եւ արժանի էր :

Պարձեալ՝ ըսնէք թէ տղայ մը կ'զգայ որ իր հօրը զարնելը չարութիւն է , նոյն ժամանակին ուրիշ բան մընալ կ'զգայ իր մէջը , որ այս չարութիւնը չընելու կստիպէ զինքը . եթէ տղայն բարկացած է՝ իր մէջը երկու տեսակ զգացումներ կունենայ . բարկութեան զգացումները զինքը պիտի ստիպեն որ ընէ , եւ նղճմտանքը պիտի խրատէ որ չընէ : Եթէ խղճմտանքին հնազանդին բարի տղայ է . եւ եթէ

բարկութեան կրիցը հնազանդի՝ շար տը-
ղոյ է :

Ուրիշ օրինակ մը առնենք : Կիցուք
թէ տղի մը քիչ մը ստակ տուլն որ եր-
թայ իրեն համար խաղալիք գնէ . երբոր
խաղալիքները առնել կերթար՝ խեղճ կը-
նոջ մը պատահեցաւ , որուն դաւակները
անօթութէնէ կըկորնչէին : Խաղին վրայ
ունեցած սէրը կ'ստիպէր զինքը որ երթայ
խաղալիքները առնէ . բայց իր խղճմտան-
քը պիտի խրատէր կամ ստիպէր որ խեղճ
տղոցը ողորմի : Անձեասէր տղոյ մը խա-
ղալիքներուն վրայ ունեցած սիրոյն պիտի
հնազանդէր եւ թողուր ան տղաքը որ սո-
վամահ կորնչին . իսկ բարի տղայ մը իր
խղճմտանքին պիտի հնազանդէր եւ ինքը-
զինքը պիտի զրկէր խաղէն , ու դրամը ան
աղքատ տղոցը . տար :

Կործք մը կատարելէն եաբը ունեցած
զգացումնիս . քննելով կ'իմանանք թէ խղճ-
մտանքը մեզ ինչպէս կըխրատէ :

Առնենք վերօյիշեալ օրինակը : Եթէ
տղայ մը բարերարութիւն ընէ երջանկու-
թիւն կ'զգայ , եւ ըսածին կըհաւնի : Եւ
եթէ ուրիշ տղոյ մը սցսպէս գործքերը
տեսնէ՝ կըսիրէ զանիկա եւ կըցանկայ ոք

իր գործքին համար աղեկ հատուցում մը
ընդունէ այն տղան : Ետքը եթէ ան սրբ
զան փողոցէն անցնելու ժամանակ աղ-
քատ տղոցը տուած ստվելին երկուքին շտի-
դրամ գտնէր , բոլոր մարդիկ ուրախ կըլ-
լային եւ կըսէին թէ այս հատուցմանը
արժանի էր :

Ընդ հակառակն՝ եթէ տղայ մը ան աղ-
քատ տղոցը բարերար ըլլալու փոխանուկ
թողու որ կորինչին , ու անոնց նախատուկան
անուններ ալ կանչէ կամ զարնէ , երբոր
կանցնի կերթոց , ու կըխորհի իր ըրածին
վրայ շատ կամընայ կըտրտմի . ու շատ
անհանդիստ կըլլայ . եւ կըվախնայ որ դժ-
բաղդութիւն մը կըպատահի իրեն : Եթէ
այսպէս գործք գործող մէկը տեսնենք
շատ տհաճութիւն կըցուցընենք , անոր հե-
տո ընկերանալ չենք ուզեր , ու կըսենք
թէ պատժոյ արժանի է : Սարագործ ան-
ձանց այնպէս վախկոտ եւ երկշոտ ըլլալ-
նուն եւ բարեգործ անձանց այնշտի հա-
մարձակ ըլլալնուն գլխաւոր պատճառը ոյս
է որ՝ շարագործը իր պատժոյ արժանի ըլ-
լալը դիտէ , վասնորոյ կըվախնայ որ մար-
դիկ զինքը կըպատժեն : Խակ բարեգործը
դիտէ որ բարի հատուցման արժանի է , ա-

Նոր համար մէկէն վախ չունի : Եւ այս
պատճառաւ է որ չարագործները լնդ-
հանրապէս կը յայսնը վին : Են որ չարու-
թիւն կընէ կը վախնոյ կամ ընայ . իր դէմ-
քին վրայ և գործքերուն մէջ կը ցուցընէ
իր յանցանքը . և որշափ որ ծածկել կը-
ջանայ , այնշափ կը յայտնը վին :

Հայոց հունար :

1. Կ'ըսվի թէ բան մը լնելու համար
ուրիշ բան մը ունենալու ենք որ անով
լնենք : (Օրինակ մը տուր :

2. Ի՞նչպէս դիտես թէ խղճմտանք մը ու-
նիս :

3. Երբոր ծնողացդ անհնաղանդ կ'ըլլաս
բնչ զգացումն կ'ունենաս :

4. Վատուծոյ դէմ մեղանչես նէ ի՞նչ
զգացումն կ'ունենաս :

5. Ի՞նչ բան է այն որ աս զգացումնե-
րը յառաջ կը բերէ :

6. Երբոր բարի գործես , ու Վատու-
ծոյ հնաղանդիս ի՞նչ զգացումն կ'ունե-
նաս :

7. Ի՞նչ է որ այս զգացումները յա-
ռաջ կը բերէ :

8. Ենթան կենդանիները այսպէս զգացմներ ունի՞ն : Ինչո՞ւ :

9. Երբոր այս ինչ մասնաւոր շար գործքը ընել կամ ընել կըխորհեիր ներան բան մը չողացիր, որ մի ըներ կ'ըսէր քեզի : Ի՞նչ է որ քեզ արգիլեց :

10. Երբոր այս ինչ բարի գործքը ընել կըխորհեիր, բնաւ բան մը չ'օգնի՞ր որ քեզ կըստիպէր ընելու : Ի՞նչ է որ քեզ կըստիպէ այսպէս :

11. Այտախօս, աւաղակ եւ անգութ մարդոց տհաճութիւն չե՞ս ցուցըներ : Ի՞նչ բան է որ այսպէս դժալ կուտայ քեզի :

12. Տվյալ մը շարութիւն գործելէն ետքը տուն գայ նէ, աղէկութիւն ըրած ժամանակին պէս երջանիկ կ'ըլլայ : (Կրինակ :

13. Ինչո՞ւ համար շար մարդը շուտով կըյայտնըի :

14. Երբոր շարութիւն կ'ընեն մարդիկ ինչո՞ւ համար այնթան կըվախնան :

15. Բարեգործ անձինք ի՞նչու շատ անգամ երջանիկ են մռած ժամանակին :

16. Ինչո՞ւ շարագործ անձինք թշուառ են մռնելու ժամանակին :

ՅՈՒԽԱԾ . Բ .

թե՛ է՞նչ ի՞նպով յաստաց ի՞րեայ ի՞մ ի՞շ
պըսնայ . ի՞մ լի է՞նչուն ի՞նքնակ ի՞մ
ի՞ստիսնանայ խղճագունաը :

Հայտնի է թէ մեր կարողութիւնները
զօրանալու կամ տկարանալու ընդունակ
են . ուստիք իրենց հասակը եղաղներէն զօ-
րաւորագոյն են . մէկը իր բաղուկովք զօ-
րաւոր է , մէկուլը իր ոտքովք : Վսանկ է
ներքին կարողութեանց ալ . մէկը քաջ
եւ զօրաւոր յիշողութիւն ունի եւ ուրիշը՝
տկար . մէկը դիրութեամբ դրելու լն-
դունակ է՝ ուրիշը գժուարութեամբ կը-
զրէ . և այլն :

Եթէ քննենք՝ ան կարողութիւնները
որ շատ կըդորձածվին , զօրաւորագոյն են :
Կլզանանք որ ան մարդը որ ուրիշէն ու-
ժովք է , իր ուժը շատ կըդորձածէ : Որուն
գործքը որ բաղկի զործողութիւն կըպա-
հանջէ , անօր բաղուկները զօրաւոր են .
եւ ովք որ շատ կըքալէ կամ կըփազէ՝ զօ-
րաւոր եւ ուժով սրունդներ ունի :

Վն որ իր յիշողութիւնը ունակաբար

կըգործածէ, դիւրու կըյիշէ. այսինքն զօրաւոր յիշողութիւն մը կըստանայ: Խոհանոր չիջանար լսած կամ կարդացած բանը յիշելու, շուտով կըտկարանայ յիշ չողութիւնը: Վասնկով մարդիկ այս ընդհանուր հետեւութիւնը կըհանեն թէ բոլոր կարողութիւնները գործածութիւնով կըզօրանան, եւ չգործածելով կըտկարանան:

Ա. Այս կանոնը խղճմանքին ալ կըվերաբերի զանազան կերպերով:

Ա. Արշափ ստէպ գործածենք մեր խղճմանիքը գործքերուն բարին ու չարը ու բոշելու ու դատելու, այնչափ դիւրաւ եւ ուղիղ դատել կըսորվինք:

Ա. որ գործքը գործելէն առաջ խորհրդածութեամբ ինքը կըհարցընէ՝ արդեօք այս բանը բարի՞ է թէ չար, քիչ անգամ կըսխալի: Տղաքներն ալ կարող են ընել առիկայ:

Բ. Եաեւ մեր խղճմանքը կըզարդանայ կամ կըզօրանայ բարի գործքերու վըրայ խորհելով, ու առաքինի անձանց վըրայ մտածելով: Որքան յաճախ ընենք այսպէս, այնքան դիւրաւ կարող ենք եւ կըմերժենք չար բաները: Վասր համար է

արմեր օրհնեալ Փիրկչին կատարեալ բարքին վրայ շատ խորհնելու ենք՝ եթէ մեր խղճմանքները զարգացնել եւ առաքինութեան մէջ աճեցունել կուզենք։ Ենանկ ալ երիտասարդները Առւրբ Գրոց մէջ Ասմուելին, Հովսէփին, Դանիէլին եւ ասոնց նման բարի անձանց վրայ կարդալու եւ անոնց վարուցը եւ բարուցը վըրայ խորհնելու են։

Ի՞սպաց զանազան պարագաներով բարոյական որոշում ընելու կարողութիւննիս կըտկարացընենք։

Ա. Եթէ մեր գործոց բարոյական յատկութիւնները քննելը զանց առնենք։ Եթէ տղայք կամ մարդիկ առանց քննելու եւ որոշելու պատահածին պէս գործեն չարը ու բարին, վերջապէս շատ քիչ հոգ կըտանին թէ որը կընենկոր. եւ շատ բաներու մէջ հազիւ թէ շարը ու բարին որոշելու կարող կ'ըլլան։

Աղեկ գիտենք թէ ան տղայքը որոնք իրենց ծնողքէն կրթուած են չարը ու բարին որոշելու, լաւագոյն զիտեն իրենց պարտքերը կատարել՝ քան թէ ան տղաքը՝ որոնց ծնողքները երբէք այնպէս կրթութիւն մը շտուին իրենց։

Բ. Եաբոյական գործքերը ուղիղ դատելու զօրութիւնը կըտկարացընենք ստէպ չար բանեթ տեսնալով կամ լսելով կամ թէ մոքերնուս մէջ չար խորհուրդներու տեղի տալով : Տղայ մը եթէ առաջին անգամը լսէ որ մէկը յիշոցք կընէ, չար բան մը էլսեպէ . բայց եթէ անոր հետ ընկերանայ, քիչ ժամանակէն հոգ չըներ . եւ ինքն ալ կոկոհ նոյնը ընել : Արյնպէս կըւլայ ստախոսութեան, անգթութեան, գէշ խոսքեր գործածելուն եւ ուրիշ չարութեանց ալ :

Այս մեղի կըցուցընէ թէ շատ բազմահոգ եւ զգոյշ ըլլալու ենք չար ընկերութիւններէն, եւ բնաւ չ'խառնըվիլ անոնց հետ, որ չարագործութիւնը սովորական գործ է եղեր իրենց :

Ըսվեցաւ թէ բոլոր աս բաները խղճմբանքով կընանք քննել, ինչու որ խղճմտանքը անանկ հրաման մըն է՝ որ կ'սափակէ բարի գործելու : Աս հրամանը կըզօր: Նայ կամ կըտկարանայ գործածութեան համեմատ . զօր օրինակ, ան որ խղճմտանքին հրամայածը միշտ կըկատարէ, քիչ անգամ փորձութեան մէջ կիյնայ : Ան որ միշտ կըշամայ ար յարէ ըլլալ, ու ընաւ

մէկը չ'իս բել ամէնէն փոքր բանին մէջ
անգամ ոչ կատակով եւ ոչ իրօք, իւր
մաքին մէջ զօրաւոր ընդդիմութիւն մը
կ'ըլլայ անարդարութեան դէմ ։ բայց ան
որ երբեմն սուտ կըխօսի կամ կըխարէ ,
ստութեան կամ անարդարութեան դէմ
ունեցած ընդդիմութիւնը քիչ քիչ կը-
տկարանոյ , եւ շատ բան է՝ եթէ վերջա-
պէս աղէկ եւ համարձակ գող կամ ստա-
խօս մը չ'ըլլայ :

Կիտեալու է թէ այս վերջի երկու կա-
նոններն ալ իրարու վրայ ներգործութիւն
ունին , որչափ որ չար ու բարի գործքեր-
նուս վրայ խորհնելու ուժակութիւն ունե-
նանք , այնչափ զօրաւոր հականութիւն
կ'ունենանք բարի գործքերու : Եւ որչափ
որ զգուշութեամբ բարի կընենք , այնչափ
գիւրտ կորոշենք բարին ու չարը : Կար-
ձեալ՝ ըսի թէ խղճմանքը հաճութեան
ու արամութեան աղբիւր է . բայց գործա-
ծութեան համեմատ : Որքան յաճախ բա-
րի գործենք , այնչափ մէծ երջանկութիւն
կըվայելնք : Տես բարի և մարդասէր ան-
ձինք միշտ ինտոք երջանիկ են : Կիտէ ,
թէ ան մարդիկը՝ որ քիչ անգամ բարի
կըգործեն , ու էթէ ահաճութեամբ կընեն :

Բայց ճշմարիտ բարեսէր եւ բարի ան-
գինք միշտ երջանկութիւն կը լայելն ու-
րիշները երջանիկ ընելն : Եւ թէ բա-
րի ընելն այս չափ երջանկութիւն կելէ,
պարտինք մեծապէս երախտադէտ ըլլալ
Աստուծոյ, որ ո՞չ անանկ աշխարհի մը
մէջ դրաւ, ուր շատ բարեգործութիւններ
կան ընելու . եւ թէ աղքատ թէ հարուստ,
թէ մեծ եւ թէ պղտիկ ուղածնուն չափ
այս երջանկութիւնը կրնան վայելել :

Եւ ընդ հակառակն, մարդիկ որքան չը-
հեազանդին իրենց խշմանքներուն այն-
քան քիւ տրտմութիւն կը զգան չարու-
թիւն ընելնուն համար :

Երբոր տղաք առջի բերան կը սկըսին
սուտ խօսիլ կամ գէշ խօսքեր գործա-
ծել, կը զգան թէ յանցաւոր են եւ շատ
անհանգիստ կը լլան . բայց եթէ այն գէշ
գործքերուն մէջ շարունակեն անանկ որ
իրենց ունակութիւն ըլլայ, ալ անկէց ե-
տեւ անհոգութեամբ կը գործեն, եւ մին-
չեւ անգամ կը հպարտանան իրենց շաբ
գործքերուն վրայ : Այսպէս է գողութիւ-
նը կամ որ եւ իցէ շարութիւն :

Կուցէ առաջին անգամը՝ չարագրոծ
անձանց վրայ ընծայած բարեք մը պիտի

սեարիլի ասիկոյ , ինչու որ տռանց նեղութեան կամ առանց խղճի խայթին չարութիւն կըգործեն : Իսյց եթէ քիչ մը մսադրութեամբ խորհինք , ճիշտ հակառակը պիտի դտնենք . Ա ասն զի երբոր մեկը կըվախնայ չարութիւն ընելու եւ խիշճը զինքը կըտանջէ , հազիւ թէ չարութիւն կըգործէ . կամ գործէ ալ նէ գաղտնի կընէ : Իսյց երբոր աս տանջանքէն կազատի համարձակ կ'ըլլայ եւ ըրած չարութիւնը յայտնապէս կ'ընէ , եւ շուտով արժան պատիժը կ'ընդունէ : Վսկէց ի զատ Վստուած դժութիւն կ'ընէ , որ մեզ մեր խղճմտանքներովը այսպէս կըխրատէ չարութիւն ըրած ժամանակնիս :

Երբոր խղճմտանքը կըդադարի մեզ խըրատելէն , ապացոյց մընէ թէ Վստուած մեզի բարկացեր է , եւ կըթողու որ դէպի կորուստը երթանք՝ առանց խղճին զգուշութեանը : Վսկէց ի զատ խղճմտանքին սյս թմրութիւնը միայն քիչ մը պիտի տեւէ : Շատ անդամ խղճմտանքը հիւանդութեան ժամանակ մահուան անկողինին վրայ կ'արթըննայ , նա մանաւանդ յաւիտենականութեան մէջ խիստ մեծ զօրութիւն մը պիտի ստանայ , որուն նման

երբէք չունեցաւ երկրիս վրայ : Ուստի եւթէ չարութեամբ ապրինք եւ չարութեան մէջ մեռնինք , խիղճերնիս յաւիտեանս տանջանաց աղբիւր պիտի ըլլան մեզի :

Ըստծներէս քանի մը բան յայտնի կերեւին : Արշափ ստեալ բարի գործենք . այնչափ դիւրաւ կըդրծենք եւ առաւել հաճութիւն կըլոյելենք բարի ընելէն :

Որքան փորձութեան դէմ դնենք , այնչափ դիւրաւ դէմ կըկենանք . չէ թէ միայն այն փորձութեան , հապա շատ ուրիշներուն ալ : Եւ այսպէս առաքինութեան մէջ յառաջանալու ամէն քայլն եւս առաւել պատրաստ կ'ըլլանք առաքինի ըլլալու , եւ մեր բնաւրբութիւնները եւս հաստատուն հիման վրայ կըհաստատվին : Բ . Ինդ հակառակն օրչափ շատ չարութի , նևնք նոյնչափ դժուար կըլլայ փորձութեան դէմ կենալը . եւ առաւել եւս պատրաստ կըդանըլլինք մեզաց մէջ իյնալու , եւ խղճմտանքին խոյթը սակաւ կըներդրծէ ու քիչ քիչ կոչընչանայ : Ուստի մեզաց մէջ որքան յառաջ կերթամք այնքան դժուար է առաքինութեան դառնալը , եւ մեր նորոգութեան յոյսն ալ կըպակախ : Գ . Ուստի կիմանանք թէ ամէն

փորձութեան դէմ կենալու եւ ամէն կա-
րելի պարագայներուն մէջ բացարձակ բա-
րի գործելու մեծ եւ երեւելի օգուտը ի՞նչ
է : Անառանդ կըսորվինք որ Եթէ չար-
սովութիւն մը ստացած ենք նէ , հիմայ
է զանիկայ մէկ դի ձգելու ամենէն յար-
մար ժամանակը : Ա այրկեան մը շենք կր-
նար ուշանալ բանը առանց եւս առաւել
գէշի դարձընելու՝ մէյ մը դժուարութիւ-
նը շատցընելով , մէյ մըն ալ ան դժուա-
րութեան յաղթելու զօրութիւնը տկա-
րայընելով : Եթէ այս այսպէս է մարդոց
դէմ մեղանչելովնիս , որչափ առաւել
Աստուծոյ դէմ մեղսնչելովնիս :

Այս ըսածնիս առաւել կատարեալ
բացատրելու համար , հետեւեալ աղդու
եւ վայելուչ օրինակը դնել աղեկ սե-
պեցինք :

Օպրթուցիչ ժամացոյց :

Տիկին մը առտրվըները ուղած ժամա-
նակը արթննալու դժուարութիւն կրելուն
համար , զարթուցիչ ժամացոյց մը դնեց :
Այս տեսակ ժամացոյցները այնպէս հը-
նարված են որ՝ կրնաս անանկ լարել որ
ուղած ժամուդ բարձր ձայնով եւ աղմու-
կով զարնէ : Տիկինը ժամացոյցը անկօ-

զինին գլխոյն կողմէ դրաւ, եւ ստհմանան
 ժամուն ժամացուցին շառաշիւնէն ար-
 թընցաւ շուտով հնազանդեցաւ ժամա-
 ցուցին ձայնին, եւ շատ գոհ էր կանուխ
 ելլելուն համար քանի մը շաբաթ այս-
 պէս շաբունակեց : Այս ժամացոյցը հա-
 ւատարմարուր իր պաշտօնը էլեկատարէր .
 Եւ կինը քանի որ հնազանդութիւն կը-
 ներ, անոր ձայնը կըլսէր : Խայց ժամա-
 նակէ մը եռքը տիկինը կանուխ ելլելն
 ձանձրացաւ եւ երրոր ազդորարին աղա-
 ղակը ու բարձր ձայնը կըլսէր՝ մէկ կող-
 մէն միւսը կըդառնար եւ դարձեալ կըքնա-
 նար : «Քանի մը օրէն եաքը ժամացոյցը
 բոլորովին գաղարեցաւ զանիկայ արթնցը-
 նելէն : Յաւէպէտեւ սովորական կերպով
 կըզարնէր, բայց կինը մըտիկ չէր ըներ,
 ինու որ անոր ձայնին ան նազանդ ըլլա-
 լու սովորեցաւ : Ա երջապէս դտաւ որ այս
 ընթացքովը ժամացոյցէն օգուտ մը չէր
 շահեր, անատենը իմաստութեամբ որոշեց
 որ եթէ ժամացուցին ձայնը լսէ՝ շուտով
 ցամկէ ելլէ, եւ միւքը դրաւ որ ալ ան-
 հնազանդ չըլլայ :

Ճիշտ սյսպէս է խղճմուռնքին ալ:
 Եթէ անոր խօսքերուն մտիկ ընենք

մինչեւ անդամ փոքրադոյն բաներու մէջ,
միշտ իր ձայնը յայտնի ու զօրաւոր կը-
լսենք : Իայց Եթէ այն բաները ընենք,
որ կըխիթանք թէ բարի են, աստիճա-
նաւ կընկղմինք քնոյ մէջ, որ վերջա-
պէս խղճմտանքին ձայնը մեղ արթնցը-
նելու կարողութիւն չունենար :

Հայոց հունար :

1. Կ'ըսվի թէ թէ մարմնոյ եւ թք
մտաց կորողութիւնները գործածելով
կըզարդանան կամ յառաջ կերթան :
Օրինակ :

2. Եւ կ'ըսվի թէ չքդործածելով ալ
կրտկարանան : Օրինակ :

3. Ժրութեան եւ ծուլութեան մէջի
տարրերութիւնը ի՞նչ է : Օրինակ տուք
մտաց համար ալ մարմնոյ համար ալ :

4. Ուրեմն Առտօնէց օրէնքը որ սյս-
պէս է, մեղի ի՞նչ սորվցընել կուղէ :

5. Չար ու բարի գործքերնուս վըրայ-
խորհինք նէ, ի՞նչ երկու օգուտ կըքա-
ղենք :

6. Իարի եւ առաքինի անձանց հեա-
ընկերութիւն ընելէն ի՞նչ օդուտ կայ :

7. Ի՞նչ երկու վեաս կըկբենք առանց
բարոյական մտածութիւն ընելու գործենք
նէ :
8. Չարերու հետ ընկերութիւն | ընելուն
հետեւութիւնը ի՞նչ է : (Օրինակ :
9. Ըսենք թէ՛ մէկը իւր խղճմտանքին
չըհնազանգիր ի՞նչ է հետեւութիւնը :
(Օրինակ :
10. Ի՞նչո՞ւ բարի մարդիկ, այսինքն, ա-
նոնք որ աղէկ կըգործեն, բարոյական բա-
ներուն վօրայ ուրիշներէն լաւագոյն դա-
տողութիւն ունին : Ուրեմն՝ որոնց խը-
րասներուն առաւել հետեւելու ենք :
11. Եթէ երջանիկ ըլլալ կուղենք, ի՞նչ-
պէս գործելու ենք :
12. Եթէ մէկը առանց խղճին խայթը
դդալու կըգործէ, բարի՞ կամ շար նշան
մէն է ասիկայ :
13. Ուղիղ գործելու ունակութէնէն ի՞նչ
օգուտ կ'ընդունինք : (Օրինակ տուր :
14. Ի՞նչ վեաս կ'ելլէ շար գործելու
ունակութէնէն : (Օրինակ տուր :
15. Չարութիւն գործելը ե՞րբ ձգելու
է եւ ուղիղը գործելու սկսելու է : (Օրի-
նակ :

ՅՈՒԱՆԱԾԱ . Գ :

Բարբոյական վարչության իշխանություն :

Վարք մը ընելու վճռելէն առաջ կանոններ կան քննելու :

Ա. Ամէն բանէն առաջ հարցուք քեզի թէ այս գործքը բարի՞ է : Այս հարցմանը պատասխանելու կարող ըլլալու համար, Աստուած քեզի խղղմանք մը ու Սուրբ Կիրք մը տուաւ : Եթէ քու պարտքերդ ստուգելու համար այս միջոցները չես գործածեր, շատ չար ես, եւ Աստուած քեզ յանցաւոր պիտի սեպէ : Այս հարցումը ըրէ միշտ գործքի սկսելէդ առաջ . ինչու որ սկըսելէդ ետքը կամ ընելու վճռելէդ ետքը ժամանակ անցած է եւ հաւանական է որ օգուտ պիտի չընէ : Բ. Հեշէ ան անձանց վրայ ըսածներս որ իրենց խղմանքին չ'հնազանդելով կը տկարացընեն զանիկայ : Կառք ալ շատ անգամ այսպէս ըրած էք եւ հարկաւ ձեր խղմանքը պէսք եղածին պէս ուղիղ առաջնորդ չէ : Աւստի շատ բաներու վրայ

տարակոյս ունիք . եւ երբոր տարակոյս
ունիք թէ արդեօք այս ինչ գործքը՝ բա-
րի՛ է թէ ոչ , բնաւ պէտք չէ որ ը-
նենք , բայց միայն անատենը պիտի ընես
որ չընելն ալ մեղք կըսեպես : Գ . Հա-
տատ կանոն մը ըրէ միշտ ան բանը ը-
նել՝ որ խղճմտանքդ քեզ ընելու կ'ուղ-
ղէ . եւ ձգէ ան գործքը՝ որ կ'արդիլէ
ընելու : Հոդ չէ թէ գործքով թէ
խօսքով եւ թէ խորհրդով , թէ հրա-
պարակաւ եւ թէ առանձին , միշտ ան
բանը ըրէ , որ կըհաւատաս թէ բարի է :
Չարութիւն գործելէն առաւել դէշու-
թիւն մը չկրնար պատահիլ քեզի . եւ
Ծ/Ց բնաւ այնքան մեծ օգուտներ չես կարե-
նար ձեռք ՃԵԼ , որքան որ բարի գոր-
ծելէն յառաջ կուգան : Վ, մենեւին հոգ
չէ ովք քու կողմանէդ է կամ ովք քե-
զի հակառակ , միշտ ամէն բանէն վեր
ունէ Վ, ստուծոյ հնազանդիլը :

Գործքը կատարելէն ետքը գործա-
ծելու կանոններ :

Ա . Ունակութիւն ըրէ ըրած գործ-
քերուդ վրայ մտածելու եւ որոշելու
թէ արդեօք բարի՛ էին կամ շար . աս
կ'ըսվի անձեւաքննութիւն : Վ, սիկայ ըրէ

Էսուհրդածութեամբ, եւ պէտք է որ մինակ
ու առանձին տեղ ընես, եւ թէ որ ասոր
համար մասնաւոր ժամանակ չունիս, բը-
նաւ չես կրնար կատարել:

Անալութեամբ ըրէ: «Եայէ որ ու-
ղիղ վճռես. ինքըզինքդ ուրիշ անձանց
տեղը բռնէ, եւ սեպէ թէ քու ըրած-
ներդ անոնք ըրեր են. եւ ապա հար-
ցուր անձիդ թէ ի՞նչ վճիռ տալու է
անոնց:

Աստուծոյ օրէնքը եւ Յիսուս Քրիս-
տոսի օրինակը քու աչացդ առջեւը բեր,
եւ տես թէ քու գործքերուդ հետ ի՞նչ
համեմատութիւն ունին: Պատանիներուն
շատ օգտակար է որ իրենց ծնողացը եւ
իրենցմէ խելացի բարեկամներուն հետ
այս բաներուն վրայ խօսին, ու անոնց-
մէ ան գործքերուն համար խրատ առ-
նեն եւ խորհուրդ հարցունեն, որոնց
վրայ իրենք կարող չեն աղէկ վճիռ
մը ընել:

«Եիցուք թէ ինքըզինքդ քննեցիր եւ
ըրած գործքերուդ վճիռ կտրեցիր:

«Եալս՝ եթէ բարի ըրիր՝ Աստուծոյ ը-
նորհակալ եղիր որ կարողացուց քեզ
բարի գործելու, եւ թող քու վայելած

խաղաղութիւնդ եւս առաւել հաստատէ
 քեզ առաքինութեան մէջ : Երկրորդ
 եթէ գործքերդ խառն եղեր են, այս-
 ինքն՝ շարժառիթներէդ ոմանք բարի են
 եղեր եւ ոմանք չար, ջանք ըրէ ստու-
 գել թէ ինչպէս եղեր է որ իրար խառ-
 ներես. եւ մէկ դի ձգէ քեզ սխալ-
 մունքի մէջ ձգող պատճառները : Եր-
 րորդ՝ եթէ խորհելով գտնաս թէ
 գործքերդ չար են եղեր : Ա. Խորհէ ա-
 նոնց վրայ մինչեւ անոնց որքան չար
 ըլլալը աղէկ մը հասկընաս : Բ. Կամաւ
 խղճմտանքին խայթը ընդունէ . ուրիշ
 գործ մը ընելով քու խորհուրդդ մէկ դի
 մի ձգեր . հապա կամաւ խղճմտանքին
 տանջանքը քաշէ որ ապագայ ժամանակ
 չարութիւն գործելու հաճութիւնը մեր-
 ժես : Գ. Խորհուրդդ մի մոռնար մին-
 չեւ որ գործքիդ չարութիւնը իմանալով
 հաստատ որոշես բնաւ մէյ մըն ալ շր-
 նել : Դ. Եթէ ըրած վնասդ կրնաս
 փոխարիներ՝ շուտով ըրէ : Եթէ սուտ
 խօսեցար՝ շուտով գնայ խոստովանէ ո-
 րուն որ սուտը խօսեցար : Եթէ քուկդ
 չեղած բան մը առիր, շուտով ետ տէ-
 րոջը դարձուր . եւ եթէ հատոցում ը-
 նելու անկարող ես, դոնէ գնայ տէրո-

զը խոստովանէ քու յանցանքդ, Ե. Եւ
որովհետեւ ամէն չար գործքը Աստու-
ծոյ դէմ մեղք է, ճշմարիտ զզումով
անկէց թողութիւն խնդրէ Տէր Յիսուս
Քրիստոսի իր Որդւոյն արժանաւորու-
թեամբը: Քննէ խորհուրդներդ եւ բո-
նած ընթացքդ, եւ հոգ տար որ ա-
պագայ ժամանակ ալ չգործես նոյն չա-
րութիւնը: Զ. Իոլոր այս բաները ըրէ
խոնարհութեամբ խորհելով թէ այն
գթած եւ ամէնուրեք Կակէն է քու
կախումդ, որ միշտ պատրաստ է իր պատ-
ռիրանքները պահելու համար պէտք
եղած օգնութիւնները մեղի տալ. եւ
թէ որ հեղութեամբ մեր բոլոր յշ-
աերը անոր վրայ դնենք, ան բնաւ մեղ
ձեռքէ չձգեր ու չմոռնար:

Ըսածներէս յոյտնի կ'իմանանք թէ
ամէն մարդ թէ ծեր եւ թէ պատա-
նի իրենց գործքերուն համար անհրա-
ժեշտ պատասխանատու են Աստուծոյ:
Անրդուս մէջ կարողութիւն մը կայ՝
որ միշտ կը խրատէ զինքը եւ կ'իմա-
ցունէ իւր առ Աստուած եւ առ մար-
դիկ ունեցած պարտքերը: Անանկ կա-
զողութիւն մը՝ որ ամէն տեղ ներկայ

է, եւ միշտ անոր ազդարարութիւնները
կ'իմանանք երբոր մտիկ ընելու կը հա-
ճինք, եւ երբոր ուղենք որ լոէ, տա-
կաւին շատ անգամ կրխօսի: Անոր հա-
մար է որ եթէ չարութիւն գործենք
մեր Արարային առջեւը անպատասխանի
կ'ըլլանք: Անաւանդ եւս առաւել սար-
սափելի է երբոր խորհինք թէ՝ սյա
խղճմանքը տասնապատիկ զօրութիւնով
միշտ մեր հետը պիտի ընակի եւ յա-
ւիտենականութեան մէջ կամ երջան-
կութեան եւ կամ թշուաւութեան աղ-
բիւր պիտի ըլլայ մեզի: Որովհետեւ
պատանիներն ալ ծերերուն նման խղճ-
մանք ունին, անոնք ալ նոյնալէս անոր
հնազանդելու պարտական են. եւ Տէրը
նոյն կերպով դանոնք ալ պիտի պատժէ
եթէ անհնազանդ ըլլան իրենց խղճին

Հարցմանք:

1. Կործքի մը սկսելէն առաջ ի՞նչ
արցմունք ընելու է: Օրինակ մը տուր:
2. Կործքի մը ուղիղ ըլլալուն վըստ
տարակոյս ունենանք նէ ի՞նչ ընելու
է: Օրինակ:

3. Բաենք թէ կը հաւատանք որ այս
ինչ գործքը մեր պարտքն է . ի՞նչ բան
կրնայ արդիլել մեղ որ չընենք :
4. Բըած գործքերդ կը քննե՞ս , թէ
չար են կամ թէ բարի :
5. **Ճ'**շմարտապէս կ'ուզե՞ս գիտնալ լու-
տուծոյ հաճելի ճամբով գործել :
6. Երբոր պատանիները իրենց պարտ-
քերնին չեն գիտեր , ի՞նչպէս սորվելու են :
7. Բաենք թէ աղքատի ստակ տուիր ,
կէս մը մեղքընալուդ , կէս մըն ալ փա-
ռասիրութենէդ . հետեւեալ անգամը
ի՞նչ ընելու ես :
8. Բաենք թէ մէկը սուտ խօսեցաւ , թէ
որ ուղեղը ընել կ'ուզէ ի՞նչ ընելու է :
9. Թէ որ շարութիւն ընենք ի՞նչ
ջատագովութիւն կրնանք ընել . որով-
հետեւ խղձմտանք ունինք :
10. Արդ մը մահէն ետքը իր խղձին
ձեռքէն կրնայ խալսիլ :
11. Անը խիղձերը յաւիտեանս կամ եր-
ջանկութիւն կամ թշուառութիւն պիտի
պատճառե՞ն մի .
12. Թէ որ կ'ուզենք որ խիղձերնիս մա-
հէն ետքը մեղի երջանկութիւն պատ-
ճառեն , ի՞նչպէս ապրելու ենք :

ԳԼՈՒԽ . Գ:

Անըդ վարան է լեւ բարեւ գործեց՝ եր-
բար խղճառանքը պնդը չըստուիմանեւ:

Ըստ անդամ կըտեսնենք որ ոմանք
այս ինչ բաները ընելնուն համար խղճ-
մանքէն ամենեւին չեն յանդիմանվիր
եւ ոմանք որ նոյնը կըգործեն, կ'իմա-
նան որ շատ յանցաւոր են: Խնչպէս
ոմանք յիշոցք կ'ընեն, եւ կ'ըսեն թէ
գէշ բան մը չեն ըներ կոր. քանի որ ու-
րիշները որ նոյնը կ'ընեն, կ'զգան թէ
չար գործք գործեցին:

Վրդ՝ այս բանը ի՞նչպէս պիտի մեկ-
նըվի, եւ **Վ**ստուծոյ առջեւը իրօք յան-
ցանք պիտի սեպվի՞ թէ չէ: **Վ**ս ան սկզ-
բանցը վրայ կը մեկնըվի, որ արդէն պատ-
մեցինք. ըսինք թէ խղճմտանքը կը-
վեասվի անոր ազդարարութիւններուն մը-
տիկ չընելով: Եթէ տղայ մը հայհո-
յութիւն ընէ եւ իր խղճմտանքին ըրած
յանդիմանութիւնը մտիկ չընէ, հետեւ-

եալ անդամը առջինէն քիչ պիտի յան-
դիմանէ, եւ վերջապէս բոլորովին կը-
դադարի զանիկայ յանդիմաննելէն։ Իսյց
աս բանը գործքին չարութիւնը չ'թե-
թեւցըներ։ Ասենք թէ մէկը արեղակին
վրայ կը նայի ու իր աչքերը կը վեասէ։
դարձեալ կը նայի, եւ առաւել եւս կը-
վեասէ եւ վերջապէս իր աչքերը կը կու-
րացընէ, անանկ որ ալ չ'տեսներ։ Այս
բանը չ'ցուցըներ թէ արեգակը չ'ծագիր։
Ուստի կը տեսնենք թէ՝ որովհետեւ մենք
ամէնքս ալ մեղաւոր ենք, շատ գործքեր
կ'ընենք՝ որ շար չենք սեպեր, որոնք
Աստուծոյ առջեւ իրօք չար են։

Չար զաւակ մը չիմանար թէ իր ծը-
նողացը անհնաղանդ ըլլալը շարութիւն-
է, բայց իր չ'զիտնալը իւր շարութիւնը
չ'պակսեցուներ։ Առյնպէս մենք ալ շատ
անգամ Աստուծոյ անհնաղանդ ըլլալնուս
եւ բոլոր իր բարութիւնները մոռնալ-
նուս համար մենք զմեղ յանցաւոր չենք
սեպեր, բայց ասանկով Աստուծոյ առ-
ջեւը մեղանչական ըլլալնիս չ'թեթեւ-
նար։ Եւ որովհետեւ խղճմանքին այս-
պէս թմրութիւնը մարդուս բուն իր
յանցանքն է, անոր համար նոյն աս բա-

Նին համար մեղադրելի է, եւ իր վերջին մեղքին համար ալ՝ որուն համար խիղճը բնաւ չ'յանդիմանեց զինքը, նոյն իրաւամբ պիտի պատժըվի, ինչ իրաւամբ որ պիտի պատժըվի առաջին մեղքին համար, որուն համար իր խղճմտանքը զինքը սաստիկ կը տանջէր :

Եւ այս տեղ յարմար կուգայ Խնակութեան վրայ խօսելու :

Վարդ մը երբոր մէկ բանը յաճախ կը նէ, շատ դիւրութիւն եւ առանց խորհելու կը նէ, եւ վերջապէս ընելիք չ'կը նար ընել : Կը տեսնես մարդիկ ի՞նչ շուտով երաժշտական գործիքներ եւ այս ինչ բառերը գործածելու սովորութիւն կը ստանան :

Վար նման է բարոյական գործքն ալ : Իարի գործքեր ստէպ ընելով՝ զանոնք գործելու ունակութիւն մը կը ստանայ՝ անանկ որ ի հարկէ կը նէ զանոնք : Ի՞նդ հակառակն՝ մէկը չար գործքեր գործելու ունակութիւն կը ստանայ նոյն կերպով, անանկ որ առանց խորհելու կը նէ :

Հիմայ խնդիրը այս է թէ՝ չար գործք մը ունակաբար գործըվելուն պատճառաւ թեթեւագոյն կը լլա՞ :

Ո՞ւ . ինչու որ եթէ Աստուած արդիլեց
զանիկայ , մեր ունակութիւն ստանալիս
անոր հրամանը չ'փոխեր : Աստուած ը-
սաւ մի գողանար եւ իւր հրամանը չը-
պիտի փոխէ : Եթէ գողութիւն ընելիս
չուզեր , որքան էվելօք տհաճութիւն կը-
ցուցընէ գողութիւն ընելու սովորութիւն
ունենալնուս համար : Եթէ մէկը քեզի
զարնէ ու իր խիզճը խոյթէ զինքը , կը-
սես թէ պէտք է որ տրտմի եւ ալ չընէ :
Արդարեւ պիտի խորհիս թէ անոր արդա-
րանալու պատճառ մը չէ որ քեզի ամէն
տեսած ժամանակը կըզարնէ՝ անանկ որ ալ
խղճմտանքը երբէք չ'յանդիմաներ զինքը .
պիտի ըսես թէ անգամ մը զարնելը շա-
րութիւն է , հապա ո՞րչափ էվելօք շարու-
թիւն է , ամէն տեսած ատենը զարնելու
ունակութիւն ստանալը : Եթէ այս այս-
պէս է՝ ո՞րքան շար է շար ունակութիւն-
ներ ունենալը , եւ առանց խորհելու կամ
մտածելու շար գործքեր գործելը , որ շա-
տերը այս վտանգին մէջ ինկած են :

Հարցմանք :

1. Եթէ գործքերդ Աստուածոյ օրինաց

Հետ բաղդատես, պիտի չդժնան որ Աստուծոյ արդիլած չար գործքերը գործերես, ու չար սեպած չես։ (Օրինակ մը տուր:

2. Աստուծ այս գործքերուդ համար՝ համար տալու պիտի կոչէ՝ զքեղ թէ ու :

3. Այսպէս գործքերը, ուրիշ գործքերէն ներելի պիտի ըլլայ։

4. Կիցուք թէ տղայ մը սուտ կըխօսի եւ հոգ չըներ թէ ճշմարիտ կըխօսի թէ չէ, այս բանը իւր յանցանքը կը թեթև ցընէ։ Խնչո՞ւ։

5. Կիցուք թէ տղայ մը անգամ մը յիշոցք մը ըրաւ, եւ իւր խիղճը յանդիմանեց զինքը, եւ ուրիշ տղայ մը սյնքան յիշոցք ըրաւ որ չէր խորհեր թէ երբ ըրաւ։ Ո՞րը առաւ ել յանցաւոր է։ Եւ ինչո՞ւ։

6. Արդիկ ընդհանրապէս իրենց կարծածէն առելի չար են թէ բարի։ Եւ ինչո՞ւ։ Աս հատուածը բարի ունակութիւն առանալուն օգտին վըսյ ի՞նչ կը սորվեցընէ։

ԳԼՈՒԽԸ . Պ:

ԵՐԵՄԱՆԻ ԱՌԵՎԱ :

Երարիչը մեր շուրջի տարբեր առարկաներուն համար զանազան բաղձանքներով ստեղծեց մեզ :

Ե. Ես բաղձանաց կատարվիլը կ'ըսվի երջանկութիւն կամ հաճութիւն : Ինչպէս . այս ինչ կերակուրը , ըմպելիքը , երաժշտութիւնը , գոյնը եւ տեսարանը կը սիրենք . ասոնք կ'ըսվին զգայութեան հաճութիւններ : Կարդալ , գիտութիւն , բանաստեղծութիւն , ճարտարապետութիւն կը սիրենք . ասոնք ալ կ'ըսվին մտաւոր հաճութիւններ : ' Կարձեալ ' երջանիկ ենք բարեկամներու ' եւ աղդականներու ընկերութեամբը . ասոնք ալ կը կոչվին ընկերական հաճութիւններ : ' Կաեւ երջանկութիւն կը քաղենք բարի գործելէն եւ առաքինի ըլլալէն . այս կ'ըսվի բարոյական հաճութիւն կամ երջանկութիւն :

Արդ՝ որովհետեւ Արարիչը բոլոր այս
աղքիւրներէն երջանկութիւն ստանալու
ընդունակ ստեղծեց զմեզ եւ այս առար-
կաները մեր շուրջը դրաւ, յայտնի է թէ
կ'ուզէ որ զանոնք բոլորը վայելենք, այ-
սինքն անոնցմով Երջանիկ ըլլանք : Ինչ-
պէս, կ'ուզէ որ տեսակ մը երջանկու-
թիւն հանենք ան բաներէն, որ կը լսենք
կը ճաշակենք, եւ ուրիշ տեսակ մը՝ այն
բաներէն, որ կը կարդանք եւ անոնց վրայ
կը խորհինք, ուրիշ տեսակ մըն ալ բարի
գործելէն եւ ամէն բանի մէջ Աստու-
ծոյ հնազանդելէն :

Հայց գիտնալ պէտք է թէ թէպէտեւ
բոլոր այս բաները երջանկութեան աղ-
քիւր են. եւ մեր Արարիչն կամքն ալ
ան է, սակայն յայտնի է որ միայն այս
ինչ սահմաններուն մէջ այսպէս է : Ինչ-
պէս, թէպէտեւ կերակրոյ սէրը երջան-
կութեան աղքիւր մը ըլլալ կարգըված
է. այլ գիտենք որ եթէ շափէն աւելի
ուտենք՝ մոտաւոր եւ բարոյական հաճու-
թեան համար ունեցած ընդունակու-
թիւննիս կը խանգարի, եւ չէ թէ
միայն այսչափ. այլ զզուանք, հիւանդու-
թիւն կամ մահ յառաջ կը բերէ : Ինչ

Հաճութիւններ որ փնտըռենք սահմանէ դուրս, այն հաճութիւնները կատարելու կարողութիւնները կը տկարսնան. Եւ եթէ յետին աստիճան ետեւէ ըլլանք, հետեւութիւնը խելագարութիւն է: Բարոյական հաճութիւնները անգամ այսպէս են: Օքրօրինակ այս կենցաղիս մէջ զերմեռանդութեան այնքան ետեւէ կրնան ըլլալ, որ առողջութիւնը վնասվի եւ կենդանի եւ շահաւէտ բարեպաշտութեան փոխանակ, սրտաբեկութիւն եւ յուսահատութիւն յառաջ գայ:

Աւստի թէպէտեւ ճշմարիտ է որ մարդկային երջանկութիւնը բաղձանաց կատարումն է, եւ Արարչին դիտաւորութիւնն ալ այն է, սակայն այս ալ յայտնի է թէ մարդկային երջանկութիւնը, այս բաղձանաց՝ Աստուծոյ կարգադրած սահմաններուն մէջ կատարելովը կ'ըլլայ: Այս սահմաններէն դուրս ելածնուս պէս, հետեւանքը երջանկութեան փոխանակ՝ թշուառութիւն է: Աւրեմն, ամէնէն մէծ երջանկութիւնը որուն ընդունակ ենք, բարոյական՝ ընկերական՝ մտաւոր եւ ֆիզիգական՝ օրինաց հնաղանդութեան մէջ կը գտնուի, զորս Աստուծած սահմանեց:

այսինքն, ամեն բանի մէջ մեր Արարչին սուրբ՝ իմաստուն՝ արդար եւ գլուխ կամքին հնաղանդութեան մէջ :

Երբոր մեր Արարչին օրէնքէն դու բո որ եւ իցէ կերպով մը մեր բաղանքները կատարել կ'ուզենք, մէկէն ի մէկ թշուառութեան մէջ կ'իյնանք : Երկրիս վրայ խիստ ապերջանիկ անձինքը անոնք են, որ Աստուծոյ օրէնքները չեն նկատեր, եւ միայն զբօսանաց համար կ'ապրին : Ուստի մենք որ երջանիկ ըլլալ կ'ուզենք հարկաւոր է որ քանի մը կանոններ քննենք :

Ա. Բարեխառն ըլլալու ենք, այսինքն մեզի օգուտ շեղած ուտելիքը ու խմելիքը գործածելու չենք եւ մեզի օգտակար եղածին շափ ուտելու ու խմելու ենք : Երբոր այնշափ ուտենք որ մինչեւ ցաւ զցանք եւ քնէած ըլլանք, զիտնալու ենք որ անբարեխառն ենք : Բ. Աշխատանքունք ըլլալու ենք : Առանց աշխատութեան շուտով կը տկարանանք ու հիւանդու կ'ըլլանք, նաեւ առանց աշխատութեան ոչ կարդալէն ոչ ալ զիտութենէ հաճութիւն կ'զգանք : Օռութիւնը ինչպէս մարմինը, անանկ ալ միտ-

Քը կը տկարացընէ : Գ . Անվելոցասէք ըլ-
 լուլու ենք : Ասել չեմ ուզեր որ բոլոր
 ժամանակնիս ուսման մէջ անցունելու
 ենք . ինչու որ այս անկարելի է : Այս
 ըսել կուղեմ թէ ամէն մարդ որբան որ
 գործը կը ներէ քիչ մը ժամանակ տայ
 կարդալու կամ մուգին մշակութեանը :
 Ասանկով քիչ ժամանակէն հաճութեան
 մեծ աղբիւր մը պիտի ըլլայ իրեն եւ մե-
 ծապէս ալ օգտակար : Պարապ ժամա-
 նակները այս կերպով անցընելէն էր որ
 ֆրանկին իր մեծութեան հիմը դրաւ,
 եւ ինքը աղբատ տպագրիչն մը վի-
 ճակէն երեւելի փիլիսոփայի մը ու աշ-
 խարհավարի մը աստիճանի բարձրացոյց :
 Գ . Առաջի ըլլալու ենք : Այսինքն ամէն
 բանի մէջ Աստուծոյ հնազանդելու ու
 անոր ծառայելու ջանք ընելու ենք : Ա-
 սանկով բաց ի օրական ընդունած պար-
 գեւներէն երախտագիտութեան հաճու-
 թիւն մըն ալ կ'զգանք . նաեւ նեղութեան
 մէջ՝ հանգստութիւն . մեր ամենապատ-
 ռական բարեկամին՝ երկնաւոր Հօրը հետ
 ունեցած բերկրալից հաղորդակցութեան
 բոլոր հաճութիւնները, եւ մեռնելէն վեր-
 ջը յաւիտեանո երջանիկ ըլլալու յոյսը

կը վայելենք : Ամէն մարդ կը խօստովանի թէ, ճշմարտապէս կը օնասէր մարդ մը թէ ծեր եւ թէ պատանի, ուրիշ մարդոցմէ երջանկագոյն է : Ե . Շառէնէր ըլլալու ենք : Այսինքն ուրիշները երջանիկ ընել ջանալու ենք՝ որ Աստուծոյ լուագոյն ծառայութիւն մընէ : Ո՞եր երջանկութիւնը փնտըուելէն առաւել հաճելի է ուրիշները երջանիկ տեսնելը : Գիտութիւնը մեր բաղձանացը կատարմանը համար սորվելէն լաւագոյն է ուրիշներուն օգուտ ընելու համար սորվելը . եթէ երիտասարդները եւ ծերերը հանդերձի եւ անօգուտ զեղխութեան համար վատնած դրամնին, ուրիշները երջանիկ ընելու համար խարճէին, որքան առաւել երջանկութիւն կամ հաճութիւն պիտի զգային :

Հարցնունք :

1. Անորդկային երջանկութեան զանազան տեսակներու վրայ օրինակներ տուր:
2. Ի՞նչպէս դիտես թէ Աստուած կ'ուզէ որ խնձոր ուտես, ծիածանին վրայ նայիս, կամ առաքինութիւն դործես :

3. Ի՞նչպէս գիտես թէ Աստուած պը-
տուղ ու չէ թէ տերեւ սահմանեց ու-
տելու:

4. Ի՞նչպէս գիտես թէ Աստուած մէկ
անգամին քանի մը խնձորէն աւելի ու-
տեղ չ'ուզէր:

5. Ի՞նչպէս գիտես թէ Աստուած ուս-
ման հետեւիլդ կ'ուզէ, բայց չէ թէ բո-
ռ օրը:

6. Ո՞եր վրայ եղած ազդեցութիւննե-
րով ինչպէս կ'իմանանք թէ Աստուծոյ
օրէնքէն անցանք:

7. Եթէ մէկը օրը երջանկութեամբ ան-
ցընել կ'ուզէ ի՞նչպէս անցունելու է:

8. Երբոր այնպէս կը գործես չես զգար
թէ շատ երջանիկ ես:

9. Ո՞րն է առաւել ցանկալին զգայու-
թեանց կամ մտաւոր հաճութիւնները:

10. Ո՞րն է առաւել բաղձալին, զգայու-
թեանց կամ ընկերական հաճութիւնները:

11. Ո՞րն է եւս առաւել փափաքելին,
զգայութեանց կամ բարոյական հաճու-
թիւնները: Բոլոր ասոնք բացադրէ:

12. Կենդանիները ի՞նչ տեսակ հաճու-
թիւն կ'զգան:

13. Դիցուք թէ մէկը իր հաճութիւն-

Ները միայն ուստելէն եւայլն կըհանէ
ի՞նչ բանի նման է անանեկ մարդը :

ԳԼՈՒԽ . Ե :

Խղճառանուն Անդառարելութեալը :

Վրդէն ըսվեցաւ թէ խղճմտանքը մեր
ուրիշ կարողութիւններուն նման վայե-
լուշ գործածութիւնով կը զօրանայ եւ
չարաշար գործածելով կը տկարանայ :
Խղճմտանքը չարաշար կը գործածենք,
երբոր չարութիւն կ'ընենք : Հայտնի է
թէ բոլոր մարդոց խղճմտանքը անկա-
տար է :

Թհէպէտեւ մեր խղճմտանքը այսպէս
անկատար ըրինք, սակայն Աստուծոյ օ-
րէնքը նոյնը կը մնայ . այսինքն, նոյն
պարտականութիւնները կը հրամայէ մեզի,
նոյն հատուցումները կը հատուցանէ, եւ

նոյն պատիմները կ'սպառնայ : Ամրդոց
անհնազանդութիւնը իր օրէնքները փո-
խելու պատճառ մը չէ :

Եթէ ծնողք զաւակը արդիլեն այս ինչ
գործը գործելէն, բայց աղան իւր ա-
կանջները գոցէ որ չ'լսէ, ինքը պարտի
պատժուիլ շար գործքերը գործելուն հա-
մար որքան որ պիտի պատժուէր եթէ
ականջները չ'գոցէր, ինչու որ ականջնե-
րը գոցելը ու չ'լսելը իր յանցանքն է :
Եւ եթէ մենք այսպէս մեղանչական ե-
ղանք մինչեւ Աստուծոյ ձայնը շնչք լը-
սեր երբոր մեր խղճմանքովը կը խօսի
մեղի, եւ եթէ այսպէս անխորհրդաբար
առաջ կ'երթանք Աստուծոյ դէմ մեղան-
չելով, ու անոր գատապարտութեան են-
թակայ ըլլալով, մեր վիճակը շատ թշ-
ուառ պիտի ըլլար եթէ ուրիշ լցու մը
չ'տար մեղի : «Կարէ դար մարդիկ եւս
քան զեւս մեղանչական պիտի ըլլային եւ
բոլորն ալ առանց փրկութեան յուսոյ
պիտի մնային :

Արդ՝ մարդոց հիմայ ճիշտ այս կեր-
պով յառաջ երթալնին, եղած գործքե-
րէն յայտնի է : Այս ըսեր թէ մար-
դոց մէջ առաքինութիւն չ'կայ, ոյլ կը-

սեմ թէ Աստուծոյ օրէնքը կատարեալ
հնաղանդութիւն կը պահանջէ աղէկ հա-
տուցում մը հատուցանելու համար :

* Ասեւ չէ թէ միայն հնաղանդութիւն
չեն ցուցըներ, հապա այնքան անհնա-
զանդ ալ եղած են, որ իրենցմէ պա-
հանջած պարտքերը խղճմտանքին լուսովը
չեն տեսներ : Ա. Հատ պարտքեր կան
առ Աստուծած եւ առ ընկեր, որ մարդ
իր անօգնական խղճմտանքովը չ'կընար
զիտնալ : Ճ'անբորդներուն հեթանոս աղ-
դաց վրայ ըրած պատմութիւնները եւ
քարողիչներուն ըրած պատմութիւնները
կորդացողները աղէկ կը հասկընան այս
բանը : Բ. Հայտնի է թէ ուր տեղ որ
այս պարտականութիւնները գիտցրված
են, մարդիկ շատ անգամ զանոնք կա-
տարելու կերպին մէջ կը սխալիս՝ եթէ
միայն բնութեան լուսոյ թողուին : Ինչ-
պէս հեթանոսները՝ որ կը խոստովանին
թէ Աստուծոյ երկրպագութիւն ընելու
է . Խիստ անարդելի եւ ապականեալ ա-
րարողութիւններ կը կատարեն իբրեւ եր-
կրպագութեան գործքեր : Կը խոստովա-
նին թէ տղաք իրենց ծնողքը սիրել
պարտական են, բայց շատ անգամ եր-

բոր ծերանան կամ հիւսնդանան կը մեռ-
ցընեն զանոնք : Գ . Անրդիկ առ հասա-
րակ իրենց վայելած լուսոյ պէս չեն ապ-
րիր , այսինքն ոյնքան բարի չեն որքան
որ գիտեն թէ պէտք է ըլլալ : Ասիկայ
հեթանոսները եւ քրիստոնէութեան կա-
տարեալ ներգործութեան տակը եղող-
ները անգամ կը խոստովանին : Ամէն
մարդ գիտէ թէ մարդիկ հակամիտ են՝
վաղանցիկ եւ սնոտի բաղձանքներուն կա-
տարվելուն համար , առ Աստուած ունե-
ցած պարտքերնին մէկ դի ձգելու :

Արդ՝ եթէ մեր վիճակը այսպէս է ,
եթէ Աստուծոյ օրէնքները աւրելու հա-
կամտած ենք , եւ եթէ ամէն աւերմանը ,
ահարկու պատիժ սպառնացած է չէ թէ
միոյն աս աշխարհիս մէջ , այլ գալու
աշխարհին մէջ ալ , եւ եթէ մեր պարտ-
քերը սորվեցընելու համար խղճմտանքին
լուսէն ուրիշ բան մը չըլլար , մեր վի-
ճակը բոլորովին անյոյս պիտի մնար : Բայց
գիտենք որ Աստուած ինչպէս որ խիստ
արդար է , անանկ ալ խիստ ողորմած է ,
ուստի շատ հաւանական է , որ ուրիշ
տեղեկութիւն մը տայ մեղի այս բանին
վրայ : Անհամար ապացոյցներ ցըցուցած

է թէ՝ իր արարածներուն բարի գործելը եւ անօնց երջանկութիւնը կ'ուղէ, Այս վերջի երկուքը մեծ վստահութիւն կուտան որ մեր պարտականութեանց համար անօգնական խղճմտանքով եղած ծանօթութիւններէն կատարելագոյն աղդարարութեան ակն ունենանք: Եւ այս ծանօթութիւնները եւ աղդարարութիւնը բնական լուսէն եւ Աստուածային յայտնութենէն կը սորվինք:

• Հայոց հունաց :

1. Բացատրէ թէ ի՞նչ պիտի ըլլար մարդոց վիճակը, եթէ անօգնական խղճմտանքով եղածէն ուրիշ կերպով չ'իմանային իրենց պարսքերը:

2. Կ'ըսվի թէ եթէ խղճմտանքէն զատ ուրիշ լոյս մը չըլլար, առ Աստուած եւ առ ընկեր ունեցած շատ պարտքերուն մրայ տգէտ պիտի ըլլար մարդս: Օրինակ մը կրնաս տալ:

3. Կ'ըսվի որ մարդիկ դիտեն թէ այս ինչ պարտքը կատարելու է, բայց չեն դիտեր թէ ինչ կերպով կատարելու է:

որ Աստուծոյ ընդունելի ըլլայ : (Կրինակ
մը տուր :

4. Անրդիկ ընդհանրապէս զիտցածնուն
պէս կը գործեն մի :

5. Եթէ Աստուծք քեզ հաշիսի կան-
չէ կենաց բոլոր գործքերուդ համար որ
առանց խորհելու իրեն կամքին դէմ լ-
րիր , ի՞նչ պիտի ըլլայ քու վիճակդ :

6. Եթէ մենք այսակէս տղէտ եւ մե-
ղանչական ենք . եւ Աստուծ այնակէս
բարի է եւ կը ցանկայ որ բարի գոր-
ծենք , ի՞նչ բան հաւանական կ'երեւի՝
որ մեղի համար ընէ :

•

ԳԼՈՒԽ + Օ:

Բնական լուսոյ բնութիւնը աղէկ բացագրելու համար հետեւեալ օրինակով պիտի սկսիմ: Դիցուք թէ տղայ մը դժբաղդութեամբ խուլ ու մունճ է (ինչպէս որ ոմանք են) ու իր ծնողացը խօսքերը չլսեր: Եւ զիցուք թէ իւր ծնողքները շատ իմաստուն՝ արդար եւ բարերար անձինք են. եւ տղայն ալ աղէկ զիտէ ասիկա: Ասենք թէ այս տղայն կը տեսնէ որ երբոր տեսակ մը գործքեր կ'ընէ զոր օրինակ, կը բարկանայ, չարութիւն կ'ընէ կամ անպարկեշտ կ'ըլլայ, ծնողքը տը հաճութիւն կը ցուցընեն, եւ եթէ շարունակէ, կը պատժըմի. բայց երբոր բարերար՝ երախտագէտ եւ համեստ կ'ըլլայ, ծնողքը միշտ կը հաճին ու աղէկ հատուցում կ'ընեն: Եւ զիցուք թէ կը դժնէ ալ որ իր ծնողքը քանի մը մի-

ջոցներով այնպէս հնարեր են որ բարի գործք մը բոլոր ընտանիքին միշտ երջանկութիւն կը պատճառէ, ու չար գործք մը՝ ապերջանկութիւն։ Արդ՝ ըսենք թէ բոլոր այս բաները միշտ կը պատահին անանկ որ տղայն ստուգապէս կը սորվի ծնողացը կամբը, այսինքն, ընտանեացը օրինաց ինչ ըլլալը որպէս թէ կը լսէր, ու խօսքով իրեն կը պատուիրէին։

Ճիշտ այսպէս է բնական կրօնքին կամ լուսոյ ալ։ որով մեր առ Աստուած եւ առ մարդիկ ունեցած պարտականութեանց վրոյ անանկ գաղափարներ՝ կ'ունենանք զորոնք առանց Աստուածաշունչ Գրոց կրնանք սորվիլ։

Աստուած նոյն կերպով կը գործէ առ մարդ, ինչպէս որ այնպէս ծնողք մը անանկ զաւկի մը։ Աստուած գործքերուն ոմանց երջանկութիւն եւ ոմանց թշուառութիւն յօդեց՝ եթէ մինչեւ անգամ գործքին միայն մեղի վերաբերեալ մասը խորհելու ըլլանք։ Խնչպէս երբոր այս ինչ գործքերը ընենք խղճի տրտմութիւն կ'զգացընէ մեղի, եւ երբոր այն ինչ գործքերը ընենք՝ երջանկութիւն։ Ասկէց զատ այնպէս հնարեր է որ զանազան

գործքեր ցաւ եւ նեղութիւն կը պատճա-
 ռեն, եւ զանազան գործքեր ալ՝ հաճու-
 թիւն, ինչպէս որ մտքին՝ անանկ ալ
 մարմնոյ : Ամէնուն յայսնի է որ չափէ
 գուրս ուտելը հիւանդութիւն կը պատճա-
 ռէ. եւ թէ արբեցութիւնը մարդու թշ-
 ուառ կ'ընէ . եւ թէ ստախօսը ամէնուն
 անարգելի է եւ զզուելի : Կան Աստ-
 ուած անանկ կարգաղրեց սյս աշխարհիս
 բաները որ չար գործքերը միշտ անհան-
 գըտտութիւն եւ ապերջանկութիւն կը-
 պատճառեն եւ եթէ ընդհանուր գործած-
 վին մարդկային ընկերութիւնը ի միասին
 չ'կընար կենալ : Խորհէ քիչ մը թէ
 տղաք՝ սուտ խօսելով, պիղծ խօսքեր գոր-
 ծածելով, իրարու հետ կոռւելով եւ ան-
 հնազանդութիւն ընելով որչոփ ապեր-
 ջանիկ են եւ որչոփ ապերջանիկ կ'ընեն
 երենց ծնողքը : Հարցուր ինքզինքիդ թէ
 մարդիկ ի՞նչպէս կընան միաբան բնակիլ
 եթէ ամէնը ստախօս, արբեցող եւ գող-
 լուան, եւ քանզի Աստուած բոլոր սյս-
 պիս գործքերուն այսպէս գէշ հետեւ-
 անքներ զուգեց, ուրեմն շատ յայսնի է
 թէ չուզեր որ այս բաները ընենք՝ որպէս
 թէ երկինքէն ձայնով խօսած ու պատ-

ուիրած ըլլար : Եւ քանզի բարի գործ-
քերուն այսպէս հետեւանքներ սահմա-
նեց , յայտնի է թէ կ'ուզէ որ բարի
գործքեր ընենք միշտ : Ուստի մարդիկ այս
հետեւութիւնները տեսնելով կրնան ի-
մանալ թէ , Աստուած որ բաները կ'ու-
զէ որ ընենք , եւ որ բաները կ'ուզէ որ
չընենք : Այսպէս կանոնները կ'ըսվին բը-
նական կրօնքին օրէնքներ :

Յայտնի է թէ այս կերպով մեր պար-
տուցը վրայ շատ տեղեկութիւն կ'ունե-
նանք . եւ արդէն ըսվածներէն յայտնի է
թէ բոլոր այս բազմապատիկ հմտութեանց
պատճառաւ մարդս եւս առաւել պատաս-
խանտու է . որովհետեւ Աստուծ որ եւ
իցէ հրամանը կոտրելու յանցանքը՝ յայտ-
նութեան լուսաւորութեան աստիճանին
համեմատ է : “Ա մանաւանդ՝ ընական
ըսրչէ թէ միայն կրկնապատիկ պայծառու-
թեամբ մեր գործոց հետեւութիւնները
ցուցընելով՝ բարցական օրէնքը կ'իմա-
ցընէ մեղի . հապա մէկ կողմանէ ալ մեր
պարտքերը կատարելու կրկնապատիկ շար-
ժառիթներ կուտայ : Եւ որովհետեւ չա-
րի կամ բարւոյ ունեցած հակամու-
թիւննիս մեր հետամուտ եղած ընթաց-

քին մէջ յաղթած արդելքներովը կը հասկըցվի, վասնորոյ եթէ այս տեղցան շարժառիթներուն վրայ ալ շարութիւն գործենք, Աստուծոյ առջեւը իրաւամէ եւս առաւել յանցաւոր կը սեպվինք:

Աակայյն թէպէտեւ բնական լոյսը կամ օրէնքը այսպէս լոյս կ'ընծայէ մեղի, այլ մեր ներկայ վիճակին մէջ թերի եւ անբաւական է մարդս առաքինութեան եւ երջանկութեան առաջնորդելու: Ասիկայ աղէկ կը հասկընանք, նախ՝ այս բանէն թէ, մարդկային ազգը ուր որ առանց Աստուածաշնչի բնակեցաւ, միշտ խիստ մոլի եղաւ: Երկրորդ՝ այս բանը ոչ ալ գիտուառնեան պակասութեան կը տրվի, ինչու որ որքան որ գիտութեան մէջ առաջ գացին, այնքան չարացան: Երրորդ՝ մարդոց բնութեան լուսէն հանած շնորհքները ներգործութիւն մը չունեցան զանոնք ի լաւ անդր փոխելու:

Անաւանդ՝ բնական լոյսը այն գլխաւոր ճշմարտութիւնները չ'ծանուցաներ, որոնք երանելի անմահութեան հաստատուն յոյս մը կուտան եւ կրօնասէր բընաւորութիւն մը կ'առթեն: Օսրօրինակ, բնական լոյսը ապառնի վիճակին գոյու-

թեան ու տեւողութեան վրայ տեղեկութիւն չ'տար, եւ չ'պատմեր թէ մահէն ետքը արդեօք պիտի ասլրի՞նք. կամ ո՞րքան: Ապառնի վիճակին վրայօք բան մը շիմացըներ: Ուր մեղանչական ըլլալնիս շատ կերպով կ'իմացընէ, բայց մեղքը ինչ կերպով կը թողվի՝ անոր վրայ բան մը չըսեր: Ունաւանդ՝ որ Վրիստոսով եղած քաւութեանը, եւ անոր արժանաւորութեամբը եղած փրկութեան եղանակին ու բարոյական կատարելութեան համար բնաւ բան մը շիմացըներ: Ուստի՝ որովհետեւ անոնք մեր գիտնալու ամենէն պիտանացու եւ հարկաւոր բաներն են, եւ բնական օրէնքով անոնցմէմէկը չ'յայտնըվիլ եւ չ'կրնառ ալ յայտնըվիլ, յայտնի է թէ եթէ ուրիշ առաջնորդ չունենայինք, յետին տղիտութեան մէջ պիտի մնայինք եւ այն բաները, որ իբրեւ բարոյական եւ անմահէակներ շատ կարօտ ենք սորվիլ, երբէք կարող պիտի չըլլայինք սորվելու: Այս խաւարը ցրուելու եւայս վիճակին մէջ մեզի պէտք եղած բարոյական բաներուն վըրայ բոլոր անզեկութիւնները տալու համար էր որ՝ Աստուած Ոուրբ Վիլքը մեղի տուաւ:

1. Առանց Ասւըր Կարոց ի՞նչպէս կը-
դիտնան թէ Աստուած որ բաները կ'ու-
զէ որ ընենք եւ որ բաները չուզեր :
2. Ի՞նչէն կ'իմանանք թէ Աստուած
արբեցութիւն, գողութիւն եւ կոխ ը-
նելնիս չուզեր :
3. Ի՞նչպէս պիտի դիտնաս թէ Աստ-
ուած կ'ուզէ որ տղաք իրարու բարերար
եւ իրենց ծնողացը հնաղանդ ըլլան :
4. Այս կերպ սորվելո մարդիկ բարի
ընելու բաւական է։ Կարդացածէդ բան
մը կը յիշեմ այս բանին վւայ :
5. Ա աղեմի յունաց եւ հոռվմայեցւոց
բարոյական բնաւորութիւննին ի՞նչ էր :
6. Հեթանոսներունը ընդհանրապէս
ի՞նչպէս է։
7. Կալու աշխարհք մը ի՞նչպէս կ'իմա-
նաս եթէ Աստուած չ'ծանուցանէ :
8. Բնական լուսէն ուրիշ բան կը սոր-
վի՞նք բաց ի Աստուածոյ քանի մը հրա-
մաններէն կամ պատուէրներէն :
9. Աստուածոյ օրէնքները կոտրելու ըլ-
լանք նէ, բնական օրէնքը քառութեան
ճամբայ կը սորվեցընէ մեզի :

10. Եթէ մարդիկ Աստուածաշունչը չունենան, Աստուած զանոնք ի՞նչ օրէնքով պիտի դատէ:

ԳԼՈՒԽ Հ:

ՍԱՐՔ ԳԷՐ:

Սուրբ Գիրքը կը պարունակի Նին եւ Երբ կտակարաններուն մէջ եւ իւր գլխաւոր նպատակը՝ Աստուծոյ օրէնքը կամ կամքը, եւ Յիսուս Քրիստոսի ըրած քառիմեամբը եղած փրկութիւնը մարդոց յայտնել է:

Նին կտակարան կը պարունակէ Կախ աշխարհիս արարչագործութիւնը՝ մարդուս ստեղծվիլը եւ անկումը՝ հանդերձ մարդկային սեռին վրայ մինչեւ ջրհեղեղ եղած պատմութեամբ: Երկրորդ՝ Աստուծոյ Արրահամին ընտանիքը ընտրելը, հը-

բէից աղքին սկիզբը եւ իրենց սկիզբէն
մինչեւ բարելոնի դերութենէ գառնալնին՝
1500 տարուան միջոց։ Երրորդ՝ բարո-
յական, քաղաքական եւ արարողական օ-
րինաց դրութիւնը, որ Աստուած այն
ժողովուրդին կառավարութեանը համար
հաստատեց։ մանաւանդ՝ ապագայ տնտե-
սութիւնը անոնց առջեւը պատկերացը-
նելու համար տնօրինեց եւ կարգադ-
րեց։ Չորրորդ՝ անոնց պատմութեան մէ-
ջի զանազան դիպուածները։ իրենց ներ-
շնչեալ ուսուցիչներուն խօսքերը։ բա-
րեպաշտ անձանց աղօթքները եւ երգե-
րը։ ապառնի դիպուածներուն գուշակու-
թիւնները։ մանաւանդ Վեսիային գալուն,
եւ անոր թագաւորութեանը փառքին, օ-
գուտներուն եւ բնութեանը վրայ կատա-
րեալ եւ մանրամասն մարդարէութիւն-
ներ։ Արոնցմով Հին Կտակարանը լեցուն
է։ Այս ամեն բաներուն վրայ՝ կը ցու-
ցընէ թէ ամենէն յարմար պարագանե-
րուն տակը անգամ ամենեւին օրինակ մը
բառական չէ մարդուս բարոյական նորո-
գութեանը։

‘Ե՞ր կտակարանին դիտաւորութիւնը
այն է որ, Աստուծոյ օրէնքը առաջին ան-

գամ յայտնուածէն պայծառ կերպով
 յայտնէ . եւ մանաւանդ՝ Հիսուս Քրիս-
 տոսի Աւետարանով եղած փրկութեան
 ճամբան մարդոց սորվեցընէ : Այս նպա-
 տակը ունենալուն համար , կը սկարունակէ
 նախ՝ Հիսուսի կենացը , մահուան , յա-
 րութեան եւ համբարձմանը վրայ պատ-
 մութիւն մը . Կակ մը որուն մէջ Աստուա-
 ծոյին եւ մարդկային բնութիւնները գաղտ-
 նի եւ անիմանալի կերպով մը միա-
 ցած են : Աշխարհք եկաւ որ առ Աստ-
 ուած ունեցած պարտքերնուս վրայ որչափ
 որ պէտք է տեղեկութիւն տայ եւ իւր
 հնազանդութեամբը , չարչարանքներովը ,
 մահուամբը , յարութիւնովը եւ համբառ-
 նալովը , ու միջնօրդութիւնով՝ քաւու-
 թեան եւ փրկութեան ճամբայ մը պատ-
 րաստէ : Արկրորդ՝ Քրիստոսի համբառ-
 նալէն մինչեւ քանի մը տարի ետքը քը-
 րիստոնէութեան յառաջադիմութեանը վր-
 այ համառօտ պատմութիւն մը : Արրորդ՝
 թուղթերը՝ որ առաքեալները իրենց ժա-
 մանակի մարդոցը տուին Աստուծոյ ներ-
 շնչութեամբը անոնց պիտանի խրառներ-
 տալու համար : Այս բոլոր դիրքը մէկ տեղ
 մը փափաքածին չափ տեղեկութիւն կու-

տոյ մեղի, առ Ա. ստուած ունեցած պարտ-
 քերնուս, ապառնի վիճակին եւ քաւու-
 թեան ու երկնաւոր հօր ընդունելի ըլլա-
 լու համար: Եւ ուստի կը հաւատանք թէ
 Ա. ստուած ինչ որ յայտնեց եւ կ'ուզէ
 յայտնել իր կամացը վրայօք Հին եւ Կոր
 կտակարանը ամբողջ կը պարունակեն: Ո՞
 միայն ասոր մէջ գրուած բաները մար-
 դուս Խղիճմտանքը կը պարտաւորէ եւ ա-
 մէն գրուածք եւ աւանդութիւն մարդոց
 խօսքն է: Ուստի կը տեսնենք թէ Ա. ստ-
 ուած ինչ միջոցներ տուաւ դէպ ի իրեն
 եւ առ ընկեր ունեցած պարտքերնիս ճանչ-
 նալու համար: Ա. Խղճմտանք մը տուաւ
 մեղի որ մեր պարտքերը մեղի կ'իմացընէ
 եւ մեղ կը խրատէ որ ընենք այն պարտ-
 քերը: Բ. Խոլոր մեր շուրջի բաները ոյն-
 պէս կարգադրեց, որ երբոր իւր կամքը
 ընենք՝ երջանկութիւն կը վայելինք, եւ
 երբոր եղջանենք՝ տրտմութիւն կը կրենք:
 Ուստի եթէ միայն քննենք թէ գործք մը
 մեր ու ուրիշներուն վրայ ինչ ներգոր-
 ծութիւններ ունի, կը սորվինք թէ Ա. ստ-
 ուած ի՞նչպէս կ'ուզէ որ գործենք: Եր-
 բորդ՝ երբոր բուն մեր շարութեամբը մեր
 խիղճը անկատար եղաւ բնութեան լուսէն

մեր պարտքերը սորվելէն դաղբեցանք, ան
ատենը զրուած օրէնք մը տուաւ, որով
մեր վրայ ունեցած կամքը կ'իմացընէ:
Չորրորդ՝ երբոր աս ալ բաւական չե-
ղաւ մարդիկ մոլութենէն առաքինութեան
դարձրնելու, ժամանակին լրանալուն **Վ.**ստ-
ուած իր օրդին խրկեց մեր պարտքերը
սորվեցընելու, ու մեր մեղքերուն հա-
մար քաւութիւն ընելու եւ ան ա-
մէնուն՝ որ ՀՅիսուս Քրիստոսի կը հա-
ւատան ու կը զղջան, թողութիւն մեղաց
ու յաւիտենական կեանք ընծայելու:

Ե,թէ այս այսպէս է, յայտնի է թէ
մեր պատասխանատուութիւնը կ'աճի՝ բա-
րոյական լուսոյ էվելնալովը: **Եւ** եթէ ան
որ բնութեան օրէնքով **Վ.**ստուծոյ կամ-
քին անհնաղանդ է, անպատասխանի է,
որքան ահեղ պիտի ըլլայ անոնց դատա-
պարտութիւնը, որ **Վ.**ւետարանին յստակ
եւ պայծառ լուսոյ տակը եւ այս նոր տը-
նօրէնութեան դժած պատրաստութիւն-
ներուն դէմ, անխորհուրդ անհնաղան-
դութեան ընթացք մը բռներ են դէպ ի
Վ.ստուած ու ուրիշ աշխարհի մը հա-
մար ապրելու փոխանակ՝ այս աշխարհին
համար կ'ապրին:

Արդ՝ պատանիները կը կարծեն թէ այս
բոլոր բաները ուրիշներուն համար է ու
չէ թէ իրենց համար : Բայց այսպէս չէ :
Չէ որ պատանիներուն խիղճն ալ զի-
րենք կը խրատէ : **Պատանիները** չեն մի
տեսներ իրենց եւ ուրիշներուն մէջ չա-
րութիւնով յառաջ եկած թշուառութիւ-
նը : **Չեն** մի կարդար Առորբ Գիրքին
մէջ **Աստուծոյ** եւ մեր օրհնեալ Փրկչին
մեղքի դէմ ունեցած ատելութիւնը եւ
բարկութիւնը : Եթէ այս այսպէս է, ա-
մեն պատանի այնպէս պատասխանառու է
Աստուծոյ իր ունեցած տեղեկութեանը
համար, որպէս թէ ծեր ըլլայ : Ո՞ենք ա-
մենքս ալ թէ ծեր եւ թէ պատանի, պէտք
է որ զղջանք, **Աստուծոյ** հնազանդինք,
ու օրհնեալ Փրկչին հաւատանք :

Եթէ պատանիները այս ըսված բա-
ները աղէկ չեն հասկընար, իրենց ծնո-
ղացը կամ ուսուցիչներուն եւ կամ ե-
րէցներուն հարցունեն :

Հայոց հոգինք :

1. **Աստուծածաշունչին** մէջ ո՞ր զիրքին

մէջն է մարդկային առաջին ցեղին պատմութիւնը :

2. Ո՞ր գիրքին մէջ կը գտնըվի, հրէից պատմութիւնը՝ Ազիպտոսէն ելլելէն մինչեւ բարելոնի գերութիւնը :

3. Ո՞վսիսական օրէնքը ո՞ր գիրքերուն մէջ կը պարունակվի :

4. Ի՞արոյական, քաղաքական, եւ արարողական օրէնքներուն մէջ ի՞նչ տարբերութիւն կայ :

5. Ի՞արեպաշտ մարդոց աղօթքներովը եւ փառարանութիւններովը ո՞ր գիրքը լցուած է :

6. «Քրիստոսի գալստեանը, բնութեանը եւ անոր կենացը վրայ որոշ եւ մանրամասն մարդարէութիւնները ո՞ր գիրքը կը պարունակէ :

7. «Եոր կտակարանին մէջ ո՞ր գիրքերը «Քրիստոսի կենացը պատմութիւնը կը պարունակէ :

8. Անոր համբառնալէն ետքը «Քրիստոնէութեան յառաջադիմութիւնը ո՞ր գիրքին մէջ կը պարունակվի :

9. Ի՞ացադրէ Աստուծոյ տուած այն կերպը, որով մեր պարտքերը կը ճանչնանք :

10. Խնչո՞ւ համար Առորք «Գիրք Հսոյ-

ներէն Աստուծոյ անհնազանդ եղողները
հեթանոսներուն մէջ անհնազանդ եղող-
ներէն չար են :

11. Պլատանի մը որ Աստուծոյ անհնա-
զանդ է՝ ծերէ մը պակաս յանցաւոր է :

ՄԱՐՄԵ · Բ:

Ո՞ւրդուն առ Աստուած եւ առ ընէն
առնէցած պարզութէլը:

Վինչեւ հիմայ ջանացինք մարդուս բարոյականին ինչ ըլլալը բացատրել, եւ իր բարոյական լոյսը բղխած աղքիւրը ցուցընել: Եւ հիմայ ալ պիտի ձեռնարկեմ մարդկային պարտուցը վրայ համառօտ բացադրութիւն մը ընել, որքան որ կը սորվըմի կամ ընական լուսէն կամ Աստուածային յայտնութենէն: Առւրբ Կիրքը կը սորվեցընէ թէ մարդուս բոլոր պարտքը միայն սէր բառին վրայ կը կայանայ: “Աիրէ քու Տէր Աստուածդ քու բուլը սրտէդ եւ սիրէ քու ընկերդ քու անձիդ պէս”: Ուստի մարդուս պարտքերը երկու ընդհանուր բաժանում ունին: Առաջինը՝ Աէր առ Աստուած կամ աստուածպաշտութիւն, Երկրորդը՝ սէր առ

մարդ, կամ առաքինութիւն։ Որո՞նց վը-
րսյ պիտի խօսիմ,

Ա էր առ Աստուած, կամ Շարե-
պաշտութիւն։

Գ.Լ.Ա.Խ. ։ Ա.։

ԶԱՐԱԳՈՒՅԱՆ ՍԵՐԵԼՈ- ՊԱՐԱԿԱԿԱԳ ՀԸՆՅ.։

Ամեն մարդ սյս բանին վրայ խորհա-
ծին պէս կը գիտնայ թէ զԱստուած սի-
րել ու անոր հնազանդիլ պարտական է։
Շայց մարդիկ ընդհանրապէս այս բանե-
րուն նշանակութեանը վրայ անորոշ գա-
ղափար ունին։

Քանի որ կը խօստովանին թէ պէտք է
զԱստուած սիրել ու անոր հնազանդիլ,
ծիշտ իւր կամքին դէմ կ'ընեն, ու չեն
խորհիր թէ իրենց պարտքերը զանց կառ-
նեն կոր։ Ուրեմն մեր առ Աստուած ու-
նեցած պարտուցը բնութիւնը կրցածնուս

չափ բացատրելու համար երկար խօսիլ
արժան է: . Ամէն բարեկիրթ զաւակ-
ներ գիտեն թէ ծնողաց հնազանդ ըլլա-
լու են եւ զանոնք սիրելու են: Եւ այս
պարտքը կ'զգան, ինչու որ իրենց ծնողքն
են. այսինքն, թէպէտեւ ուրիշ անձինք
նոյնպէս իմաստուն եւ բարի են, սակայն
առաւել պարտական կը ճանչնան անձեր-
նին իրենց ծնողացը՝ քան թէ ուրիշ ան-
ձանց :

Ո՞ւ չ'սարսափիր երբոր չար եւ անըղ-
դամ պատանիներուն՝ իրենց ամէնէն լաւ
երկրային բարեկամներուն այսինքն ծնո-
ղացը վրայ խօսելու եղանակը կը դիտէ:
•Քննեցի՞ր մի երբէք թէ ասանկ պատա-
նիները ընդհանրապէս անկիրթ, մոլի, եւ
անհաճոյ ընկեր են: Բ. Դիցուք թէ մեր
ծնողքը շատ իմաստուն, առաքինի, եւ
մարդասէր անձինք են, մեր պարտքերը
եւս առաւել կ'աճին եւ անատենը չէ թէ
միայն ծնողքնիս ըլլալնուն համար պիտի
սիրենք, հապա առաքինի ըլլալնուն հա-
մար ալ: Ի՞նչ պիտի խորհինք անանրի
տղու մը վրայ, որ թէպէտեւ այսպէս բակ
ծնողք ունի, իր վարքովը կը ցուցընէ թէ
զանոնք բանի տեղ չ'դներ. ոչ անոնց

խրատը մոտիկ կ'ընէ, ոչ ալ անոնց հետ
կենցաղավարութիւն կ'ընէ՝ խիստ կարե-
ւոր ժամանակներէն ի զատ, այլ դատար-
կակեաց, մոլի, եւ զզուելի ընկերներու
հետ կը կենակցի:

Գ. Ասեւ ըսենք թէ ասանկ տղայ մը
շատ հիւանդ էր, կամ կոյր ու խուլ էր
եւ իր ծնողացը այս ազնիւ առաքինու-
թիւնները միշտ անոր աղէկութեանը հա-
մար դործածվեցան, եւ քանի մը տարի
երբոր մահուան չափ հիւանդ էր, իւր
մայրը անկողինին քովը զինքը կը հսկէր,
զինքը կը քաջալերէր, եւ վերջապէս գե-
րեզման իջնալէն ազատեց: Առ իր հայ-
րը զիրկը կ'առնէր կը պտըտցունէր երբոր
դուրս ելելու կարող էր, եւ երբոր կա-
րողութիւն չունենար դուրս ելելու, միշտ
ընկերներ կը բերէր անոր քով եւ ամէն
պէտք եղած բաները կ'ընէր զանիկայ տա-
նը մէջ երջանիկ ընելու համար: Վանա-
ւանդ՝ զիցուք թէ իր ծնողքը հարուստ
էին ու հշյակապ պալատ մը շինեցին ի-
րենց անօգնական զաւակը երջանիկ ընե-
լու համար: Ասանկ տղի մը վրայ ի՞նչ
պիտի խորհինք եթէ կուբութեանը մէջ
անդամ կամք ընէր իւր ծնողքէն փախ-

շիլ, ու անոնց արդիլած տեղերը երթալ, եւ շարունակ ինքզինքը եւ ուրիշները վը-նասէր բոլոր անոնց բազմահոգութեան փո-խարէն։ Խ՞նչ պիտի մտածենք անանկ տղին վրայ որ բոլոր այս բարերարու-թիւններուն ամենեւին երախտագիտու-թիւն չցուցըներ եւ ունակաբար չէ թէ միայն կը վշտացընէ ծնողքը, հապա վար-քովն ալ կը ցուցընէ թէ անոնցմէ առա-ւել կը սիրէ մոլի մարդիկը։

Ամէն մարդ կը խոստովանի թէ այսպէս տղայ մը չէ թէ միայն յիմար է, այլ չար ալ է։ Եւ ընդհակառակն, դիցուք թէ տղայ մը այսպէս պարագաներուն մէջ բարի եւ յարմար զգացումներ ունենայ դեպ ի իւր ծնողացը։ Խնոնք իւր ծնողքը ըլլալնուն համար պիտի պատուէ, յար-գէ, ու հնազանդի անոնց։ եւ շատ ի- մաստուն եւ առաքինի անձինք ըլլալնուն համար՝ ուրիշ մարդոց տուած խրատէն ու խորհուրդէն եւս առաւել անոնցը ընտ-ուէ, եւ անոնց հետ ընկերանալը բոլոր ու-ոիշ մարդոց ընկերութենէն աւելի յարգի սեպէ։ Խր երջանկութեանը յառաջա- դիմութեան համար ամէն միջոցը գործա- ծելնուն երախտագէտ կ'ըլլայ անոնց, եւ

Ճեռքէն և կած ամէն բանը կ'ընէ զանոնք
հաճեցընելու համար՝ ինքզինքը եւ ուրիշ-
ները հաճեցընելէն առաւել։ Հիմայ կար-
ծեմ թէ ամէն մարդ թէ ծեր եւ թէ պա-
տանի կը տեսնեն թէ ճիշտ այս է կերպը՝
որով այնպէս տղայ մը այնպէս ծնողաց
հետ վարվիլ պարտական է։

Արդ՝ այս խօսքերը դարձընենք մեր առ
Աստուած ունեցած առնչութիւններուն,
եւ ամէն մարդ պիտի տեսնայ թէ մեր բո-
լոր ուրիշ էակներուն ունեցած պարտքե-
րէն անհուն չափով առաւել պարտական
ենք զանիկայ սիրելու եւ անոր հնազան-
գելու։

Ա. Ա՞ր արարիչ եւ պաշտպանողն է։
Ան ստեղծեց մեզ ոչինչէն մեր բոլոր ու-
նեցած կարողութիւններովը, եւ ամէն
վայրկեան մեզ կը պահէ։ Առանց իւր զօ-
րութեանը ոչ կրնանք տեսնել, ոչ լսել,
ոչ ճաշակել, ոչ ալ զգալ, ոչ կրնանք
խորհիլ, ոչ յիշել, ոչ հաճութիւն եւ
ոչ ալ տհաճութիւն կրնանք զգալ, ոչ
կրնանք սիրել, ոչ ալ կրնանք սիրվիլ։
Իռոլոր ունեցածնիս իրն է, եւ ինչ որ ը-
նենք, միայն իւր կամքը յոչնչէ արդիւ-
նաւորած է։

Արդ՝ այն Կակը՝ որ ասանկ մասնաւոր կերպով մեր Տէրն է, մեր յարգութեանը արժան է. այն որ ամէն վայրկեան մեզ կը պաշտպանէ, պարտիմք միշտ անոր ներկայութիւնը յիշել եւ անոր վրայ խորհիլ:

Բ. Ասկէց ի զատ խորհիլ Աստուծոյ ըստորոգելեացը վրայ եւ մտածէ թէ ի՞նչ կեպով անոր վրայ խորհել պէտք է՝ եթէ միշտ խորհիլ պարտական ենք: Վնչունապէս Խմաստուն, Հաւատարիմ, Արդար, Սուրբ, ու Գմած է այն:

Եթէ մեր բարոյական բնութեամբը պարտական ենք այս յատկութիւնները սիրել ու յարգել. եւ եթէ մասնաւորապէս պարտական ենք մեր ծնողացը քով դտնուած յատկութիւնները սիրելու ու յարգելու, որքան եւս առաւել մեր երկնային Հօրը քով եղածները. որոնք ուրիշ էակի մը ունեցածէն այնչափ պատուական եւ տարրեր են, որչափ որ արարիչը իւր արարածներէն գերազանց եւ մեծ է:

Գ. Աս մանաւանդ, արարչին այս բոլոր ստորոգելիքները ի սկզբանէ հետէ մեր երջանկութեանը համար գործածվեցան: Ապագային վրայ այնքան տղէտ ենք, որքան որ կոյր մը իւր շուրջի առարկանեւ-

բուն վրոյ տղետ է . սակայն Աստուած
 ամէն բան պատրաստեց մեղի համար :
 Ամէն վայրկեան խիստ վտանգաւոր հի-
 ւանդի չափ մահուան Ենթակայ ենք . սա-
 կայն Աստուած մեզ մինչեւ այս ժամս
 պահեց : Իսկ մը ստեղծելու զօրութիւն
 չունինք , սակայն Աստուած այս աշխարհս
 բարիքով լեցուն ստեղծեց , եւ մեր մաս-
 նաւոր երջանկութեանը համար պատրաս-
 տեց : « Քիչ ժամանակէն մեռնինք պիտի ,
 բայց զինքը սիրողներուն անանկ փառա-
 ւոր եւ գերագոյն երջանկութեան աշ-
 խարհք մը ստեղծեց , որ բնաւ մեր մաքին
 տակը չիյնար : Արբոր ամենքս ալ մեղա-
 ւոր էինք , եւ իր արդար բարկութեանը
 ենթակայ , ինքը այնպէս սիրեց զաշխար-
 հը , որ մէկ հատիկ սիրելի որդին հոս
 խրկեց , որ ո՛վ որ անոր հաւատայ , պիտի
 չկորսըվի , հապա յաւիտենական կեանք
 պիտի ժառանգէ : Արդարեւ բոլոր այս
 բաները երախտագիտութեան ու սիրոյ
 արժան են : Աւ եթէ սէրը ու երախտա-
 գիտութիւնը բարերարին բնաւորութեա-
 նը , ու ընծայած պարզեւներուն համե-
 մատ պիտի ըլլայ , ուրեմն մեր երկնային
 Հայրը ստուգապէս բալոր ուրիշ բանե-

քեն անչափելի համեմատութեամբ եւս առաւել սիրելու ենք ու երախտագէտ ըլլալու ենք : Ուրիշ խօսքով՝ բոլոր սրտով սիրելու ենք, այսինքն, գերագոյն եւ վըսեմ կերպով :

Երրորդ՝ զնենք թէ իրք յարգութեան, սիրոյ, երախտագիտութեան ըղդացումները ունինք առ Աստուած, որոնց ինքն արժանի է, բայց զանոնք ի՞նչպէս ցուցընելու ենք : Հայտնի է . Որովհետեւ ամէն բան Աստուածոյ գործքն է եւ զԱստուած միշտ մեր յիշողութեան մէջ պահելու դիտաւորութեամբ եղած են՝ վասնորոյ ամէն բան մեր միտքը կը քերեն զանիկա: Ա . Եթէ անոր վրայ խորհինք, իւր ստորոգելիքները մէջ սիրով, ու երախտագիտութեամբ եւ զարմանքով կը լեցունեն: Եւ որովհետեւ այս ամէն բաները մեղի համար եղան, իր ձեռքէն եկած ամէն շնորհքը երախտագիտութեան եւ երկրպագութեան կը յորդորեն զմեզ: Տողորը այս չէ, որովհետեւ Աստուածութեան մէջ եղած ամէն երկրպագելի ստորոգելիքները անհուն եւ անչափ գերազանց եւ պատուականագոյն ևն երկրիս վրայ ընդունված որ եւ իցէ բարութենէն:

Եւ որովհետեւ բոլոր էակներուն մեզի
ունեցած յարաբերութիւններէն խիստ դե-
րազանց յարաբերութիւններ ունի մեզի.
անոր համար այս զգացումները չե թէ
միայն շարունակ ըլլալու են, այլ որքան
որ դէպ ի բոլոր ուրիշ էակներուն ու-
նինք, դէպ ի անոր անհօւնաբար առաւել
ունենալու ենք: Բ. Դիցուք թէ ճիշտ
ասանկ ընենք. յ շտնի է թէ այսպէս ըղ-
գացում մը մեր վարուցը վրոյ շատ ներ-
գործութիւն պիտի ընէ. ասանկ արդար,
գթած ու սուրբ էակ մը սիրելով՝ մենք
արդարութեամբ, գթութեամբ, ու սրբու-
թեամբ պիտի գործենք, եւ զինքը ա-
նանկ երախտադիտութեամբ սիրելովնիս
ամէն բանէն առաւել պիտի փափաքինք
որ ան ալ մեջ սիրէ, վասն զի սիրոյ բը-
նութիւնը ճիշտ առ է. ուստի պարտինք
որ ամէն բան անոր հաճելի գործենք եւ
ամէն բանէն աւելի իր կամքը գիտնանք
ու ընենք: Եւ եթէ այս կերպով գոր-
ծենք առ Աստուած՝ ընաւ բան մը անկէց
ընտիր պիտի շնեպենք:

Բոլոր հաճութեանց եւ օգտից ու կրից
թէլաղբութիւններուն գէմ այս բառական
պատասխան է թէ, այս մեծ շարութիւ-

Նը ի՞նչպէս կրնանք համարձակիլ գործեւ
լու եւ Աստուծոյ դէմ մեղանչելու :

Գ. Եւ թէ որ մեր գերադոյն փափաքը
անոր հաճելի ըլլալ էր, ուրեմն պատրաս-
տութեամբ, ուրախութեամբ, եւ յօժա-
րութեամբ աշխատէինք պիտի որ՝ թէ ըլ-
նական լուսով եւ թէ Առւրբ Գրքով
յայտնրված իր կամքը սորվինք : Տերկ-
րութիւնով քննելու էինք թէ ինչ կեր-
պով վարվեցաւ աղքաց եւ անհատից հետ,
որ մենք ալ սորվինք ան կանոնները, որով
մեզ կը կառավարէ : Վանաւանդ մեծ ջան-
քով իւր զրուած խօսքերը կարդալու է-
ինք, որ աս աշխարհիս մէջ եղած ժամա-
նակնիս մեր վրայ ունեցած կամքը եւ ա-
պառնին համար ըրած պատրաստութիւն-
ները սորվէինք : Եւ այս կամքը անդամ
մը սորվելէն ետքը մեր սրտերուն առա-
ջին եւ ամենէն զօրաւոր ստիպումն անոր
հնազանդելու համար ըլլալու է, հոգ չէ
ինչ կամ քանի եւ կամ ո՛րքան ստի-
պումներ ըլլան անոր դէմ :

Դ. Եւ եթէ այնպէս ըլլայ, որովհետեւ
Աստուծոյ ստեղծած ամէն բաները մեղի
իր ստորոգելիքները կը սորվեցընեն եւ ի
հարկէ այն դիտաւորութեամբ եղած են

որ մեր խորհուրդները առ Աստուած ուղղեն, անոր համար շատ մեծ ջանք պիտի ընենք գիտութիւն ստանալ որ ասանկով կարող ըլլանք արարչին գործքերուն եւ զինչութեան վրայ եւս առաւել տեղեկութիւն ունենալ։ Եւ որովհետեւ ասիկայ ամենէն զօրաւոր զրգիռ մը պիտի ըլլայ մեղի՝ գիտութեան մէջ յառաջանալու, ուրեմն բոլոր մեր գիտութիւնները հարկաւ այս վախճանը կամ նպատակը պիտի ունենան։ Յօհածանին գոյները, վարդին հոտը, փոթորիկին ահեղութիւնը, կարկաչասահանքներուն գոչումը, ինչպէս որ գեղեցկութեան կամ ահեղութեան զգացումն կը զարթուցանեն, Աստուածապաշտութեան զգացումներն ալ պիտի զարթուցանեն յանկարծ։

Ասանկով այս բերկրալի բանը միշտ միտքերնիս պիտի պահենք թէ Աստուածոյ մէջ կը բնակինք եւ անով կեամք եւ կը շարժինք եւ ենք։

Ե. Եւ դարձեալ, որովհետեւ Աստուած զիջաւ ինքզինքը աւելի կատարեալ յայտնել գրաւոր պատգամով, եւ իր բնութեանը վրայ առաւել փառաւոր տեղեկութիւն տուաւ, եւ մեր լեզուով մեղի հետ

խօսելու հաճեցաւ, եւ մանաւանդ մեր
 վարուցը Աստուածային օրինակ մը տո-
 ւաւ, եւ մեղի իմացուց թէ կ'ուզէ որ ի-
 րեն հետ խօսինք աղօթքով, միջնորդով
 եւ իր հետ հաղորդակցութիւն ունենանք
 Աստուածապաշտ հոգւոյ բոլոր զգացում-
 ներուն բառբառովք, վասնորոյ յայտնի է
 թէ մեր արտօնութիւններուն խիստ ըն-
 տիրներն են անոնք, եւ մեղի բնական ըլ-
 լալու են բարեկամի կենցաղավարութեան
 պէս, կամ զաւկի մը իր սիրելի եւ ազ-
 նիւ ծնողացը հետ ունեցած կենակցու-
 թեանը պէս: Ուէ մարդուս առ Աստուած
 ունենալու յարմար զգացումները ասանկ
 ըլլալու են՝ կարծեմ թէ այնքան յայտ-
 նի է որ փաստ չուզեր: Հոս երկարագոյն
 պիտի չքննեմ թէ մարդոց գործքերուն
 եւ վարուցը մէջ այս զգացումները ո՛ր-
 քան կը տեսնըլին: Կարծեմ թէ մէկէն
 ի մէկ ամէն մարդ կը խոստովանի թէ,
 աշխարհս այսպէս բարոյական բնաւորու-
 թեանց ընդհանրութեանը քիչ վկայու-
 թիւն ունի: Ամէն դար եւ ամէն ազգ վը-
 կայութիւն կուտայ թէ մարդս մեղանչա-
 կան է եւ առ Աստուած իւր բարոյական
 զգացումները շատ տարբեր են այն զգա-

ցումներէն , որո՞նք իր մեծ պարտքն է դէպ
ի այսպէս Արարիչ մը ունենալու : Եթէ
այսպէս է , վերջապէս վայելու է հար-
ցընել թէ մեղաւոր ըլլալնուս ետքը առ
Աստուած գործածելու յարմար բնաւո-
րութիւննիս որո՞նք են : Ա . Հայտնի է
թէ , թէպէտ եւ մենք փոխված ենք , սա-
կայն Աստուած նոյն է եւ անփոփոխ :
Խոր ստորոդելիքները նոյն են , եւ նոյն-
պէս սիրելի են , եւ դէպ ի մեզ ունեցած
վարմունքները առջի պէս արդար եւ բա-
րի են : Ուստի ճիշտ նոյնպէս պարտական
ենք զանիկա սիրելու , անոր հնաղանդե-
լու . եւ նոյն բարոյական կատարելութիւ-
նը կրկին ձեռք ձգել ջանալու ենք , որ-
պէս թէ բնաւ չ'մեղանչեցինք :

Բ . Եթէ Աստուած միշտ բարի եւ ար-
դար եւ սուրբ է , մեր անոր դէմ մեղ-
քերը խիստ շար են : Ուրեմն մեզի կր-
վայելէ որ այս բանը խօստովանինք եւ
ինչպէս որ ինքզինքնիս կըդատապարտենք
անանկ ալ զանիկա արդարացընենք : Ան-
պէտեւ պետք է որ անցած յանցունքներ-
նուս համար անկեղծ տրտմութեամբ հնչ
որ անոր անհաճոյ է անկէց քաշվինք , եւ
ինչպէս որ ի սկզբանէ մեր պարտքն է ,

անկեղծ, որդիական՝ Եւ ամէն բանի մէջ
հնազանդութիւն ցուցընենք :

Այս է ինչ որ Աստուածաշունչը զբա-
զումն բառով կ'իմացընէ :

Գ. Կա մանաւանդ, եթէ մեր երկ-
նաւոր Հայրը քաւութեան ճանրայ մը
պատրաստեց, ճանրայ մը՝ որ միայն անով
պիտի ընդունէ մեզ մեղանչականներս, մե-
զի կը վայելէ որ սիրով եւ փափաքով
փնտունք թէ ինչ է այն ճանրան, եւ ան-
իմաստուն եւ գթած պայմաններուն հը-
նազանդինք որ մեր փրկութեանը համար
սահմանեց : Եթէ ասիկայ դանց առնենք,
յանցաւոր ենք չէ թէ միայն Աստուծոյ
դէմ գործած մեղքերնուս համար, այլ
մեղքի մէջ շարունակելնուս համար ալ,
թէպէտեւ մեր Արարիչը անկէց աղատե-
լու միջոց մը պատրաստեց, ու քաւութեան
ճանրայ մը հնարեց՝ կատարեալ եւ ամե-
նայարմար եւ գթած պայմաններով : Ա-
սանկ վարուց շար ընթացքին վրայ Առւրբ
Գիլքը յայտնի խօսքով կը խօսի : “Այս
է դատապարտութիւնը, որ լսութ աշ-
խարհը եկաւ, եւ մարդիկ խաւարը լուսէն
առաւել սիրեցին, ինչու որ իրենց գործ-
քերը շար էին” : Առջր լսածներէս յայտ-

Նի է թէ առ Աստուած ունեցած յարաբերութիւննիս հետեւեալ պարտուց տակը կը դնեն զմեզ :

Ա . Ամէն բանէն աւելի զինքը պարտինք սիրել : Բ . Ամէն բանի մէջ կատարելապէս հնազանդելու ենք անոր, թէպէտեւ մեր բաղձանաց կրից եւ կամաց դէմ ըլլան, եւ թէպէտեւ տիեզերքին մէջ բոլոր բաները մեզի հակառակ ըլլան : Գ . Անք անցեալ եւ ներկայ բազմաթիւ մեղքերուն համար ունակաբար ապաշաւեալ եւ կոտրած սիրտ մը ունենալու ենք : Դ . Անոր սահմանած պայմաններով պատրաստը ողորմութիւնը ընդունելու ենք կամ բարեպաշտ զզ ջացեալ եւ Աստուածապաշտ կեանք մը վարելու ենք : Ի՞նդ հակառակն առ Աստուած ունեցած պարտքերնիս կարգիլեն՝ Ա . կուապաշտութիւնը, կամ որ եւ իցէ բան սիրել, որ անոր հակառակ է կամ զանիկա սիրելու արգելք է : « Աաեւ կ'արգիլեն ոչ երկինքին մէջ ոչ երկրիս վրայ թէ տեսանելի եւ թէ անտեսանելի բանի մը կամ էակի մը երկրպագութիւն ընելէն, բայց միայն իրեն : Բ . Անոր պատուիրանաց դէմ եղած մեր կամ այլոց փափաքները կատարելը :

Գ. Անզեղը ապրիլը կամ անոր դէմ
գործած մեղքերնուս վրայ զդջում չընելը :
Դ. Խոր փրկութեան համար պատրաս-
տած ճամբան զանց առնելով ապրելը :
Կամ առ Աստուած ունեցած պարտքեր-
նիս կ'արգիլեն անհոգութիւնը, հեշտա-
սիրութիւնը, անառակութիւնը, եւ անկը-
րօնութիւնը ինչ անուամբ որ կոչվին կամ
ինչ պատրուակի տակ որ քօղարկըվին :

Եւ վերջապէս որովհետեւ ամէն գործ-
քերնիս կամ Աստուծոյ կամացը համե-
մատ է կամ հակառակ, վասնորոյ առ մարդ
եղած պարտքերը, առ Աստուած ալ պարտք
են. ըսել է որ մեր առ մարդ ունեցած
յարաբերութեան պատճառաւ ինչ պարտք
որ ունինք, առ Աստուած ունեցած յա-
րաբերութեանց համար ալ պարտք է .
ինչու որ Աստուած կը պահանջէ զանոնք
մեղմէ :

Ուստի կը տեսնենք թէ տարբերու-
թիւն կայ պարզապէս մեր առ Աստուած
ունեցած պարտուց եւ այն պարտուց մէջ՝
որ եւ առ մարդ եւ առ Աստուած ունինք :
Առաջինը մարդկային օրինաց իշխանու-
թիւնէն եւ բռնութենէն աղատ է : Խակ
Արկրորդը իշխանութեան տակ է եւ ով

որ զանց կ'առնել ու չ'կատարեր իրաւամբ
կը պատժըվի : Ասկայն մարդիկ կը պատ-
ժեն յանցաւորը՝ չէ թէ իր դործքերը
Աստուծոյ անհաճոյ ըլլալուն համար,
այլ իր առ մարդ ունեցած պարտքերը
զանց առնելնուն համար :

Հայոց հունականութեան մասին :

1. **Օ**Աստուծած սիրելը ու անոր հնա-
զանդիլը քու պարտքդ ըլլալը կ'զգան մի,
ինչպէս որ կ'զգաս թէ ծնողքներդ սիրե-
լու ես եւ անոնց հնազանդելու ես :

2. **Չ**ար եւ անհնազանդ զաւակ մը իւր
բարերար եւ բարի ծնողաց հետ ի՞նչպէս
կը վարովի :

3. **Ի**նարի եւ հնազանդ զաւակ մը ի՞նչ-
պէս պիտի վարովի :

4. **Ճ**շմարտապէս մեր ծնողքը Ո՞րն է,
Աստուծած, թէ մեր հայրն ու մայրը :

5. **Ո**?րն է ամենիմաստ եւ սմենարարի
դեպ ի մեզի, Աստուծած, կամ հայրն ու
մայրը :

6. **Ո**?րը մեծագոյն պարտք է . զԱստ-
ուծած սիրելը, թէ մեր ծնողքը :

7. **Ա**ստուծոյ հետ ի՞նչպէս կը վարովի՞լ :

սիրելի ու երախտագէտ զաւակներու պէս,
թէ ապերախտ ու անհնաղանդ զաւակնե-
րու նման :

8. Ըսէ քանի մը պատճառներ որոնց
համար պարտական եմք զԱստուած սի-
րել եւ անոր հնաղանդիլ :

9. զԱստուած ճշմարտապէս սիրող ու ա-
նոր ծառայող անձ մը, ի՞նչպէս կը վարվի :

10. Եթէ իրօք Աստուած կը սիրենք, մեր
բոլոր գործքերուն մէջ մեր փափաքը ի՞նչ
ըլլալու է :

11. Ո՞ւր մեղաւոր ըլլալը զԱստուած սի-
րելու եւ անոր հնաղանդելու պարտքէն
աղատ կ'ընէ զմեզ :

12. Եթէ մեղաւոր եմք, եւ զԱստուած
սիրելու նոյն պարտուց տակն եմք. ուրիշ
պարտուց տակ աւ չենք մի, եւ ի՞նչ են
անոնք :

13. Աստուած իւր Արդին մեղի համար
մեռնելու տալովը ի՞նչ պարտուց տակ ին-
կանք :

14. Դիցուք թէ մեր մեղքերուն վրայ
չեմք զղջար, ու Արիստոսի չեմք հաւա-
տար, աւելի աղեկ վիճակի՞ մէջ պիտի
ըլլանք, քան թէ պիտի ըլլայինք եթէ
փրկիշ սահմանված չըլլար :

15. Ասանկով առաւել գէշ վլճակի մէջ
պիտի ըլլամք : Խւ ինչո՞ւ :
16. Առւրբ Գիրքը ի՞նչ տարբերութիւն
կը դնէ հեթանոսաց Աւետարանը լսողաց
յանցանաց մէջ :
17. Կարգաւ ըսէ առ Աստուած ունեցած
պարտքերնիս :
18. Ի՞նչ է կուապաշտութիւնը :
19. Արդ մը որ ոչ կուռքի, ոչ ալ
պատկերի երկրպագութիւն կ'ընէ, կըր-
նայ կուապաշտ ըլլալ տակաւին :
20. Խրբոր այս ինչ բանը ընելու շատ
կը ցանկանք այս բաւական պատճառ է
այն բանը ընելու : Ինչո՞ւ : Ի՞նչ բան
տիրելու է մեր փափաքանացը :
21. զ Աստուած կրնանք մի սիրել եթէ
անհոգութեամբ եւ առանց նկատման ա-
նոր գէմ մեղանչենք : Ի՞նչ զգացումն ու-
նենալու ենք երբոր անոր գէմ մեղանչենք :
22. զ Աստուած կրնանք մի սիրել, ե-
թէ սուտ խօսինք, ծնողաց անհնազանդ ըլ-
լանք . գէշ խօսքեր խօսինք եւ անոր ա-
նունը պարապ տեղը գործածենք :
23. (Օրինակ մը տուր որ միայն առ Աստ-
ուած պարտք է՝ եւ ուրիշ օրինակ մը որ եւ
առ մարդ եւ առ Աստուած պարտք է :

24. Անրդիկ լոկ առ Աստուած եղած
պարտքը բռնութեամբ կատարել տալու
իրաւունք ունի՞ն :

ԳԼՈՒԽ . Բ:

ԱՂՋՁՔ :

ՅՕԴՈՒԱԾ . Ա:

Ի՞նչ է Ապօղք :

Արովշետեւ առ Աստուած եղած ջեր-
մեւանդ կիրքերը եւ զգացումները բարի
բնաւորութեան շատ մեծ օգուտ ունին,
անոր համար Աստուած հաճեցաւ զանոնք
մշակելու համար մասնաւոր միջոցներ սահ-
մանել : Ասոնք են Աղօթք, Առւրբ Օր.
այսինքն Ախւրակին : Այս գլխուն մէջ ա-
ղօթքի վրայ պիտի խօսիմ : Եախ Աղօթ-
քին բնութեանը վրայ : Երկրորդ՝ հար-

կաւորութեան վրայ : Արրորդ՝ օգտին վրայ :

Էղօթքը մեր հոգիներուն՝ հոգեղէն եւ անտեսանելի արարչին հետ հաղորդակցութիւնն է : “ Աստուած հողի է, եւ անոնք որ երկրպագութիւն կ'ընեն, պէտք է որ հոգւով եւ ճշմարտութիւնով ընեն ” :

Խնչպէս որ հլու եւ սիրելի զաւակ մը բոլոր իր հոգերը, տրտմութիւնները, եւ պակասութիւնները, իր իմաստուն եւ առոքինի ու սիրելի ծնողաց կը բանայ կը յայտնէ եւ իւր սխալմունքները կը խոստովանի, ասանկ ալ մենք ամէնքս հրաւիրեալ եմք մեր երկնաւոր հօրը մօտենալու եւ անոր հետ հաղորդակցելու ազօթքով եւ աղաչանքով :

Այսինքն՝ աղօթքն է Աստուծոյ երկրպագութիւն ընել . պարտքերնիս խոստովանիլ . շնորհակալութիւն մատուցանել . մեղքերնիս խոստովանիլ . մեր վարքերը նորոգելու դիտաւորութիւննիս նորոգել զօրացընել . ժամանակաւոր եւ հոգեւոր շնորհաց եւ պարզեւաց համար աղաչանք ընել : Ասոնք ամէնը յարմար եւ վայելու զգացումներով ըլլալու են : Ասոնք կը պահանջեն որ Աստուծոյ ընութեան եւ ստո-

բողելեացը, եւ անոր առ մեզ ունեցած յարաբերութեանց վրայ հաւատք, եւ մեր գեպի ի անոր ունեցած յարաբերութեանց եւ պարտուց վրայ ներքին զգացումն ունենանք : Անը մեղանչական, անօգնական եւ թշուառ ըլլալը խոստովանիմք, անկեց ընդունած բոլոր շնորհաց համար անկեղծ երախտագիտութիւն մատուցանեմք . ‘Աա-եւ բոլոր իր պատուիրանքները պահելու համար հաստատուն եւ անփոփոխ դիտա-ւորութիւն, իւր կամացը կատարեալ հնա-զանդութիւն, իւր ճշմարտախօսութեան վրայ կատարեալ վստահութիւն, հոգեւոր օրհնութիւններուն համար ըրած աղօթք-նիս կատարվելու զօրաւոր բաղձանք եւ բոլոր մարդոց հետ խաղաղութեան հոգի մը ունենանք :

Չենք պնդեր թէ աս ամեն զգացում-ները միշտ եւ մի եւ նոյն ժամանակ ի գործ դնելու ենք, այլ միայն զանոնք՝ որ մեր աղաւանացը եւ խնդրուածւցը արժան եւ պէտք է : Եւ նայելու ենք որ այս ըզ-դացումներուն հակսուակ բան մը չընենք : Այս է հոգիով աղօթքը որ Աստուած խոստացաւ պատասխանելու այսինքն ըն-դունելու :

Աղօթքը կը բաժանի յառանձին յընտանեկան եւ յընկերական կամ ի միաբանական :

Ա, ախ՝ Առանձին աղօթք : Որովհետեւ առանձին աղօթելու ժամանակնիս մեր նըպատակը Աստուծոյ հետ անձամբ հաղորդակցութիւն ունենալ է, անոր համար պատուիրված է մեղի որ անանկ ժամանակներ մեր խուցը մտնենք ու դուռը գոցենք ու մեր ծօրը ի ծածուկ աղօթենք . մեր կարօտութիւնները եւ խնդրուածքները պէտք է որ պատշաճ կերպով ցուցընենք՝ բայց ազատաբար եւ մասնաւորաբար : Եւ որովհետեւ Աստուծոյ հետ հաղորդակցութիւն կ'ընենք որ տեսանելի եւ ժամանակաւոր բաներուն շարունակ արդելքին դէմ դնելու մեծ միջոց մը ըլլայ մեղի, վասնորոյ ստէպ եւ ունակաբար ըլլալու է այս հաղորդակցութիւնը : Խնչպէս Դաւիթ կ'ըսէ “ Առտու, կէս օր եւ երեկոյ քեզի կը կանչեմ ” :

Երկրորդ՝ Ինտանէկան աղօթք : Որովհետեւ, կնկան ու երկան ծնողաց եւ որդւոց եղբօր եւ քրոջ առնչութիւնները կամ կապակցութիւնները երկրին վրայ ունեցած ամէն բանէն մտերիմ եւ սիրելի է

եւ որովհետեւ առնչութեանց պատճառաւ զրեթէ բոլոր ուրախութիւնները, ու տրտմութիւնները, որ ամէն անհատ կ'ունենայ՝ իր հետ կենակցողներուն կը հաղորդին, վասնորոյ մեծապէս վայելուչ է որ ամէնքս ի միասին մեր պակասութիւնները, կարօտութիւնները Աստուծոյ յայտնենք: Այս բանին՝ ծնողաց ու որդւոց վրայ ըրած բարոյական ներգործութիւնը այս է որ, ամէն խոհուն ծնողաց վրայ պարտք մը կըդնէ:

Երրորդ՝ Ընկերական աղօթք: Որովհետեւ մի եւ նոյն ընկերութեան անդամները շարունակ ընկերական շնորհքներ կ'ընդունին իրենց Արարէն, անոր համար վայելուչ է որ ընկերութեամբ ալ խոսառվանին ընդունածնին:

Աստուածապաշտութիւնը ըստ մասին ընկերական սկզբունք մըն է, մարդիկ կը միացընէ իրարու աղեկութիւն ընելու ջանքով. անոր համար Աստուածապաշտութիւնը բարեպաշտ ընկերութեանց մէկ տեղ ժողվովելով կը մշակվի եւ կը զարգանայ: Եւ ասիկա ժողովրդոց բարոյականը յառաջ տանելու այնշափ օգտակար է, որ ա-

ռանց անոր բնաւ տեղ մը մարդուս յա-
ռաջադիմութեան համար յաջող ջանք մը
չեղաւ : Ի՞նկերական աղօթքին օգտին վը-
րայ արդարեւ ասկէց աւելի բան մը ըսել
պէտք չէ :

Ապրոյ խոռնիք :

1. Ի՞նչ պատճառաւ Աստուած մեղմէ
աղօթքը ըսել կը պահանջէ :
2. Ի՞նչ է աղօթքը :
3. Այլոց հետ հասարակ կենցաղավա-
րութեան մէջ ի՞նչ բան կայ, որ աղօթ-
քի կը նմանի :
4. Ի՞նչ ըսել կուղես Աստուծոյ մեզի
հետ՝ եւ մեր անոր հետ ունեցած առնչու-
թիւնները ըսելով :
5. Ո՞եր մեղանչական ըլլալը խոստովա-
նել ըսելով ի՞նչ ըսել կուղես :
6. Աստուծմէ ի՞նչ շնորհքներ կ'ընդու-
նիք . ըսէ ումանիք :
7. Աստուծոյ ճշմարտախօսութեան վըրայ
կատարեալ վստահութիւն ըսելով ի՞նչ
կ'իմանանիք :
8. Աստուծոյ կամացը հնազանդելու է
ըսելը ի՞նչ ըսել է :

9. Ամէն մարդոց հետ խաղաղութիւն ունենալ ի՞նչ ըսել է :
10. Ո՞ր գրուած է թէ եթէ մենք մարդոց յանցանաց թողութիւն չ'տանք, մեր երկնաւոր Հայրն ալ մեզի թողութիւն պիտի չ'տայ :
11. Դիցուք թէ աղօթք ընելու ժամանակ մէկուն բարկացած ենք կամ մէկուն վրեժխնդիր եղած ենք, Աստուած պիտի ընդունէ՝ մեր աղօթքը :
12. Բացադրէ նայիմ աղօթք ընելու ժամանակ ի՞նչ զգացումներ ունենալու ենք :
13. Պատանիները ի՞նչ կերպով վարվելու են ընտանիքին մէջ երբոր իրենց ծընողքը աղօթք կ'ընեն :
14. Ամէն ծնողք պարտական է իւր զաւկըներուն հետ աղօթք ընել :

ՅՈՒՌԱԾ . Բ :

Յաղագ ուստիւնոց Ա.Կ.Շ.:

Ասիկայ մեր առ Աստուած ունեցած յարաբերութիւններէն յայտնի է :
‘Եախ’ մենք բոլորովին անզօր ենք. եւ

դալիքին ալ բոլորովին տղետ, եւ բուն
մեր գոյացութեան եւ անոր հարկաւոր
պարզեւաց համար էապէս Աստուծմէ կա-
խում ունինք: Ո՞րքան յարմար եւ վա-
յելու է որ մեր ամէն վայրկեան կարօտ
եղած պարզեւաց համար երկնառոր ՞որը
աղաւենք, եւ ամէն վայրկեան առանց մեր
իրաւանց ընդունած պարզեւնիս խոնար-
հութեամբ եւ շնորհակալութեամբ խոս-
տովանինք:

Արկրորդ՝ մանաւանդ այս կերպով ը-
նելու ենք՝ երբոր կը յիշենք թէ մեղաւոր
ենք, եւ պարզեւ ընդունելու բոլոր իրա-
ւունքնիս կորսնցուցինք, եւ Աստուծոյ
բարկութեանը արժանի Ենք, եւ թէ ամէն
աւուր յանցանքներնուա համար թողու-
թեան եւ Առւրբ ՞ոգւոյն մաքրիչ զօրու-
թեանը կարօտ ենք՝ որ մեր մեղանչական
քնութիւնը մաքրէ եւ սուրբ ու երջանիկ
անմահութեան համար պատրաստէ զմեղ:

Երրորդ՝ Աստուծոյ վրայ ապաւինելու
այսպէս քնաւորութիւն ունենալը այս կեն-
ցաղիս երջանկութեանը համար հարկա-
ւոր է:

Չորրորդ՝ ան զգացումները՝ որ աղօ-
թելու ժամանակ պետք են, առաքինու-

թեան մէջ յառաջ երթալու համար շատ
հարկաւոր են :

Աղօթքի պարտականութիւնը Սուրբ
Գրոց մէջ շատ տեղ կը յիշվի :

“Աախ՝ շատ անգամ յայտնի Խօսքերուլ
հրամայված է, ինչպէս “Անդադար աղօ-
թէ” : Ա. Ուեստուլ. Ե. 17: “Ամէն իժիր
ամէն բանի համար գոհութիւն տուեք
Նօրը ու Աստուծոյ՝ մեր Տէր Յիսուս
Քրիստոսի անունովը” : ԵՀԵ. Ե. 20:

“Իան մը մի հոգար. հապա ամէն ա-
ղօթքով ու Խնդրուածքով՝ գոհութիւնով
ձեր Խնդրուածքը Աստուծոյ յայտնի ըլ-
լայ” : Փէլք. Դ. 6: “Ուստի կաղաչեմ
ամէն բանէն առաջ՝ աղօթք ընել, Խնդ-
րուած, աղաչանք, գոհութիւն ամէն մար-
դոց համար” : Ա.ՏՒ. Բ. 1.

Երկրորդ՝ Աստուած Սուրբ Գրոց մէջ
կ'իմացընէ մեզի թէ, այս պայմանաւ պար-
գեւ պիտի ընծայէ. այսինքն Խնդրելու
ենք՝ ընդունելու համար : “Հապա թէ որ
ձեզմէ մէկը իմաստութենէ պակսած ըլ-
լայ, թող Խնդրէ Աստուծմէ՝ որ ամէնուն
առատապէս կուտայ՝ ու չ'նախատեր, եւ
պիտի տրուի իրեն” : Յակով. Ա. 5:

“Խնդրեցէք՝ եւ պիտի տրվի ձեզի, փըն-

տըռեցէք՝ եւ պիտի գտնաք, չալեցէք՝ եւ
պիտի բացվի ձեզի”։ Անդն է . 7 :

Երրորդ՝ Առւրբ Կ'ըսէ թէ ա-
ղօթքի սովորութիւնը արդարը չարէն կ'ո-
րոշէ։ “Ամէնակարողը ի՞նչ է որ անոր
պիտի ծառայենք, եւ ի՞նչ պիտի շահինք
թէ որ անոր աղօթենք”։ Յուն . ԻՍ . 15 :

“Ամբարիշտը իր երեսի բարկութեանը
համար Աստուած չ'փետքոեր, բռլորովին իր
մտքին մէջ Աստուած չ'կայ”։ Ատղ . Ժ . 4 :

Չորրորդ՝ Առւրբ Կրոց մէջ շատ օրի-
նակներ կան, որ զանազան պարագայնե-
րու մէջ աղօթքը մասնաւոր կերպով ըն-
դունված ու կատարված է։ Տես Արա-
համին աղօթքը Առդոմին համար։ Խարա-
յելացւոց աղօթքը՝ Երբոր եգիպտոսի մէջ
գերութեան մէջ էին։ Առվսէսին աղօթ-
քը՝ անապատին խրայելացւոց համար։
Եղիային աղօթքը՝ երաշտութեան եւ անձ-
րեւի համար։ “Եեկմիային աղօթքը՝ հրե-
ից վերադարձին համար։ Պանիկլի ա-
ղօթքը՝ նոյն բանին համար, եւ Աստու-
ածոյ դիտաւորութեանց վրայ Աստուածա-
յին բացադրութեան համար։ Ինչ բան որ
Աստուած այնքան կը համոզէ մեղ որ ը-
նենք, ոչ միայն պարտք է՝ հապա խիստ

յարդի եւ անպատմելի արտօնութիւն մըն է։
 Առկ խօսքով՝ կոյր, մեղանչական եւ
 անօգնական մարդուն ընծայված պատե-
 հութեանը նման առատ արտօնութիւն մըն
 ալ ի՞նչ բան կայ որ բոլոր իւր կարօ-
 տութիւններովը եւ տրտմութիւններովը
 երթայ ամէնիմաստ, մարդասէր եւ կարեկից
 Արարէն՝ այն վստահութեամբը թէ ան
 որ կուգայ՝ բնաւ դուրս պիտի չ'ձգվի, եւ
 ինչ որ վայելչապէս կը խնդրէ, պիտի ըն-
 դունէ՝ եթէ իրեն յարմար եւ պիտանի
 է. եւ թէ Աստուած պիտի հատուցանէ
 միայն այն կերպով իրեն երթալուն հա-
 մար անգամ։

Հարցմանք։

1. Բացատրէ ինչո՞ւ ստեղծուած ըլլալ-
 նուս համար աղօթք ընելու ենք Աստուծոյ։
2. Ուէ մեղաւոր ըլլալնուս համար ի՞նչ
 աղօթք ընելու ենք։
3. Աղօթքի պահանջած ներքին զգա-
 ցումները ի՞նչ օդուտ ունին։
4. Այս զգացումները ունեցող ու չունե-
 ցող մարդոց մէջի տարբերութիւնը ի՞նչ է։
5. Ի՞նչ էր այն առակը, որով մեր Փըր-

կիչը սորվեցուց մարդոց միշտ աղօթել ու
բնաւ չ'ձանձրանալ : Արկնէ տեսնեմ :

6. Առւրբ Գիլքը աղօթելու համար ի՞նչ
քաջալերութիւններ կուտայ :

7. Վ. ղօթքը գէշ մարդը բարի մարդէն
ի՞նչպէս կ'որոշէ :

8. Վ. բրահմին աղօթքէն ի՞նչ քաջա-
լերութիւն կ'առնենք :

9. Վ. ստուած ի՞նչ կ'ըսէ Անվակսին Ե-
ղիպտոսի մէջ եղած Խորայէլի որդւոցը
համար ըրած աղօթքին վրայօք :

10. Հակոբոս առաքեալը ի՞նչ կ'ըսէ
Եղիային աղօթքին համար :

11. Կեկմիայի Խորայէլին դարձին հա-
մար ըրած աղօթքը ո՞ւր տեղ զրուած է,
եւ այս աղօթքը ի՞նչպէս կատարվեցաւ :

12. Դանիէլին Վ. ստուածային լուսաւո-
րութեան համար ըրած աղօթքը ի՞նչ-
պէս կատարվեցաւ :

13. Դանիէլ աղէ՞կ բան ըրաւ Վ. ստուծոյ
աղօթելովը, երբոր թագաւորին օրէնքը
կ'արդիէր աղօթք ընելը :

14. Վ. սկէց ի՞նչ սորվելու Ենք :

15. Շատ բաներու կարօտ պիտի ըրլան, ե-
թէ ծնողքէդ բնաւ բան մը չ'խնդրես եւ ըն-
դունած բանիդ համար շնորհակալ ըրլասնէ:

16. Անրդիկ շատ բաներէն զուրկ չե՞ն
մի ըլլար թէ որ բնաւ չ'խնդրեն Առ-
տուծմէ, ու ընդունած բաներնուն համար
չնորհակալ չըլլան :

ՅՈՒՍՈՒԱԾ . Գ.

ԵՐԱԾՈՒՅԻՇ ՓԵՐԻՆՔ :

Յսածներնուս վրոյ միայն այս կ'առել-
ցլնեմ թէ, աղօթից օդուտը կ'երեւի,
Ա. ան զգացումներէն, որ աղօթքը կը-
պահանջէ, ինչպէս որ առաջ ալ ըսինք:
Ամէն մարդ կըխոստովանի թէ այս զգա-
ցումներէն ինչ որ յառաջ կուգայ, բա-
րոյական եւ պատասխանատու էակի մը մեծ
օդուտ ունի: Բ. Աստուած պայման դը-
րաւ, որ միայն աղօթքով պիտանացու
պարզեւները կարենանք ընդունել: Չէ
թէ բնաւ չ'խնդրած պարզեւնիս չենք առ-
նել, բայց Աստուած ամենեւին խոստ-
մունք չըներ ուրիշ պայմանով պարզե-
ընծայելու, եւ կ'ըսէ թէ աղօթօղներուն
պարզեւներ պիտի չնորհէ. իսկ չընողնե-
րուն պիտի չ'չնորհէ. եւ ասիկա շատ ի-

բաւացի է։ ՞Օ՞նողք մը իւր տղոցը պէտք
եղած հոգը կը տանի, անոնց հարկաւոր
կերակուրը ու հանդերձը կուտայ, բայց
արդարեւ շատ անիմաստ եւ անարդար ծը-
նողք մը կ'ըլլայ, եթէ իւր տղոցը բնա-
ւորութեանը յարմար չ'վարվիր, այսինքն,
եթէ երախտադէտ եւ հնազանդ զաւկը-
ներուն հաճութիւն, եւ ապերախտ ու ան-
հնազանդներուն տհաճութիւն չ'ցուցըներ։

Ծսել չեմ ուղեր թէ մարդ մը իւր
խնդիրքը ամէն անգամ եւ բոլորը ու խընդ-
րած կերպովը կ'առնէ։ Ա ակայն կը հաստա-
տենք թէ ան որ վայելուչ կերպով մը կը-
խնդրէ բոլոր իր գործքերը ճշմարիտ հը-
նազանդութեամբ ամէնիմաստ եւ կարեկից
ու հաւատարիմ Աստուծոյ կը յանձնէ,
վստահ է որ Աստուած հոգ պիտի տանի
իւր գործքերուն եւ իր աղէկութեանը հա-
մար ի գործ պիտի դնէ։ Ի անական եւ
բարեպաշտ անձ մը ասկէց ուելի բան չու-
զեր։ Անոր համար որ եւ իցէ ժամանա-
կաւոր պարգևեի համար ըրած աղօթքնիս
միշտ չ'կատարվիր, այլ միայն մեր օդաին
համար ըլլայ նէ։

Բայց որովհեաեւ հոգեւոր պարգեւնե-
րը, այսինքն, բարոյական յառաջադիմու-

թիւնը մեր օգտին համար են, անոր համար թէ որ խնդրենք հարկաւ բուն մեր բարի գործոց մէջ աղօթքնիս կատարված պիտի տեսնենք :

Եւ որովհետեւ բոլոր մարդոց առ Աստուած ունեցած յարաբերութիւնները տիրապէս նոյն են, վասնորոյ բոլոր մարդիկ աղօթք ընելու պարտական են. եւ բոլորն ալ միօրինակ պիտի կորնչին եթէ առանց աղօթից անցունեն իրենց կեանքը,

Աւստի բոլոր մարդիկ թէ պատանի եւ թէ ծեր, թէ իմաստուն եւ թէ տգէտ աղօթք ընելու պարտական են: Ոչ ուրիշ գործոց եւ ոչ պարտականութեանց ծանրութիւնը աղօթից զանցառութեանը պատճառ կամ պատճառանք կրնան ըլլալ, վասն զի որչափ որ բազմաթիւ եւ երեւելի են մեր պարտքերը, այնչափ մեծ է մեր պատասխանատութիւնը եւ այնչափ Աստուածային օգնութեանը կարօտ ենք: Անկութիւնն ալ աղօթից զանցառութեան պատճառ մը չէ՝ եթէ տգէտ տկար կամ անօգնական չենք, որ օգնութիւն խնդրելու համար այն լակին չ'զիմենք, որուն քովն է այնչափ իմաստութեան եւ յալիտենական զրութեան անսպառ զանձը:

Հարցմանք :

1. Ա՞ռնելու ժամանակ պիտի չուղե՞ս
որ, աղօթքի համար պէտք եղած զգա-
ցումները մշակած ըլլայիր :
2. Եթէ աղօթք չընես պատճառ մը ու-
նի՞ս հաւաքալու թէ մեղքերդ պիտի թող-
վին, ու երկնից համար պատրաստութիւն
պիտի տեսնե՞ս : Խնչո՞ւ :
3. Երժան չէ մի, որ Եստուած աղօթք
ընողներուն պարզեւ ընծայէ ու չընող-
ներուն չընծայէ :
4. Երբոր Եստուած կըխոստանայ թէ
մեր աղօթքները պիտի կատարէ, ըսել
կ'ուղէ թէ ամէն խնդրած բաներնիս պի-
տի տայ :
5. Հապա ի՞նչ ըսել կ'ուղէ :
6. Ի՞նչ պարզեւներ են, որ ինքը կըխոս-
տանայ տալ՝ եթէ խնդրենք իրմէ :
7. Պատանիներն ալ ծերերուն պէս ա-
ղօթք ընելու պարտական են մի :
8. Օքաղանքը կամ գործքը աղօթք չը-
նելու պատճանն է : Խնչո՞ւ :
9. Ուսմունքը պատճանն է :
10. Խսղը պատճանն է :

11. Ա. լովելու կամք չունենալնիս աղօթք
չընելու պատճառ է :
12. Ուրեմն քանի որ այս ընթացքը բըս-
նենք աղօթք չընելու համար, մեր բարո-
յական բնութեան վրայ գաղափար կըր-
նանք մի ունենալ :
13. 'Կիցուք թէ առանց զգացումներու ա-
ղօթք կ'ընենք մեզի օգուտ մը պիտի ընէ :
14. Ուրդ մը կայ որ աղօթք ընելու
պարագէն աղատ ըլլայ :
-

ԳԱՅՈՒԹՅՈՒՆ . ԳՅ.

ՅԱԿԱՐԴԱԿԱ ՊԵՐԿԱՐԴԱԿԱՆԱԼԻՆԱՆ ՇԱՀՄԱՆԼԻՆ :

թմբետեւ Շաբաթը դրական օրէնք
մըն է եւ զանիկա պահելը պարտք մը ըլ-
լալուն Առւրբ Կարոց մէջ վկայութիւններ
կը դժնըլին, սակայն փորձառութիւնն ալ
կը սորվեցընէ որ ժամանակին մէկ մասը
հանգստութեան տալու է : Ան կենդա-
նիները եւ այն մարդիկ՝ որ եօթը աւուրց
մէկը աշխատութենէ կը հանդչին դժուա-
րութեան աւելի դէմ կը դնեն, եւ մէկ
տարուան մէջ շարունակ ամէն օր աշխա-
տողներէն առաւել դործք կը կատարեն :
Այս գլխուն մէջ Աստուածաշունչին այս
բանին վրայ տուած խրատները սլիտի
քննենք . ‘Ա,ախ’ օրուան դրութիւնը, Արկ-
րորդ՝ պահելու կերպը :

ՅՈՒԱՆԾԱ . Ա :

Յառական գրաւութեան Շաբաթաւ :

Շաբաթի վերաբերեալ խօսք . «Եախ» կը դանըվի ՞Օհնութ . Բ . 1-3 : «Ու Երկինքը ու երկիրը եւ անոնց ամէն զարդը կատարվեցան ու Աստուած իր ըրած գործքերը վեցերորդ օրը կատարելով՝ եօթներորդ օրը իր ըրած ամէն գործքերէն հանգչեցաւ :

Հիմայ այս պարբերութեանը վրայ կը խօսիմ թէ , Ա . Աստուած հաստատեց շաբաթը եւ օրհնեց ան օրը : Բ . Չէ թէ միայն նախածնողաց տրուեցաւ , այլ՝ բոլոր մարդկային ազգին :

Գ . Աստուած օրհնեց , այսինքն , մարդուս մասնաւոր օրհնութեան համար օրմը ըրաւ զանիկա : Արբեց զանիկա , այսինքն , հասարակ օրերէն զատեց սրբազն գործածութեան համար :

Դ . Օրէնքին բնութիւնը ընդհանուր է : Աստուած սրբեց օրը : «Կործքը մասնաւոր ժողովուրդի մը չվերաբերիր , այլ բուն իսկ օրվան :

Ե. Օրը ընտրըվելուն նպատակն ալ ընդհանուր է: Հանգստութեան համար է նէ, բոլոր մարդիկ հանգստութեան կարօտ են: Իսրոյանիան կրթութեան համար կամ կրօնական գործոց գործածութեան համար է նէ, բոլոր մարդոց առ հասարակ հարկ է:

Ապացոյցներ կան որ օրէնքը դրուելէն առաջ ալ շաբաթ օրը Առւրբ կը պահուեր:

Ա. Օ՞նկո՞ “Եւ եղեւ յետ աւուրց երեր կայեն”, յետ աւուրց՝ ընդհանրապէս շաբաթ օրվան կը վերաբերի, այսինքն, շաբթը վախ վերջին օրը:

Բ. Կերեւի թէ. “Ես ալ շաբաթներու բաժանումն կը նայէր: Ասիկա յայտնի է աղաւնին խրկած ժամանակին միջոցէն: Օ՞նկո՞ . Ը. 10-12: “Եաւ Ես ջրհեղեղէն եօթը օրէն ետքը քառասուն օր եւ քառասուն դիշեր անձրեւ պիտի խրկեմ աշխարհիս վրայ, ու իմ ստեղծած ամէն բաներս պիտի ջնջեմ աշխարհիս երեսէն: Ու Տէր Աստուած ինչ որ պատուիրեց Եսյին, բոլորը կատարեց “Ես: “Ես վեց հարիւր տարեկան էր՝ երբոր ջրհեղեղ եղաւ աշխարհիս վրայ: Ու ջրհեղեղին հա-

մար՝ Այս տապանը մտաւ, ու իրեն հետը
մտան իր տղափը, կինը, ու տղոցը կնիկ-
ները։ Ու ամէն սուրբ եւ անսուրբ անա-
սուններ՝ ու սուրբ եւ անսուրբ թոշուն-
ներ՝ ու գետնի վրայ սողացող ամէն սո-
ղուններ՝ զոյդ զոյդ մտան՝ Այսին հետ-
տապանը՝ արու եւ էդ՝ ինտոր որ պատ-
ռիրեր էր Աստուած։ Ու եօթը օրէն ետ-
քը ջրհեղեղ եղաւ աշխարհիս վրայ։

Հարաթին երկրորդ յիշատակութիւնը
եղաւ Խարայելացւոց եգիպտացւոց երկրէն
ելլելէն քիչ ժամանակ ետքը։ Ու վե-
ցերորդ օրը պէտք եղածին կրկնապատի-
կը ժողվեցին՝ ամէն մէկը երկերկու շա-
փով, ու ժողովուրդին բոլոր իշխանները
Անվակսին քովը եկան, ու պատմեցին ա-
նոր։ Անվակս ալ ըսաւ անոնց Տէր Ա-
ստուծոյ խօսքը աս է որ՝ վաղը Տէր Ա-
ստուծոյ սուրբ Հարաթին է։

Այս պարբերութեան վրայ կը ծանու-
ցանեմ։ Աախ՝ որովհետեւ սյս բանը օ-
րէնքը դրուելէն առաջ ալ կար, վասնորոյ
օրէնքէն դուրս պարսք մըն է։

Երկրորդ՝ Անվակս անանկ դրութեան
մը պէս կը խօսի շաբաթին վրայ, որ ի-
րենք գիտցած ըլլալու էին, եւ այն օրը

ոյն դիպուածը որ եղաւ, ակնունելու էին
կը յանդիմանէ զանոնք չ'զիտցող ըլ-
լալնուն համար, թէպէտեւ առաջուց բան
մը չեր խօսեր շաբաթին վրայօք :

Ճամանակը եօթը օրերու բաժանելը
ամէն հին աղգաց մէջ ընդհանուր է : Այս
կը ցուցընէ թէ բոլորը մի եւ նոյն աղբիւ-
րէն ընդունեցին այս դրութիւնը. թէ-
պէտեւ զանիկա կրօնաւոր կերպով պա-
հելը կամաց կամաց զանց առնուած է:
Առողը այս բաներէն կրնանք մակարերել
թէ շաբաթը ի սկզբան տրուած է մարդ-
կային աղգին, եւ թէ Երրայեցիք օրինաց
դրութենէն առաջ շաբաթը իրրեւ Առողը
օր կը պահէին եւ թէ նախկին դարերուն
մէջ այս կանոնը ընդհանուր էր:

Անձնաւուն Շաբաթ

Օրէնքին դրութեանը ժամանակը՝ շա-
բաթը պահելու համար պատուէրը այս
խօսքերովն էր: “Ճիշէ շաբաթ օրը, զա-
նիկա սրբելու համար: Ա եց օր պիտի աշ-
խատիս ու բոլոր քու գործքերդ պիտի ը-
նես, բայց եօթներորդ օրը Տերոջը քու
Վատուծոյդ շաբաթն է :

Ե՞ն օրը պիտի չաշխատիս ոչ դուն,
ոչ քու որդիդ, ոչ ալ դուստրդ, ոչ ա-
րու ծառայդ, ոչ աղախինդ, ոչ արջառ-
ներդ, ոչ ալ քու դուռդ եղող օտարա-
կանը, վասնզի վեց աւուր մէջ Տէրը եր-
կինքը եւ երկիրը ծովը եւ բոլոր անոր մէ-
ջի եղածները ստեղծեց եւ եօթներորդ
օրը հանգչեցաւ։ Աւստի Տէրը եօթնե-
րորդ օրը սրբեց եւ օրհնեց զանիկա։

“Եկչէ շաբաթ օրը՝ որ սուրբ պահես
զանիկա։ Ա եց օր գործէ, ու քու ամէն
գործքերդ ըրէ։ Եօթներորդ օրը՝ քու
Տէր Աստուծոյդ շաբաթ օրը, գործք շը-
գործես դուն ալ՝ քու տղադ ալ՝ ու աղ-
ջիկդ ալ՝ ծառադ՝ ու աղախինդ՝ եզդ ու
էշդ, ու քու ամէն անասուններդ։ Քու
հիւրդ՝ ու քովդ կեցող պանդուխտը։ Ա ա-
սրն զի վեց օրը ստեղծեց Աստուծած եր-
կինքը՝ ու երկիրը՝ ու ծովը՝ ու անոնց մէ-
ջի ամէն բաները, ու եօթներորդ օրը
հանգչեցաւ։ Անոր համար Տէրը օրհնեց
եօթներորդ օրը, ու սրբեց զանիկա։”
Շաբաթը իրրեւ հանգստեան օր մը ըւ-
լալէն զատ, կրօնական գործքեր ընելու ալ
մասնաւոր օր մըն է։ Եօթներորդ օրը
հանգստեան։ “Ա եց օր գործէ Տէր Ա-

տուծոյ հանդիսարը ըսված եօթներորդ
Առւրբ օրը շաբաթ՝ ամենեւին դործ մը շը-
գործէք ձեր ամէն կեցած տեղերը, վասն
զի Տէր Աստուծոյ հանդիսան է": "Ա Է-
ՒԳ . 3:

Նուայք այսպէս կը բռնէին շաբաթը
Առաքելոց օրը: "Ինչու որ Անվակս ալ
առջի նախնիքներէն հետէ ամէն քաղա-
քի մէջ զինքը քարոզողներ ունի՝ եւ ժո-
ղովարաններու մէջ ամէն շաբաթ օր կը-
կարդացվի": Գործ . ԺԵ . 21:

Երդ որովհետեւ նախ՝ այս կանոնը ստ-
որ պատուիրանաց օրինաց կը վերաբերի.
Ռոնք ամէնը առ հասարակ պարտաւորիւ-
են: Երկրորդ՝ որովհետեւ տուած պատ-
ճառները առաջին զրութեան համար ե-
ղած պատճառներուն հետ նոյն է: Եւ եր-
րորդ՝ որովհետեւ մարդարէութեանց մէջ
իրեւ Աստուծոյ բարոյական օրինաց մէ-
կը նշանակված է, վասնորոյ կը մակարե-
րենք թէ անփոփոխելի պարտք մըն է շա-
բաթի պահպանութիւնը :

Հայոց Արքայութեական Հաբելա-
նու կը կը կը :

Եթէ բոլոր մարդիկ պարտական Են շա-

բաթը սուրբ պահելու, միայն սա հարցումը կը մնայ ընել թէ ՚Վ.րիստոնեայք ի՞նչու եօթներորդ օրուան տեղը շարթուն առաջին օրը սուրբ կը պահեն: ՚Սիկա առաքելոց եւ նախնի ՚Վ.րիստոնէից օրինակներէն կը սորվինք:

՚ռաքելոց գրուածքներէն կ'իմանանք թէ նախկին քրիստոնեայք սովորութիւն ունեին՝ ՚՛ստուծոյ երկիրապատութիւն մատուցանելու եւ Տէրոջը ընթրիքը տօնախմբելու համար ժողվըվելու: “Ուստի դուք մէկ տեղ կը ժողվըվիք Տէրոջը տունը ձեզի հաց ուտելու տեղ չէ”: Ա Կոքն ԺԱ. 20: ՚Եւ այս ժողովքը շաբաթին առջի օրը կ'ըլլար: “՚մէն մէկշաբթի օրերը ձեզմէ ամէն մէկերնիդ իր քովը թող դիզէ ինչ որ յաջողի”: Ա Կոքն ԺԶ. 2:

Հայտնութեան գրուած ատենը այս օրը արդէն ան անունը առած էր. որով անկէց հետէ կ'որոշվի: “՚Եւ կիրակի օրը այսինքն տէրոջը օրը հոգին իմ վլաս եղաւ”, Հայոց Ա. 10:

Ուրեմն Առւրբ ՚Վիրքէն հաստատ վկայութիւն ունինք թէ ՚՛ռաքելոց ժամանակի ՚Վ.րիստոնէից՝ առ ՚՛ստուած երկիրապատութեան եւ աղօթից օրը՝ կիրա-

Ա օրն է, չէ թէ հրեից շաբաթը :
 Առւրբ Հոդիէն ներշնչեալ Առաքեալ
 մը այս օրը տէրոջը օրը կը կոչէ, այսինքն
 չէ թէ մերն է, այլ Աստուծոյ . եւ պէտք
 չէ որ մեր հասարակ գործքերնուս տանք
 զանիկա, այլ Անոր՝ որ իր առաքելոց ձե-
 ռօքը օրը փոխեց եւ մեզմէ կը պահանջէ որ
 զանիկա Առւրբ պահենք : Աւրիշ վկայու-
 թիւն փնտոելու կարօտ չենք՝ թէպէտեւ
 այս ժամանակէն հետէ բոլոր նախնի քը-
 րիստոնէից մէջ այս աւուր համար շատ ծա-
 նօթութիւններ կան : « Ա, ախնի քրիստոն-
 եայք շատ բան խօսեցան առաջին օրը իր-
 եւ Տէրոջը յարութեան օրը ըլլալուն :
 Այս օրը իրեւ կրօնական երկիրպագու-
 թիւն ընելու օր այնպէս ընդհանուր կը-
 պահվէր, որ հռովմայի դատաւորները ան-
 դամ ծանօթ էին, եւ մէկ մարդու մը քը-
 րիստոնեայ ըլլալը յայտնելու մէկ դլիսա-
 ւոր միջոցն էր : Արդ ներշնչեալ անձանց
 օրինակը բաւական է ցուցընել թէ այս օ-
 րը սուրբ պահելը Աստուծոյ ընդունելի է :

Ա անաւանդ՝ որովհետեւ Առաքեալները
 եւ նախնի քրիստոնեայք սուրբ կը պահէ-
 ին, վասնորոյ անոնց օրինակին հետեւելու
 բարոյական պարտականութեան տակ ենք .

յատկապէս այն ժամանակը՝ երբոր եօթ-
ներորդ օրուան տեղը առաջին օրը բռնե-
լով՝ կանոնը դրուելուն նպատակին եւս ա-
ռաւել աղէկ կը հասնինք :

Հարցմանք :

1. Ի՞նչ ըսել կուզես շաբաթը դրական
օրէնք մըն է ըսելով :
2. Ա, ախ ի՞նչ խօսքի մէջ յիշված է շա-
բաթ բառը :
3. Ի՞նչու կը կարծենք թէ բոլոր մարդ-
կային սեռին դրուած է :
4. Ը արաթը սրբել ըսելով ի՞նչ կ'ի-
մանանք :
5. Ի՞նչ պատճառներ ունինք շաբաթը
Առվակսէն առաջ ալ պահուելուն :
6. Ը արաթը անապատին մէջ առաջին
յիշվելու կերպէն ի՞նչ կը սորվիս :
7. Կրկնէ օրինաց մէջի պատուէրը որ
կը հրամայէ շաբաթ օրը սուրբ պահելու :
8. Իբրեւ հանգստեան օրէն դատ, ի՞նչ-
պէս կը պահէին հրէայք :
9. Առաջելոց՝ այն օրը սուրբ պա-
հելուն կոշմանէ ի՞նչ օրինակ ունինք :
10. Ա, ախնի եւ այնուհետէ եղած քը-

բիստոնէից օրինակները ի՞նչպէս են :
 11. Եթէ ազատութիւն ունենանք կամ
 առաջին օրը կամ եօթներորդ օրը պահե-
 լու , իբրեւ քրիստոնեայ՝ ո՞ր օրը պահել
 պիտի ուղենք :

ՅՈՒՍՈՒԱԾ · Բ:

Կէրպէն այսինքն Տէրուական օրը
 պահելու եղանակ :

Առաջին՝ Աիրակին սուրբ պահելու օ-
 րէնքը բոլոր մարմնաւոր եւ մտաւոր աշ-
 խատանքները կ'արգիլէ : “Ա եց օր պիտի
 աշխատիս ու բոլոր քու գործքերդ պիտի
 ընես, բայց եօթներորդ օրը քու տէր Աս-
 տուծոյդ շաբաթն է, ան օրը գործ մը պի-
 տի չ'գործես” : Աշխայն այն բացառու-
 թիւնները ունի այս օրէնքը, որ մեր Տէ-
 րը ըրաւ, այսինքն կարեւոր ողօրմութեան
 գործքեր : Պէտք է որ թէ մարմնաւոր եւ
 թէ մտաւոր սովորական գործքերու ետե-
 ւէ շըլանք . ոչ ալ ճանբորդութիւն ընելու
 ենք ան օրը . Աստուած զանիկա իրեն հա-
 մար ընտրեց՝ զատեց :

Երկրորդ՝ այս օրէնքը նաեւ կ'արգիլէ

բոլոր ծառաներուն եւ տղոցը աշխատանքը՝ մէկ խօսքով ձեր խնամքին յանձնը վածներուն բոլորին աշխատանքը թէ տրդայ թէ ծեր թէ ծառայ եւ թէ տէր։ Ամենքս ալ նոյն յարարերութիւնները ունինք առ Աստուած։ Եւ իրաւունք չունինք այն ժամանակը մեզի սեպհականել։ որ Աստուած արդէն իրեն սեպհականած է։

Անաւանդ՝ ան որ ընտանեաց դլուխ է, պարտական է նայիլ՝ որ բոլոր իր խնամքին տակը եղողները աշխատանքէ դադարին ու այն օրը սուրբ պահեն։

Երրորդ՝ կ'արգիլէ նաեւ կենդանեաց աշխատանքը։ Անոնք ալ մեզի հետ նոյն իրաւունքը ունին այն աւուր հանգստեան։

Չորրորդ՝ պատուէրը հանգստեան համար է։ Աւստի ինչպէս որ հարստութեան համար ժամանակ անցընելը կ'արգիլէ, անանկ ալ զբօսանքի համար ժամանակ անցընելը կ'արգիլէ։ Ինչպէս որ այդ ժամանակը աշխատութեամբ անցընելը կիրակին սուրբ չ'պահել է, անանկալ տեսութեան երթալը, ճանրորդութիւնը, կամ կառք, կամ ձի, կամ նաև հեծնալը կամ որ եւ իցէ ըլքօսանքով անցընելը կիրակին պղծել է։

Ի՞նդ հակառակն՝ (Օրէնքը կը հրամայէ

որ այն օրը Առւրբ պահենք, այսինքն չէ
թէ միայն հանգիստ ընենք, այլ զանիկա
սրբենք եւ կրօնական դործքերով զբա-
ղինք :

Եռաջին՝ Առւրբ Կիրք կարդալ, մտա-
ծութիւն, ու առանձին աղօթք :

Երկրորդ՝ պատանիներուն եւ մեզի
յանձնըվածներուն մասնաւոր կրթութիւն
տալ կրօնագիտութեան մէջ : Ուստի մեր
ընտանեացը մէջ այս պարտականութեան
վայելուչ կարգ կանոն դնելու ենք :

Երրորդ՝ ընկերական երկրպագութիւն,
որ Անվախական եւ միանգամայն քրիստո-
նէութեան տնտեսութեան տակը՝ այս ա-
ւուր պարտուց երեւելի մասը սեպված է:
Կիրակին շաբթուն մէկ եօթներորդն է,
այսինքն, ամբողջ օր մը : Ուստի բոլոր օրը
Եստուծոյ նուիրելու ենք : Են աւուր որ
եւ իցէ մասը աշխատանաց կամ զբօսանաց
մէջ անցընել, կամ ոչինչ ու աշխարհա-
յին խօսակցութիւններ ընելը կամ կար-
դալը Եստուծոյ այս պատուերը եղծել է:
Եկեղեցին սկսելուն ու վերջանալուն հետ
և սկսվիր ու վերջանար կիրակին, հապա-
բոլոր օրը կը տեւէ :

Կարձեալ՝ բոլոր մարդկային աղգին հա-

մար ընտրված է : թէ քաղաքական պաշտօնատարները եւ թէ օրէնսդիրները . թէ հասարակ ժողովուրդը՝ թէ հարուստը եւ թէ աղքատը , թէ ազատը եւ թէ գերին միօրինակ այս պարտքին տակն են :

Անաւանդ՝ եկեղեցականները՝ որոնց պարտքն է ոչ միայն աւետարանը՝ քարոզել , այլ անոր պատուիրանացը հնազանդութեան օրինակ մը տալ . Տէրոջը օրը սուրբ պահելով : Եաւ իրենց մասնաւոր պարտքն է Տէրոջը օրվան օգուտները ցուցընել . եւ զանիկա սուրբ պահել ստիպելու են եւ յանդիմանելու են զանիկա աւրողները՝ թէ հարուստը լայ թէ աղքատ , թէ երեւելի եւ թէ նուաստ : Այս օրը Առուրբ պահելը աղգիմը մէջ առ հասարակ զանցառնը վիլյույթիւն է թէ ան աղգին մէջ քրիստոնէութիւնը առ հասարակ ապականած է , եւ մոլութիւնը տիրած է :

Աէկը չկայ որ այս պարտականութենէ ազատ ըլլաս . աղոց ալ նոյն պատուէրը կայ . Ինչպէս որ չափահաս մարդիկ կիրակի օրը Առուրբ չպահելով Աստուծոյ դէմ կը մեղանչեն , այնպէս ալ տղաքը խաղալով կամ որ եւ իցէ կերպով՝ Աստուծու դէմ կը գործեն : Պատանեաց մոքե-

բաւն վրայ տպաւորել կ'ուզեմ մասնաւո-
րապէս այս խօսքերը : Ա'էկ պատանի մը
մոլի ըլլալուն առաջին ապացոյցը կիրա-
կին չ'պատուելն ու կրօնական պարտքերը
զանց առնելն է : • Բ.իչ կը դտնըվի որ կի-
րակին չ'պահող պատանի մը անառակ ու
մոլի մարդ մը չըլլայ : Աւրեմն թող պա-
տանիները որ եւ իցէ պարագայներու-
տակ կիրակին Առորք պահեն ու արիու-
թեամը հրաժարին անանկ ընկերութենէ,
որ Առորք օրը պղծել կը յօժարին :

Հայոց ճողով :

1. Կիրակի օրը ի՞նչ գործք գործելու ենք:
2. Դիցուք թէ հարկաւոր գործք մը շա-
րաթու մէջ զանց առինք, կիրակի օրը
կրնա՞նք ընել այդ գործը : Խնչու :
3. Դիցուք թէ կիրակի օրը ուրիշը աշխատ-
ցընեմ . յանցանքը որի՞է, իմս՝ թէ անոր :
4. Կիրակի օրը ուրիշ օրերուն շափ հոգ
տանելու ենք խոհակերութեան համար :
Խնչու :
5. Կենդանիները ի՞նչ բանի կրնանք
գործածել կիրակի օրը :
6. Կենդանիները կրօնքը չեն գիտեր,

- ուրեմն ինչու կիրակի օրը աշխատելու չեն :
7. Ինչու կիրակի օրը զբօսանք պիտի չընենք, որովհետեւ ան ալ տեսակ մը հանգիստ է, ու մտաց ալ կաղդուրիչ :
8. Աստուած ի՞նչ մեծ դիտաւորութիւնով տուաւ կիրակին մարդոց :
9. Կիրակի աւուր պարտքերը ի՞նչպէս բաժանելու ենք :
10. Պատանիներն ալ ծերերուն պէս պարտական են կիրակին սուրբ պահելու :
11. Աղէկ բան է որ պատանիները կիրակի օրը խաղան կամ իրենց զբօսանացը վրայ խօսին կամ սնուտի գրքեր կարդան կամ ասդին անդին շրջին : Ինչու :
12. Ինչու համար եկեղեցւոյ մէջ չեղած ժամանակնիս կամ ծնողքնիս մէջ չ'տեսած ժամանակն ալ պիտի չընենք այս անվայելուչ բաները :
13. (Օրէնսդիրներուն արժան է կիրակի օրը ժողովիլ ու օրէնք գնել :
14. Դիցուք թէ ընկերներէդ մէկը որ զիտէ Առւրբ օրվան պարտականութիւնները ու տակաւին զանց կ'ընէ . ի՞նչ համարում կ'ունենաս անօր վրայ :
15. Բնաւ տեսած ես բարի տղայ մը կամ զշիկ մը որ կիրակին չպահէ :

16. Պատմէ . կիրակին ի՞ նչպէս պիտի անցընես , առաւօտէն սկսելով մինչեւ երեկոյ:

ԳԼՈՒԽ . Ե :

Մարդու առ լուսած անեցած պարագայ զբայ խօսելով ետք , հիմայ ողիովի խօսմինք առ պարագայ զբայ ո՞ր հարդ՝ առ հարդ սենէ : Այս պարագայ երիտրէ իւ բաժանէն , Ա . պարագայ անուշիւն գույնութեան : Բ . պարագայ անուշիւն բարեսկըսութեան :

Աէր առ մարդ :

Փունտարյան անուշաց զբայ :

Ա . Աստուծոյ մարդկային ազգին ընծայած պարգեւամբ կը բացատրըմի :

Ա . Երբոր Աստուծոյ մարդկային ազգին ընծայած պարգեւամբ վրայ կը նայինք , Անոր պարգեւած երջանկութեան միջոցներուն մէջ շատ ղանազանութիւն կը տեսնենք :

Ո՞ւ մարդ մը մէկալէն առաւել զրաւ-
որ է կամ միւսէն տեսքով է . որը կիրթ
ախորժակ ունի , որն ալ կենդանի երեւ-
ակայութեան տէր է : Առ այս ինչ մարդը
շատ հարստութիւն ունի . եւ ասոնց նման
բազմաթիւ : Ուրեմն այս կողմանէ մարդոց
մէջ հաւասարութիւն չ'կայ :

Դայց ուրիշ կողմանէ բոլորն ալ հաւա-
սար են . որովհետեւ Վատուած իր ուղա-
ծին պէս այս պարզեւները ամէնուն բա-
ժաներ է , եւ ամէնուն իրաւունք տուեր
է , որ որչափ որ կրնան նէ անոնցմէ եր-
ջանկութիւն հանեն , միայն թէ իրենց ըն-
կերին երջանկութեանը արգելք չըլան :
Վայ կողմանէ , այսինքն մարդ՝ առանց ու-
րիշին երջանկութիւնը խափանելու իր եր-
ջանկութեան իրաւունքը գործածելու կող-
մանէ , բոլոր մարդիկ միօրինակ հաւասար են :

Վանը ընտանի օրինակով մը բա-
ցատրենք : 'Եկցուք թէ իմաստուն եւ պար-
զեւատու ծնողք մը իւր տղոցը ընաւորու-
թիւնները աղէկ գիտնալով անոնց սովո-
րութեանցը եւ բնաւորութեանցը համե-
մատ զանազան պարզեւներ կուտայ : Ո՞ւ-
կուն տուն , երկրորդին երկիր , երրորդին
ստակ եւ միւսին դաստիարակութիւն : Դոր

պիտաւորութիւնը յայտնապէս այս է, որ
ամէն մէկը իւր ընդունածէն իւր մասնա-
ւոր երջանկութիւնը հանէ :

Իսյց պարգեւներուն զանազանութիւ-
նը բնաւ մէկուն իրաւունք մը չ'տար որ,
իւր եղբօրը ունեցածին խառնըին կամ ա-
նոր երջանկութեան միջոցը խանգարէ :
Կաեւ եթէ հայրը մէկուն շատ տայ ու
մէկալին քիչ, սյս ալ պատճառ մը չէ՝
որ ան որ շատ պարգեւ ընդունեց բռնու-
թեամբ եւ հարստահարութեամբ իր պար-
դեւները եւս առաւել շատցընէ :

Արդ՝ փոխադարձութեան կանոնը մէզի
կը սորվեցընէ որ բոլոր մեր վարմունքնե-
րուն եւ ընթացքներուն մէջ այս որոշու-
մը ընենք : Այս օրէնքը կը պատուիրէ որ՝
ինչպէս որ մենք Աստուծոյ մէզի պարգե-
ւած երջանկութիւնը առանց արգելքի վա-
յելել կ'ու զենք, անանկ ալ թողունք որ
ուրիշներն ալ Աստուծմէ ընդունած եր-
ջանկութիւնը առանց արգելքի վայելեն :
Ո՞ր զգայարանքները, անդամները, խոր-
հուրդները, ստացուածքը, համբաւը ու-
զածնուս պէս գործածելու իրաւունքը կր-
նանք պահանջել, եթէ ուրիշին վեաս շը-
հասցընենք : Այս պարտական ենք, որ ու-

րիշները իրենց իրաւունքը դործածելէն չ'խափանենք։ Եթէ ընդ հակառակը գործելու ըլլանք, թէ որ մեր երջանկութիւնը յառաջ տանելու համար, մեր դրացիին իրաւունքը խափանենք որ Աստուծմէ ընդուներ է, փոխադարձութեան կանոնը կաւրենք։ Այս պարտականութիւնը սուրբ Վրոց մէջ այս պատուիրանքով կը պարտաւորէ զմել, “Յօն ընկերդ քու անձիդ պես սիրէ”։

Վեր տէրը բարի սամարացիին առակովը կը սորվեցընէ մեղի, թէ ընկեր ըսելով ով պիտի իմանանք։ Թէ օտար ազգէ, թէ անծանօթ, այսինքն, որ եւ իցէ մարդ ինչ եւ իցէ պարագաներու տակ որ ըլլայ՝ մեր ընկերն է։

Ի՞սյօ, “Վեր ընկերը մեր անձին պէս սիրել խօսքէն ի՞նչ կ'իմացվի։ Եթէ հարցըվի թէ մեր անձը ի՞նչպէս կըսիրենք։ Աը պատասխանենք թէ ամէն մարդ կ'ուզէ որ Աստուծմէ ընդունած երջանկութիւնը առանց նեղութեան վայելէ. եւ եթէ այս իրաւունքը խափանվի շատ կը վշտանայ։ Այս կերպով կըսիրէ մարդ իւր անձը. եւ այս նոյն կերպով պարտական է իւր ընկերը սիրել. այսինքն, նոյն փափաքը ունենա-

լու է որ իւր ընկերը անխափան եւ անվրանաս նախախնամութեան ընծայած պարգեւը վայելէ , ինչպէս որ ինքը կը վայելէ : Եւ ինչպէս որ իւր իրաւունքին խափանմանը վրայ կը ցառի , նոյնպէս ցաւելու է ընկերին իրաւունքին խափանմանը վրայ :

Վասնկով ինչպէս որ իւր իրաւունքը կորսնցընել շուզեր , ճիշտ նոյնպէս ալ ընկերին իրաւունքին կորուստը ուզնելու չէ : Իւր ընկերին իրաւունքը՝ բուն իւր իրաւունքին ողէս սեսզելու է , այսինքն , իւր ընկերը իր անձին պէս սիրելու է :

Առյն կանոնը ուրիշ տեղ ալ ուրիշ կերպով դործածուած կամ զրուած է : “ Աւտի ամէն բան՝ որ կ'ուզէք թէ մարդիկ ձեզի ընեն , դուք ալ անոնց անանկ ըրէք ” : Անտէ . է . 12 : Ըսել է որ , դիտնալու ենք թէ ուրիշներուն իրաւունքին վրայ ունեցած նկատումնիս որքան փափուկ է , եւ ասկէց կրնանք որոշել , հարցընելով թէ , որքան փափուկ է . նորը է ան նկատումը որ կ'ուզենք որ ուրիշները դէպի ի մեր իրաւունքին ունենան : Բայց այս կանոնը եւս յառաջ կերթայ : Կը պարտաւորէ որ ամէն մարդ այսպէս վարք մը սկսէ առանց ուրիշին դէպի ի իրեն ցըցուցած վարքը նը-

կատելով : Եթէ գանգատ ընենք թէ դէպ
ի մեզի ունեցած փոխադարձութեան կա-
նոնը աւրեց մեր ընկերը , այս կանոնը կը-
հրամայէ , որ այդ վեասին հատուցումը պա-
հանջելէն առաջ , մենք դէպ ի անոր փոխա-
դարձութեան սկզբունքին վրայ գործենք:
Ամէն մարդ յայտնի կը տեսնէ թէ , եթէ
այս պատուերին հնազանդին , վրէժինդ-
րութիւնը պիտի դադրի . եւ բոլոր անիրա-
ւութիւնները դիմացնին վրայ թողելով՝
անոր առջին շարունակ արդարութեան օ-
րինակ դնելով՝ անիկա ինքզինքը արդա-
րացընելու պատճառ պիտի չունենայ : Ա-
սանկով՝ ասանեկ ընթացք մը երկրէն բոլո-
րովին կը հրաժարեցընէ յանցանքը ու բռո-
նութիւնը :

Բոլոր ըսածներէս յայտնի կ'իմացվի
թէ այս կանոնը ընդհանուր է . բոլոր մար-
դիկ կը պարտաւորէ որ եւ իյէ պարագա-
ներու տակ որ ըլլան : Հօրին ու տկարին
հարուստին ու աղքատին , պատանիին եւ
ծերին միօրինակ կը վերաբերի . որքան ու
Աստուած շատ պարգեւ կուտայ մեզի
այնքան մեծ պատճառ կայ որ մեր վիճա-
կին գոհ ըլլանք եւ ուրիշներուն օգուտ
ները յառաջ տանելու ջանանք :

Եթէ Աստուած առատ է, արդարեւ այս
պատճառ մը չէ որ աղքատը զբկենք, ա-
նոր հետ այնքան առատօրէն չ'վարվելուն
համար: Եւ ասիկա ինչպէս որ մարդոց ա-
նանկ ալ տղոց կը վերաբերի:

Տղոյ մը որ ընկերին ձեռքէն խաղալիք
մը կամ ինչ եւ իցէ բան մը կ'առնէ՝ ան-
կէց զօրաւոր ըլլալուն համար, կամ խա-
բէութեամբ կորսայ այն բանը անոր ձեռ-
քէն անկէց մեծ եւ խելացի ըլլալուն հա-
մար, այս կանոնը կ'եղծէ, ինչպէս որ մարդ
մը տուն կողոպտելով կամ ձի մը յափշ-
տակելով:

Աաեւ այս կանոնը ինչպէս որ անհա-
մից անանկ ալ ամբողջ աղքերու կը վերա-
բերի. այսինքն, այս կանոնը մարդոց տըս-
ված է իրբեւ մարդ, որ եւ իցէ պարագայ-
ներու մէջ:

Վղգերը պարտական Են ուրիշ աղքաց
իրաւունքները սիրել իրենց իրաւունքնե-
րուն պէս, եւ անոնցմէ իրենց անոնց ցու-
ցըցած վարմունքէն առաւել բան պահան-
ջել իրաւունք չունին:

Թէ որ ամբողջ աղք մը հարստահարու-
թիւն ընէ, սուտ խօսի, կամ խօրէ-
ութիւն ընէ եւս առաւել շարութիւն է.

ինչու որ շատ վեաս կ'ընեն եւ մեծապէս
կ'ապականեն մարդոց բարոյական վար-
մունքը : Եւ այսպիսի շարութեանց համար
ժողովուրդը եւ միանգամայն իշխանները
Աստուծոյ դատաստանին առջեւը պատաս-
խանատու պիտի ըլլան :

Ո երջապէս, որովհետեւ ամէնքս ալ Աս-
տուծոյ ստեղծածներն ենք, եւ ամէնքս ալ
միօրինակ անոր պաշտպանութեանը տակն
ենք, անոր համար՝ ան որ փոխադարձութեան
կանոնը կաւրէ, ոչ միայն մարդոց առջեւը՝
այլ Աստուծոյ առջեւն ալ յանցաւոր է :

Ո՞եր ընկերին արդարութիւն ընելու
պարտական ենք՝ ոչ միայն մեր ընկերը ըլ-
լալուն համար, այլ Աստուծոյ արարածը
ըլլալուն համար ալ, եւ Աստուծած այս-
պէս պատուիրելուն համար :

Ուրեմն, անարդար գործք մը ընողը թէ
պատանի ըլլայ եւ թէ ծեր, թէ մէկ մարդ
մը թէ ազգ մը, մէծ յանցանք է, որով-
հետեւ առ Աստուծած ունեցած պարտա-
կանութիւնը խանգարել է, եւ Ան պիտի մե-
զի հատուցանէ կամ այս աշխարհիս մէջ
կամ գալու աշխարհին մէջ :

Հայոց մատուցութեան :

1. Աստուծոյ զանազան մարդոց ընծայած
պարգեւաց մէջի տարբերութիւնը գիտցած
բաներէդ քանի մը օրինակ տուր :

2. Այս տարբերութիւնը իրաւունք մը
կուտայ մէկուն որ ուրիշը զբկէ՝ Աստուծ-
մէ առած պարգեւէն : Իսացատրէ՝ օրինա-
կով մը :

3. Իսացատրէ՝ այս կերպ օրինակներով .
ինչպէս՝ մէկը ուրիշէ մը մեծ երկիր ունի.
կամ մէկը ուրիշէն զօրաւոր է . կամ տղայ
մը ուրիշ տղէ մը պատուական խաղալիք
ունի :

4. Ո՞վ է մեր հայրը եւ ով կուտայ մե-
ջի բոլոր բաները իւր ուղածին պէս : Աս-
կէց ի՞նչ մակարերութիւն պիտի ընենք :

5. Իսացատրէ՝ ի՞նչ ըսել կ'ուզես փոխա-
դարձութեան կանոն ըսելով : Եւ ցրցուր
օրինակով թէ՝ եթէ անոր հնազանդ ըլլաս
նէ ի՞նչ կերպով կը դործես :

6. Տարի Ասմարացիին օրինակը կրկնէ :

7. Երբոր այս հարցմանը վրայ կը խոր-
հնք, որուն այս առակը ըսվեցաւ . եւ
հոն տեղ Տէրոջը ըրած պատուէրին վրայ,

Վրիստոս մեղի ի՞նչ սորվեցընել ուղեց
կը կարծենք :

8. Ենկերդ անձիդ պէս սիրելու օրինակ
մը տուր :

9. Շացատրէ՛ օրինակով մը թէ ի՞նչ
կը հասկընաս ան պատուէրովը որ կ'ըսէ,
“ Յժէ ի՞նչպէս որ կ'ուզէք որ մարդիկ ձե-
զի ընեն, նոյնպէս դուք ալ անոնց այն-
պէս ըրէք ” :

10. “ Դիցուք թէ մէկը քեզի հետ գէշ
կերպով վարվեցաւ, դուն ի՞նչպէս վար-
վելու ես անոր հետ երբոր կ'ուզես որ դի-
մացինդ վարքը ուղղէ՛ :

11. Կղգաս որ ուրիշներուն քեզի հետ
վարվիլը գէշ է . այս զգացումը քեզի ի՞նչ
կը սորվեցընէ ուրիշն հետ վարվելու վը-
րայօք :

12. Եթէ Աստուած քեզի ուրիշներէն ա-
ռաւել մեծ զօրութիւն եւ հարստութիւն
ու դիտութիւն տուեր է , այս բանը քու
վրադ ի՞նչ պարտականութիւն կը դնէ որ
ուրիշ անձանց ընես :

13. Ա՛կ աղգ մը որ ուրիշ աղգերէն զօ-
րաւոր եւ իմաստուն է . Աստուածոյ անոնց
տուած շնորհքները խափանելու իրաւունք
մը ունի՞ մի : Խնչու :

14. Դիցուք թէ փոխադարձութեան պարտականութիւնը զանց առնենք. Աստուծոյ դէմ մեղք է մի. ինչու: Խացատրէ՛ տեսնեմ:

ԳԼՈՒԽ + Բ:

Ե՞նիսիան ակտութիւնն է ուղանիս նոտանիւնը եղանակը:

Ծսի թէ ամէն մարդ Աստուծոյ իրեն ընծայած երջանկութիւնը ուղածին պէս վայելելու իրաւունք ունի, միայն թէ անանկ գործածէ որ իր ընկերին իրաւունքին վընաս չ'տայ, Այս պարզեւներուն մէջ են մեր անդամները, մտաւոր կարողութիւնները, եւ խղճմտանքը: Այսինքն մենք ամէնքս ալ իրաւունք ունինք մեր մարմիններուն, մտաց եւ խղճմտանքին բոլոր կարողութիւնները գործածել մեր ուղածին պէս՝ միայն թէ ուրիշին արգելք չըլսանք՝

իր ունեցածները գործածելու իրաւունքը խափանելով : Ամէն մարդ իրաւունք ունի իր աչքը, ձեռքերը եւ ոտքերը գործածելու իր երջանկութիւնը յառաջացընելու համար՝ եթէ ուրիշներուն վեաս մը չընէ :

Ամէն մարդ իրաւունք ունի իւր ուղածը սորվելու եւ ճշմարիտ սեպածը խօսելու, եւ յարմար ու վայելու սեպած եղանակաւ երկրպագութիւն ընելու Աստուծոյ, միայն թէ այս բաները առանց ընկերին իրաւունքները խափանելու ընէ :

Այս բանին բացառութիւնը միայն ասոնք՝ են որ ծնողաց եւ որդոյն յարաբերութենէ կ'ելլեն : “Աախ” ծնողքը պարտական է իւր տղան հոգալու, եւ անոր գործքերուն համար պատասխանատու է . անոր համար անոր գործքերուն տիրելու իրաւունք ունենալու է : Համար պիտի տայ Աստուծոյ՝ իւր տղին բարոյական եւ իմացական կրթութեան համար, վասն որոյ իրաւունք ունի տղին ցուցընել թէ ինչ կարդալու է եւ ինչ կրօնական կրթութիւններ ունենալու է :

Երկրորդ՝ ծնողքը իրաւունք ունի իրեն համար աշխատցընել մինչեւ որ չափահաս ըլլայ, եւ ինքզինքը պաշտպանելու կարող :

‘Օ՞նողքը այս իրաւունքը կրնայ ուրիշի
մը յանձնել, ինչպէս աշակերտութեսն վի-
ճակի մէջ : Բայց որովհետեւ ծնողքը իր
իրաւունքը, իշխանութիւնը ուրիշն կրնար
տալ միայն այնքան ժամանակ, որքան ժա-
մանակ որ իւր իշխանութիւնը կը տեւէ,
այսինքն մինչեւ շափահաս ըլլայ տղան :

‘Օ՞նողաց՝ տղին վրայ ռւնեցած սյս ի-
րաւունքը կը դադրի երբոր տղան շափա-
հաս կ’ըլլայ, եւ ապա երկուքն ալ՝ որքան
որ բնական օրէնքը կը սորվեցընէ իրրեւ
մարդ հաւաստր իրաւունքով իրարու հետ
կը վարվին :

Վնձնական իրաւունքը կը խանգարվի
նախ՝ անհատով, երկրորդ՝ ընկերութեամբ :

ՅՈՒՌԵԱԾ · Ա :

Անյնավան աղաւանութեան անհապան եղած
խոնանունն իսմ արգելըը :

Այս խափանման ամէնէն սովորական
կերպը ընտանեկան ծառայութիւնն է :

Վնտանեկան ծառայութիւնը այն կար-
ծեացը վրայ հիմնըլված է, թէ մարդ մը մէ-

կուն դրամ վճարելով իրաւունք կ'ունենայ ֆիզիգ կան եւ մտաւորական կարողութիւնները գործածել, եւ բարսյական կարողութեանցը տիրել: Այս կը ցուցընէ թէ մէկ մարդ մը իրաւունք չունի իր անդամները խելքը եւ ուրիշ զօրութիւնները գործածել՝ իւր երջանկութեան յառաջադիմութեանը համար, հապա միայն ուրիշն երջանկութիւնը յառաջ տանելու համար: “Ասեւ կը ցուցընէ թէ Տէրը՝ այս իրաւունքը չէ թէ միայն մէկու մը վրայ ունի՝ հապա այնքան մարդոց վրայ որքան որ կընայ գնել:

Աւետարանին պատուերը այս է թէ “Յու ընկերդ քու անձիդ պէս պիտի սիրես” : Այս կանոնին միտքը արդէն ցըցուցինք: Իմէ՛ Աւետարանին եւ թէ բընական կրօնքին կանոնները միօրինակ այս տեսակ ծառայութեան դէմ են :

Արդ այս կանոնը յայտնապէս ծառայութեան դէմ է, եթէ չենք կընար ցըցունել թէ ան որ ծառայ է մեր ընկերը չէ:

Ամէն մարդ կ'ընդունի թէ՛ եթէ այս կանոնը բռնըվի ծառայութիւնը վայրկեան մը չ'կենար տիրապէս, թէպէտեւ երեւոյթով ժամանակ մը կը տեւէ:

Եթէ ըսվի թէ չին կտակարանը ծառայութիւնը կը ճանչնար, կը պատասխանենք թէ ան ժամանակը հիմակվան հետ բաղդատելով խաւար էր . անոր համար չենք կրնար Աւետարանին պայծառ ըստ թողուլու չին կտակարանին երթալ՝ այս բանը բացասարելու համար : Չին կտակարանը կին արձակելն ալ կը ներէր, բայց Աւետարանը կ'արգիլէ :

Եթէ ըսվի թէ Առոր կտակարանը չարգիլեր ծառայութիւնը, կը պատասխանենք թէ Աւետարանին սուաջին կանոնը անզամ եթէ ըռնըլի, ծառայութիւնը ալ չ'կրնար կենալ : Աւետարանը՝ այս բանը բնաջինջընելու մեր ուղած մասնաւոր կերպով շրջասելուն համար՝ շարգիլեր կոր ըսելը անիրաւութիւն է :

Ուկապէտեւ բնական կամ յայտնեալ կը րօնքը այսպէս է, սակայն վայելու է ցուցընել թէ տէրանց եւ ծառայից կամ գերիներուն պարտքը ի՞նչ ըլլալու է, ծառայգնելը կամ գերի առնելը տեղ տեղ հաստատված ըլլալուն համար :

Տէրոջը պարտքն է որ ծառային ունեցած շնորհներուն իրաւունքը ճանչնայ, զորս Աստուած իրեն ու անոր հաւասա-

բռապէս շնորհած է : Աւստի եթէ ծառայն կարող է ինքզինքը հոգալու , տէրը պարտական է կամ անմիջապէս ազատ ընել զանիկա . կամ անանկ վարձք մը տալ , որ ժամանակէ մը ետքը ծառայն կարող ըլլայ ինքզինքը ազատել իւր փրկանաց գինը հատուցանելով տէրոջը :

Այս կերպերուն որը իրաւացի ըլլալը , երկու կողմի պարագաներուն վրայ խորհելով որոշելու է : Խէ որ ծառայն կարող չէ ինքզինքը հոգալու , անատենը տէրոջը պարտքն է ծառային օգնել ու զանիկա կրթել : Եւ այսպէս ընելէն յետոյ՝ տէրոջը պարտքը վերոյ յիշեալ կերպով է :

Ինդ հակառակն ծառային պարտքն է հպատակութիւն եւ հնազանդութիւն ընել **Ա**ստուծոյ հրամանին դէմ չեղած ամէն բանի մէջ :

Տէրոջը ապօրինաւոր իշխանութիւն գործածելը , ծառային վրէժ առնելու ազատութիւն չ'տար . եւ ասիկա ծառաներուն պատուէր մըն է՝ այն հիման վրայ , թէ վրնասի տակ հնազանդութիւնը հեղութիւնը եւ համբերութիւնը **Ա**ստուծոյ հաճելի է , եւ թէ **Ա**ստուծ ամէն մարդոց իրենց գործքերուն պէս կը հատուցանէ : **Ե**ս մա-

Նաւանդ՝ մեր խօսքերուն մատիկ ընել ուղող
ամէն մարդոց պարտական ենք գիտցընել
ինչ որ իրենց պարտք կը սեպենք առ Աստ-
ուած : Այս ընելէն ետքը այս բանին վը-
րայ ունեցած պատասխանատութիւննիս
կը դադրի :

Եթէ մտիկ ընել չեն ուղեր մէզի, իրենց
ընթացքին պատասխանատութիւնը ի-
րենց վրայ կը մնայ : Աակայն ազատութիւն
չունինք բարկացունող խօսքեր գործածել
կամ մարդիկ պատերազմի կամ արիւնչ ե-
զութեան գրդռել : Աւետարանին կանոն-
ները կը սորովեցընեն մեզի, որ երկու կող-
մին բարի ընելով մէկ կողմին բարութիւն
ընելու ենք . Թէ որ ուրիշ կերպով բա-
րութիւն մը ընել ջանանք Աւետարանին
այս կանոնին կողմանէ ինքզինքնիս չենք
կրնար արդարացընել :

Հարցման :

1. 'Կիցուք թէ մէկ մարդ մը՝ ուրիշ մը
իր տանը մէջ բանտը դնէ, փոխադարձու-
թեան օրէնքը ի՞նչ կերպով կ'աւրէ :
2. 'Կիցուք թէ մէկը միւսը չթողու որ իր

երկրէն երթայ, ոյս ի՞նչ տեսակը բռնութիւնն է :

3. «Օտապայութիւնը անձեւական աղաւատութիւնը ի՞նչ կերպով կը խափանէ :

4. «Օտապայութիւնը կրնայ կենալ եթէ ամէն մարդ հաւասար իրաւունք ունենայ իր մարմնոյն եւ մտքին վրայ :

5. «Կերպութիւնը կը սեւէ՞ մի, եթէ ամէն մարդ հասկլնայ եւ իր ընկերին իրաւունքը իրենին պէս սիրէ :

6. «Կերի առնելը իրաւունք է մի :

7. «Դիցուք թէ գերութիւնը չին Ալտակարանին մէջ ներված է, մեզի օրինաւո՞ր է : Ի՞նչու :

8. «Դիցուք թէ տէր ես, եւ իմացար թէ Ամառուծոյ օրէնքին դէմ է գերի ժնենենալը, ի՞նչ ընել պարտական ես :

9. «Դիցուք թէ ծառայն այցնպէս տգէտ է եւ իր վրայ հոգ տանել չ'զիտեր, որ եթէ ազատ ըլլայ ինքզինքը չ'կրնար պաշտպանել, ի՞նչ ընելու ես :

10. «Դիցուք թէ անիկայ առիր իր օդտին համար, եւ գոխաղարձութեան օրէնքը կատարելու համար, գերութեան յանցաւոր պիտի ըլլաս մի : Ի՞նչու :

11. «Դիցուք թէ գերի ես, քու պարբեր

ի՞նչ պիտի ըլլայ, դէսլ ի տէրոջդ եւ առ
Առտուած :

12. 'Դիցուք թէ գերութիւնը չար բան է,
այս մեզի պատճան է մի, որ գերի առնող-
ներուն նախատական խօսքեր գործածենք :
Խ՞նչու :

13. 'Դիցուք թէ գերութիւնը չար բան է,
այս իրաւո՞ւնք է մի, որ գէշ խօսքեր գոր-
ծածենք կամ որ եւ իցէ բան ընենք, որ
տէրը եւ ծառայն իրարու թշնամութեան
կը գրգռեն :

ՅՈՒՂԻԱԾ . Բ :

Անհավան աղբասաւեան սկիւռութեամբ ե-
ղած արգել :

Ընկերութիւնը անհատներէ բաղկացած
բազմութիւն մըն է՝ որ մէկ տեղ կուզան
ու այս ինչ օրէնքներով կառավարելու
կը միաբանին : Խնչպէս, ընտանիք մը ըն-
կերութիւն մըն է՝ ծնողաց դրած զանա-
զան օրէնքներով կառավարված : Մարդիկ
ընկերութիւններ կ'ընեն, ինչպէս փիլի-
սոփայական կամ մարդասիրական ընկե-

բութիւններ զանազան դիտաւորութիւններ հաստատելու եւ կատարելու համար : Աղքերն ալ ընկերութիւններէն՝ անհատներէ բաղկացած, ու այս ինչ օրէնքներուն առկը մռած՝ այս ինչ կամ այն ինչ դիտաւորութիւնները կատարելու համար :

Վաղէն ըսինք թէ Վատուած ուղածին պէս ամեն մարդու երջանկութեան միջոցներ տուաւ, եւ ամենուն ալ միօրինակ իրաւունք տուաւ որ ուղածնուն պէս գործածեն զանոնք՝ միայն թէ իր ընկերին երջանկութեանը վեաս չ'հասցընէ : Վնոր համար՝ որբան ժամանակ որ անմեղութեամբ կը գործածեն, ամենեւին պատասխանատու չեն. եւ եթէ մէկը ոյս անմեղ գործածութեանը խափան կ'ըլլայ, բռնաւորութիւն եւ հարստահարութիւն է : Իսյոյ յայտնի է թէ ընկերութիւն մըն ալ անհատի մընման խափան կամ արգելք կրնայ ըլլալ : Խնչպէս ընտանիք մը կամ որ եւ իցէ միաբանութիւն մը կրնան միաբանիլ մէկուն զէմ՝ զանիկա հարստահարելու, Վատնկ աղգ մը որ առաւել մեծ ընկերութիւն մընէ, միաբանութիւն կ'ընէ մէկ կամ քանի մը մարդ վեասելու : Վասինքն անանկ օրէնքներ կը դնեն որ, զիմացինին անմեղ եր-

ջանկութիւնը կը խափանեն, ու ասանկով
հարստահարութեան մեղք կը գործեն :

Երբոր մարդիկ կը միանան ու ազգ մը
կը ձեւանան, այս ինչ մարդիկը կը սահմա-
նեն որ օրէնք դնեն, ու վճիռ կը տրեն : Վ-
սոնք կ'ըսվին ան ազգին կառավարութիւ-
նը : Այս անձինքը օրէնսդիր են . եւ եր-
բոր ի միասին կը ժողովին կ'ըսվին Շառ-
լամենթ, ժողով, կամ օրէնսդրութիւն .
եւ անոնք որ վճիռ կուտան կ'ըսվին 'Կա-
տաւոր եւ այլն : Ուստի տէրութիւնները
ընդհանրապէս կը դատապարտեն բռնաւո-
րութիւնը, թէպէտեւ իրօք չեն կրնար, ա-
ռանց ժողովուրդին հաճութեանը :

Ասկայն երբեմն ժողովուրդները բռնա-
ւորութիւն կ'ընեն մինչեւ անգամ տէրու-
թեան . այսպէս կ'ըլսայ երբոր խուժան
ժողովուրդը կը միաբանի անհասները վը-
նասելու ու նեղելու, եւ ասիկա ամենէն
ատելի եւ զզուելի բռնաւորութիւն եւ
հարստահարութիւն է :

'Ասի՝ ընկերութեամբ անհատից անձ-
նական ազատութիւնը կը խափանվի զա-
նազտն կերպերով : Ա. Երբոր մէկ մարդ
մը բանար կը դրվի առանց յանցան-
քի . կամ իր յանցանքին վրայ առանց

պէտք եղած կարծիքները ունենալու :
 Բ. Երբոր մէկը առանց յարմար եւ ա-
 նաշառ քննութեան պատժուի, թէպէտ-
 եւ կրնոյ ըլլալ որ ինքը իրօք յանցաւոր
 ըլլայ : Վանի որ յանցանքը ստուգված
 չէ, կարծիքէն ուրիշ բան չ'կայ սյն անձին
 դէմ : Եւ եթէ կարծիքով պատժուին
 մարդիկ, անմեղները ու յանցաւորները
 միօրինակ դատապարտութիւն կը կրեն, որ
 ըսել է արդարութեան վախճանը հասած է:
 Գ. Երբոր մէկը արդիլվի ուղած տեղը եր-
 թալէն եւ ուղած գործը ընելէն՝ առանց
 ուրիշին վնաս մը տալու : Այսպէս է եր-
 բոր մէկը կ'արդիլվի երկիրը ձգել երթա-
 լէն, կամ այս ինչ երկրին մէջ վաճառա-
 կանութիւն ընելու : Ազատութեան բոլոր
 այս խափանումները Եւրոպայի եւ Ասիայի
 շատ աղքերուն մէջ կը գտնըվին :

Երկրորդ՝ ընկերութիւնը անհատին մը-
 տաց ազատութեանն ալ արդելք կ'ըլ-
 լսս : Ա. Երբոր իր ուղած բանը սորվել
 չ'թողելով . ինչպէս, Պապական երկիր-
 ներուն մէջ արդիլված է Աստուածաշունչ
 Դիբքը եւ շատ ուրիշ կրօնական գիրքեր
 կարդալը :

Բ. Երբոր մէկը կ'արդիլվի իր կարծիքնե-

բը հրատարակելէն՝ առանց ուրիշին իրաւունքներուն դպչելու։ Ա. յսպէս եղաւ երբոր ու ուղմայ եկեղեցին չեր թողոր որ Գալիլէոս իր աստեղաբաշխութեան վրայ ունեցած կարծիքները հրատարակէ։ Աւ սյսպէս ալ շատ մարդիկ՝ Առ բը Գ. իրքը եւ կրօնական գիրքեր հրատարակելէն կ'արդիլվին։ Աակայն Երբոր մարդիկ անանք գիրքեր կը հրատարակեն՝ որ մարդոց շար կիրքերը կը զրգուն եւ զանոնք անիրաւութեան կ'առաջնորդեն, կամ իրենց ընկերին համբաւը վար զարնելու բաներ կը հրատարակեն, ընկերութեան պարտքն է քննել ու այն յանցանքին տերը պատժել։ Աակայն պէտք է՝ որ վայելու և անաշառ կերպով ըլլայ։

Երբորդ՝ ընկերութիւնը անհատին կրօնական աղատութեանն ալ կը խառնըվի եւ կը դպչի։ Որովհետեւ մարդուս բարոյական մշակութիւնը իր երջանկութեան մէկ միջոցն է, ամէն մարդ աղատ է իր ուղած կերպով մշակել զանիկա՝ միայն թէ իր ընկերին վեաս չ'տայ։

Ինկերութիւնը այս իրաւունքը կը խափանէ, Ա. Երբոր Ա. ստուծոյ Երկիրպագութիւն ընելու կերպը կ'արդիլէ, որ

ուրիշներուն բնաւ վեաս չունի : Բ . Եր-
բոր կը հրամայէ թէ այս ինչ եղանակու-
երկիրպագութիւն ընելու է , եւ այն հրա-
մանին տակը եղողին կ'երեւի թէ՝ այն
կերպով երկիրպագութիւն ընելը Վատու-
ծոյ կամացը դէմ է : Գ . Անրդիկը պատ-
ժելով եւ զանոնք իրենց իրաւունքներէն
զրկելով՝ մէկ կրօնքը միւսէն յարգի սե-
պելնուն պատճառաւ :

Չորրորդ՝ ընկերութիւնը աղատութեան
ֆրաւունքը կը խափանէ որ եւ իցէ կեր-
պով՝ որով բարեպաշտ անձինք իրենց եր-
ջանկութեանը հետեւելու միջոցներէն կը-
զրկըլին :

Եթէ կրօնքը որտի վերաբերեալ բան
մըն է , ընկերութիւնը իրաւունք չունի
խառնըլելու՝ միայն թէ մարդ ինչ բան որ
առ Վատուած պարտք սեպեր է , անանկ
կերպով մը կատարելու է որ՝ առ մարդ ու-
նեցած պարտականութեանցը խափան չըլ-
լայ : Եւ եթէ ընկերութիւնը այս բանին
արգելք ըլլայ նէ , հարցընելու չէ թէ ար-
գեօք այս կրօնքը բարի՞ կամ չար կրօնք
մըն է , այլ պարտի հարցընել թէ մարդոց
իրաւունքներուն դէմ է :

Աթօնական աղատութիւնը կաւրըլի Պա-

պական ընկերութիւններուն մէջ ուր մի-
այն մէկ կրօնքի մը աղատութիւն կայ : “Ա-
եւ Շարօթէսթանդ երկիրներուն մէջ , ուր
որ օրէնքը մասնաւոր տեսակ կրօնք մը կը-
հաստատէ , եւ այս պատճառաւ ուրիշ կը-
րոնք ընդուժողները կը զբկըվին իրենց ար-
դար իրաւունքներէն :

* արդիական :

1. “Կիցուք թէ ընկերութիւն մը ձեւա-
ցընել կուղես , ի՞նչպէս պիտի ընես :
2. “Կիցուք թէ հարիւր անձինք ամայի-
կղզիի մը վրայ ինկան նաւարեկութեամբ ,
եւ կ'ուղեն որ ընկերութիւն մը հաստա-
տեն . ի՞նչ ընթառք բռնելու են :
3. Ի՞նչ ընդհանուր կանոններ դնելու
են՝ իրբեւ իրենց բոլոր օրէնքներուն հիմք :
4. Ճողովուրդներն ալ կառավարութեան
նման հարստահարութեան յտնցաւոր կրր-
նան ըլլալ : (Օրինակ մը տուր :
5. “Քանի մը երկիրներուն մէջ , թագա-
ւորները երբոր մէկուն կը բարկանան , բո-
լոր կենացը մէջ բանտը կը դնեն : Ասիկա
աղբէկ բան է մի : Ինչո՞ւ :
6. “Կիցուք թէ մէկուն վրայ կասկած կայ

որ մարդասապան է, բայց փաստ մը չ'կայ
ստոյդ ըլլալուն. զանիկա բանտը դնել ու
պատժելը իրաւո՞ւնք է: Խնչո՞ւ:

7. Կան երկիրներ որոնց մէջ մարդիկ ար-
դիլեալ են ուրիշ տեղ երթալու՝ որ թէ
որ երթան մեծ օգուտ կը քաղեն: Այս ի-
րաւո՞ւնք է: Խնչո՞ւ:

8. Խնչո՞ւ համար կառավարութիւնը ցու-
ցընելու չէ ժողովուրդին, թէ ի՞նչ զրգեր
կարդալու են:

9. Պետրոս եւ Հովհաննէս հրեայներէն
ծեծ կերան Հիսուս Ա'եսիան է ըսելնուն
համար: Այս ինչո՞ւ համար չար բան էր:

10. 'Իիցուք թէ մէկը գիրք մը հրատա-
րակէ՝ մարդիկը համողելու որ իրենց ըն-
կերները կողոպտեն եւ սպաննեն. Ներ-
վելո՞ւ է մի այս գործքը: Խնչո՞ւ:

11. 'Իիցուք թէ կռապաշտ ազգերը եր-
թան քրիստոնեայ ազգերուն երկիրը տա-
ճար շինեն ու իրենց գիրքերը հրատարա-
կեն ու իրենց սուտ երկիրպաղութիւնը ը-
նեն: Խնողելո՞ւ են մի այս բաներուն:

12. Ամէն մարդ Ա'ստուծոյ երկիրպաղու-
թիւն ընելու պարտական չէ՝ մի, ուրեմն
պէտք չէ՝ մի որ զանոնք ստիպենք որ Ա'ս-
տուծոյ երկիրպաղութիւն ընեն: Եթէ եր-

կիրապագութիւն ընելու մեր կերպը շիտակ է, պարտական չե՞նք անոնց մեր եղանակաւը երկիրապագութիւն ընել տալու :

13. Կան երկիրներ որոնց մէջ մարդիկ ապրուստ չեն կրնար դժոնել եթէ այն երկրին սովորութեանը պէս երկիրապագութիւն շընեն Աստուծոյ . աղէ՞կ բան է ասիկա : Խ՞նչու :

14. (Օրէնսդիրները երբեմն արգիլեցին մարդիկ կրօնական բաներու համար ստակտալը : Ճարի՞ բան է : Խ՞նչու :

15. Անրդիկ իրենց կրօնքին վրայ ունեցած կարծեացը համար աքսորելը իրաւունք եւ բարի՞ է մի : Խ՞նչու :

ԳԱՐԱԽԻ :

ԱՄԱԳՈՒԱՃՔԻ ՎՐԱՅ :

ՅՕԴՈՒԱԾ : Ա :

ԱՄԱԳՈՒԱՃՔԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻՆ ԱԽՎԵԼ Ե- ԲԵ-
ՆԱ-ԵԼԵՆՆԵԼ :

ԱՄԱԳՈՒԱՃՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ՝ բան մը ուղա-
ծիս պէս գործածելն է, միայն թէ ընկե-
րիս իրաւունքներուն արդելք չըլլամ։ Խնչ-
պէս, եթէ ձի մը ունենայ մարդ մը, իրա-
ւունք ունի ուղածին պէս գործածելու, եւ
մէկը իրաւունք չունի անոր իրաւունքին
խառնըմելու, թէ որ վնաս չ'տայ մարդու։
Իսոյց մարդ մը իրաւունք չունի իր ձին՝ իր
ընկերին վարսակովը կերակրելու։ ձին
իրեն ըլլալը եւ ուղածին պէս գործածելու
իրաւունք ունենալը ինքղինքը չարդարա-
ցըներ։ Հիմայ անկերպերուն վրայ պիտի

Խոսինք, որով ստացուածքին իրաւունքը
ձեռք կուգայ:

‘Ա,ախ’ ուղղապէս :

Ա. Եստուծոյ անմիջապէս պարդեւովը :
Երբոր Եստուած ինծի բաղձանք մը տու-
աւ որ եւ իցէ առարկայի համար, եւ այն
առարկան իմ շուրջս դրաւ. եւ ուրիշ բա-
նական էակ մը չ’կայ որ իմ պահանջմանս
հակառակի, կրնամ առնել եւ ուղածիս պէս
գործածել՝ միայն թէ առ Եստուած եւ
առ ընկերս ունեցած պարտականութիւն-
ներնուս սահմանէն գուրս չելլեմ :

Ե. Ես սկզբունքին վրայ հիմնոված է ա-
մայի եւ անմշակ Երկիրներ մտնալու, վայ-
րենի որսեր որսալու, վայրենի պտուղ քա-
ղելու, գետերուն կամ ովկիանոսին մէջ ձուկ
բռնելու, կամ որ եւ իցէ այս տեսակ բա-
ներ ընելու իրաւունքը :

Բ. ‘Չեռաց աշխատութեամբ :

Եթէ կտոր մը Երկիր ունենամ եւ իմ
աշխատութեամբս ցորեն հասցընեմ, ան
իմ աշխատութեամբս եղած ցորենը իմն է:
Այսկայն եթէ Երկիրը ուրիշին ըլլայ, ու ես
ալ մէջը աշխատիմ, ան ատենը որշափ որ
դաշինք ըրինք՝ այնշափ առնելու իրաւունք
ունիմ : Են իր Երկրին գործածութեանը

բաժինին իրաւունք ունի, ես ալ իմ աշ-
խատութեանս։ Այս է վարձքին ըընու-
թիւնը։

Երկրորդ՝ անուղղապես։

Ա. Փոխադրութեամբ։

Եթէ բան մը ունենամ, զանիկա անմե-
ղութեամբ ուղածիս պէս գործածելու ի-
րաւունք ունիմ։ Եւ եթէ յարմար սեպեմ,
ուրիշ բանի մը հետ կը փոխադրեմ։ Եւ ո-
րովհետեւ իմ ընկերս ալ նոյն իրաւունքը
ունի, մենք մեր ունեցածը կրնանք փոխադ-
րել՝ եթէ երկու կողմէն հաճինք։

Բ. Ինձայով։

Ինչպէս որ իրաւամբ կրնամ տալ եւ
ուրիշն ալ անոր փոխարէն մը տալով ի-
րաւամբ կ'ընդունէ իմ ստացուածքս, այս-
պէս ալ եթէ ուղեմ առանց հատուցման
կուտամ։ այսինքն, մարդասիրութեամբ,
սիրով կամ երախտագիտութեամբ։ Այս
ալ ստացուածքին հաստատուն իրաւունք
կուտայ։

Գ. Կտակաւ։

Ինչպէս որ կենդանութեան ժամանակ
իրաւունք ունիմ ստացուածքիս վրայ, ու-
ղեմ կը փոխադրեմ, ուղեմ առանց փոխա-
րէնի կուտամ։ ասանկ ալ ուրիշն կրնամ

տալ սյն դաշինքովը, որ մեռնելէս եւքը
ստացուածքիս տէր ըլլայ:

Դ. Ճառանգութեամբ:

Ոռվհետեւ մարդիկ շատ անգամ առանց
կտակ ընելու կը մեռնին, անոր համար կերպ
մը գտնել կո ջանան որ իրենց ստացուածքը
կարգի մտնեւ: Խնչողէս կանամբի մարդ մը
կ'ուզէ որ իր ստացուածքը իր կնոջը ու
տղոցը մէջ բաշխրմի. կամ եթէ մէկը կին
եւ զաւակներ չունի նէ՝ իր ամենէն մեր-
ձաւոր աղջուկաններուն մէջ: Անոր համար
սյս սկզբունքներուն վոայ ժառանգութեան
օրէնքներ հաստատիած են: Այս ալ հաս-
տատուն իրաւունք մը կուտայ ստացուածքի:

Ե. Ատանալով:

Եթէ մէկը առանց իրաւունքի ստաց-
ուածք ունի, բայց եթէ ոչ մէկը անկէց
աղէկ իրաւունք չ'կրնայ ցուցընել, ան մար-
դը անվնաս մնալու է: Այս ինքնին յայտ-
նի է. վասն զի ան որ կ'առնե այն ստաց-
ուածքը ան մարդէն առանց լաւագոյն ի-
րաւունքի, ուրիշն ալ զինքը անկէց շու-
տով պիտի զրկէ. եւ այսպէս շարունակ
հակառակութիւն պիտի ելլէ, ու յաւի-
տեանս պիտի տեւէ առանց օգտակար հե-
տեւանքի մը: Ասածնիս ամփոփելով՝ ըս-

տացուածքին իրաւունքը մէկ մը ձեռք կը-
ձգենք կամ Աստուծոյ անմիջապէս պար-
զեւովը կամ մէք ձեռքին աշխատութեամ-
բը : Եւ մէկ մըն ալ կամ փոխադրութեամբ՝
կամ ընծայով՝ կամ կտակով՝ կամ օրէն-
քով հաստատուած ժառանգութեամբ :

Տայց ստացուածքին տէրը փոխելու բո-
լոր կերպերուն մէջ ալ տէրոջը հաճու-
թիւնը հարկաւոր է, որ աս փոխադրու-
թիւնը բարոյապէս ուղիղ ըլլայ :

Եւ վերջապէս թէսլէտեւ մէկը ունեցած
ստացուածքին հաստատ իրաւունք չունի,
սակայն սյսպէս դիպուածի մը մէջ լոկ բա-
տացումն ալ բաւական փաստ է, եւ մէկը
չկընար առնել անկէց եթէ անկէ աղէկ
իրաւունք չցուցընէ :

Հարցնուեք :

1. Ի՞նչ իրաւունքով անտառներուն մէ-
ջէն եղքերու կը բռնես կամ ուրիշ կենդա-
նի կ'ըսպաննես :

2. Ի՞նչ իրաւունքով քու գտած կղզին
քեզի կը գրաւես ու կը մշակես :

3. «Բու յառաջ բերած առջառներդին»

իրաւունքով իրրեւ քու ստացուածքդ կը-
սեպես :

4. Փոխաղրութեամբ եղած ստացուածոց
իրաւունքը բացաղրէ , ու օրինակով մը
ցըցուր :

5. Խնչու համար մարդիկ իրաւունք ու-
նին իրենց ստացուածոց՝ իրենց մահէն ետ-
քը ինչ ըլլալը կարգազրելու :

6. 'Դիցուք թէ մէկը ձի մը ունի , ու ի-
րենը չէ՝ բայց շեմ գիտեր ալ թէ իր ճըշ-
մարիտ տէրը ո՞վ է . կրնամ առնել ձին
անկէց : Խնչու :

7. Համբէ զանազան կերպեր , եւ օրի-
նակներ տուր , որոնցմով արդարապէս եւ
իրաւամբ ստացուածքի տէր կ'ըլլըվի :

ՅՈՒՌՈՒԱԾ . Բ .

Ստացուածոց իրաւունքը էպանող իմ ս-
բու իւղեր :

Ստացուածքին իրաւունքը ինչպէս որ ը-
սինք մէկ բան մը ուզածնուս պէս գործա-
ծելու իրաւունքն է՝ առանց ուրիշին իրա-
ւունքը խսփանելու :

Այս իրաւունքը ազատ եւ հաստատուն
է: Միայն թէ մարդ իր ստացուածքը ոյտ
պայմաններով գործածէ, մէկը իրաւունք
չունի անոր խառնըլլու: Եւ այս իրա-
ւունքը բոլոր ստացուածքին կը վերաբերի:
Խնչպէս որ բոլորը առնելու իրաւունք չու-
նի, անանկ ալ մէկ մասը առնելու իրա-
ւունք չունի: Խնձոր մը յափշտակելն ալ,
ձի մը յափշտակելն ալ, հասարակաց վե-
րաբերեալը՝ կամ մէկ մարդու վերաբերեա-
լը առնելը՝ մի եւնոյն կերպով իրաւունքի
դէմ է:

Դարձեալ՝ ըսինք թէ առանց տէրոջը
յօժար հաճութեանը ստացուածքին տէրը
փոխվիլը իրաւունք չէ: Եւ այս հաճութիւ-
նը իրօք իրաւունքով եղած շըլլար՝ եթէ
զանազան շարժառիթներով ներգործըլի
կամ ստիպվի տէրը: Եթէ ինծի ստակ շը-
տալուն համար մահ սպառնամ մէկուն, ա-
ռաւել ստակ տալ կը հաճի քան թէ մեռ-
նիլ: Իսյց աս արդարութիւն չէ: Եթէ
սխալ պատմութիւն մը ընեմ ու ասանկով
խարեմ զանիկա, անարդարութիւն է. մէկը
յափշտակութիւն է, միւսը խարէութիւն:

Եւ ընդհանրապէս ստացուածքին տէրը
փոխվիլը բարոյականապէս սխալ կ'ըլլայ՝

Երբոր առնողը տէրոջը կամքը կ'որսայ ան-
արժան եւ անվայելու միջոցով : Ուստի
ստացուածոց իրաւունքը կ'եղծի . նախ՝ ա-
ռանց տէրոջը դիսնալու առնելով , կամ
գողութեամբ : Հանցանքը չ'թեթեւնար
տէրը ատոր վրայ հոգ չունի , կամ թէ ա-
նոր վեաս մը չըլար , կամ հակառակութիւն
պիտի չընէ ըսելով : Պարզ հարցումը այս
է՝ թէ տէրը հաճութիւն ունի՞ մի . Եթէ
չունի՝ գողութիւն է : Երկրորդ՝ ստացուած-
քը առնելով բռնի հաճութեամբ կամ յա-
փշտակութեամբ : Կան երկիրներ որոնց
մէջ մարդոց վրայ կը տիրեն ու կը հարը-
տահարեն , ու կ'առաջարկեն որ կամ վր-
նասը կամ մահը լնարեն կամ ստացուածք
պան :

Արովհեան սյս բանը իրաւունքի չո-
փաղանց աւերմունկը մըն է եւ կեանքը միշտ
վտանգի մէջ կը ձդէ , շատ երկիրներու մէջ
յետին չարութիւն սեպմելով սաստիկ պա-
տիժ կուտան : Երբորդ՝ խարէական կեր-
պերով հաճութիւն որսալով , այսինքն
խարէութիւնով : Էսիկա երկու տեսակ է :
Մէկ մը երբոր փոխարէն մը չըլայ . ինչ-
պէս երբոր մուրացկան մը սուտ պատճառ-
ներով ստակ կ'առնէ :

Վէկ մըն ալ Երբոր եղած փոխարէնը
արժան եղածէն տարբեր է, կամ Երբոր
ստացուածք առնողը տէրոջը կամքը կ'օր-
ոյ խարէական գործքերով :

Եւ որովհետեւ այս կերպով ստացուած-
քին օրէնքները կ'աւրըլին, եւ ասանկով
շատ ուրիշ վնասներ յառաջ կուզան, վաս-
նորոյ ըստ բաւականին պիտի խօսինք ասոր
վրայ :

Եւ Երեք մասերու պիտի բաժնենք:
Ա. Երբոր հատուցումը նիւթական եւ
փոխադրութիւնը տեւողական է : Բ. Եր-
բոր փոխարէնը նիւթական է եւ փոխադ-
րութիւնը սահմանեալ ժամանակաւ : Գ.
Երբոր փոխարէնը աննիւթ է :

Հարցմանք :

1. Ունեցածիդ ո՞րքանը կրնաս ժառան-
գել :

2. Ոտացուածքիդ ո՞րքանը կրնայ առնել
մէկը առանց քու հաճութեանդ :

3. Պառն ո՞րքան կրնաս առնել ուրիշէն
առանց իրեն հաճութեանը :

4. Իազմութեան կամ անհատի ստաց-

ուածքը առանց հաճութեան առնելը տար-
բերութիւն կ'ընէ :

5. Առէ որ մէկը սպառնալիքով մը կ'ըս-
տիպեմ որ ինծի ստակ տայ . այս ի՞նչ
տեսակ մեղք է :

6. Ուշտ խօսելով ստակ առնեմ նէ ,
ի՞նչ մեղք գործած կ'ըլլամ :

7. Տէրը բնաւ շիմանար ըսելը՝ բաւական
պատճառ է պարտէղի մէջէն անցնելու ա-
տենդ պտուղ փրցընել : Ո՞վ պիտի իմանայ :

8. Եթէ մէկը քեզմէ իր ստացուածքը
առնէ նէ , ընդդիմութիւն ընելո՞ւ ես մի :

9. Խրաւունք ունի՞ս ըսելու թէ՝ ուրիշ
անձ մը ընդդիմութիւն շըներ իր ստաց-
ուածքը առած ատենս :

10. Մեծ եղբայրը պատիկէն բռնութեամբ
խնծոր մը առնելու ըլլայ նէ , ի՞նչ գործք
կը գործէ :

11. Տղայ մը ուրիշ տղի մը թռուցիկը առ-
նէ փախչի նէ , ի՞նչ գործք կը գործէ :

12. Վղջիկ մը ուրիշի ասղանոցէն ասեղ մը
առնէ նէ առանց անոր իմանալուն , ի՞նչ
գործք կը գործէ :

13. Եթէ մէկը ընտանիքս հիւանդ է ըսե-
լով դեղի համար դրամ առնէ ու ընտա-
նիքը հիւանդ շըլլայ , ի՞նչ մեղք կը գործէ :

14. Դիցուք թէ մէկուն զմելին ծախես ա-
զէկ է ըսելով, որ դիտես թէ առաջին ան-
գամ գործածելուն պիտի կոտրի: Խ՞նչ
գործք կը գործես:

ՅՈՒՍՈՒԱԾ . Գ:

Այսպահանձոց օրէնք՝ Երբոր Քահանաւունի-
լունիան է Ե- Քոհանդրութիւնը աւետաղիան.
Իսմ գնողով ու ծախողով օրէնք:

Այս բանին մէջ օրինաց բնութիւնը կը-
հասկցվի երկու կողմի իրարու ունեցած վե-
րաբերութեան վրայ խորհելէն: Ան որ գա-
ւաթ մը չայ կ'ուզէ կամ կանգուն մը կը-
տաւ, չկընար Չինաստան կամ գործա-
տունը երթալ ու գնել: Անոր համար ի-
րեն օգուտ է, որ մէկուն տայ ստակը, որ
երթայ իրեն համար այսպէս գնէ, ու պատ-
րաստ պահէ որ՝ երբոր կամ որչափ ուզէ
նէ, երթայ պատրաստ առնէ անկէց:

Այս բանը վաճառականը յանձը կ'առ-
նէ ընելու. անոր համար շատ տեսակ ապ-
րանքներու կը տեղեկանայ ու իր ստակը ու
ժամանակը զանոնք գնելու ծախելու կ'ան-

ցընէ : Եւ ասիկա երկու կողմին օգտակար է : Ա աճառականը պէտք է որ ուշիմ ըլլայ ու շատ խելք գործածէ իր յաճախորդներուն աղէկութեան համար . Եւ յաճախորդը պարտական է վաճառականին ժամանակին խելքին ու ծախքին համար վայելու փոխարէն մը տալ :

Ուստի նախ՝ վաճառականը պարտական է որ ամէն ապրանք իր արժէքովը վաճառէ : Ենկէց բան մը առնելու ժամանակ՝ իր ճարպիկութեանը համար փոխարէն մը տալու է, եւ եթէ ինքը ճարպիկ չէ, յանցանքը իրն է եւ պարտական է որ հետեւած վնասները քաշէ : Եթէ վար ապրանք մը առաւ եւ խարվեցաւ, իրաւունք չունի որ աղէկի զնով կամ շուկայի սովորական գընոյ վրոյ ծախէ սուղ առի ըսելով :

Եթէ աժան ապրանք մը զնեցնէ, իրաւունք ունի իր ուշիմութեանը օգուտը քաղելու՝ սովորական գնովը ծախելով : Եւ եթէ ուշիմ չէ, պէտք է որ վնասը քաշէ՝ չէթէ սովորական գնովը ծախելով, հապաաժան զնով ծախելով :

Եւս բանին միայն մէկ բացառութիւն մը կոյ, գնողը ապրանքը կ'առնէ՝ վնասը յանձըն առնելով : Խնչպէս աճուրդը (մէզաթը)

ձի մը կը ծախվի աղէկութեանը կամ գէ-
շութեանը համար խօսք մը չընելով։ Ի՞այց
ան ատենն ալ կը հասկըցվի թէ, ամէն մարդ
կը քննէ եւ կ'որոշէ, ու անանկ կը մտնէ
անոր սակարկութեանը մէջ։

Երկրորդ՝ վաճառականը չէ թէ միայն
ծախելու պարտական է, հապա սովորական
գնովը ծախելու ազատ է։ Եւ այս կերպով
ծախելու պարտական ըլլալը անկէց յայտ-
նի է որ՝ կը ջանայ ամէն մարդ համոզել
թէ այնպէս կը վաճառէ։ Եւ սովորական
գնով ծախելու ազատութիւնն ալ անկէց
յայտնի է որ, եթէ իր ձեռքի ապրանքնե-
րուն գինը իջնայ, հարկ կ'ըլլայ որ ուրիշ-
ներուն պէս վար գնով ծախէ, չէ նէ մէ-
կը իրմէ առեւտուր չըներ։ Ուրեմն եթէ
վար գնով ծախելով վետուրկը քաշէ, ա-
նանկ ալ բարձր գնով կրնայ ծախել՝ եթէ
գինը վեր ելլէ։ Եթէ տակառ մը ալիւրը
հինգ տալէոի առնեմ, ու ալիւրին գինը
չորս տալէոի իջնայ, չորս ծախելու եմ։

Եւ եթէ եօթը տալէոի ելլէ, եօթնի ծա-
խելու եմ առանց նայելու ինծի քանիի
դալը։

Երրորդ՝ սակայն ծախողը իրաւունք չու-
նի որ գնողին կամքը որսայ զանազան ան-

վայելուչ շարժառիթներով : Իրաւունք չունի որ գնողին ըսէ թէ ի՞նչ երկշոտ ես կամ անվստահ ես, կամ ադահ ես : Եւ իրաւունք չունի որ վաճառելու ապրանքին առատութեանը կամ սակաւութեանը վրայ սուտ պաամութիւններ յառաջ բերէ՝ ըսելով թէ հիմայ այս ապրանքը քիչ է : Եւ եւ իրաւունք չունի գնողին չափահաս չըլլալէն, անվարժ կամ փառասէր ըլլալէն օգուտ հանէ իրեն, ու թելադրէ որ շատ առնէ . կամ թանկ գնով ծախէ, եւ անանկ ընթացքներ բռնէ որ ընդհանրապէս ընտիր վաճառականները կը գործածեն :

Չորրորդ՝ այս յիշեալ խօսքերը անխրատիր նոյն արդարութեամբ եւ նոյն զօրութեամբ գնողին ալ կը վերաբերին : Երկու կողմէն ալ հաւասար պարտականութեանց տակ են : Գնողը պարտական է ծախողին վայելուչ փոխարէն մը տալ՝ անոր աշխատութեանը, ժամանակին, օգտին եւ վտանգին համար : Արգիլեալ է ծախողին միտքը որսալու սուտ ծանօթութիւններով կամ անանկ բաներով, որ անոնցմով մարդիկ շատ անգամ իրենց գնելու ապրանքներուն արժէքը վար իջեցընել կ'ուղեն :

Ունայն է սյս խօսքերուն դէմ պատաս-

խանել, թէ որ մարդիկ այս կերպով գործեն, իրենց ընտանիքը չեն կրնար ապրիլ։ Աղէկ է աղքատըլլալ քան թէ անիրաւութեամբ գործել եւ Աստուծոյ անհնազանդ գտնըլիլ։

Ասկէց ի զատ՝ յայտնի չէ թէ թէ որ երկու կողմէն ալ մի եւ նոյն կերպով գործեն, իրար խարելով յաջողելէն եւս լաւագոյն պիտի չ'յաջողին երկուքն ալ։ Եւ դարձեալ եթէ մէկը կը ջանայ զիս խարել, ասիկա անոր հետ առեւտուր չընելու պատճառ մըն է, ոչ թէ զանիկա խարելու։

Ե. Աակարկութ ւնը կատարված կ'ըլլայ, երբոր երկո կողմէն ալ փոխադրութիւն ընել կը համին եւ խօսք կը կտրեն։ Այնուհետեւ բոլը վեասն ալ շահն ալ փոխադրված է, ու եւ ապրանքը տեղէն չ'շարժի։ Աւստի՝ եթէ բան մը վեասվի ծախսվե էն վերջը ու տեղէն չ'տարած, առնողին է վեասը՝ եթէ տանելու դաշինք ըսնեն, որ անատենը բոլոր վեասը թէ որ պարանքը չ'տարած կը պատահի՝ ծախսողը կը քաշէ։ Եթէ նաւ մը ածուխ առնեմ, ու ալիքները զարնեն ծովը թափեն, ածուխին կորուստը իմն է։ Իայց եթէ ածուխը առնեմ տուն խրկելու դաշինքով, եւ ածու-

խը ճամբան վկասվի նէ , վկասը ծախողը
հը քաշէ :

Զ . Վնողը պարտական է ծախողին ի-
մացընել իր ապրանքին գնոյն բարձրանա-
լը . եթէ առանց իմացընելու կը դնէ , խա-
բէութիւն կ'ընէ : Աստուծոյ նախախնա-
մութեամբը եթէ դրացինիս ապրանքին
դինը բարձրանայ՝ քանի որ իր ձեռքն է ,
օգուտը իրն է , ինչպէս որ ստացուածքը
իրն է : Ինչպէս որ զինքը ստացուածքէն
զրկելու իրաւունք չունիմ՝ նոյնպէս ալ ա-
նոր օգուտէն :

Յաւալի բան է որ առեւտրոյ մէջ այս
սկզբունքները բոլորովին զանց կ'առնըվին :
Կը խանգարեն այս սկզբունքները՝ երբոք
մարդիկ գէշ ապրանքը աղէկ է ըսելով կը-
ծախեն . ինչպէս դինւոյ մէջ ջուր խառնե-
լով կամ սովորական ծանրութիւնը կամ
չափը պակսեցընելով , կամ բամբակ կը-
տաւը ազնիւ կըտաւի տեղ ծախելով : Վնօ-
գուտ է այս չարութիւնները ընդհանուր է
ըսելով ծածկել ջանալը՝ իրը թէ ընդհա-
նուր չարութիւնը՝ մոլութիւնը առաքինու-
թեան կը դարձընէ :

Աստուծոյ օրէնքն է որ պիտի չ'ցանկաս ,
եւ հոգ չէ ով կամ քանի հոգի այդ օրի-

նաց անհնաղանդ է . Աստուած տմէն մարդ
իր գործքին պէս պիտի դատէ :

Հայոց բանականութեան առաջական աշխատանքներ :

1. Խանութ մը բանալու ըլլաս նէ , ի՞նչ
յոյս ըլլալու է վրադ :
2. Ա աճառական մը ընկերութեան ի՞նչ
օգուտներ կ'ընէ : Բացատրէ :
3. «Քանիի՞ կ'առնես ասեղները : Բայց
եթէ Անգղիա երթաս անոնք գնելու հա-
մար քանիի՞ կ'ըլլայ քեզի :
4. Եթէ քիչ մը շուխայ առնես ու վը-
նասված ըլլայ , աղէկ է ըսելով ծախելու
իրաւունք ունի՞ս : Խնչո՞ւ :
5. Բսենք թէ աճուրդէն ապրանք առիր
վնասված կարծելով ու տեսար օր աղէկ է ,
վնասվածի գին ծախելու պարտական ես
մի : Խնչու :
6. «Դիցուք թէ մէկը խանութդ գայ ու
ապրանքիդ գինը չ'գիտնայ , ուզած գինդ
կրնաս պահանջել : Խնչու :
7. Բսենք թէ մէկը խանութդ գայ բան
մը գնելու , իրաւունք ունի՞ս մի որ կեղծես
թէ հիմայ այս ապրանքը քիչ է , աղէկ
կ'ըլլայ որ շատ առնես ըսելով :

8. Դիցուք թէ այս ինչ քաղաքը վաճառականի մը կը գրեմ որ ինծի ցորեն խրկէ, եւ ճամբան նաւը կորսըլիի, վեասը ո՞վ պիտի քաշէ: Իսպաց դիցուք թէ դաշինք ընեմ որ խրկելը վաճառականին վրայ պիտի ըլլայ, անատենը ո՞վ կը քաշէ վեասը: Խնչու:

9. Ծանք թէ լսեմ որ պատերազմ պիտի ըլլայ, եւ զիտեմ որ ալիւրին գինը երկու անգամ պիտի բարձրանայ, իրաւունք ունի՞մ երթալ ալիւր առնել առաջի գնոյն վրայ՝ այս լուրը չ'լսած մարդէ մը:

10. Վարդիկ շուտո՞վ թէ կամաց կամաց հարուստ պիտի ըլլան, եթէ արդարութեամբ գործեն:

ՅՈՒՌԱՅԻՆ

Արագածոտն Ճամանակաւոր Հոկտեմբեռ-Լիւն
իւմ Հոկտեմբեռ-Լիւն:

Վարդ շատ անգամ ուրիշին ստացուածքը գործածելու կը կարօտի: Այս ժամանակաւոր գործածութեան համար իրաւացի փոխարէն մը ընելու պարտական է:

Դորամին գործածութեան համար վճար-
վածը՝ կ'ըսվի շահ, եւ ուրիշ ստացուածքի
գործածութեան համար վճարվածը՝ կ'ըս-
վի վարձք :

Այս հատուցումներուն դլխաւոր կա-
նոնները հետեւեալներն են: Փոխ առնողը
կը վճարէ նախ՝ գործածութեան համար,
երկրորդ՝ վտանգի համար :

*Եաւ՝ գործածութեան համար: Ոմանք
ստացուածք աւելի օգտակար են: Այս-
ինքն, առաւել օգուտ յառաջ բերելու
յարմար են քան թէ ուրիշները: Ո՞կ եր-
կիր մը ուրիշէ մը առատ հունձք յառաջ
կը բերէ, եւ մի եւ նոյն ստացուածքը մէկ
ժամանակը ուրիշ ժամանակէ մը առա-
ւել յարդ կ'ունենայ: Երբոր շատ մար-
դիկ կ'ուղեն վարձքով երկիր բռնել, ան-
ատենը վարձքը իրաւամբ շատ կ'ըլլայ, իսկ
երբոր քիչ գտնըվի երկիր բռնող եւ շատ
երկիրներ անմշակ մնան, անատենը հար-
կաւ վարձքն ալ քիչ կ'ըլլայ:

Երկրորդ՝ վտանգին համար: Երբոր մէ-
կը իր ստացուածքը ուրիշին կ'ուասայ, շատ
յայտնի է որ այս ինչպարագաներու մէջ իր
ստացուածքը անվնաս կ'ընդունէ, քան թէ
ուրիշ պարագաներու մէջ :

Երկիր մը վարձու տալը՝ նաւ մը վարձու տալէն քիչ վտանգաւոր է։ Եւ որքան որ սյս վտանգը կը պակսի կամ կ'աւելնայ, նոյն համեմատութեամբ ալ հատուցումը իրաւամբ կ'եմելնայ եւ կը պակսի։ Աւստի փոխադրութիւնը միշտ այս երկու բաներուն նայելով կ'ըլլայ։ Փոխադրութիւնը երկու տեսակ կ'ըլլայ։ ստակ եւ ուրիշ ըստացուածք։ Ատկի փոխադրութիւն։ Ա. Փոխատուն պարտական է իր ստկին գործածութեանը եւ կարելի վտանգներուն համար յարմար եւ վայելուչ հատուցումէն առաւել չ'պահանջել։

Բ. Պարտական է փոխառուին միտքը չորսալ։ Փոխատուութեան կանոններն ալ առեւտրոյ կանոնաց վրայ կ'երթան։

Գ. Փոխ առնողը պարտական է իրաւացի հատուցում մը ընել՝ ինչպէս որ վերը ըսի, եւ ինքն ալ արգիլեալ է փոխատուին միտքը կամ կամքը որսալ՝ անվայելուչ եւ ապօրինաւոր միջոցներ բանեցընելով։

Դ. Ատացուածքին վտանգին համար ալ փոխարէն կ'առնէ տէրը։ Փոխառուն փոխ առած բանը դաշինքին մէջ չեղած վտանգներով մէջ ձգելու իրաւունք չունի։ Աւստի՝ իրաւունք չունի վտանգաւոր եւ ան-

փորձ առեւտրոյ մէջ գործածել առած դը-
րամը . եթէ գործածէ , առանց փոխարի-
նելու գործածած կ'ըլլայ :

* Եաւ իր ստակին ինչ հոգ կը տանինէ ,
նոյնպէս հոգալու է չ'կորսնցընելու համար ,
եւ իր գործքերուն մէջ նոյն ուշիմութիւնը
գործածելու է :

Ե . Փոխառուն պարտական է ըստ դաշ-
նադրութեան ճիշտ ժամանակին ետ տալ :
Ի՞ս կը պահանջէ որ ճիշտ խոստացած ըս-
տակը հատուցանէ , եւ ճիշտ խոստացած
ժամանակին վճարէ , չէ նէ դաշինքը կ'աւ-
րի :

Կ ատ անգամ խնդիր եղած է թէ պար-
տապան մը թէ որ անկար է , բարոյակա-
նապէս ազատ չէ՞ մի չ'վճարելու : Արծեմ
չէ . եթէ ապագայ ժամանակ վճարելու մի-
ջոց մը ունենայ նէ : Արելի է ըսվի թէ
ասիկա պարտապանը նեղել եւ բռնադա-
տել է : Իսյց կը հարցընեմ թէ ասոր հա-
կառակ սկզբունքը պարսատէրոջը ընել չէ՞
մի . մէկ կողմի իրաւունքը միւս կողմի իրա-
ւանց հաւասար ըլլալու չե՞ն մի :

Փախատութեան, իոյ է ձևայս դու:

Առօր սկզբունքներն ալ արդէն պատմածնուս նման են:

Ա. Փոխատուն պարտական է որքան որ կը հասկընայ փոխառուին դիտաւորութեան յարմար բան տայ: Ես յսինքն, եթէ փոխ տուած բանը ներքին կամ փոխառուին չ'գիտցած պակսութիւնը ունի նէ, իմացունելու պարտական է:

Եթէ ձի մը վարձու տամ օրը քառասուն մղոն ճամբորդելու համար, եւ գիտեմ որ իմ ձիս միայն երեսուն մղոն կրնայ երթալ, խարէութիւն ըրած կ'ըլլամ:

Եթէ տուն մը վարձու տամ եւ գիտեմ թէ մօտերը վնասակար տեղ մը կայ կամ որ եւ իցէ պակասութիւն մը ունի, ու չեմ իմացըներ, խարէութիւն է: Որովհետեւ ստացուածքին արժէքին կորուստը իմս է, անոր համար իրաւունք չունիմ ան կորուստը ուրիշին հետ փոխադրելու:

Բ. Փոխատուն իրաւունք ունի որ փոխ տուած բանին դործածութեան վտանգին եւ սակաւութեան կամ յարդութեան պատճառաւ եւ անոնց համեմատ վարձք

առնէ, եւ այս ալ արդէն բացատրուած սկզբանց վրայ կ'երթայ:

Դ. Փոխառուն պարտական է ուրիշին ստացուածքին վրայ այնպէս հոգ տանել որպէս թէ իրն է, եւ դաշնաղրութեան մէջ յիշված վտանգներէն ուրիշ վտանգի մէջ չ'ձգէ: Եւ վերոյիշեալ սկզբունքին վրայ՝ արժէքը տալու պարտական է: Երկու կողմէն ալ իրաւունք չունին մէկզմէկ որսալ զանազան շարժառիթներով:

Ե. Փոխառուն պարտական է փոխ տած բանը սահմանված ժամանակին եւ պայմանաղրեալ կերպով հատուցանել:

Եթէ տուն մը վարձքով բռնեմ տարուան մը համար եւ անկէց ելլելէս առաջ անանկ վնասեմ որ՝ տանը կէս գինը պէտք ըլլայ նորոդելու, մեծ խարէութիւն ըրած կ'ըլլամ: Ասիկա բոլորը հատուցանել, եւ ետքը կէսը գողնալ է:

Ա. Ես հարկաւոր հարցումը կայ թէ եթէ փոխառուին ձեռքը եղած ժամանակը ըստացուածքին վնաս մը պատահելու ըլլայ նէ, վնասը որի՞ կ'իյնայ: Ես բանը այս սկզբունքին վրայ կ'երթայ:

Ա. Եթէ ստացուածքը սահմանված վրանգներուն մէջ գործածված ժամանակը

վեասի, վեասը փոխատուին կ'կյնայ. ի՞նչու
որ անանկ սեպելու է թէ՝ կանխատես ե-
ղաւ այն վեասին, եւ վտանգին համար փո-
խարէն մը ընդունեց :

Բ. Եթէ սահմանված վտանգներէն
գուրս վտանգի մը պատահի պէտք է որ փո-
խառուն քաշէ վեասը: Եթէ ձի մը բաղ-
մահոգութեամբ եւ վճռըված վտանգին
մէջ մեռնի, վեասը փոխատուին է. եւ է-
թէ անհօգ եւ անխնայ վարելովս մեռնի,
իմ է վեասը: Ան պարտական է որ աղէկ
ձի մը տայ, եւ ես ալ պարտական եմ որ
օրինաւոր կերպով դործածեմ :

Գ. Ե՞ս սկզբունքները կը պահիմ ե-
թէ անակնկալ շահ մը ելլէ: Եթէ սյս շա-
հը դաշինքին մէջ կայ նէ, փոխառուին է.
եւ եթէ չկայ նէ, իրաւունք չունի ան շա-
հը ինքը առնելու :

Եթէ երկիր մը բռնեմ, թէ ցորենին
գինը բարձրանալէն եւ թէ երկրագործու-
թեան մէջ ունեցած վարպետութենէս ե-
լած օգուտներուն իրաւունք ունիմ՝ առանց
ուրիշ հատուցում մը ընելու:

Իսայց եթէ ածուխի հանգ մը ելլէ, ի-
րաւունք չունիմ անկէց դործածելու, ին-
չու որ այն միտքով չ'բռնեցի երկիրը :

Աղաւնովական թիւն է :

Վիշտ Ենթակայ Են ստացուածքները
կորսըլինլու կամ հրդեհով կամ փոթորի-
կով, որ կ'ըսվի վտանգ :

Երբոր մ.կը միւսին համար ապահովու-
թիւն կ'ընէ, դաշինք կ'ընէ որ այս ինչ գու-
մար ստակի Համար վտանգը իր վրան առ-
նէ : Խնչպէս, իմ տունս այրելու Ենթակայ
է . իմ դրացինս կ'ըսէ թէ, եթէ տարին
քսան տալէու տալու ըլլաս, տանը արժէքը
կուտամ եթէ այրի : Եթէ Չինաստան
կամ ուրիշ տեղ մը նաւ մը խրկելու ըլ-
լամ, Ապահովագրողին ստակ կուտամ, եւ
ան ալ դաշինք կ'ընէ որ եթէ նաւը վնաս-
վի կամ կորսըլի, նաւին արժէքը պիտի տայ:

Այս կ'ըսվի ապահովագրութիւն : Վար-
դիկ որ կը միաբանին տուները եւ նաւերը
ապահովագրելու, կ'ըսվին ապահովագրու-
թեան ընկերութիւն : Եւ ան որ ուրիշին
ստացուածքը կ'ապահովագրէ, կ'ըսվի Ա-
պահովագրող :

Եւ ոյս բանին մէջ կանոնը պարզ եւ
յատակ է :

Ստացուածքը ապահովութեան տուողը

պարտական է գիտցած ամէն պարագաները՝ որ դաշնագրեալ վտանգին կը վերաբերի, ապահովագրողին իմացլնել։ Այսինքն, ստացուածքը՝ որքան որ տեղեակ է, ըսածին կամ ծանուցածին պէս ըլլայ. եւ վտանգներն ալ ըսած վտանգներէն ուրիշ պիտի չըլլայ։

Եթէ ուրիշ վտանգներու տայ ստացուածքը, Ապահովագրողը անպարտ է. եւ եթէ ստացուածքը կորսըվի՝ արժէքը չ'հատուցաներ, միայն թէ ապահովագրութեան համար առած ստակը ետ կուտայ։ Եթէ վետար դաշնագրեալ պայմանով պատահի, Ապահովագրողը պարտական է դաշնագրութեան խոստացածին պէս՝ ճիշտ եւ կատարեալ հատուցում մը ընել։

Ապահովագրութեան գնոյ վրայ բան մը ըսել հարկ չէ։

Ա տանգները բաղմաթիւ եւ պարագայները անթիւ են, վասնորոյ ամէն վտանգի եւ ամէն պարագայներու համար՝ երկու կողմէն յատուկ դաշնագրութիւնընելու են։

* արդյ մունք :

1. Ըսհ ըսելով ի՞նչ ըսել կ'ուզեա։
Օրինակ մը տուր։

2. (Օրինակով ցըցությամբ՝ ի՞նչ ըսել է գործածութեան համար վճարել. երկրորդ, վտանգին համար վճարել :

3. 'Իիցուք թէ երկու տուն ունիս եւ մէկը մարդ բնակելու համար վարձու կուտաս. միւսն ալ վառօթ դնելու համար. ո՞րուն համար շատ վարձք կ'առնես : Ինչո՞ւ :

4. 'Իիցուք թէ մարդ մը ստրկի շատ կարութիւն ունի. ինչո՞ւ համար սովորականէն երկու անդամ էվէլ վարձք չես առներ:

5. « Կ ատ ստակ շահելու համար ինչո՞ւ օտար պատերազմի մը լուր հրաարակելու չենք՝ որ ստրկին շահը բարձրանայ :

6. 'Իիցուք թէ տուն շինելու դաշինքով ստակ առի այս ինչ շահը վճարելով, ինչո՞ւ նաւ մը չեմ կրնար շինել այն ստակովը :

7. ԱՇԿԵՆ ստակ առնեմ վաղը վճարելու խոստմունքով. եւ եթէ չետեւեալ օրը ճիշտ վճարեմնէ, հաւատարմութիւնն է մի :

8. Այժէ մէկուն ստակ պարտական եմ, եւ օրէնքը չպարտաւորեր զիս որ հատուցանեմ, այսու ամենայնիւ տալու պարտական եմ թէ չէ :

9. Ըսենք թէ անանկ կառք մը վարձու տուի որ՝ ճանրան պիտի կոտրի, այս արդարութիւնն է մի : Ինչո՞ւ :

10. Եթէ ձի մը բռնեմ ու անանկ անհօս
գութեամբ վարեմ զանիկա՝ որ վեասվի,
այս արդարութիւն է մի: Խնչո՞ւ:
11. Վարդիկ այնչափ հոդ կը տանի՞ն վար-
ձով բռնած ստացուածքին վրայ՝ որչափ
որ իրենց ստացուածքին վրայ կը տանին:
Էրդարութիւն է մի ասիկա:
12. Հինգ մղոն երթալու համար ձի մը
բռնեմ ու տասը մղոն քըշեմ եւ վեասվի,
վեասը ո՞վ կը քաշէ:
13. Չի մը բռնեմ կառքի լծելու համար,
ու արօքի լծեմ կենդանին, եւ վեասվի նէ,
վեասը ո՞վ կը քաշէ:
14. Եթէ տուն մը բռնեմ տարուան մը
համար, եւ տաքին չլմնցած մէկ նոր փողոց
մը բացուի՝ որ տանը արժէքը կրկնապատիկ
բարձրանայ, պարտակա՞ն եմ առաւել
վարձք տալու:
15. Ծանրթէ կ'ուղես որ տունդ ապահօ-
ջութեան գրեօ, ի՞նչ ընելու ես:
16. Ծանրթէ գիտես որ տունդ կայծա-
կով զարնըվելու ենթակայ է, յիշելու պար-
տակա՞ն ես երբոր ապահօվութեան գրել
կ'ուղես:
17. Ապահօվութեան գրելէդ ետքը եթէ այ-
րելուն հոդ չտանիս նէ, իրաւո՞ւք է: Խնչո՞ւ:

ՅՈՒՍՈՒՍ :

Փոխառութեան, երբոր գոխարենը նիւթական չէ:

Հ. Քննելու բաներնիս սպասաւորի եւ տէրոջ վրայ է:

Վարդս շատ անգամ ուրիշին սպասաւորութեանը կը կարօտի . երբեմն ընսանեկան, երբեմն առեւտրոյ դործոց մէջ : Փոխադրութիւնը այս է . մէկ կողմէն սահմանված ծառայութիւն, եւ միւս կողմէն սահմանեալ ստակ: Վարդարութիւն է եթէ կամ մէկը անիրաւ փոխարէն մը պահանջէ, կամ միւսը դաշինք ընելէն ետքը իւր պարտքը չ'կատարէ :

Ա. Տէրը պարտական է իւր սպասաւորին արժան հատուցում մը տալ: Վակայն այս սկզբունքը շատ կը փոփոխի, անոր համար երկու կողմէն առաջուց դաշինք ընելու են :

Վ. յս բանին մէջ ինչպէս որ ուրիշ որից է փոխադրութեան կամ առեւտրոյ մէջ, երկու կողմէն ալ արգիլեալ են զանազան

շարժառիթներով եւ անվայել միջոցներով իրար որսալէն կամ խարելէն :

Տէրը ինչ որ գաշինքը ըրաւ, տալու պարտական է ամբողջ, եւ ծիշտ ժամանակին : Խեղճ աշխատաւորներուն վարձքը ուշացընելէն առաւել անիրաւութիւն չ'կայ, ինչու որ օրէնքով առնելու միջոց չունին :

Այսպէս կ'ըսէ Առորո Դիրքը . Յակ . Ե Գ. 1 . 4 : “Ահա բանվորներուն վարձքը որ ձեր արտերը բանեցան, ձեր քովն են . ձեզմէ զրկը վածը կը պօռակոր, ու հնձողներուն աղաղակը զօրութիւններուն Տէրոջը ականջներուն հասաւ” : Եւ վերջապէս տէրը պարտական է որ գաշնադրութիւնով եղածէն աւելի սպասաւորէն, եւ մարմնական առողջութեանը եւ բարոյական պակասութիւններուն հոգ տանի :

Չարութիւն է մարդիկ իրենց ֆիզիգական կարողութենէ էվել աշխատցընելը, որով մոտաւոր եւ կրօնական յառաջադիմութեան միջոցներէն կը զրկը վին : Աակայն այս գիտնալու է որ, երբոր այսպէս գաշինքներ կ'ըլլան, շատ անգամ ինչպէս աշխատցընողին անանկ ալ աշխատողին ագահութենէ յառաջ կուղան: Ասանկ դիպուածի մէջ

յանցանքը անոնց մեջ բաժնըլու է :
 Բ . Ենդ հակառակն սպասաւորը պարտական է դաշինքին պէս կատարել սպասաւորութիւնը : Եթէ ուրիշի օգտին համար գործածելու դաշինքը ըրած ժամանակը ծուլութեամբ , անպիտան խօսակցութեամբ , կամ իր պարտքը չեղած որ եւ իցէ կերպով անցընէնէ , դողութեան շափ յանցանք կ'ընէ :

Որքան որ խարէութիւն է աշխատառորին իրաւացի վարձքը չ'հատուցանելն , այնքան խարէութիւն է ստակ առնել՝ չըրած բանին համար :

Եւ դարձեալ , որովհետեւ տէրը չէ թէ սպասաւորին մորմինը կը զբաղեցընէ , հապա մրտքը եւ բանականութիւնը , անօր համար սպասաւորը պարտական է իր ամենէն աղէկ ջանքը ընել իր տէրոջը շահին յառաջադիմութեան համար : Եթէ այս հոգը չունենալով ստացուածքը վեասվի , սպասաւորը կը բելու է վեասը : Լոկ արդարութեան նայելով դաշնադրութիւնընելու սկզբունքները ասոնք են :

Ասկայն Եւետարանին բարեսիրութիւնը եւս առաւել կը սորվեցընէ : Եթկու կողմին ալ կը սորվեցընէ որ իրենց վիճակը

մասնաւոր պատեհութիւն մը սեպեն իրարու բարի գործելու։ Այս բանը կը յորդորէ ղտէրը, սպասաւորին վիճակը կրցածին չափ երջանիկ ընել՝ առանց դաշինքը նկատելու. եւ սպասաւորը կը պարտաւորէ իրեն յանձնըված պաշտօնին այնպէս հոգտանիլ, որ դաշնադրութեան մէջ բառով չկրնար ծանուցվիլ։ Ասանկով երկու կողմէն ալ շարունակ երախտագիտութիւն եւ բարերարութիւն եւ հաճութիւն պիտի ըլլայ իրարու, որով երկու կողմին ալ մէծ օգուտ կ'ըլլայ. եւ երջանեկութիւննին առախճանաւ յառաջ կ'երթայ։

Ամէն երկրի մէջ տէր եւ ծառայ բառերուն անպիտան տհաճութիւն մը կը ցուցը նեն մարդիկ։ Մարդ մը ինչ աստիճանաւ որ ուրիշը վարձու կը բռնէ, այնքան տէր եւ իշխան է. եւ մէկը ինչ վիճակի մէջ որ ուրիշի ծառայութիւն կամ սպասաւորութիւն կ'ընէ, այնքան ծառայ կամ սպասաւոր է։

Ուստի ամէն մարդ զանազան բաներու մէջ միանգամայն ծառայ եւ տէր է։ Ուրեմն ինչո՞ւ այս յարաբերութիւնները ցըցունող բառերը պատելի պիտի ըլլան։ Պատիւր եւ անարգութիւնը ծառայ կամ տէր ըլլալը եւ ըլլալը չէ, հապա մէջը դանը-

ված վիճակին պարտականութիւնը յար-
մար կերպով ի գործ դնելն է :

Նորոգմանք :

1. Խնչո՞ւ մարդ երբեմն սպասուորի կը-
կարօտի :

2. 'Կաշխի՞ք ընելու ժամանակ ի՞նչ սկըզ-
բու՞ք պիտի բռնեն երկու կողմեն :

3. Վղբատի հետ ունեցած գործքերնուս
հարուստի հետ ունեցածներնուս առաւել
բազմահոգ ըլլալու ենք թէ անհոգ :

4. 'Կիցուք թէ մարդ մը կ'աշխատցընէ
վարձկան մը օրը տասն եւ ութը ժամ, եւ
վարձկանը կը հանապաղորդէ իր աշխատան-
քը . յացանքը որո՞ւնն է :

5. Ծսենք թէ բանվոր մը օրը վեց ժամ
կ'աշխատի, տասը ժամու վարձք առնելու
իրաւունք ունի՞ մի :

6. Եթէ վարձքով տեղ մը երթառ եւ
փողոցները կայնիս ու խօսիս, արդարու-
թիւն է մի :

7. Եթէ ժամանակդ դատարկ անցընես-
ի՞նչ պիտի ըլլաս քու վարձքդ :

8. Եթէ սեղան մը շինես ուրիշի մը,
եւ անհոգութեամբ եւ զանցառութեամբ
վնասի, վնասը ո՞վ պիտի քաշէ :

9. Պաշինքեն դուրս ուրիշ սկզբունքներ
մտնալո՞ւ է մի տերոջ ու սպասաւորի մէջ :
10. Տէր ըլլալը պատիւ եւ ծառայ ըլլալը
անարգութի՞ւն է :
11. Ի՞նչ բանի նայելով համարում ու-
նենալու ենք մարդոց վրայ :
-

ԳԼՈՒԽ . ՊՆ .

ԱՐԴՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՕԲԻՆՈՒԹՅԱՆ

ԵՐԲՈՐ Հարցըվի թէ ի՞նչ է այն ի՞նչ
մարդուն որպիսութիւնը, իր ներկայ վի
ճակին վրայ ունեցած կարծիքնիս կը զրու-
ցենք. այսինքն, իր մտացը, հմտութեան-
ցը, հանձարին, բարոյական սկզբանցը որ-
պիսութիւնը։ Անրդուս որպիսութիւնը ի-
մացունելու համար, կ'ըսենք թէ ասանկ
կամ անանկ աաղանդ, կամ այնպէս յատ-
կութիւններ կամ պակասութիւններ կամ
աղէկութիւններ ունի։

Երդ՝ յայտնի է որ լաւ որպիսութիւնը
ամէն ստացուածքէ յարգի է։ Աներ-
կայ վիճակին երջանկութեան աղբիւրն է,
եւ ապառնի վիճակի երջանկութեան հա-
մար ալ ունեցած իրաւացի յոյսերնուս մի-
ակ հիմը։

Աւստի բանականութիւնը մեզի կը սոր-
վեցընէ թէ՝ ամենէն մեծ օգուտը որ ուրի-
շին կրնանք ընել, անոր բարոյականը յա-

ռարջացընելն է . այսինքն զանիկա լաւագոյն ընել : Աւ ամենէն մեծ վեասը որ կրնանք հասցընել մէկուն՝ անոր բարոյականը խանգարելն է , այսինքն չար ընել զանիկա :

Փոխադարձութեան օրէնքը կ'արգիլէ զմեզ՝ որ եւ իցէ պատճառաւ կամ որ եւ իցէ կերպով ուրիշն թէ բարոյական եւ թէ մտաւոր յատկութիւնները վեասել . ըսել է թէ զանիկա չար ընելու չենք : Ուրբ Կրոց մէջ շատ ահարկու սպառնալիքներ կան անոնց դէմ՝ որ այլոց բարբը կ'ապականեն : “ Ավ որ այս պատուիրանքներուն պինտ պղտիկը զանց կ'ընէ ու անանկ կը սորվեցընէ մարդոց , երկնից արքայութեան մէջ պղտիկ պիտի կոչվի ” :

Հին Կտակարանին մէջ է երորովամ մեծ շարագործ կը կոչվի , վասն զի Խորայէլին մեզք գործել տուաւ : Վատուած իւր ահարկու բարկութիւնը Բարելոնի վրայ թափեց , ինչու որ իւր շարութեամբը երկիրը ապականեց .

Տէր Քիսուսի փարիսեցւոց տուած վայր այս էր : “ Ինչու որ դուք ծով ու ցամաք կը շրջեք նորահաւատ մը ընելու համար , եւ երբոր կ'ընեք ; ձեզմէ տասը անգամ առաւել դժոխքի որդի կ'ընէք ” :

Վարդուս բարոյական բնութիւնը զա-
նաղան կերպով կրնանք վեասել : Ա . Ի-
րենց բարոյական արգելքները տկարացը-
նելով : Արօնական սկզբունքը մոլութեան
դէմ ամենէն մեծ արգելք է : Ան որ կրօ-
նական սկզբունքներուն զօրութիւնը պակ-
սեցընելու բաներ կ'ընէ , կամ կրօնքին վը-
րայ հարեւանցի խօսելով , անառակու-
թեամբ Առւրբ օրը չ'պահելով , Առւրբ
Գիրքը կամ ուրիշ վարդապետութիւնները
ծաղը ընելով , կամ ծնողաց դէմ անհնա-
զանդութիւն գրգռելով , միշտ այս մեղաց
տէրն է : Բ . Վարդոյ չար կիրքերը շար-
ժելով : Ան մարդն ալ այս մեղքը գործած
կ'ըլլայ՝ որ վեասակար դիրքեր եւ անառակ
պատկերներ կը հրատարակէ , կամ չար եւ
պիղծ խօսակցութեամբ ուրիշներուն միտքը
չար խորհուրդներով կը լեցընէ :

«Եղն մեղքը կ'ընէ այն՝ որ ուրիշները
կը նախատէ , անոնց բարկութիւնը կը գրդ-
նէ , կամ շարութեան կամ վրեժինդրու-
թեան կը թելադրէ . վասն զի այս կերպով
ալ ուրիշները գէշ բնաւորութեան տէր եւ
մոլի կ'ընենք : Գ . Այս մեղքը գործելուն
ուրիշ կերպն ալ ան է որ՝ մարդոց չար ա-
խորժակներուն կ'օգնենք : Այս յանցան-

քին տէրը անսնք են, որ ոգեղեն ըմպելիքներ խմել կը սորվեցընեն կամ խմելու կը թելադրեն, կամ կը խմցունեն :

Յաւալի բան մըն է որ շատերը իրենց ապրուսոր պաճարեր են՝ պատանիները այս շարութեան առաջնորդելով, եւ անտնկ սովորութիւններ մշակելով, որ վերջապէս անառակութեան եւ մոլութեան կը տանին :

Ուրեմն միշտ յիշելու ենք թէ, ոչ խօսք կամ գործք կամ վարք կամ գրութիւն, կամ զբաղմունք անմեղ կրնայ ըլլալ, որուն բնական հակամսութիւնը ուրիշները շար ընել է, այսինքն ուրիշներուն բարոյականը վեասել է :

Հարցմանք :

1. Վարդուս որպիսութիւնը ըսելովի՞նչ ըսել կ'ուզես :

2. Ի արոյական ունակութեան օգուտը ի՞նչ է, վեասը ի՞նչ է :

3. Ի՞նչ ներգործութիւն կրնանք ընել ուրիշին բարոյական բնութեանը, եւ ի՞նչ կերպով կրնանք ընել :

4. Ի՞նչ ներգործութիւն ընել պարտա-

կան ենք ուրիշներուն բարդյական ունակութեանը . օրինակ մը տուր :

5. Ուրիշներուն ըրած բաներնուս համար Աստուած մեզ պատասխանատու պիտի սեպէ՞ մի :

6. Յսենք թէ տղայ մը ուրիշը կը թելադրէ որ կիրակին չ'ըռնէ , ի՞նչ մեղքի տէր կ'ըլլայ :

7. Եթէ մէկը ուրիշին սորվեցընէ ծնողաց վրայ անարդութեամբ խօսիլ , ի՞նչ մեղքի տէր կ'ըլլայ :

8. Եթէ տղայ մը ուրիշ տղի մը յիշոցք ընել սորվեցընէ , ի՞նչ մեղք գործած կ'ըլլայ :

9. Յսենք թէ տղայ մը ուրիշը կը նեղէ եւ կը տանջէ բարկացընելու համար . ի՞նչ մեղք գործած կ'ըլլայ :

10. Յսենք թէ տղայ մը գինովցուցիր կտակի համար . ի՞նչ մեղք գործած կ'ըլլաս :

11. Դիցուք թէ մէկը օրինակով կամ խօսակցութիւնով կ'առաջնորդէ զուրիշը որ չարութիւն ընէ , ի՞նչ մեղք գործած կ'ըլլայ :

12. Ի՞նչպէս գիտես թէ Աստուած անուանիները սաստիկ պիտի պատժէ :

13. Եթէ գտնենք որ մեր ընկերները մեզ

շարութեան կ'առաջնորդեն, ի՞նչ ընելու
ենք :

14. ԱԵՐ ամենէն շար թշնամիները որո՞վք
են :

ԳԼՈՒԽ + Ե.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԵՇԱԿԻ :

Աախնթաց զլսուն մէջ որպիսութեան
կամ զինչութեան վրայ խօսեցայ : Հայտնի
է թէ որպիսութիւնը որ կողմանէ ըլլայ նէ,
մարդոց մէջ մեր վրայ այս ինչ ընդհանուր
կարծիքը յառաջ կը բերէ բնականապէս :

Խնչողէս՝ եթէ մարդ մը միշտ ճշմարիտ
կը խօսի, մարդիկ պիտի համարեն թէ ճըշ-
մարտախօս է, այսինքն ճշմարտախօսու-
թեան համբաւ կ'ունենայ. կամ եթէ միշտ
արդար ըլլայ, մարդիկ նմանապէս համա-
րում մը կ'ունենան. այսինքն արդարու-
թեան համբաւ կ'առնէ, նոյնպէս ալ ուրիշ
բաներու մէջ :

Արդ՝ այս համարումը որ մէկը ստացած
է, շատ յարգի եւ մէծագին ստացուածք
ձեռք ձգած է: Ամէն մարդու ապառնի վի-
ճակը իր վրայ եղած համարումն կախում
ունի: Ո՞վ պիտի դործածէ անանկ մարդ
մը, որ ստախօս եւ գող ճանչցըլված է:

Ուստի ուրիշին անունը կոտրելը, անոր
ամենէն մէծ անիրաւութիւն ընել եւ ան-
բժշկելի վեաս մը հասցընել է: Ինչպէս որ
ուրիշի դրամը յափշտակելու իրաւունք չու-
նինք, անանկ ոլ ուրիշին համբաւը կոտրե-
լու իրաւունք չունինք: Ո՞ինչեւ անգամ ե-
թէ ունեցած համբաւին արժանի չէ, իր
համբաւը կորսնցունելու իրաւունք չունինք:

Բաենք թէ մէկը անիրաւութեամք ստակ
շահեցաւ, այս բանը մեզի իրաւունք չ'տար
որ ստակը իրմէ յափշտակենք, կամ որ եւ
իցէ կերպով մը անոր խառնըվինք՝ Եթէ օ-
րէնքով իշխանութիւն չունինք: Ասանկ ալ
իրաւունք չունինք ուրիշին համբաւը կոտ-
րելու, մինչեւ անգամ արժանի եղածէն
առաւել ունենայ՝ եթէ որոշ եւ արդար
պատճառ մը չունենանք ընելու:

Այս բանին վրայ Առւրբ Գրոց տուած կա-
նոնները այսպէս են: Անտիւ. Ե. Գ. 1. 1-2:
“Ո՞ի դատէք՝ որ չդատվիք: Ինչու որ՝ ինչ
13

գատաստանով դատէք, անով պիտի դատ-
վիք . եւ ինչ չափով չափէք, պիտի չափ-
վի ձեղի : Ինչու կը նայիս եղբօրդ աչքին
մէջի շուղին, ու քու աչքիդ մէջի գերանը
չես տեսներ” : Յատ . Դ Գ. 1. 11. “Ո՞ւկ-
ըզմէկ մի բամբասէք եղբայրներ . ան որ իր
եղբայրը կը բամբասէ՝ կամ իր եղբայրը կը-
դատէ, օրէնքը կը բամբասէ՝ ու օրէնքը կը-
դատէ . հապա թէ որ օրէնքը դատես, ալ
դուն օրէնքը ընող չես՝ հապա դատաւոր” :

Արդ՝ նախ պիս ի խօսինք թէ ո՞ր պարա-
գայներու մէջ արգիլեալ ենք . երկրորդ՝
թէ որ պարագայներուն մէջ արգիլեալ չենք
վնասակար ճշմարտութիւններ խօսելու :
Այս տեղ վնասակար ստախօսութեան կեր-
պերուն վրայ պիտի չ’խօսինք՝ ինչու որ սը-
տախօսութեան վրայ պիտի խօսինք զրպար-
տութեան վրայ խօսած ատեննիս :

Ա. Արգիլեալ ենք մարդոց չար գործքե-
րը հրատարակելու առանց հարկաւոր պատ-
ճառի : Առանց իրաւացի պատճառի ըրած
կ’ըլլանք, երբոր ուրիշներուն չար գործ-
քերը կը հրատարակենք կամ կը պատմենք
առանց պատճառի՝ կամ դատարկ հետա-
քննութիւն ընելու կամ խօսել սիրելու
կամ նախանձութեան կամ չարութեան

Էտմ վրէժիսընդրութեան պատճառաւ :
 Բ. Երգիլեալ ենք մարդոց գործքէն ընդ-
 հանուր հետեւութիւններ հանել, որոք
 այս ինչ չար գործքերէն կ'ելլին : || վ կ'ու-
 զէ որ մէկ գործքով իր անունը կոտրի :
 Ա' կ' կծծի գործքը բաւական չէ այս մար-
 դը ագահէ ըսել տալու . ինչպէս որ գործք
 մը առատաձեռնութեան փաստ չէ՝ գործո-
 ղը մարդասէր սեպելու չափ : || լրեմն ո՞ր-
 քան անիրաւութիւնն է մէկուն անունը հա-
 նել իրրեւ բոլոր առաքինութենէ զուրկ՝
 առաքինութեան դէմ գործք մը կատարե-
 լովը :

Գ. Երգիլեալ ենք դատելու, այսինքն
 առանց բաւական պատճառի ուրիշին դործ-
 քերուն չար շարժառիթ տալու : Առանց
 բաւական պատճառի կ'ըսեմ, ինչու որ՝ կան
 անանկ գործքեր՝ ուսկէց անկարելի է բա-
 րի շարժառիթ մը հանել : || ինչեւ անդամ
 այսպէս դիպուածքի մէջ ալէկ է միայն
 գործքը պատմել, ու եթէ հարկաւոր չէ
 յայտնել, թողելու է որ ամէն մարդ ինքը
 խորհի շարժառիթին վրայ :

Այս կանոնը կը սորվեցը՝ է մեղի նախ
 անվայելու չարժառիթ մը չ'հանել, ուր
 որ կարծիք կընաս ըլլալ թէ գործքը ան մէկ

շարժառիթէն յառաջ եկած է : Արքիրորդ
բարի սեպած գործք մը բնաւ չար շարժա-
ռիթով եղած սեպելու չենք՝ թէ որ բաւա-
կան կամ յայտնի ապացոյց չունինք :

Այս բանին արդար եւ արժան ըլլալը
յայտնի կ'ըլլայ երբոր բանը բուն մեզի
դարձընենք : Կայ մի ուրիշ կանոն մը որով
կ'ուղենք որ գործքերնիս քննըլին :

Դ. Արդիլեալ հնք ուրիշներուն համա-
րումը պակսեցլնել խեղկատակութեամբ
ծաղբարանութեամբ անուններ կանչելով,
նախատական ածականներ տալով, կամ որ
եւ իցէ միջոցով՝ որով անոնց նախատինք
կուգայ :

Յատագովութիւն մը չէ այսպէս ընե-
լովս վեասս մը ընել չեմ ուղեր կոր ըսելը :
Կիտենք որ վեաս կ'ընէ, եւ այս բաւական
է մեզ յանցաւոր ընելու : ՞Օերերն ալ,
պատանիներն ալ շատ տարբեր պիտի խօ-
սին երբոր Առուրբ Վրոց ըսածները յիշեն :
Անտէ. ՃԲ. Գ. 1. . 37. “ Խնչու որ՝ քուխօս-
քերէդ պատի արդարանաս, եւ քու խօս-
քերէդ պիտի դատապարտվիս ” :

Աղէկըսաւ այրապետ մը թէ բնաւ հա-
ճութեամբ մտիկ ընելու չենք, եւ բնաւ
կըկնելու չենք անանկ բաները, որ զԱստ-

ուած անպատիւ կ'ընեն, մեր բարքը կը-
խանգարեն կամ մեր ընկերը կը վեասեն:

Հիմայ խօսինք թէ՝ ո՞ր բաներուն մէջ
վեասակար ճշմարտութիւններ խօսելու ար-
դիլետլ չենք: Ասոնք են:

Ա. Հասարակաց արդարութիւնը պաշտ-
պանելու եւ յառաջացընելու համար: Ան-
ոք ընկերութեան դէմ եղած յանցանքը
կը ծածկէ, ինքն ալ հաղորդ կ'ըլլայ ան յան-
ցանքին: Ասանկ դիպուածի մէջ պարտա-
կան ենք զանիկա քաղաքական պաշտօնա-
տարին իմացընել՝ ոք յանցաւորը քննըլի-
ու պատժըլի:

Բ. Անմեղները պաշտպանելու համար:

Երբոր գիտեմ թէ այս մարդը ան մար-
դուն վեաս մը պիտի հասցունէ. եւ եթէ
վեասվելու մարդուն իմացընելովս վեասէ
կ'աղատի, պարտականութիւնս է որ իմա-
ցընեմ: Ի՞այց միայն այս կերպով, թէ ինչ
ոք գիտեմ զայն հաստատեմ եւ միայն այն,
եւ ան ալ անմեղը պաշտպանելու միտքով:

Գ. Իուն յանցաւորին օգտին համար:

Երբոր ուրիշին շատ գործքերը գիտենք,
եւ ուրիշ մէկը կայ ոք չ'գիտեր այս բանե-
րը, ինչպէս՝ ծնողք մը կամ ինամակալու-
մը, ոք եթէ գիտնան նէ, կամ իշխանու-

թեամբ կամ խրատով կ'արդիլեն այն շար
գործքերը, պարտական ենք հարկաւոր ե-
ղած ծանօթութիւնները տալ անոնց։ Եր-
կու կողմին ալ մեծ բարերարութիւն ընել
է ասիկա։ Եւ անանկ բարերարութիւն մը,
որ առանց անոր շատ տղայք կ'ապականին
կօր։ Օ՞նողք մը շատ շնորհակալ կ'ըլլայ
ան բարեկամին, որ ղաւակներուն օգտա-
կար բաները իրեն կ'իմացընէ։

Դ. Աճեպէտեւ աղաւառւթիւն շունինք
որ ուրիշներուն շար գործքերը հրատարա-
կենք, այլ պարտականութիւն շունինք ոք
ոնոնց հետ անմեղներու պէս վարվինք։
Եթէ Աստուծոյ նախախնամութիւնը սյս
աեղեկութիւնը մեղի տուաւ, պարտական
ենք զանիկա գործածելու։ Կրնանք եւ պար-
տական ենք շար ընկերէ փախչիլ իր յան-
ցանքները միայն մենք գիտնալով։

Հարցմանք:

1. Որպիսութեան եւ համբաւոյն մեջ
աեղի տարբերութիւնը ի՞նչէ։ (Օրինակ
մը տուր։

2. (Օրինակ մը տուր բարի համբաւին
յարգը եւ վատ համբաւին վեասը ցըցու-
նելու համար։

3. Ինչո՞ւ մարդուս համբաւը իրրեւ իր ստացուածքը՝ իրենն է:

4. Ինչո՞ւ երկու ընկեր մէկ տեղ նստելու եւ ուրիշներուն վրայ գիտցած չարութիւններուն վրայ խօսելու չեն:

5. Եթէ անգամ մը մէկը բարկացած տեսնեմ, իրաւունք ունի՞մ միշտ բարկացող է ըսել:

6. Իրաւունք ունի՞մ մի հրատարակել թէ անիկա բարկացող է, եւ իրաւունք ունի՞մ մի անոր աղէկ յատկութիւնները ծածկելու՝ թող ըլլայ որ բարկացող է:

7. Եթէ մէկը առատաձեռն ըլլաս, իրաւունք ունի՞մ մի պարծանքի համար կ'ընէ կոր ըսելու:

8. Իսենք թէ մէկը ինծի ողորմութիւն ընել չուղեր, իրաւունք ունի՞մ մի ադահ է ըսելու:

9. Ի՞նչ վեաս կ'ելլէ մէկը ծաղը ընելէն եւ անոր նախատական անուններ կանչելէն՝ թէ ներկայ եղեր է թէ հեռի:

10. Իսենք թէ գիտենք որ մէկը ձի մը գողցաւ, տէրոջը իմացընելու պարտական ենք մի:

11. Եթէ գիտնամ որ մէկը ընկերութեան երեւելի օրէնքին մէկը կը կոտրէ, պարտական եմ ծածուկ պահել:

12. Եթէ ըսելու պարտական ըլլամ, ո-
րո՞ւն ըսել պէտք է:
13. Դիցուք թէ անիրաւ մարդ մը բարե-
կամիս մէկը խարել կ'ուզէ, իմ պարտա-
կանութիւնս ի՞նչ է:
14. Ծանր թէ բարեկամիս ըսենք, ամէն
մարդու ըսելու պարտական եմ:
15. Օրպարտութենէն ի՞նչ տարրերու-
թիւն ունի ասանկ բան մը:
16. Եթէ տղայ մը կամ յիշոցք ընէ կամ
սուտ խօսի կամ գողութիւն ընէ կամ գէշ
խօսքեր գործածէ, ծնողացը իմացընեմնէ
զրպարտութիւն ըրած կ'ըլլամ:
17. Այելո՞ւչ է ուրիշներուն հրատարա-
կել:
18. Երբոր ուրիշներուն չար գործքերը
ծանուցանենք, ի՞նչ շարժառիթով ընե-
լու ենք, որ մեր գործը անմեղ ըլլայ:
19. Ծանր թէ գիտենք որ այս մարդը չար
է, թէպէտեւ անոր վրայ պիտի չ'խօսինք,
ուրիշ բան մը ընելո՞ւ ենք:
-

ՊԱՌՈՒԹՅՈՒՆ · ԶԵ

Դ' ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՍՔՆ ԱՐԵՎԱԿԱՆ :

Դ' ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՍՔՆ ԱՐԵՎԱԿԱՆ
է նոյն դիտաւորութիւնով,

Դ' ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՍՔՆ ԱՐԵՎԱԿԱՆ կամ
հերկայ ժամանակի կը վերաբերի . ինչպէս
նը հաստատեմ թէ երեկ անձրեւեց կամ
կիմայ կ'անձրեւէ կոր : Վապանի ժամանա-
կի ալ կը վերաբերի . ինչպէս, երբոք կը-
խոստանամ թէ մէկուն այսչափ ստակ պի-
տի տամ :

Երբոք մէկ խօսքի մը բարոյական յան-
ցանքը կամ անմեղութիւնը քննենք, միշտ
խօսողին դիտաւորութիւնը նայելու ենք :

Եթէ մէկը իրոք ճշմարիտը ըսել կ'ուզէ,
ստախօսութեան յանցանքէն աղատ է՝ թէ-
պէտեւ սխալմունքի մէջ կ'իյնայ :

Եթէ իր միտքը խաբել է, յանցաւոր է,
թէպէտեւ կրնայ ըլլալ որ իր խօսքը ճըշ-
մարիտ ելլէ : Ուստի ճշմարտախօսութիւնը

Երկու կը բաժանի. Ա. Հաստատութիւն,
Բ. Խոստմունք :

ՅՈՒՂԻԱ · Ա.

Համարակալուն :

Ճ' շմարտախօսութեան օրէնքը այս բանին
մէջ կը պահանջէ թէ՝ երբոր բան մը կը-
հաստատենք՝ ուրիշ անձին նոյն գաղափա-
րը կուտանք, որ մեր մտքին մէջն էր. ուրիշ
խօսքով, թէ կը ծանուցանեմք իրը, ճշշտ
ինչպէս որ կը հաւատանք թէ եղաւ:

Ե. Յ թանին վրայոք Առ բբ Գրքին խօս-
քերը այսպէս են : Առաջ . ԼԴ . 13 : “ Ե-
զուգ պահէ չարութենենէն, ու պոկունքնե-
րըդ նենգութիւն խօսելէն ” :

Յաջ . Ը . 44 : “ Եսուք ձեր հօրմէն սա-
տանայէն էք, ու ձեր հօրը բաղձանքը կու-
ղէք ընել . որ ինքը սկիզբէն հետէ մարդաս-
պան էր, եւ ճշմարտութեան մէջ չ'կեցաւ,
ինչու որ՝ անոր ներսի դին ճշմարտութիւն
չ'կայ . երբոր անիկա սուտ մը կը խօսի, բուն
իրեններէն կը խօսի . պատճառն որ ինքը
սուտ է՝ եւ անոր հայրը ” :

Հայութ. ԽԱ. 8, 27: - Աստուծոյ ստուծեան դէմ ունեցած բարկութեանը օրինակի համար նայէ Ի. Ալագ. Ե. Հ0-27: Վեեղի: - Եւ Գաղթ. Ե. Անանիսյ եւ Ասփիրայ:

Ճշմարտախօսութեան օրէնքը կ'արդիլէ: Եախ՝ սուտ ըլլալը գիտցած բաներնուս վըրայ իբրեւ ճշմարիտ խօսիլ: Այսպէս կ'ըլլայ երբոր որ եւ իցէ պարագայներու մէջ խաբելու դիտաւորութեամբ կը խօսինք:

Երկրորդ՝ ճշմարիտ ըլլալը չ'գիտցած բանին վըրայ իբրեւ ճշմարիտ խօսիլ: Երբոր խօսք մը իբրեւ ճշմարիտ կը խօսինք, եւ ստուգ չենք գիտեր թէ ճշմարիտ է, մեր գիտցածին պէս պատմած չենք ըլլար, որ է ստախօսութիւն:

Հիմնարական պատճառանք է ըսել թէ գիտցածս ճշմարիտ էր: Անէ որ բոլոր գիտցածդ այնչափ ըլլար, այսպէս կրնայիր ըսել ու հակառակ խորհուրդ չէիր ծանուցաներ ուրիշին: Աներեւս կ'ըսես թէ ճշմարիտ ըլլալը չ'գիտցած բաներնուն վըրայ բնաւ պիտի չ'խօսի՞նք. բնաւ կարծիք պիտի չ'տա՞նք: Անտարակոյս՝ պիտի խօսինք, բայց անատենը իբրեւ կարծիք պիտի խօսինք, ու չէ թէ իբրեւ ճշմարիտ:

Երրորդ՝ ճշմարտութիւնը անանկ կերպով մը կամ այնպէս պարագաներով յայտնել կամ պատմել՝ որով ուրիշին սընալ խորհուրդ մը կ'իմացընենք։ Եսիկազանազան կերպով կրնանք ընել։ Ա. Պարագաներէն ոմանք չափազանցելով։ Բ. Պարագաներէն ոմանք պակսեցընելով։ Գ. Պարագաներէն ոմանք չափազանցելով եւ ոմանք պակսեցընելով։ Դ. Բանը եղածին պէս պատմելով, բայց անանկ ձեւով որ ունկնդիրը ուղիղը չ'հասկընայ, ու սընալ կարծիք ունենայ։ Եթէ բաեմ թէ պարոն Ա. սպարոն Բ. ն սենեակը մտաւ եւ գուրս ելածին պէս Բ. ն այցեցաւ որ ժամացոյցը սենեակէն գողցեր են, ևս բնականապէս անանկ կարծիք մը կ'ուտամ թէ Ա. գող էր։ Եթէ ասիկա սուտ կարծիք մը տալու դիտաւորութեամբ պատմեմ, սըտախօսութեան յանցաւոր եմ, թէպէտեւ ուրիշ բան մը չ'հաստատեցի, այլ միայն եղած դիպուածքը պատմեցի։ Ե. Որովհետեւ ստութիւնը դիտմամբ ուրիշին սուտ խորհուրդ տալն է, եթէ խօսքերու կամ բառերու տեղ ձայնի եղանակներով, նայուածքով կամ մարմնոյ շարժմունքով ուրիշին շուտ կարծիք տանք նէ, ստախօսութիւն է։

Եթէ ճամբորգ մը իւծի հարցընէ թէ
այս ինչ քաղաքը ո՞ր կողմէն կ'երթան, եւ
ես ալ մատով սխալ ճամբաց մը ցուցը-
նեմ, իբրեւ խօսքով եղած ստախօսու-
թիւն է: Զ. Այս օրէնքը մեր առ մար-
դիկ ունեցած յարաբերութեամբ եղած
կենակցութեան կը վերաբերի: Կ'արգիլէ
ծնողքը իրենց տղոցը սուտ խօսելէն. ու-
սուցիչները իրենց աշակերտներուն, եւ ա-
շակերտները՝ իրենց ուսուցիչներուն, Ան-
ծը՝ պղտիկին, պղտիկը՝ մեծին եւ իրարու-
գնողը՝ ծախողին եւ ծախողը՝ գնողին. օ-
րէնսդիրները՝ իր կողմէն եւ հակառակ կող-
մին. մէկ խօսքով՝ պարտականութիւնը
ընդհանուր է, եւ մարդ մէկ դի չ'կրնար ձը-
գել թէ բնական եւ թէ օրինօք յա-
րաբերութեանց մէջ, որ մարդիկ մէկդմէ-
կու ունին:

Ան մարդը՝ որուն կը խօսինք, ճշմարիտը
իմանալու իրաւունք չունենալը պատճառ
է որ բանը չիմացընենք, բայց պատճառ չէ
որ սուտ խօսինք:

Եթէ մէկը անիրաւ պահանջմունք մը կը-
նէ մէզմէ, իրաւունք ունինք ինդիրքը շը-
կատարելու, բայց զինքը խարելու բնաւ ի-
րաւունք եւ պատճառ չունինք:

Ճ' Հմարտութեան քաջ նկատումն ունենալու սովորութեան հարկաւորութիւնը անձառելի է :

Ուստի՝ կատակի մէջ, զբօսանքի համար, եւ պատմութեան զօրութիւն տալու համար գիպուածքները շափազանցելու համար սուտ խօսելէն շատ գեշութիւն կ'ելլէ :

Ան որ կատակի մէջ սուտ կը խօսի, շուտով ուրիշ ժամանակն ալ պիտի խօսի, եւ վերջապէս սովորութեամբ ստախօս կ'ըլլայ: **Ամէն մարդ ամենէն չնշին բաներու մէջ անգամ թող ճիշտ եւ անվօնէպ ճշմարտախօսութիւն պահէ եւ շուտով պիտի իմանայ որ ասկէց զատ ոչ մէկ առաքինութեան մշակութիւնը եւս առաւել իշխանութիւն կրնայ ունենալ՝ թէ իր անձին վըրայ եւ թէ գործքերուն վըսյ :**

Եթէ այս այսպէս է, ո՞րչափ չարութիւն է ուրիշներուն ստախօսութիւն սորվեցընելը: **(Ծ) Նողք եւ մանկակաները (պէսլէմէ) երբեմն ժամանակաւոր եւ չնշին բաներու համար առասպել պատմութիւններով վախցունելով.** ոմանք ալ տղոց կամ սպարաւորաց կը պատուիրեն թէ՝ տեսութեան եկողներուն ըսեն որ տունը չեն, քանի որ առաջ նստած են: **Եղնպէս ու վաճառա-**

կանները սպասաւորաց կը պատուիրեն որ
առեւտրոյ մէջ սուտ խօսին : Ասանկ անձ-
ինք Աստուծոյ ի՞նչպէս պատասխանատու
պիտի ըլլան ան վեասներուն համար, որ
կը հասցունեն իրենց խնամքին յանձնը-
վածներուն : Ասանկ անձինք ի՞նչպէս վըս-
տահ են թէ անոնք՝ որոնց բուն իրենք ըզ-
գուշութեամբ ստախօսութիւն կը սորվե-
ցունեն, զիրենք ալ պիտի չ'խարեն :

Հայոց յուղագութեամբ :

1. **Ճ'**շմարիտ խօսելու է ըսելով ի՞նչը-
սել կ'ուղես, օրինակ մը տուր :
2. Օրինակ մը տուր որ մէկը ճշմարիտը
չ'խօսիր, ու տակաւին ստախօս չ'սեպվիր :
3. Օրինակ մը տուր որ մէկը ճշմարիտը
կը խօսի, ու ստախօս է :
4. **Ճ'**շմարտախօսութիւնը ի՞նչու հաս-
տատութեան եւ խոստման կը բաժանի :
5. Երբոր բան մը կը հաստատենք, ի՞նչ-
պէս դիտենք թէ ստախօսութեան յանցա-
ւոր չենք :
6. Վեեղիին օրինակը կրկնէ :
7. Անանիային եւ սափիրային դիպուած-
ները պատմէ :
8. Անոնցմէ ի՞նչ կը սորվինք :

9. Դիտմամբ կրնա՞նք խարել ուրիշ՝ առանց ստախօսութեան յանցաւոր ըլլալու։
10. Ճշմարիտ ըլլալը չ'զիտցած բաներնիս զրուցելը ինչո՞ւ ստախօսութիւն է։
11. Չափազանցութիւնով եղած ստութեան օրինակ մը տուր։
12. Պակսեցընելով եղած ստութեան օրինակ մը տուր։
13. Երկուքը մէկէն եղած ստութեան օրինակ մը տուր։
14. (Օրինակ տուր միայն եղածին պէս պատմրված բան մը, բայց անանկ ձեւով մը որ՝ սուտ խորհուրդ ունենայ մտիկ ընողը։
15. Առանց խօսքի եղած ստութեան օրինակ մը տուր։
16. Խճէ որ քանի մը աշակերտներ վարժապետը խարել միաբանին, այնչափ չարէ՝ որքան որ է եթէ վարժապետը աշակետները խարէ։
17. Հանցանքը կը քիչնայ մարդ սուտ խօսելու սովորութիւն ունենալուն համար։
18. Կատակի մէջ սուտ խօսիլը վեաս ունի՞մի։
19. Բաենք թէ մէկը քեզի կը հրամայէ որ սուտ մը ըսես, ընելու պարտական ես մի։
20. Բաենք թէ մէկը կը հրամայէ որ սուտ

Խօսիս եւ դուն ալ հնաղանդիս, ուրիշին
հրամանը Աստուծոյ առջեւ քեզ կ'արդա-
բացընէ՞ մի :

ՅՈՒՍՈՒՄՆԵՐ . Բ.

Խօսադրմանք եւ դաշնագրութիւն :

Ա. Խօսադրմանք : Խօսադրմանքը մեր դի-
տաւորութեան ցոյցքն է անանկ կերպով
մը, որ կամաւ ուրիշին ակնկալութիւն կու-
տանք : **Ճ**շմարտախօսութեան օրէնքը կը-
պահանջէ որ մեր դիտաւորութիւնը ճիշտ
եղածին պէս իմացընենք . մենք գիտննք թէ
իրօք այս ինչ դիտաւորութիւնը ունինք կամ
չունինք . եւ ինչպէս որ՝ որ եւ իցէ բանի հա-
մար սուտ զրուցելու ազատութիւն չունինք,
անանկ ալ այս բանին մէջ :

ԱՌ դիտաւորութիւնը այսպէս յայտ-
նելով ուրիշին ակնկալութիւն տալէն ետ-
քը պէտք է որ կատարենք : Արիշ խօսքով՝
Խօսադրողը պարտական է իր խօսադրմանքը
կատարել անանկ կերպով՝ որ գիտէ թէ
Խօսադրմանք ընդունողը հասկըցաւ . այսին-
քըն պարտական եմք կամաւ ուրիշին տո-
ւած ակնկալութիւնիս կատարելու : Աւրե-

մըն խոստմունքը ոչ խոստացողին իմացընել
ուղածին պէս է, վասն զի կրնայ ըլլալ որ
ուրիշ բան ըսէ, եւ ուրիշ բան մը իմացը-
նէ . ոչ ալ խոստմունք ընդունողին հաս-
կըցածին պէս է, վասն զի մարդոց ակնկա-
լութեանը սահման չ'կայ : Ա. Ա. պարտա-
կանութիւնը ինչպէս որ ըսի, կամաւ ուրի-
շին տուած ակնկալութիւնը կատարել է :

Ուստի խոստման մէջ ալ, ինչպէս որ
խօսքով, անանկ ալ գործքով, շարժմուն-
քով եւ դէմքով կը խոստանանք : Ա. Ճրդի
մէջ թէ որ մէկը նշանացի խօսի, բերնով
խօսածի պէս է, ու պարտական է խոստ-
մունքը կատարել :

Յարմար կը սեպենք որ հոս տեղս քանի
մը կերպ յիշենք, որոնց մէջ խոստմունք-
ները չեն պարտաւորեր :

Ա. Երբոր խոստմունքին կատարումն ան-
կարելի է : Ա. Եր կարողութիւններէն բո-
լորովին վեր եղած խոստմունքները կատա-
րելու պարտական չենք : Բայց թէ որ այս
անկարելութիւնը առաջուց գիտենք, խա-
րերայ եւ ստախօս ենք, եւ պարտական ենք
մեր խոստմունքը չ'կատարելէն եղած վեա-
սը հատուցանելու :

Բ. Երբոր կատարումը ապօրինաւոր է :

Պարտական չենք ուրիշ հակառակ պարտականութեամբ արդիլված բանը կատարելու : Ի՞սկ թէ որ խոստմունք չըրած ապօրինաւոր ըլլալը գիտենք կամ կրնանք գիտնալ, եւ խոստմունք ընողը չ'գիտեր, խարէութիւն կ'ընենք եւ պարտական ենք որ խոստմունք ընդունողին վնասը քաշենք : Եւ թէ որ գործքին ապօրինաւոր ըլլալը գիտէ, ալ պարտականութեան տակ չենք :

Եթէ գաշինք ընեմ ուրիշի հետ յափշտակութիւն ընելու, պարտական եմ իմ խոստմունքս ետ առնել . բայց իրաւամբ պարտական չեմ որ սյն մեղքովը շահելու ստակը վճարեմ :

Գ. Խոստմունքը չ'պարտաւորեր երբոր եղած ակնկալութիւնը խոստմունք տուողը կամաւ պատճառած չէ :

Եթէ Ա. Ի՞նը ըսէ թէ, Կ. Ի՞ն ձի մը պիտի բաշխէ, միտք չունենալով որ Ի. Ա. իմացընէ անոր, եւ Եթէ Ա. Ի. իմացընելու ըլլայ առանց Ա. Ի. գիտնալուն, Ա. պարտական չէ ձին տալու :

Եթէ Ա. ուղէ որ Ի. Ա. իմացընէ Կ. Ի., Ա. անատենը պարտական է որպէս թէ իր բերանովը ըսած է :

Դ. Խոստմունքը չ'պարտաւորեր, երբոր

Խոստմունքին պատճառը վերջապէս սուտ ելլէ: Եթէ մուրացկանիմքիր վիճակին պատմութիւնը ստոյդ սեպելով՝ ստակ խոստանամ, եւ թէ որ իմանամ որ իր խօսքը սուտ է, պարտական չեմ խոստմունքս կատարելու:

Վսոնք են դլխաւոր օրինակները որոնց մէջ խոստմունքը չ'պարտաւորեր: Խոստմունքը կատարելէն եղած անշարժարութիւնները չ'կատարելու պատճառ չեն: Ուստի խոստմունք ընելու շատ զգոյշ ըլլալու ենք, եւ բնաւ խոստմունք ընելու չենք առանց բաւական խորհելու: Եւ կրհաւատամ որ ընդհանրապէս պիտի դժնը վիթէ անոնք որ շատ զգոյշ են խոստմունք ընելու, իրենց խոստմունքը կատարելու շատ ձիշտ են:

Բ. Պաշնագրութիւն: «Պաշինքը փոփոխակի խոստմունք է, զորօրինակ, մենք կը խոստանանք ընել մէկ բան մը ան պայմանով, որ ուրիշները ուրիշ բան մը ընեն: Պաշինքի մը կանոնները, անոր պարտաւորիչ ըլլալուն պատճառը, եւ բացառութեան կերպերը նոյն են խոստման մէջ եղածներուն հետ, տարրերութիւնը միայն այս է թէ, ասոր մէջ մէկ մասնաւոր դաշինք մը յաւելցած է, որով երկու կողմի

պարտականութիւնները սահմանված եւ ո-
րոշված են: Աւտի դաշինքը ըլլալէն ետ-
քը քանի որ մէկ կողմը կը կատարէ իր
պարտքը, միւս կողմն ալ պարտական է կա-
տարելու: Իսյց թէ որ մէկ կողմը կը դա-
դարի միւս կողմն ալ ազատ է՝ դաշինքին
հարկաւոր պայմանը պակսելուն համար:
“Ա, ա մանաւանդ ան կողմը որ կը դադրի իր
դաշինքը կատարելէն, պէտք է որ իր դա-
դարելովը եղած վեասները քաշէ:

Այս ընդհանուր կանոն մըն է: Աակայն
մէկ բացառութիւն մը կայ՝ որ քննելու ար-
ժանի է: Վանի մը դաշինքներ կան, որ-
ոնք ընելու կերպը մեր արարչին օրէնքով
հաստատված են: Ամուսնութեան եւ քա-
ղաքական դաշինքները: Ասոնց մէջ մէկ
կողմի զանցառութեամբը միւսը ազատ չէ,
եթէ Աստուծոյ ցուցըցած պատճառները
չպատահին: Առ ճշմարտութիւն եղած
պարտականութիւնը՝ թէ անհատից մէջ եւ
ընկերութեանց մէջ նոյն է: Խնկերութիւ-
թիւնը եւ անհատները նոյն պարտականու-
թիւնը ունին իրենց խոստմունքը կատարե-
լու: Վաղաքավար ժողովուրդ մը իր ինչ
պարտականութիւն որ ունի դաշնադրու-
թեամբը դէպ ի քաղաքավար ժողովուրդի

մը, նոյն պարտականութիւնը ունի անքաղաքավար եւ անկիրթ ժողովուրդի մը, կամ թէ անհատ մը որքան որ իր դաշինքովը պարտական է անհատի մը:

Ամէն սխալ ընթացք ի՞նչ պատրուակի տակ ծածկը ըլլայ կամ ի՞նչ իշխանութեամբ ըլլայ՝ թող ըլլայ, ինչպէս որ ամօթալից եւ չար է, անանկ ալ անարդ եւ նախատելի է:

Հայոց Խունք :

1. Խոստմունքի օրինակ մը տուր եւ բացատրէ թէ ի՞նչ կը պարունակէ :

2. Խոստմունքը կատարելու պարտական ենք ըսելով ի՞նչ կ'իմանաս :

3. Օօրապետ մը քաղաք մը պաշարելով խոստացաւ որ եթէ անձնատուր ըլլան արիւն պիտի չ'թափէ: Վնոնք ալ անձնատուր եղան, եւ զօրապետը զանոնք բոլորը ողջ ողջ թաղեց. իր խոստմունքը պահեց մի: Խնչո՞ւ:

4. Ներովդէս Ներովդիային աղջիկանը խոստացաւ որ ի՞նչ որ ուզէ նէ տայ. իր խոստմունքովը պարտական էր Հովհաննէս մլրտչին գլուխը տալ: Խնչո՞ւ:

5. Ըսենք թէ տղի մը, որ ուրիշի զմելին
առեր է, հարցունեմ թէ արդեօք առաւ
թէ չէ, եւ անիկա իր գլուխովը չէ ըսէ նէ,
սո՞ւտ է: Խնչո՞ւ:

6. Դիցուք թէ մէկը տեսութիւն երթալու
խօսք տայ ժամանակը չ'հասած գժբաղ-
դութեամբ ոտքը կոտրի, չերթալուն հա-
մար ստախօ՞ս կ'ըլլայ: Խնչո՞ւ:

7. Դիցուք թէ Ներովդէս իրօք Նով-
հաննէս մլրտչին գլուխը տալու խօսք տայ.
պարտակա՞ն է մի խոստմունքը կատարելու:

8. Դիցուք թէ քանի մը անձինք միա-
ցան ապօրինաւոր բան մը ընելու՝ միաբա-
նելնին զիրենք կը պարտաւորէ գործքը կա-
տարելու: Խնչո՞ւ:

9. Եթէ մէկը քեզի առանց հօրդ գիտ-
նալուն ըսէ թէ հայրդ տալեռ մը պիտի
տայ քեզի, հոյրդ պարտակա՞ն է տալու:

10. Եթէ բժիշկ մը խօսք տայ որ հիւան-
դի երթայ, խոստմունքէն աղատ պիտի ըլ-
լայ փոթորիկի կամ բարեկամներէ հրաւիր-
եալ ըլլալուն պատճառաւ:

11. Որո՞նք շատ կը կոտրեն իրենց խոստ-
մունքը:

12. Դաշինքի օրինակ մը տուր:

13. Դիցուք թէ քեզի խօսք կուտամ որ

վաղը ժամը վեցին կառքով կը պտըտցը-
նեմ եթէ պատրաստ ըլլաս, պարտական
եմ խոստմունքս կատարելու՝ եթէ այն ժա-
մանակը քառորդ մը անցնելէն ետքը պատ-
րաստ ըլլաս :

14. Ծսենք թէ Տէրութիւնը Անգղիացւոց
հետ եւ պարսկաց հետ դաշնադրութիւն
կ'ընէ, ո՞ր դաշինքը կատարելու առաւել
պարտական է :

15. Դիցուք թէ երկու դաշինք ըրի, մէ-
կը իմ դրացինիս հետ եւ միւսն ալ տէր-
ութեան հետ : Ո՞րը շատ պարտաւորիչ է :

ԳԼՈՒԽ + Ե :

Պարսկա էւ իշտունակ ծնողաց :

Օ՞նողական յարաբերութեանց նպատակը դիւրաւ կը հասկըցվի քանի մը յայտնի բաներէ : Ա . Տշայն աշխարհք կուգայ բոլորովին անպատճաստ իր պարտականութեանց համար, զորս ապագայ կենացը մէջ պիտի կատարէ : Քանի մը տարիէն ինքզինքը պաշտպանելու է . վասնորոյ մարմնական զօրութիւն պէտք է . բայց ինքը բոլորովին տկար է : Ենանկ պարգեւներ կը վայելէ , որոնք ձեռք ձգելու համար շատ խելք եւ միտք հոգնեցընելու է : Ինքը բոլորովին փորձութիւններով պաշարվի պիտի , որոնց միայն բարոյական մշակութեամբ դէմ կը դրվի , բայց իր բարոյական սկզբունքը տակաւին կաղմըված չէ :

Եսոնք բոլորը մէկ օրինակով բացառը ելու համար , արհեստ մը կամ գիտութիւն մը առ եւ խորհիէ թէ մէկ շաբթըվան կամ մէկ տարեկան մանուկ մը ինչպէս կընայ

կատարել, կամ զանիկա բանեցընելով սովամահ ըլլալէն ինքզինքը ի՞նչպէս կընայ պաշտպանել:

Ուրեմն յայտնի է թէ մանուկը մանկութեան ժամանակ օգնութեան եւ մոքի մըշակութեան կը կարօտի, որով ապագայ կենացը պարտականութեանցը պատրաստ կ'ըլլայ: Ամենքնիս այս պաշտպանութիւնը եւ օգնութիւնը վայելեցինք, եթէ ոչ՝ ողջ չէինք մնար: Ա ասնորոյ մերն ալ պարտքն է մեղմէ ետքը եկողներուննոյն հոգը տանիլ:

Արդ՝ ծնողաց եւ զաւակին վիճակը այս է. ծնողքը ունի զօրութիւն, իմաստութիւն, փորձառութիւն եւ զանոնք տղին բարեկեցութեան, մանաւանդ՝ դաստիարակութեան համար ի գործ դնելու բնաւորութիւն եւ յօժարութիւն. եւ տղայն է տըկար, տգէտ, անփորձ. եւ բնութիւնն ալ սյնպէս կարգադրեր է՝ որ ծնողաց ուղղութեան ապահինի եւ վստահի: Ուստի ծընողաց բոլոր պարտականութիւնները մինակ դաստիարակութիւն բառին տակը կ'իյնայ. եւ ամէն բանի մէջ իրաւունք ունին, որ՝ որ եւ իցէ կերպով այս պարտականութեան կատարմանը հարկաւոր է: «Նողուց պարտականութիւնը հետեւեալ բաները կը պարու-

Նակէ. Ա. Կերակուր եւ պաշտպանութիւն :

Օ՞նողքը պարտական է իր տղայն կերակրելու ու անոր հանդերձը հոգալ՝ մինչեւ որ տարիքը առնէ, ու կարող ըլլայի ինքզինքը հոգալ վայելու ջանքով : Այս ծախքին որքանութեան վրայ ալ ծնողքը խորհելու են : Օ՞նողաց վայելու չէ արժանէն վար կամ վեր ծախքով պահել տղայն ։ Օ՞նողքը նաև բնական պաշտպանն է տղին՝ պարտքն է զանիկա վնասէն պաշտպանել եւ նեղութենէ ապահով ընել :

Բ. Վարմնաւոր կրթութիւն :

Վիճեւ մօտերս քիչերը գիտէին առողջ եւ զօրաւոր մարմնոյ կազմութեան օգուտը : Այսպէս կազմութիւն մը միայն կրթութեամբ, բարեխառնութեամբ եւ մանկութեան ժամանակը հոգ տանելով կ'ըլլայ :

Օ՞նողաց պարտականութիւնն է մարմնոյ կրթութեան այնպէս ընթացք մը բըռնել, որ տղին մարմնաւոր բոլոր զօրութիւնները յառաջանան, դժուարութեան կըրթը վին : Եւ ասոր հարկաւոր հսկողութիւնը ամէն մարդէն առաւել ծնողքը պիտի ընէ :

Գ. Վտաւորական կրթութիւն :

Պաել հարկ չէ՝ թէ մտաւոր էակի մը երանկութիւնը որքան կախում ունի մտաւորական կրթութենէ. եւ յայտնի է որ բոլոր ասանկ կրթութեան հիմը մանկութեան ժամանակ դրուելու է. ինչու որ երբոր այս ժամանակը կ'անցնի, ալ մանուկը բուն իրեն համար հոգ տանելու ժամանակին կը հասնի:

Ա. Ես զլիսուն մէջ պիտի ցուցընեմ, Ա. թէ ծնողը պարտականութեան տակ է կը ցածին չափ զաւկին անանկ կրթութիւն մը տալ, որ իր մասնաւոր բնաւորութեանց եւ կարողութեանցը յարմար են:

Բ. Հարմար եւ կարող դաստիարակ կամ մարդիչ ընտրել:

Գ. Ես յել թէ ուսուցիչը իր պարտականութիւնները կը կատարէ կոր. եւ տըղան քաջալերել իր ուսման մէջի օգուտները ցուցընելով, որ վայելու ջանքերը ընելու գրգռընի:

Դ. Եթէ ծնողաց պարտականութիւնը այսպէս է, այս բանը ընելու ժամանակ ծախելու պարտական է: Հիշելու է թէ ամէն մարդ իր պարտականութիւնը ընելու ժամանակ ունի: Ան ժամանակները որ Աստուած ծնողական պարտքեր կատարելու հա-

մար ղատեր է, պէտք չէ որ գործքի ղբօսանքի տան :

Աս ալ կ'ըսեմ որ ծնողաց մէջ մէկ ղարմանալի ոշտութիւն մը կը տիրէ այս բանին համար : Անձերնին կ'ուրանան իրենց ղաւակներուն ստացուածք դիղելու համար, եւ նոյն ժամանակին այն կրթութիւնը ստանալու համար մանր մունք ծախքերու համար տրտունջ կ'ընեն, որ առանց անոնց՝ տղոց ստացուածքները կամ ժառանգութիւնը անկատար պարդեւ մըն է : Հատանձինք կը սեպեն թէ կրթութեան համար ամեն տեղ միօրինակ է . եւ միայն կընային թէ ո՞րը քանի մը դահեկան աժան է : Եւ շատ անգամ տղին մտաւորական մշակութիւնը եւ վարժութիւնը ծախքին նայելով կ'ընեն :

Ե. Բարոյական կրթութիւն :

Անրդուս բարոյական բնաւորութիւնը եւ հարկաւ յաւիտենական վիճակը շատ կախում ունի իր զաւկին բարոյական կըրթութենէն : Այս բարոյական կրթութիւնը խրատով եւ օրինակով պէտք է որ տըղան ծնողացը ձեռքէն ընդունէ . վասնդի ծնողը պտտասխան պիտի տայ Աստուծոյ իր զաւկին բարոյական պարտքերըինչ կեր-

պով սորվեցընելուն համար . վասնորոյ
ծնողքը պարտական է .

Ա . Առվեցընել տղին իր առ Եստուած
եւ առ մարդիկ ունեցած պարոքերը , եւ ա-
նոր մտաց մէջ տպաւորել իրեն բարոյական
պատասխանատուութիւնը : Եսիկոյ պէտք
է որ մասնաւորապէս տղին մտացը վրայ՝
Առւրբ Գրքէն սկզբունքներ , կանոններ , եւ
Խրատներ տպաւորելով ըլլայ :

Բ . Արքան որ կարելի է տղին մաքէն
մոլի բնութիւնները արտաքսել : Պէտք է
որ հսկէ հպարտութեան , յամառութեան ,
շարագործութեան , նախանձութեան , վը-
րէժինդրութեան , անգթութեան , բար-
կութեան , ստախօսութեան , եւ անոնց աղ-
գական մոլութեանց առաջի երեւոյթնե-
րուն դէմք առնելու , եւ ջանայ բնաջինջ
ընել զանոնք ժամանակաւ եւ դործածու-
թեամբ չ'հաստատված :

Գ . Տղին առջին անանկ օրինակներ դը-
նելու է , որ անոր կրթութեանց շատ օգ-
տակար ըլլայ : Են ծնողքը՝ որուն օրինակը
տուած կանոններուն եւ խրատներուն հա-
կառակ է , թող զիտնայ որ զաւակը իր խր-
ատները զանց կ'առնէ եւ օրինակին կը-
հետեւի :

Դ. Արովհետեւ բոլոր այս ջանքերը, ինչպէս որ ուրիշ բաներու մէջ, անանկ ալ այս բանին մէջ անպտուղ կ'ըլլայ՝ առանց Աստուծոյ օրհնութեանը, ծնողքը պարտական է որ աղօթքով Աստուծմէ օգնականութիւն խնդրելով ընէ։ Պէտք է որ իր տղոցը հետ եւ անոնց համար աղօթք ընէ։

Ե. Արովհետեւ տղին բնաւորութիւնը իր ընկերներէն մեծապէս կախում ունի, ծնողքը պէտք է որ անդադար հոգ տանի։ Խողելու չէ որ անանկ ընկերներու մէջ եւ անանկ տեղեր գտնըվի, որով բարոյականը կ'ապականի։

Զ. Արովհետեւ ծնողքը իր ամէն զաւակներուն նոյն յարաբերութիւնը ունի, պարտական է անոնց բոլորին հետ արդարութեամբ եւ անաշառութեամբ վարվիլ։

Օ՞նողաց իրաւունքները

«Օ՞նողաց իրաւունքները իրենց պարտականութեանց հաւասար են. ինչպէս որ իրենց տղոցը մարմնաւոր, մտաւորական եւ բարոյական կրթութեանցը համար պատասխանատու են, անանկ ալ այս պարտականութեան կատարման համար հարկաւոր եղած մարմնաւոր, մտաւորական եւ բարոյակ-

ան բոլոր իրաւունքները ունին անոնց վրայ։
 Հարկաւ ծնողը իրաւունք ունի կար-
 դաղըել տղուն մարմնաւոր դործքերը եւ
 ծախքը՝ անոր դաստիարակութեան կերպը
 եւ տեղը, բարոյական կրթութեան տեսա-
 կը, ունենալու ընկերները, եւ իրաւունք
 ալ ունի բոլոր իրաւացի միջոցները գործա-
 ծելու՝ որ տղին սրտին մէջ իրեն կամացը
 հնազանդութիւն մը յառաջ բերէ։ Ծը-
 նողք պարտական է քաջ խորհելով եւ
 ջանքով այս իշխանութիւնը տղին բարելա-
 ւութեանը համար գործածել։

Իսյց թէ որ սխալի՝ ուղղութեանը ճար
 չկայ, քանզի իր իշխանութիւնը ամենէն
 գերագոյն է՝ քանի որ կը տեւէ։ Աակոյն
 այս պարտականութիւնները եւ իրաւունք-
 ները մշտնջենաւոր չեն։ Տղան ժամանակէ
 մը ետքը կարող կ'ըլլայ ինքզինքը պաշտ-
 պանելու, իր իմացական հետամտութիւն-
 ները ուղղելու, իրեն համար եղած բարո-
 յական եւ ուրիշ պարտականութիւնները
 որոշելու։ Երբոր այս կ'ըլլայ, ծնողքին եւ
 զաւկին յարաբերութիւնը կը դաղըի՝ որ-
 շափ որ ծնողաց պատասխանատութեան
 կը վերաբերի։

Արովհետեւ ծնողաց պարտքերը եւ իրա-

ւունքները տղին մանկութեան ժամանակը
բացարձակ եւ անկախ էն, եւ չափահաս վի-
ճակին մէջ բոլորովին կը դադարին, վասն
որոյ բնականապէս կը հետեւցընենք թէ այս
իրաւունքները եւ պարագերը այս երկու
ծայրերուն միջոցին մէջ կը փոփոխին. այ-
սինքն, որքան որ տղան կը մեծնայ, ծնո-
ղաց պատասխանատուութիւնը կը պակսի
եւ իրաւունքները կը տկարանան։ Կարծեմ
տղջը դաստիարակութիւնը սյս սկզբուն-
քին վրայ պիտի կարգադրըվին. սակայն որ
կերպով ընելը ծնողքը պիտի որոշէ։

Աւսուցին իշխանութիւնը ծնողաց ձեռ-
քը կարգած իշխանութիւն մըն է, ինչու
որ ծնողքին պատասխանատու է ուսուցի-
չը, չէ թէ տղին։ Աւրեմն ուսուցիչին ու
աշակերտին մէջ տեղի յարաբերութիւնը
ճիշտ ծնողքի ու զաւկի յարաբերութիւն
է։ Աւսուցիչն է գերագոյն եւ աշակերտն
է նուաստագոյն։

Աւսուցիչը ծնողքին հետ ինչ դաշնք որ
ընէ նոյն պարտականութիւնը ունի եւ իր
իրաւունքները հաւասար է իր պարտուցը,
այսինքն, իշխանութիւն ունի գործքը իրեն
յանձնըված կերպով կատարելու։ Այս
պայմանաւ իրաւունք ունի հրամայելու

ու աշակերտին պարտքն է հնազանդիլ :

Առըցբունք :

1. Ծսէ տեսնեմ ի՞նչո՞ւ է որ տղայ մը իր ծնողաց խնամքին եւ հոգին կարօտ է :

2. Ծացատրէ այն պարագայները, որոնք ծնողաց լեցընել կուտան տղոց պակասութիւնները :

3. «Օ՞նողքին պարտքը ի՞նչ է ընդհանրապէս :

4. «Իիցուք թէ տղաքը վնասվին, կովելու ու ծեծկըվելո՞ւ են : Եթէ պաշտպանութեան կը կարօտին, ի՞նչ ընելու են :

5. Վղէ՞կ բան է որ ծնողք մը թողու իր տղան որ ծուլութեամբ մէծնայ, ուտէ խըմէ ինչ որ եւ որշափ որ կ'ուզէ, ու բնաւ բան մը չ'սորպէցընէ անոր՝ որ անով ինքղինքը պաշտպանէ : Ետեւութիւնը ի՞նչ կ'ըլլայ :

6. Վղէ՞կ բան է որ ծնողք մը իր տղան թողու՝ որ ուզէ երթայ ուզէ չերթայ դըպրատուն . կամ ուզէ սորպի՞՝ ուզէ չ'սորպի :

Ինչո՞ւ :

7. Ի՞նչ կը խորհինք այն տղոցը վւայ՝ որոնք չեն հաճիր երբոր իրենց ծնողքը կըսեպեն որ աշխատին, ուսմունք սորվին :

8. «Օ՞նողք մը իրաւունք ունի՞ գիտնալ

թէ իր տղան ի՞նչպէս կը վարպի, եւ արդեօք ժիր եւ աշխատասէ՞ր է ուսման մէջ,
թէ չէ:

9. 'Դիցուք թէ ուսուցիչը ասանկ ծանօթութիւնները ծնողքէն կը ծածկէ: Աղէ՞կ բան կ'ընէ:

10. Որը շատ յարդի է, աղէկ կը թութիւնը՝ թէ մեծ հարստութիւնը: Ինչո՞ւ:

11. Եթէ ծնողք մը իր տղան մեծցընէ առանց առ Աստուած ունեցած պարտականութիւնները սորվեցընելու. աղէ՞կ է: Ինչու:

12. Երբոր ծնողք մը իր տղոցը հետ կը խօ՞սի այս բաներուն վրայ, ու անոնք անհանգիստ ըլլան ու չ'հաճին, ի՞նչ կը խորհինք անանկ տղոց վրայ:

13. Բարի՞ է այն ծնողքը՝ որ իր տղան կը մեծցընէ կոտրած ձեռքով, ու զանք չըներ որ բրժկէ:

14. Որը մեծ վնաս է տղին, կոտրած բազո՞ւկը մի, թէ մոլի եւ չար կամ ստախօսութեան եւ կամ գողութեան բնաւորութիւն ունենալը: Ինչո՞ւ:

15. Աղէ՞կ է մի որ ծնողք մը իր ղաւակը թօղու որ տարափոխիկ ախտ ունեցող տղոց մէջ երթայ: Ինչո՞ւ:

16. Որը առաւել գէշ է, տարափոխիկ

ախտ մը ստանալը, կամ դէշ ու չար ու-
նակութիւններ ստանալը :

17. Եթէ ծնողը առ Աստուած պարտա-
կան են իրենց տղոցը վրայ այսպէս հոգ տա-
նելու, եւ այնպէս իրաւունք ունին անոնց
վրայ, տղոցը պարտականութիւնը ի՞նչ է:

18. Իսենք թէ տղայ մը իր ծնողքը շատ
խիստ եւ դաժան կը սեպէ, այս պատճառ
է որ անոր չ'հնազանդի: Ինչո՞ւ:

19. Կիցուք թէ ծնողքը ու զաւակը չեն
միաբանիր, ո՞րը ուղիղ ըլլալ կը կարծըլի:
Եւ ո՞րը իրաւունք ունի:

20. Իսենք թէ մէկ երբ սյրը քսան տարե-
կան է, ու միւսը միայն չորս տարեկան, ո՞րը
լաւագոյն գիտէ պղտիկին յարմար եղած-
ները :

21. Ուսուցչին աշակերտին վրայ ունեցած
իշխանութիւնը բացատրէ:

ԳԼՈՒԽ + ԸՆ

ՏԵՇ ՊՐԵՐԱՆԵՐԸ Եւ ՀՐԱՄԱՆՆԵՐԸ:

ՏՂՈՑ պարտականութիւնները են ասոնք:
Ա. Հնազանդութիւն: Ասով ըսել կ'ուղեմ թէ տղան պարտական է ծնողքին կամացը միաբանելու՝ մի միայն ծնողացը կամքը ըլլալուն համար, թող թէ ծնողքին ըսածը խիստ աղնիւ կ'երեւի տղին: Ո՞էկ հատիկ սահմանն է խղճմտանքը: Տղայ մը ծնողաց հնազանդելէն առաւել, Աստուծոյ հնազանդելու է: Ո՞ինչեւ անգամ այս տեղիրաւունք չունի ծնողացը դէմ դնելու. պէտք է որ Աստուծոյ հնազանդի, ու խոնարհութեամբ հետեւանքները կրէ:

Բ. Տղաքը պարտական են իրենց ծնողքը յարգել, կամ ինչպէս որ Առւրբ Վ.իրքը կ'ըսէ, պատուել իրենց ծնողքը: Քարգութիւն ըսելով ան վարմունքը ըսել կուղեմ, որ նուաստէն առ բարձրագոյն կը վայէ: Տղան պարտական է որ իր ծնողքը անանկ պատուէ, եւ դէպ ի անոնց անանկ ըզ-

գացումներ ունենայ , որ ուրիշ մէկուն բը-
նաւ չըներ : Խորին զգացմամբ որդիական
յարգութենէն պատուական աղնուագոյն
եւ յարդի բան չ'կայ :

*Ա,ափոլէոն իւր գերաստիճան զօրու-
թեանը համար այնքան գովելի չէր , որքան
որ իւր մայրը սիրելուն համար եղաւ : *Ա,ոյն
սկզբունքները մեզի կը սորմեցընեն որ ծե-
րերուն ընդհանուր յարգութիւն ցուցը-
նենք :

Գ . Որդիական սէր , կամ զաւկէ մը դէպ
ի իր ծնողաց վայելու սէրը՝ ծնողք ըլլա-
լուն պատճառաւ : Օնողաց սէր ցուցընե-
լու ենք , ինչու որ մարդ են կամ բարի մարդ
են . բայց ասկէց ի զատ մասնաւոր սէր ցու-
ցընելու ենք՝ ինչու որ ծնողք են : Ասան-
կով պարտական ենք միշտ յարգութեամբ
խօսիլ մեր ծնողացը վրայ . որքան որ կրնանք
անոնց երջանկութեան միջոցները փնտը-
ռել եւ կատարել անոնց վրայ սէր ունենա-
լով՝ ինչու որ մեր ծնողքներն են :

Ա,յս սէրը որ եւիցէ պարագաներու մէջ
այսպիսի գործքերը բեռն չըներ մեր վրայ ,
հապա հաճութեամբ կատարել կուտայ :

Գ . Տղին պարտականութիւնն է , երբոր
Աստուծոյ նախախնամութեամբը հակա-

ւոր կ'ըլլայ իրեն ծնողը պահել ծերութեամսնակ . ան մարդը որ իր ծեր եւ կարօտ ծնողացը պակասութեանցը համ . ը իւր շռայլութիւնները եւ զբօսանքները ուրախութեամբ եւ հաճութեամբ մէկ դի չը-ձգեր , մէծ ապերախտ կը սեպվի : Եթէ ծը-նողը աղքատ չեն , բարերարութեան քա-ղաքախրութեան զանազան գործքեր կան՝ (որոնք կատարելու կարող է տղան ,) որոնք իրեն ծնողացը երջանկութիւնը մէծապէս կը յառաջացընեն , եւ ծերութեան դժուա-րութիւնները կը դիւրացընեն : Խոհուն , բարեսէր եւ հնազանդ զաւակ մը ուրախու-թեամբ կը փնտըռէ որդիական սէր ցուցը-նելու օգտակար միջոցները :

Այսոր գրոց մէջ շատ են եւ աղդու այն պարտականութեան վրայ եղած կանոննե-րը : Որոնց մէկ քանին հոս դնենք :

“Պատուէ քու հայրդ եւ մայրդ , որ քե-զի բարի ըլլայ , եւ որ երկայն ապրիս բա-րութեան Երկրին մէջ , զոր Տէր Վատուած քեզի պիտի տայ ” : Եւթ Ի . 12 : Է Եւթ Զ . 1-3 : “Որդիք ձեր ծնողացը հնազանդ եղիք Տէրով , որ ան է արժանը : Պատուէ քու հայրդ եւ մայրդ , (որ ան առջի պատ-ուիրանքն է խոստմունքով ,) որ քեզի աղեկ

ըլլայ, ու երկան ապրիս երկրի վրայ” :
 “Որդեակ քու հօրդ խրատին մտիկ ըրէ
 եւ քու մօրդ օրէնքը մի մերժեր : Որ շնոր-
 հաց պսակը ընդունիս դլուխտ եւ ոսկի մա-
 նեակ պարանոցիդ վրայ” : Առաք Ա. 8-9:
 “Խորագէտ որդին իր հօրը կը հետղանդի .
 անհնազանդ որդին կը կորսըմի” : ԺԳ. 1:
 “Որդիներ՝ ամէն բանի մէջ հետղանդ ե-
 ղիք ձեր ծնողքին , ինչու որ ան է Տէրոջը
 առջին հաճելի” : Կող Գ. 20 :

Վահագաղոցներուն դեմ Առաք Բար-
 իւլիւնը :

“Վնիծեալ է ան որդին՝ որ իր հայրը կամ
 իր մայրը կ'անարգէ . եւ բոլոր ժողովուր-
 դը կ'ըսէ ամէն” : Ը Օքնաց Իէ . 16 :

Վնղգամը հօրը խրատը բանի տեղ չը-
 դներ , բայց անոր յանդիմանութիւնը կը-
 պահէ խորագէտը” : Առաք ԺԵ . 5 :

“Վն աչքը որ հայրը ծաղը կ'ընէ եւ մօ-
 րը ծերութիւնը կ'անարգէ , ձորերուն ագ-
 ռաւները պիտի խլեն եւ արծիւին ձագերը
 պիտի ուտեն : Լ. 17 :

Վայսպէս պարբերութիւններէն կը սոր-
 վինք նախ՝ թէ Առուրբ Կիրքը ստէպ հետ-
 ղանդութիւն առ ծնողս կը սորվեցընէ , իր-

բեւ կրօնական պարտականութիւն . Եւ թէ
ան որ զանց կ'առնէ՝ ինչպէս որ մարդոց
առջեւը , անանկ ալ Աստուծոյ առջեւը
յանցաւոր է : Առորք Կիրքը առ ծնողս ան-
հնազանդութիւնը իրրեւ ան յանցանքնե-
րուն մէկը կը պատմէ , որոնց համար Աստ-
ուած շատ բարկացած է մարդոց հետ :

Երկրորդ՝ առ ծնողս հնազանդութիւնը
նուաստութիւն եւ ծառայութիւն չէ , բայց
ամէն կերպով յարդի եւ բերկրալի : Մէկ
շնորհալի զարդ մըն է . այսինքն , ինչ որ ա-
ռաջուց սիրելի էր , գեղեցկութիւն ալ կ'ա-
ւելցընէ անոր վրայ :

Երրորդ՝ այս հրամանէն անցնողը մաս-
նաւոր պատուհաններ պիտի ընդունէ . եւ
բոլոր դարերուն փորձերը կը վկայեն այս
բանին՝ թէ մանկութեան ժամանակ ծնողաց
անհնազանդութիւնը՝ չափահասութեան եւ
ծերութեան ժամանակի անարդութեան եւ
թշուառութեան կտրապետ է :

Տղան իրաւունք ունի ակնունել թէ ծը-
նողքը պիտի կատարէ ան պարտականու-
թիւնները՝ որոնց վրայ անցեալ գլխուն մէջ
խօսեցանք , եւ թէ իր իշխանութիւնը կը բ-
ցածին չափ տղին օգտին համար պիտի գոր-
ծածէ : Աակայյն թէ որ ծնողքը չ'կատարէ

իր պարտքերը՝ պատճառ մը չէ որ տղան
անհսաղանդութիւն ընէ իր ծնողքին։ Տղին
իր ծնողքը սիրելու յարգելու եւ պատուե-
լու պարտականութիւնները նոյնը կը մնան,
որովհետեւ անոնք Աստուծմէ սահմանվե-
ցան անփոփոխ։

Եյս էրուանց էւ ռազմաց ուշադրութիւնը։

Տղայն պարտական է իր ծնողացը կատա-
րեալ հսաղանդութիւն ընել, մինչդեռ մա-
նուկ է։ այսինքն, որքան որ ծնողքը անոր
համար պատասխանատու է, եւ աղան ալ
իր ծնողքէն կախում ունի։ Երբոր տղան
իր հոգը ինքը կը տանի, ան առենք հսա-
ղանդութիւնը կը գաղրի։ Տայց ասկէց
ետքն ալ տղայն մէկը չ'կրնար գտնել՝ ո-
րուն խրատը այնպէս յարգի եւ անշահա-
խնդիր, եւ ընդհանրապէս իմաստուն ըլ-
լայ, օրչափ որ իր ծնողացն է։ Յարգու-
թեան եւ սիրոյ պարտականութիւնները կե-
նացը մ.ջ կը շարունակեն եւ քանի երթով
առաւել եւս կ'աճին քան թէ կը պակսին։

Տղան քանի մէծնայ կարող կ'ըլլայ ա-
ռաւել վսեմ։ յարգութիւն եւ կարեկից սէր
ցուցընել, եւ ծնողքը քանի որ կը ծերանայ

առաւել եւս խնամքի կարօտութիւն կ'ու
նենայ եւ կը դժնայ թէ իր երջանկութիւ-
նը յայտնապէս զաւկէն կախում ունի : Ու-
րեմն աս է ժամանակը երախտագիտութիւն
ցուցընելու ան բաներուն համար, որ մեր
ծնողքը մեր վրայ աարին մեր մանկութեան
ժամանակը, եւ մեր վարքովը ցուցընել՝ ան-
վայել եւ անխորհուրդ գործքերուն համար
ունեցած զղջումնիս, որոնցմով առաջուց
զանոնք վշտացուցինք :

Հ. Ենցեալ գլխուն մէջ յիշեցի որ ուսուց-
չին առ աշակերտ ունեցած առնչութիւնը
ծնողական է : Հոս տեղ աս ալ կ'ըսեմ թէ
աշակերտին առ ուսուցիչ ունեցած առնչու-
թիւնը որդիական է . այսինքն, աշակերտը
պարտական է ուսուցիչն հնազանդ ըլլալ
նոյն սկզբունքին վրայ, եւ նոյն տպատճառաւ
որ իրեն ծնողքին կ'ընէ : Ծնողքին կ'իյնայ
որոշել թէ այս առնչութիւնը որքան ժա-
մանակ պիտի տեւէ . բայց քանի որ կը կե-
նայ, աշակերտին պարտքն է հնազանդու-
թիւն, յարդութիւն, եւ սէր ցուցընել :

Հարցունուած :

Ա. Բանք թէ ծնողքդ տեղ մը խրկէ քեզ

Եւ ճամբան մէկը քեզի ըսէ որ չերթաս, որո՞ւն խօսքին հնազանդելու ես : Խնչո՞ւ :

2. Ծսենք թէ ծնողքիդ արգիլած բանը ուրիշը ընել կը հրամայէ քեզի, որո՞ւն հընազանդելու ես : Խնչո՞ւ :

3. Ծսենք թէ ծնողք կը հրամայէ որ Աստուծոյ չ' հնազանդիս, խօսքը մտիկ ընելո՞ւ ես մի :

4. Խնաւ լսած ես, որ տղայք իրենց ծընողացը վրայ անյարգութեամք կը խօսին : Աստուծոյ ո՞ր պատուիրանքը կը կոտրեն :

5. Կիցուք թէ տղայ մը ծնողացը ըսածը կ'ընէ, ու իրօք չ'սիրեր եւ չ'յարդեր եւ չըրաղձար որ անոնց հաճելի ըլլայ, Աստուծոյ պատուերը կատարած կ'ըլլայ մի :

6. Եթէ տղայքը իրենց ծնողքը իրոք սիրեն, հնազանդելը դժուարութիւն կուտայ մի անոնց :

7. Ծէ ի՞նչպէս վարվելու ենք ծնողքներնուս հետ՝ անոնց ծերութեան ժամանակ :

8. Առրբ Կիրքը տղոց պարտուցը վրայ ի՞նչ կ'ըսէ :

9. Ծսենք թէ տղայ մը ծնողացը անհնազանդ ըլլայ, քանի՞ մեղք կը գործէ : Խնչ են անոնք :

10. Որը աղէկ կը սեպես, ծնողաց հետ

յարդանօք կամ առանց յարդանօք վար-
վելը :

11. Կաւթին զաւկըներէն ո՞րը իր հօրը
անհնաղանդ եւ անգութ էր :

12. Ի՞նչպէս պատժըվեցաւ ան :

13. Սուրբ Կրոց մէջ յիշված բարի մարդ
մը կը յիշե՞ս, որ իր տղայքը աղէկ չ'կրթե-
լուն համար պատժըվեցաւ :

14. Դիցուք թէ տղայ մը դժբաղդութեամբ
շար ծնողք մը ունենայ՝ որ բնաւ իրաւուն-
քը չ'ճանչնայ, տղայն ի՞նչ ընելու պար-
տական է այսպէս ծնողքի մը :

15. Բացատրէ թէ աշակերտները իրենց
ուսուցիչներուն հետ ի՞նչ կերպով վար-
վելու են :

16. Երբոր կը տեսնանք թէ աշակերտնե-
րը այսպէս կը վարվին, ի՞նչ զգացում
կ'ունենաս :

17. Եթէ տղայքը կ'ուղեն որ սիրելի եւ
յարդի ըլլան, իրենց ուսուցիչներուն եւ
ծնողացը հետ ի՞նչպէս վարվելու են :

ԳԼՈՒԽ . Ձ :

• Բարեկայաց պատմութեան :

ՅՕԴՈՒԱԾ . Ա .

Կառավարութեան :

Ըսենք թէ քսան մարդ եւ կին իրենց
ընտանիքովը անընակ կղզի մը իյնան : Ա-
սոնք շուտով կարօտութիւնէն տուներ կը-
շինեն, երկիր կը մշտկեն, եւ գործածու-
թեան համար ինչ եւ իցէ կենդանի կը-
բռնեն : Ասանկով իւրաքանչիւր ընտանիք
ինչ որ շինէ եւ ինչ որ արդիւնաւորէ եւ
ինչ որ բռնէ՝ բռն իրենը կը սեպվի . եւ
ով որ իր ունեցածը ուրիշի հետ կը փո-
խագրէ, ան ալ իրենը կը սեպվի : Աւրիշ
խօսքով՝ իւրաքանչիւր ընտանիք, ինչ որ
արդիւնաւորէ իրենը կը սեպվի : Ասան-
կով երջանկութեամբ կրնան ապրիլ . եւ թէ
որ ամեն մէ կը վերոյ յիշեալ կերպով վար-
վի եւ գործէ, ոչ օրէնք եւ ոչ ալ կառա-

վարութիւն հարկ կ'ըլլայ : Բայց ըսենք թէ
 սկսեն անկարգութեամբ երթալ . մէկը իր
 դրացնցին ընտանիքը իրենց տռւնէն դուրս
 վոնտէ , կամ անոնց հռւնձքը յափշտակէ ,
 ու իր շտեմարանը տանի , եւ զանոնք սո-
 վամահ մեոցընէ : Եւ ըսենք թէ ուրիշ մը
 տեսնէ որ անիկա դիւրին ճամբայ մըն է ,
 ինքն ալ նոյնպէս ընէ իրեն դրացինին . հե-
 տեւութիւնը այս է որ՝ մէկը իր աշխատու-
 թեան պտուղը չկրնար վայելել , եւ մէկը
 գործել եւ աշխատիլ պիտի չուզէ . եւ ա-
 սանկով կամ սովամահ պիտի կորնչին կամ
 թէ ամէն մէկ ընտանիք մէկ դի պիտի քաշ-
 վի եւ անհանգիստ եւ անօգնական՝ նեղու-
 թեամբ եւ առանձին՝ անապատին մէջ պի-
 տի ապրին : Կամ ուրիշ օրինակ մը առնենք :
 Բայնք թէ զրկեալը վրէժինդրութիւն ը-
 նեղու համար , զինքը վեասողին տունը կը-
 րակը տայ . անատենը երկու ընտանիք պի-
 տի գտնըվին առանց տան . եւ այն երկուքը
 նոյն կերպով երթան ուրիշ երկու ընտա-
 նիք իրենց տուներէն դուրս հանեն . եւ այս
 երկուքն ալ վրէժինդիր ըլլալով զիրենք
 նեղողներուն տուները այրեն , եւ ասանկ
 պիտի շարունակեն մինչեւ որ բոլոր տու-
 ները եւ ստացուածքները կորնչին :

Արդ՝ յայտնի է թէ այս ամենեւին աղէկ
ճամբայ մը չէ . ասոր գէմը առնելու է , եւ
ան ալ պէտք է որ սկիզբը ըլլայ : Իսլոր
ժողովուրդը միաբանելու են առաջին յա-
փշտակողին գէմ , եւ զինքը ստիպելու են
որ գողցած կամ յափշտակած ստացուածքը
տէրոջը դարձընէ , եւ գաշինք ընելու են
ի միասին որ միշտ ասանկ ընեն սյն ամե-
նուն՝ որ գողութիւն կ'ընեն : Եւ թէ որ
այս կերպով չ'յաջողի , կրկին միաբանելու
են գողը անանկ կերպով մը պատժելու , որ
դրացնոյն ստացուածքները ետ տալու պար-
տաւորի : Այս կ'ըլլայ • այն ժողովուեանը
առաջին օրէնքը :

Այս օրէնքը դնելէն ետքը , հոգ տանին
եւ նային որ մէկը իր զրացնոյն ստացուած-
քին եւ իրաւունքին չ'խառնըվի , յայտնի
է որ մէկը վրէժինդիր պիտի ըռլայ , ոչ
ալ բռնութեամբ ետ կը պահանջէ իրմէ
յափշտակած բանը :

Ուստի ժողովուրդը դարձեալ կանոն դը-
նելու է որ՝ թէ որ մէկը վեասվի , վեասին
փոխարէնը իրենց յանձնելու է , ոչ թէ ին-
քըն իր գլխոյն իրեն իրաւունքը փնտոելու
է : Ասոր պատճառը յայտնի է . ինչու որ՝
անոնք իրմէ լաւագոյն դատաւորներ կընան

ըլլալ՝ թէ ո՞րքան վեաս քաշած է, եւ ի՞նչ
փոխարէն ըլլալու է։ Ա աւ կերպ չէ որ ա-
մէն մարդ իր գատաւորը ըլլայ։ այս աւ
ժողովրդոց երկրորդ օրէնք կ'ըլլայ։

Վ.յա երկու օրէնքները կ'ըլլան նախ՝ թէ
մէկը իր ընկերին կամ զբացնոյն իրաւուն-
քին պիտի չ'խառնըվի՝ որ եւ իցէ կերպով։
Եւ երկրորդ՝ թէ որ խառնըվի, վեաս կրող
անձը ջանալու չէ որ իր վեասին փոխարէ-
նը անձամբ հատուցանէ, կամ իր իրաւ-
ունքները պաշտպանէ։ այլ բանը բոլոր ժո-
ղովրդոց ձգելու է՝ որ անոնք վճռեն։

Ժամանակ անցնելով այս երկու օրէնք-
ները կրկին կը բաժանին՝ քանի որ վեաս-
ները բաղմանան։ Ա՞էկը իր զբացնոյն եր-
կրին մէկ մասը իրեն կը գրաւէ, այն մէկ
կերպ վճիռ կ'ուզէ։ Ա՞էկը ցորեկը, եւ ու-
րիշը գիշերը գոզութիւն կ'ընէ։ մէկը բռ-
նութեամբ տուն կը մտնէ, ուրիշ մը ձի կը-
գողնայ։ ասոնց ամէն մէկը զանազան պա-
տիժներ կ'ուզեն։ Վաեւ՝ մէկը ուրիշին կը-
զարնէ կամ մէկը ուրիշին տունը կ'ոյցը։
ասոնք ամէնը որոշելու են, եւ տմէն տեսակ
յանցանքը սահմանվելու են, անանկ որ ան-
մեղը յանցաւորէն որոշվի եւ յանցաւոր-
ները ըստ արժանոյն պատժըվին։

Երբոր ժողովուրդը բաղմանայ, հարկ
կ'ըլլայ որ օրէնքներն ալ շատնան . անա-
տենը անկարելի կ'ըլլայ որ ամէն դիպուած-
քի համար ժողովուրդը ի միասին ժողովի :
Ա ասնորոյ՝ կը պարտաւորին որ քանի մը
անձինք ընտրեն՝ որ իրենց տեղը անոնք այս
գործքերուն համար ժողովին եւ հոգան :

Ութ կամ տասը անձինք մեկտեղ կու-
գանեւ խոհեմ եւ իմաստուն անձ մը կ'ընտ-
րեն եւ դաշինք կ'ընեն որ անոր վճռոյն
հաւանութիւն տան : Եւ այս ընտրողները
կ'ըսվին (Օրէնսդիրք . ասանկ ժողովք մը
կ'ըսվի օրէնսդրական ժաղով :

(Օրէնքները զրվելէն եսքը երբոր վը-
նասները ստէպ կը պատահին, բոլոր ժողո-
վուրդը չեն կրնար ժողովիլ եւ երկու մար-
դոց մէջ եղած խոռվութեան դատը տես-
նել : Ա ասնորոյ կը պարտաւորին որ քանի
մը անձինք սահմանեն, որ անոնք դատե-
րը լսեն եւ լսու օրինաց դատեն : Եսանկով
շատ ժամանակ կը շահվի եւ արդարութիւ-
նըն ալ առաւել կը հաստատվի : Ես ան-
ձինքը կ'ըսվին Դատաւորք եւ իրենց ժո-
ղովը կ'ըսվի Ետեան :

Եսկէց ի դատ՝ ուղիղը որը ըլլալը, եւ
չարագործին պատիժը որոշելէն ետքը,

մարդիկ պէտք են՝ որ վճիռը ի գործ դը-
նեն : Այս անձինքն ալ կ'ըսվին պաշտօ-
նատարք :

Այդ բոլոր պաշտօնատարները, դատա-
ւորները, օրէնսդիրները եւ այլն մէկտեղ
կ'ըսվին երկրին կառավարութիւնը : Ասոնք
ժողովուրդէն սահմանեալ անձինք են՝ որ
օրէնքներ հաստատեն եւ զանոնք ի գործ
գնել տան, անանկ որ մէկը իր ընկերին
իրաւոնքին չ'խառնըվի . եւ թէ որ խառ-
նըվի պարտաւորի վեասը փոխարինելու, եւ
իր յանցանքին պատիժը ընդունէ : Ուստի
մարդու մը պարտքերը իբրեւ քաղաքացի
ասոնք են ընդհանրապէս :

1. Խնչպէս որ ինքը խօսք կը կապէ թէ
մէկը իր իրաւոնքներուն խառնըվելու չէ,
անանկ ալ ինքը օրէնքին հնաղանդելու է,
այսինքն պարտական է բոլոր իր կենցաղա-
վարութեան մէջ ուրիշին աղատութեանը,
համբաւին, ստացուածքին եւ ընտանեացը
կողմանէ փոխադարձութեան օրինաց հնա-
ղանդիլ, կամ թէ ուրիշներուն այնպէս ը-
նելու է ինչպէս որ կ'ուղէ թէ ուրիշները
կրեն ընեն :

2. Թէ որ ուրիշ մարդիկ այս օրինաց շը-
հնաղանդին եւ զինքը վեասեն, պարտական

է անձամբ հատուցումն ընել, այլ ընկերութեան ձգել, այսինքն օրինաց ատեանին յանձնելու է՝ ինչպէս որ ինքը խօսք տուաւ :

3. Որովհետեւ խօսք կապեց թէ բոլոր օրէնքները օրէնսդիրներէն պիտի դրուին, վասնորոյ պարտական է որ իր անոնց ձեռքը տուած իշխանութեամբը եղած օրէնքներուն հնազանգի :

4. Որովհետեւ ինքն ալ ժողովրդոց անգամ է, եւ խոստացաւ ամէն անհատից պաշտպանութիւն ընել, վասնորոյ պարտական է ամէն կերպով այս պաշտպանութիւնը ընելու : Պարտական է իր ընկերին՝ թէ հարուստ, եւ թէ աղքատ, թէ աղնըւական, եւ թէ նուաստ, բոլոր իրաւունքները պաշտպանելու ջանք ընել :

5. Կառավարութեան նպատակները կամ խորհուրդները առանց ստրկի յառաջ չեն կրնար երթալ, որովհետեւ կառավարիչներուն, դատաւորներուն եւ այլն ստակ հատուցանելու է՝ իրենց պաշտօնին փոխարէն. եւ որովհետեւ ամէն մարդ անոնց պաշտօններէն օգուտ ունի, վասնորդյ կամաւ իւրաքանչլւր ոք հարկ եղած ւտակը հատուցանելու է :

Իսված ծանօթութիւնները բացատրելու համար, ըսենք թէ մարդ մը քու ձիդ գողցաւ . ոչ օրէնք կայ, ոչ ալ կառավարութիւն : Ա' երթաս ձիդ կը պահանջես բայց անիկա չ'տար : Ծսենք թէ ջանաս որ բըռնութեամբ առնես, մարդը քեզի դէմ կը կենայ եւ թէ որ քեզմէ զօրաւոր է, քեզ կը վռնտէ, եւ կը վնասէ, կամ գուցէ մեռցունէ զքեզ՝ որ իրեն նեղութիւն չ'տաս : Ա' սանկով ճարը չես կրնար գտնել, եւ հետեւեալ օրը կուգոյ կովդ ալ կը յափշակէ, կամ թէ քեզ տունէդ կ'արտաքսէ, բայց գուն զանիկա չես կրնար արդիւլել :

Ի՞այց ըսենք թէ կառավարութիւն եւ օրէնք կայ. խորհէ թէ ո՞րքան տարբեր կ'ըլլայ քու վիճակդ : Ա' յս կերպով օրէնք կ'ըլլայ մարդիկ գողութիւն ընելէն արդիւլու համար . եւ դատաւորներ կ'ըլլան որոշելու՝ թէ արդեօք այս մարդը գողութիւն ըրաւ թէ չէ . եւ պաշտօնատարներ՝ գողը պատժելու եւ գողօնը տէրոջը տալու համար :

Հիմայ ըսենք թէ ձիդ գողցըվեցաւ, գոզին երթալուգ տեղը դատաւորաց մէկուն կ'երթաս, եւ անոր կ'իմացունես որ այս

ինչ մարդը ստացուածքդ գողցաւ։ Ի՞նքը
շուտով մարդ կըխրկէ գողին ետեւէն, եւ
բերել կուտայ։ Ի՞նատենը դռւն քուկին
պատմութիւնդ կ'ընես եւ այն ալ իր պատ-
մութիւնը կ'ընէ . եւ թէ որ հաստատես թէ
ձին քուկդ է, դատաւորը կը վճռէ որ ձիդ
առնես, եւ գողը բանտը կըխրկէ որ՝ գո-
ղութեան պատիժը ընդունէ :

Հարցմանք 3

1. Վարդիկ առանց օրինաց եւ կառավա-
րութեան ի միասին կրնա՞ն բնակիլ :
2. Ի՞նչ պարագաներու տակ կրնան այս-
պէս բնակիլ :
3. Ի՞նչ բան օրէնք եւ կառավարութիւն
հարկ կ'ընէ :
4. Յսենք թէ մարդիկ ամէնքն ալ անի-
րաւութիւն ընեն եւ օրէնք ըըլլայ զանոնք
զսպելու, հետեւութիւնը ի՞նչ է :
5. (Կրէնքը առանց կառավարութեան
օդատակար պիտի ըլլայ։ Ի՞նչո՞ւ :
6. Ի՞նչո՞ւ աղէկ չէ որ ամէն մարդ իր դա-
տաստանը տեսնէ :
7. Ի՞նկերութեան երկու զլիսաւոր օրէնքն
ները որո՞նք են :

8. Օրէնսդրական ժողովք ի՞նչ ըսել է :
9. Օրէնսդրական օրէնքը ի՞նչպէս կը-
առհմանվի :
10. Դատաւոր ի՞նչ ըսել է
11. Դատաւորները ի՞նչ օգուտ ունին :
12. Պաշտօնատարները ի՞նչ օգուտ կ'ընեն :
13. թէ որ մէկը զիս վնասէ եւ անձամբ
զանիկա պատժեմնէ, երկրիս օրէնքը աւ-
րած կ'ըլլամ մի : Ի՞նչո՞ւ :
14. Բանք թէ մէկը մէջք մը գործեց, ես
ալ խուռն բաղմութիւն մը ժողովեմ եւ իր
տունը կործանեմ նէ, օրէնքը աւրած կ'ըլ-
լամ մի, ի՞նչո՞ւ :
15. Բանք թէ օրէնք մը դրաւեցաւ, եւ ես
այն օրէնքը անիրաւ կը սեպեմ, իրաւունք
թւնիմ զանիկա աւրելու : Ի՞նչո՞ւ :
16. Բանք թէ տեսնեմ որ խուժագուժ
անձինք ժողովեր ու մէկուն վրայ կը յար-
ձակին, թէ որ կայնիմ անդորրութեամբ
դիտեմ նէ, անմեղ կը սեպվիմ մի : Ի՞նչ
ընելու եմ :
17. Բանք թէ շար անձինք վնաս մը ը-
րին, եւ ես կը գովեմ անոնց քաջութիւնը
եւ իրենց յանցանքը կը պաշտպանեմ, ան-
մեղ եմ մի :

ՅՈՒՆԻԱԾ · Բ:

Աստվածաշնչութեան պահապան յէւս :

Եղիցեալ յօդուածին մէջ խօսեցանք ընտրական կառավարութեան վրայ :

Ենտրական կառավարութիւնը ան է՝ որ բոլոր պաշտօնատարները ժողովրդէն կ'ընտրվին . այսինքն, բոլոր ընկերութենէն, կամ անոնցմէ՝ որ այսպէս ընտրեալ են :

Ի՞նչ ամէն կառավարութիւն ընտրական չէ : Ամանք ժառանգական են . այսինքն, մարդ մը ժառանգութեամբ պաշտօնի կրհասնի : Վայս տեսակ կառավարութեան մէջ, թէ որ արքայն մեռնի, իր որդին թագաւոր կ'ըլլայ իր տեղը . այսինքն, իւր պաշտօնը կը ժառանգէ՝ ինչպէս որ տուն մը կամ երկիր մը կը ժառանգէ : Աւ թէ որ մէկը օրէնսդիր է, իր որդին զինքը կը յաջորդէ, երբոր ինքը մեռնի : Դարձեալ կան կառավարութիւններ ալ որ ըստ մասին ժառանգական եւ ըստ մասին ընտրական են : Վայս տեսակ կառավարութեան մէջ պաշտօնատարաց ոմանք ժառանգական են, ոմանք ալ ընտրական ի՞նչ ասոնցմէ զատ

ուրիշ ձեւ կառավարութիւններ կան : Առավարութիւն մը կամ միապետական կամ ազնուապետական եւ կամ ռամկապետական կ'ըլլայ :

Ո՞րիապետական կառավարութիւնը ան է՝ որ գլխաւոր իշխանութիւնը մէկ մարդու մը ձեռք արուած է, որ կը կոչվի թագաւոր : Ինչ որ թագաւորը ընտրված է, կ'ըսվի ընտրական միապետութիւն . կամ թէ որ ժառանգութեամբ իր պաշտօնին հասնի, կ'ըսվի ժառանգական միապետութիւն :

Կառավարութեանց ոմանց մէջ թագաւորը իշխանութիւն ունի ուղածին պէս օրէնք հաստատելու, եւ իր հպատակաց ըստացուածքին՝ կենացը՝ ուղածը ընելու, ասիկա կ'ըսվի բացարձակ միապետութիւն կամ տիրապետութիւն : Ոմանց մէջ ալ թագաւորը այս ինչ կանոններուն մէջ կապուած է, որ անոնցմէ չ'կրնար անցնիլ . կամ թէ օրէնք չ'հաստատված՝ ուրիշ անձանց հաճութիւնը կ'առնէ . ասիկա կ'ըսվի սահմանեալ միապետութիւն :

Ազնուապետութիւնը այն կառավարութիւնն է՝ որ բոլոր իշխանութիւնը քանի մը անձանց ձեռքն է : Ազնուապետութիւնը կամ ժառանգական է, կամ թէ նոյն

ինքն աղնուածակետական անդամները կ'ընտարեն՝ թէ որ իրենց մէջէն մէկը պակսի :

Ուսմկապետութիւնը ան կառավարութիւնն է՝ որ բոլոր պաշտօնատարները կամ ժողովրդէն կ'ընտրըլին, կամ թէ ժողովրդէն ընտրուածներէն, ինչպէս որ ըսի :

Այս ձեւ կառավարութիւնները երթեան պարզ են եւ երբեմն բաղադրեալ :

1. Ինչպէս Ուսիսիայի կառավարութիւնը պարզ տիրապետութիւն մըն է՝ առանց սահմանաւոր զօրութեան : Կայսրը միայն այն խորհրդականներէն օգնութիւն կ'առնէ՝ որ ինքը սահմանած է :

2. Վեծն Շրիտանիոյ կառավարութիւնը բաղադրեալ է երեք ճիւղերէ. թագաւոր, Տեարք, եւ Հասարակութիւն :

Թագաւորին պաշտօնը ժառանգական է, եւ զլիսաւոր օրէնսդիրը թագաւորն է :

Օրէնսդրութեան երկրորդ ճիւղը Տեարքըն են. ասոնք ի սկզբան թագաւորէն կ'ընտրըլին, եւ սահմանադրութենէ ետքը իրենց յաջորդները ժառանգական են :

Օրէնսդրութեան երրորդ ճիւղն է Հասարակութեան ժողովքը. ասոնք ժողովքէն ընտրուած են՝ ինչպէս ռամկապետութեան մէջ :

(Օրէնք մը չ'կրնար հաստատվիլ մինչեւ
որ այս երեք ծիւղերը հաճութիւն չ'տան.
այսինքն իւագաւորը, Տերանց եւ Հասա-
րակութեան ժողովները :

Վ. մէն այս կառավս բութեանց մէջ խա-
ղաղութիւն, ապահովութիւն եւ երջան-
կութիւն կ'ըլլայ, թէ որ պաշտօնատարնե-
րը եւայլն, առաքինի եւ ժողովրդեան բա-
րեկեցութեան եւ երջանկութեանը ցան-
կացող ըլլան :

Հարցմանք :

1. Ենս րական եւ ժառանգական կառա-
վորութեան տարրերութիւնը ցըցութ :
2. Ո՞րսպետութեան, Վ.զնուապետու-
թեան եւ կառավարութեան մէջի տարրե-
րութիւնը բացատրէ :
3. Վ.նսահման եւ սահմանաւոր միապե-
տութեան տարրերութիւնը ցըցութ :
4. Ո՞ւստիսայի եւ Վ.նգղիսայի կառավա-
րութեան տարրերութիւնը ի՞նչ է :
5. Կառավարութիւն մը ի՞նչպէս կը հա-
րստահարէ ժողովուրդը :
6. Ժաղովուրդը իրաք ի՞նչպէս կը հարս-
տահարեն :

7. Երբոր ժողովուրդը իրար հարստահարէ, վեասին ի՞նչ դարման կայ :
8. Կառավարութեան մը մէջ հարստահարութեան դէմ ամենէն ապահով կերպը ո՞քն է :
-

ԳԼՈՒԽ :

ՀԱՅԵԱՀԱՆԱԿ :

Մինչեւ հեմայ ան պարտուցը վրայ խօսեցանք, որ մարդ առ մարդ ունի փոխարձութեան սկզբունքով, որոնցմով մարդիկ իրարու վրայ արգար իրաւունք ունին :

Եսոնք այն պարտականութիւններն են՝ որ թէպէտեւ կը թողուն որ մարդիկ իրենց ուզածին պէս իրենց երջանկութիւնը փընտըռեն, սակայն բոլորովին կ'արգիլեն զուրիշները իրենց երջանկութեան իրաւունքներէն զրկելէն :

Եթէ մարդիկ այս օրէնքին հնազանդին, աշխարհը առաւել եւս երջանիկ կ'ըլլայ :

Աչ բոնութիւն, ոչ յափշտակութիւն, ոչ
զրպարտութիւն, ոչ ալ որ եւ իցէ վեաս
կ'ըլլայ. եւ ամէն մարդ խաղաղութեամբ ու
անդորրութեամբ կ'ապրին. բայց աշխարհ-
քը սյս երջանկութեան հասցընելու համար
բան մըն ալ հարկաւոր է :

Իւաւական չէ որ դրացիներուն եւ ըն-
կերներուն վեաս չ'տանք, այլ անոնց բարե-
լաւութիւնը փնտըռելու ենք, եւ սյս օրէն-
քը կ'ըսվի բարեսիրութեան օրէնք։ Օգր-
օրինակ. մարդս հիւանդութեան ենթակայ
է, եւ ամէն ժամանակ հիւանդ պակաս չէ։
Հիւանդները գործելու եւ իրենց ապրուս-
տը ճարելու անգամ կարող չեն, եւ եթէ
մէկը անոնց հոգ չ'տանի՝ կը կորնչին։ Ա, ա-
եւ մարդս ենթակայ է փորձանքի մէջ իյ-
նալու, եւ եթէ օգնութիւն չ'ըլլայ՝ նեղու-
թիւն կը քաշէ։

Ո՞րքո՞ն չար գործք մըն է, երբոր կը տես-
նեմ՝ որ մանուկ մը կառքին տակը պիտի մը-
նայ ու մեռնի, ու չեմ վազեր մէկ դի առ-
ներ՝ խորհելով թէ պարտականութիւն չու-
նիմ այսակէս բան մը ընելու, ու ձգեմ գործ-
քիս երթամ։ Ամէն մարդ կ'զգայ. թէ՝ թէ-
պէտեւ առաջ բնաւ տեսած չեմ այն մա-
նուկը եւ կարելի է պիտի չ'տեսնամ ալ,

սակայն իմ պարտքս է որ կրցածիս չափ
աշխատիմ անոր օգնելու . այսինքն , ամէն
մարդ կ'զգայ , որ ես եւ բոլոր մարդ բարե-
սիրութիւն ընելու պարտական ենք :

Դարձեալ՝ ըսենք թէ մերձակայ գիւղի
մը մէջ շատ մը տղայք կան՝ որ ոչ կարդալ
գիտեն եւ ոչ ալ գրել . եւ ասանկով օդ-
տակար գիրք , մանաւանդ Առւրբ Գիրք
կարդալու բոլոր հաճութիւններէն զրկրված
են : Եւ ըսենք թէ ան աեղուանքը երկու
երիտասարդ գտնուին եւ անոնցմէ մէկը ը-
սէ թէ , տղոցը ամենեւին պարտականու-
թիւն չունիմ , եւ իր գործքը նայի : Իսկ
միւսը առանց ասանկ խորհրդածութեան
դպրատուն մը բանայ , ու զանոնք հոն ժող-
վէ եւ կարդալ ու գրել սորվեցընէ՝ անանկ
որ երջանիկ եւ օգտակար բլալու ճամբուն
զրվին տղայքը : Այս երկուքէն ո՞րը առա-
ւել սիրելի է մեզի , Ո՞րը իր պարտքը կա-
տարեց : Ո՞րը իր երկնաւոր Նօրը կամքին
պէս գործեց :

Դարձեալ՝ ըսենք թէ այս տղայքները
թիստ շար են , ու պիղծ իսոսքեր կ'ընեն ,
սուտ կը խօսին , ու գողութիւն կ'ընեն : Ե-
թէ բարի մէկը տեսնէ ու լսէ , շատ կը վոշ-
տանայ , եւ ինծի կուզայ թէ անոնց ամե-

ՆԵՆ ԱՆԴՐ Եւ ամենէն շարը պատժելու է :

Իմէ որ մէկը ըսէ թէ տղացը քաղաքակից ըլլալովս պարտականութիւնս է որ ասանկ շարութիւն մը դադարեցրնեմ եւ այս գողերը բռնեմ ու բանտը դնեմ, եւ սնատենը իմ պարտքս կը կատարմի, եւ ես ոլիմ գործքս նայելու եմ. Եւ թէ որ անօնք կորնչին բանտին մէջ՝ յանցանքը իրենցն է :

Իսհնք թէ ուրիշ մէկը երթայ անոնց մէջ եւ իրենց գործքին շարութիւնը ցուցընէ եւ քաղցրութեամբ խօսի անոնց հետ, եւ անոնց սորվեցընէ բարի եւ առաքինի ըլլալ եւ զանոնք առաքինի եւ բարեպաշտ անձինք ընելու աշխատի : Վ. Յ. Երկոքէն ո՞րը յարգելի է . ո՞րը իր պարտքը կատարած է . ո՞րը Սուրբ Գրոց հնազանգութեամբ դործած է : Վիշ մըն ալ յառաջ երթանք, Իսհնք թէ այս տղայքը նախատեն եւ սնարգեն զանիկայ, իւր ստացուածքը գողնան, եւ երբոր իրենց բարերարութիւն մը ընել երթայ, ծաղը ընեն եւ կրցածնուն շափ վընաս տան, ինքն ալ ձգէ զանոնք եւ երթայ, ըսելով թէ իմ ծախքովս եկայ հօս առանց հատուցման, այս տղոցը՝ երջանիկ եւ առաքինի ըլլալ սորվեցընելու . եւ բոլը ընդունած հատուցումն վեաս, անար-

դանք, եւ յափշտակութիւն է . զանոնք պիտի ձեմ երթամ, թող կորսըլվին . կամ ըսէ թէ հոգ չեմ ըներ ինչ կերպով որ կ'ուզեն անանկ թող վարվին ինծի հետ, ես պիտի շարունակեմ ձեռքէս եկած աղեկութիւնները անոնց ընելու : Արքան շարութիւն որ գործեն սյնքան յայտնի կը ցուցընեն թէ կրթութեան կարօտ են, եւ ես եւս առաւել պիտի ջանամ որ զանոնք առաքինի եւ երջանիկ ընեմ : Ենոնք որքան որ զիս ատեն, ես զանոնք սյնքան պիտի սիրեմ : Աճդ՝ սյս երկու կերպերուն ո՞րը գովելի եւ արժանապատիւ է : Եւ սյս կերպերուն ո՞րը լնող մարդը յարդելի է եւ սիրուն : Ո՞րը ընենք նէ պարտականութիւնիս ըրած կ'ըլլանք : Ո՞եր Տէրոջը օրինակը որ կերպին նման է :

Եթէ սյս բաներուն վրայ խորհինք, պիտի տեսնենք որ մեծ պարտականութեանց տակ ենք՝ ապերջանկաց, չարերուն եւ մեղմասողներուն անգամ մարդատիրութիւնցուցընելու : Եւ սյս այսպէս ըլլալը մեր Տէրոջը սորվեցուցածէն յայտնի է : Պ ու Զ Գ. 1. 32-36 : “Եթէ որ դուք ձեր սիրելիները սիրեք նէ ինչ շնորհք կ'ունենաք, ինչու որ՝ մեղաւորներն ալ կը սիրեն իրենց

սիրելիները : Եւ թէ որ դուք ձեզի բարի ը-
նողներուն բարի նեք, ի՞նչ շնորհք կ'ու-
նենաք . ինչու որ մեղաւորներն ալ այն բա-
նը կ'ընեն : Եւ թէ որ անանկ մարդիկնե-
րուն փոխտաք՝ որոնցմէ յոյս ունիք առնե-
նելու, ի՞նչ շնորհք ունիք . ինչու որ մե-
ղաւորներն ալ մեղաւորներուն փոխ կու-
տան, որ ան չափովը ետ առնեն : Հապա
սիրեցէք դուք ձեր թշնամիները ու ձեզ ա-
տողներուն բարի ըրէք, եւ փոխ տուէք ուս-
կէց որ առնելու յոյս չունիք, որ ձեր վարձ-
քը շատ ըլլայ, ու Իարձրելոյն որդիքը ըլ-
լոք . ինչու որ Ինքը քաղցր է չարերուն եւ
ապերախտներուն վրայ : Աւ գթած եղիք,
ինչպէս որ ձեր Հայրն ալ գթած է” :

‘Իարձեալ՝ Անտէ Ե Գ. 43-48 : “Եւ-
սերէք աս ալ որ ըսվեցաւ, քու ընկերդ
սիրես ու թշնամիդ ատես : Իայց ես ձեզի
կ'ըսեմ սիրեցէք ձեր թշնամիները . օրհ-
նեցէք ձեզ անիծողները . բարի ըրէք ա-
նոնց՝ որ ձեզ կ'ատեն եւ աղօմք ըրէք ա-
նոնց վրայ, որ ձեզ կը չարչըրկեն ու կը հա-
լածեն . որ ձեր երկնաւոր Հօրը որդիքը ըւ-
լաք, ինչու որ իր արեւը կը ծագեցընէ չա-
րերուն ու բարիներուն վրայ, եւ անձրեւ
կը խրկէ արդարներուն ու մեղաւորներուն

վրայ : Ա ասն զի թէ որ դուք ձեղ սիրողները սիրէք նէ՝ ինչ վարձք ունիք, չէ՞ որ մաքսաւորներն ալ նոյնը կ'ընեն : Եւ թէ որ ձեր բարեկամներուն միայն բարեւ տպք . ինչ աւելի կ'ընէք ու չներէն . չէ՞ որ մաքսաւորները ու մեղաւորներն ալ նոյնը կ'ընեն : Ուրեմն դուք կատարեալ եղիք՝ ինչպէս որ ձեր երկնաւոր այրն ալ կատարեալ է” :

“Կ.թած եղիք” խօսքին միտքը յայտնի է, այսինքն անանկներուն երջանկութիւնը յառաջացընել, որ փոխադարձութեան օրէնքով մեղմէ պահանջելու իրաւունք չունին եւ որոնցմէ հատուցում մը ընդունելու ակնկալութիւն չունինք : Մեր երկնաւոր այրը բարեսիրութիւնը օրինակ առնելու ենք մեր բարեսիրութեանը :

“Կ.թած եղիք ինչպէս որ ձեր երկնաւոր այրն ալ գթած է” Ա.սիկա կը սորվեցընէ Ա. ինչպէս որ Ա.ստուած ըոլոր իր արարածներուն երջանկութեան անսպառաղբիւր է, որ հարկեցուցիչ պարտականութեանց տակ չէ, այսպէս ալ Ա.ստուած մեղի հրամայեր է որ մեր տաղանդները, մարմնաւոր եւ մտաւորական ստացուածքները մեր ընկերներուն երջանկութեանը համար ի գործ դնելու ենք :

Ինչ որ մեզի տրուած է, չէ թէ բուն
մեր երջանկութեանը համար տրուած է
ուղղակի եւ դլխաւորապէս, հապա անուղ-
ղակի: Ա. յսինքն, մենք երջանիկ կ'ըլլանք
ուրիշներուն երջանկութիւնը յառաջ տա-
նելով: Բ. Աստուած իր նախախնամու-
թեան ընդհանուր պարզեւները կ'ընծայէ
առանց նայելու ընդունողին ով կամ ինչ
ըլլալը: “ Իր արեւը կը ծագեցունէ չարե-
քուն ու բարիներուն վրայ, եւ անձրեւ կը-
խրկէ արդարներուն ու մեղաւորներուն վր-
այ ”: Անդ ալ նոյն օրինակին հետեւե-
լու ենք: Խելպէտեւ մեր անձնական սէրը
եւ մեր բարոյական յարդութիւնը արժանի
եղողներուն մատուցանելու ենք, այլ մեր
ողորմութիւնն ալ կարօտելոց շնորհելու
ենք: Ուստի նեղեալները մխիթարելու ենք,
տառապեալները գթալու ենք, կարօտելոց
օգնելու ենք, հիւանդներուն տես երթա-
լու ենք, տգէտները կրթելու ենք. հոգ չէ
որքան անարժան որ ըլլան. կամ թէ բար-
քերնին որքան ատելի ըլլայ մեզի:

Գ. Այս օրինակէն կը սորվինք թէ մեր
բարեսիրութիւնը ընդունողին դէպ ի մեզի
ցըցուցած ղգացումներուն նայելով պիտի
ըլլայ: Աստուած այնպէս սիրեց զմեղ, որ

քանի որ մեղաւոր էինք՝ Յ. բիստոս մեռաւ
մեզի համար։ Երբոր թշնամի էինք, իր որ-
դայն մահուամբը Ա. ստուծոյ հետ հաշտը-
վեցանք։ Ա. յապէս մեր օրհնեալ Փրկիչը իր
կեանքը իր ամենագառն թշնամիներուն
բարի ընելով անցուց առանց նկատելու ա-
նոնց ամենաշար անիրաւութիւնը։

Ա. յապէս մեզի պատուիրեալ է մեզ ա-
նիծողները օրհնել, մեզ ասողներուն բա-
րի ընել եւ մեզ չարչարողներուն եւ հա-
լածողներուն վրայ աղօթք ընել։

Ա. ստուծոյ օրինակէն զատ՝ զանազան
պատճառներ կան, ուսո՞նք ոյս պարտակա-
նութիւնը մեր վրայ կը դնեն, որոնց ոմանք
հետեւեալներն են։ Ա. Ա. ստուած՝ մեր ի-
րեն զեմ ըրած յանցանքներուն թողու-
թեան պայման ըրաւ. “վասն զի թէ որ
զոք ներէք մարդոց իրենց յանցանքները,
ձեր երկնաւոր Նոյրն ալ ձեզի կը ներէ”։
Կարդա՛ երկու ծառաներուն առակը Ա. առն-
ձը Գ. 1. . 23-35։ Ա. սրբ համար երկնից թա-
գաւորութիւնը թագաւորի մը նմանեցաւ,
որ իր ծառաներէն հաշիւ առնել ուղեց։
Եւ երբոր սկրսեց առնել, տասը հաղար
քանքարի պարսլկան մը բերւեցաւ իրեն։
Երբոր բաւական չունեք վճարելու, իր տէ-

ԱԾ Հրաման ըրաւ ծախել անիկա, եւ անոր
 կինը՝ եւ որդիքը, եւ բոլոր անոր ունեցա-
 ծը, ու վճարել: Եւ ծառայն ինկաւ՝ եր-
 կրպադութիւն կ'ընէր անոր՝ ու կ'ըսէր,
 համբերէ ինծի՝ եւ ամէնը կը վճարեմ քե-
 զի: Ան ծառային տէրը վրան խղճալով՝ ար-
 ձրկեց անիկա, ու պարտքը թողուց իրեն,
 Եւ նոյն ծառայն ելաւ իր ընկեր ծառանե-
 րէն մէկը գտաւ՝ իրեն հարիւր մարշիլ
 պարտք ուներ, ու բոնեց անիկա՝ կը խղդէր
 եւ կ'ըսէր, վճարէ ինծի ունեցած պարտքդ:
 Ուստի ընկեր ծառայն ոտքը ինկաւ, կ'ա-
 ղաչէր անոր՝ եւ կ'ըսէր. համբերէ ինծի,
 ու քեզի կը վճարեմ: Եւ ինքը չէր ուզեր,
 հապա զնաց՝ բանար դրաւ անիկա, մինչեւ
 որ պարտքը վճարէ: Երբոր իրեն ընկեր
 ծառայները տեսան եղած բանը, խիստ
 տրտմեցան՝ եւ եկան հասկըցուցին իրենց
 տէրոջը բոլոր եղած բանը: Անատենը իրեն
 տէրը կանչեց անիկա՝ ու ըսաւ. չար ծա-
 ռայ՝ բոլոր ան պարտքը ես քեզի թողուցի,
 ինծի աղաչելուդ համար: Ուրեմն պէտքը
 չէ՞ր քեզի քու ընկեր ծառայիդ ողորմել,
 ինչպէս որ ես քեզի ողորմեցայ: Եւ բար-
 կանալով անոր տէրը դահիճներուն մատ-
 նեց անիկա, մինչեւ որ բոլոր պարտքը վը-

Ճարէ : Ասանկ իմ ապյօռա ալ որ երկինքն
է՝ պիտի ընէ ձեզի թէ որ դուք չեք թողուք
ամէն մէկը իր եղբօրը ձեր սրտերէն իրենց
յանցանքները ” :

Բ . Ան առաքինութիւնները՝ որոնք մեր
ընկերներուն մեզի ըրած շարիքներուն փո-
խարէն կը դործածենք՝ շատ գերազանց են,
եւ մեզ երկնից թագաւորութեանը յար-
մար ընող սրտի սեպհական : Ինչպէ հե-
զութիւն, համբերութիւն եւ ներողամտու-
թիւն : Այսպէս բարք ունեցողաց է, որ
մասնաւոր օրհնութիւններ խոստացված է :

Ան առաքինութիւնները՝ որոնց համար
մարդոցմէ հատուցումն կ'առնենք, կրնայ ըլ-
լալ որ մարդոց սէրէ եւ վախէ յառաջ դան:
Այսց ան առաքինութիւնները՝ որոնց հա-
մար մարդոցմէ հատուցումն ակնկալութիւն
չենք ըներ, անոնք են մեր առ Աստուած
ունեցած սիրոյ եւ հեազանդութեան յար-
մար եւ ճշմարիտ վկայութիւնը : Այս ա-
ռաքինութիւնները իբրեւ ճշմարիտ բարե-
պաշտութեան ապացոյց յսլանը ված են:
Տես Տէրոջը վերջին դատաստանին ստորա-
գրութիւնը . Անտէ ԻԲ Գ. 1. . 40: “ Առվ-
հետեւ այս եղբայրներուս պինտ պղտիկնե-
րէն մէկին ըրիք՝ ինծի ըրիք ” :

Այս գիտնալու է թէ բարեսիրութեան
օրէնքը մարդոյ կը տրուի իբրեւ մարդ . այ-
սինքն , առանց նկատելու մարդոց մէջ եղած
վաղանցիկ յարաբերութիւնները : Նոգ չէ
թէ ազգական եղեք եւ թէ առարազգի , թէ
քաղաքացի եւ թէ առարական , թէ քրիս-
տոնեայ եւ թէ անհառառ . բաւական է որ
մարդ է , եւ մարդը լլալը վ Առողջոյ օրէն-
քովը իրաւունք ունի բարետիրութեան օգու-
տներլայելելը : Անառառնդ՝ զանիկա մեզի
կապող կապերը որքսն քիչ են նե , բարի
գործքը եւս փառաւօք հըլլոյ՝ ինչու որ
պյսպիսի պարագայներու առկ է որ հա-
տուցման յոյս չունենալիթ կը ժայտնըվի
եւ անշահախնդիր լլալնառ ալ յայտնի
փորձ մըն է :

1 Նովարդ մարդառերը թէ որ միայն Անդ-
զիոյ բանտերուն տես ելքը՝ իրեն մեե ազ-
նուականութիւն պիտի սեպվեր , հապա որ-
քան գերագոյն ազնուականութիւն մը ե-
զաւ իրեն Կաղղիոյ բանտերուն ալ տես ել-
լելը : Խէ որ բարեսիրութեան պատճառաւ
հայրենեացը մէջ անդամ մեռնիլը մեծ փառք

(1)ՏԵս է Հայութան Պէտանէ Գլուխէ 1845 թ. է- 56 . Փետրվար :

Էր իրեն, հապա ո՞րքան առաւել փառք եղաւ հայրենիքէն հեռի Երկրի մէջ՝ թալթարիստանի մէջ Կերսոն քաղաքը մեռնիլը, ուր հազիւ թէ իր անունը պիտի յիշվեր. բայց իր ողորմած գործքերը մանաւանդ իր վերջին բարեդործութիւնները իր յիշատակութիւնը մինչեւ յարութեան առաւօտ պիտի մնայ: Եթէ այս հրամանը մարդոյ տրուածէ, պատճառ մը չեմ տեսներ թէ ինչո՞ւ աղգերն ալ նոյն պարտականութեանց տակ պիտի չըլլան: Անոնք ալ իրբեւ անհատներ իրարու հետ բարեսիրութեան սկզբունքով վարվելու պարտական են: Այսինքն իրենց քաղաքավարութեան, կամ կենցաղավարութեան հիմնական եւ գլխաւոր սկզբունքը ընելու են իրարու աղէկութիւն ընելը այն ամէն միջոցով, որ Աստուած իրենց ձեռքը տուեր է:

Յաջորդ գլխուն մէջ դէպ ի ապերջանկաց, շարերուն, եւ վեասակարաց ընելու բարեսիրութեան վրայ պիտի խօսինք:

Հարցնանք:

1. Եթէ ուրիշները վեասելէն ետ կենանքնէ, մեր բոլոր պարտականութիւնները կա-

- տարած կ'ըլլա՞նք։ (Օրինակով մը բացատրէ։
2. Եթէ մինակ վեասելէն ետ կենանք,
ի՞նչ պարտականութիւն ըրած կ'ըլլա՞նք,
եւ ի՞նչ պարտք զանց առած կ'ըլլա՞նք։
3. Ի՞նչ զգացումն կ'ունենան անոնց վը-
րայ որ ուրիշներուն համար բան մը չեն ը-
ներ . բայց միայն վեասելէն ետ կը կենան։
4. Ի՞նչ զգացումն կ'ունենաս անոնց վը-
րայ , որ ամենուն թէ թշնամի եղեր է թէ
բարեկամ կրցածին շափ բարերարութիւն
կ'ընեն։
5. Այս զգացումներէն ի՞նչ կը սորվիս։
6. Ո՞եր օրհնեալ Փրկչին կանոնը ի՞նչ
է այս բանին վըրայ։
7. Ո՞եր օրհնեալ Փրկչին օրինակը ի՞նչ
էր։
8. Աստուծոյ դէպ ի մեզի ունեցած օրի-
նակէն ի՞նչ կը սորվիս։
9. Թէ որ Աստուած մեզի պարգեւ չ'տար
ու միայն ինչ բանի 'որ արժանի ենք՝ այն
տար , մեր վիճակը ի՞նչ կ'ըլլայ։
10. Աստուծոյ մեզի ըրած շնորհացը օրո՞ւն
իրօք արժանի ենք։
11. Աստուած մեր յանցանքներուն թո-
ղութիւն տալը ուրիշներուն յանցանքները
թողելնուս հետ ի՞նչպէս կապեց։

12. Ո՞ր տեսակ առաքինութիւնը Ա.ստու-
ծոյ խիստ հաճելի է, ա՞ն որ փոխադարձ կը-
գործենք, կամ ան՝ որ բարեսիրութեամբ
կը գործենք:
13. «Քանի՛ պատճառ կրնաս տալ այս
բանին :
14. Տարեսիրութեան պարտականութիւն-
նիւ ուրբան կ'ընդարձակի :
15. Ի՞նչ կերպով ազգաց ալ կը վերա-
բերի բարեսիրութեան օրէնքը :
19. Օձէ որ մարդիկ այս սկզբունքով վար-
դին իրարու հետ, պատերազմներուն վրայ
բնչ ներգործութիւն կ'ըլլայ :
-

ԳԼՈՒԽ + Բ:

ՀԵՄԵՐ + Ե:

ԱԿԱԾՈՒՅՑ Է-ՊԵՏԵՎԻՐԻ-ԱՆ-

Անրդ մը կարօտեալ կրնայ ըլլալ կամ
աղքատութեան կամ հիւանդութեան կամ
ծերութեան կամ տգիտութեան պատճա-
ռաւ: Ենդհանրապէս մինակ աղքատութիւ-
նը մարդս ողորմութեան արժանի չըներ՝
թէ աշխատելու կարողութիւն ունի: Թէ
որ մարդ մը ապրուստ ճարելու միջոցներ
չունի, թող աշխատի որ գտնէ: Այսպիսի
զիպուածներու մէջ ընդհանրապէս մեր
պարտքն է որ անանկ մարդուն դործք գտ-
նենք, որ իր ապրուստը ճարէ: Եւ զանիկա
ծուլութեամբ պահելո ընսու բարեսիրու-
թիւն մը չէ, թէ անհատից եւ թէ ընկե-
րութեանց: Այսպէս է Աստուծոյ բարե-
սիրութեան ընթացքն ալ: Աստուծ մեր
ապրուստը կուտայ՝ կերակուր եւ հունձք
եւ ոյլն, բայց այս բաները կը շնորհէ իրեւ

մեր աշխատութեանցը փոխարէն : Ա, աեւ
Պօղոս առաքեալը կը սորվեցընէ թէ “Ե՞ն
 որ չաշխատիր, թող չուտէ” : Ա ակոյն բա-
 ցառութիւններ կան : Արնայ ըլլալ որ ըն-
 տանիք մը Աստուծոյ նախախնամութիւնով
 աշխատութեան միջոցներէն զբկըլի : Այս-
 պիսի դիպուածները կը պատահին նաւա-
 րեկութենէ, հրկիզութենէ, երբեմն ալ
 գործքի պակասութենէ եւ այլն : Ինդհան-
 րապէս թէ որ մարդ մը Աստուծոյ նախախ-
 նամութեամբը ոչ թէ իր ծուլութեամբը՝
 կարօտեալ կ'ըլլայ, անոր բարեսիրութիւն
 ընելու եմք՝ որպէս թէ Աստուած զանիկա
 մեզի ցըցուց : Ուրիշ բացառութիւն մըն ոլ-
 ոյս է՝ որ ծնողաց աշխատանքը բաւական
 չըլլար իրենց տղոցը սնունդին : Ինչպէս՝
 երբոր որբեւարիները քանի մը զաւկընե-
 րով կը մնան . կամ եւս խղճալին, երբօր
 տղայք իրենց ոչ հայր եւ ոչ մայր կ'ու-
 նենան : Ասանկ դիպուածքի մեջ եթէ բա-
 րեսիրութեամբ օգնութիւն չընենք, ա-
 նոնցմէ ոմանք կամ բոլորը կը կորնչին :

2. Հիւանդութիւն: Հիւանդութեան ժա-
 մանակ Աստուած մարդու աշխատելու կա-
 րողութիւնը իրմէն կը վերցունէ, եւ ինքը
 հիմայ ուրիշ ժամանակ իր աշխատութեամբ

վայելածէն էվել հանգստութեան կարօտէ : Վասնկ ժամանակ հարուստը առանց օգնութեան նեղութիւն կը կրէ, ուր մնաց աղքատը : Վասնկ ժամանակներ երբոր հարկ կ'ըլլայ որ ողորմութիւն ըն ենք . ոչ միայն ստակով , այլ անձամբ ալ օգնութիւն ընելու ենք :

3. Յօհերութիւն : Ձեւպէտեւ ծերութիւնը միշտ հիւանդութիւն չ'ըերեր , բայց ընդհանրապէս անկար եւ անօդնական կ'ըլլան ծերերը : Ինչ որ կրնանք ընել իրենց ցաւերը մեջմելու եւ իրենց ծերութեան բեռները թեթեցունելու համար , յայտնի է թէ բարեսիրութեան պարոք է , եւ մէկ կերպով ալ որդիական սէր : Վհա այս դժխուն մէջ պատմածներս են որ բարեսիրութիւն կամ ողորմութիւն կը պահանջեն մեզմէ : Աւ անոնց կանոններն են ասոնք .

1. Վնոնք որ կամ հիւանդութեամբ կամ ծերութեամբ աղքատ են եւ ամենեւին չեն կրնար աշխատիլ , ամենայնիւ օգնելու ենք անոնց :

2. Վնոնք որ կամ հիւանդութեամբ կամ ծերութեամբ եւ կամ որբութեամբ ըստ մասին կրնան ինքզինքնին հոգալ , անոնք ալ օգնութեան կարօտ են բայց ըստ մասին :

3. Վասնք որ կարող չեն անմիջապէս գործք դտնելու, պէտք է որ առ այժմ օգնը վիճին : Առեկու մը ամենէն մեծ բարերարութիւն ընելը, անոր գործ դտնելն է՝ որ ինքղինքը հոգայ :

4. Առեծ բարերարութիւն մըն է անանկ միջոցներ պատրաստել ինչպէս գանձարան խնայութեան⁽¹⁾ եւ այլն, որոնցմով աղքատները կարող ըլլան իրենց սակաւիկ դրամնին պահելու եւ բազմապատկելու : Վասնկ միջոցները աշխատասէրները անկարօտ եւ անկախ կ'ընեն : Եւ ասանկով հաղարաւորները հարստութեան ճամբուն մտան :

Հիմայ բարեսիրութիւն ընողներուն վըրայ խօսինք :

1. Յմէն մարդ պարտական է բարեսիրութիւն ընելու : Վմէն մարդ կարող չէ ուրիշներուն ստակով օգնութիւն ընելու, բայց որ եւ իցէ կերպով նեղեալներուն օգնութիւն մը կրնայ ընել, եւ վեասվածներուն կարեկցութիւն ցուցընել : Ինչպէս որ մարդիկ եւ կանայք, անանկ ալ տղայքը կարող են բարեսէր ըլլալ : Աթէ խաղալիքի տուած ստըկին մէկ մասը հիւանդաց

(1)Տես է Բառակազմութեան 150 լուրեա . 1843:

օգնութիւն շնորհեն, կամ իրենց վայելած
հանգստութիւններուն կամ բարիքներուն
հաղորդ ընեն խեղճ ընկերնին, ինքզինք-
նին առաքինութեան մէջ յառաջացունե-
լու ամենէն ընտիր բանը կ'ընեն:

2. Այշտ ան կերպ բարեսիրութիւնները
արժանապատիւ սեպվելու է, որ բարերա-
րը ինքն անձամբ օգնութիւն կ'ընէ, ոչ թէ
ուրիշն ձեռքով: Ուեպէտեւ անձամբ ո-
ղորմութիւն ընելն ուրիշներուն ձեռքով
ընելէն շատ աղէկ է, բայց ուրիշն ձեռօ-
քը ընելը բնաւ ողորմութիւն չընելէն ա-
ղէկ է: Անը նեղեալ ընկերներուն ան-
ձամբ կարեկից ըլլալէն էվել բան մը չ'կայ՝
որ լաւագոյն ներգործութիւն ունենայ մեր
սրտերուն վրայ, եւ մեր առ Աստուած ե-
րախտագիտութիւնը զարթուցանէ:

3. Ի վերջոյ, որովհետեւ ողորմութիւնն
ալ իրրեւ աղօթք կրօնական պաշտօն մըն
է, վասն որոյ որքան որ կարելի է առանձին
ըլլալու է: Անը ողորմութիւնը գաղտուկ
ըլլալու է եւ մեր Հայրը որ գաղտուկը կը-
տեսնէ մեզի յայտնապէս հատուցումն պի-
տի ընէ:

Պատմութեալունիուն Եկան :

Ամէն մարդ յայտնի կը տեսնէ թէ որչափ
դժբաղգութիւն է մեկուն որ կարդալ գը-
րել եւ հաշիւ ընել չգիտեր : Մարդ մը որ
սյսպէս տգէտ է, հազիւ թէ գիտութիւն
սորվելու միջոց ունի, ոչ Աստուծոյ խօս-
քերը կրնայ կարդալ, ոչ ալ բարեկամէն
եկած նամակը : Ուրեմն Աստուծոյ ո՞րքան
հաճելի գործք է, որ այս բաները գիտցող-
ները տգէտներուն սորվեցունեն : Ուստի
Աստուծոյ առ ջին ի՞նչպէս ընդունելի գործք
է, եւ գիտցողներուն ի՞նչ մեծ պարտակա-
նութիւն է որ կարդալ գրել եւ ուսմունք
չգիտցողները մանաւանդ Ոուրբ Կրոց տե-
ղեկութիւն չունեցողները թէ տղայք եւ
թէ մարդիկ, ժողովեն եւ անոնց սորվեցու-
նեն : Ան մարդը որ ասանկով տղայքը կամ
մարդիկը տգիտութեան խուարէն կը հա-
նէ եւ մոլութենէն կ'ազատէ, իր բարերա-
րութիւնը անպատմելի է :

Ո՞րքան հաճելի եւ ցանկալի է տեսնել
որ՝ աստանիները իրենց ընդունածպարդեւ-
ներուն համարզանոնք ուրիշներուն շնորհե-
լովեին երախտազիտութիւն կը ցուցընեն :

Հայոց համար :

1. Ծանրք թէ զօրաւոր եւ առողջ մարդ
մը ստակ կ'ուղէ, պարտական եմ տալու
ստակ չունենալուն համար : Խնչո՞ւ :
2. Խ՞նչ ընելու եմ անոր :
3. Գործք գործել տալը աղէկ է թէ ձը-
րի ստակ տալը : Խնչո՞ւ :
4. Խ՞նչ օրինակով կրնաս արդարացը-
նել այս ըսածդ :
5. Ծանրք թէ իմացանք որ այս մարդուն
տունը եւ բոլոր ունեցածը երէկ դիշեր այ-
րեր է : Խ՞նչ ընելու պարտական եմ :
6. Ծանրք թէ որբեւարի կին մը քանի մը
որբեր ունի, եւ օրը տասը դահնեկան պէտք
է որ զանոնք պահէ, բայց ինքը միայն հինգ
դահնեկան կրնայ շահիլ, անոր օգնութիւն
ընելո՞ւ ենք . եւ ո՞րքան :
7. Աեղեալներուն եւ հիւանդներուն ի՞նչ
պարտականութիւն ունինք :
8. Վրիստոս ի՞նչ ընել կը սորվեցընէ
մեզի . ո՞ւր տեղ գրուած է :
9. Եր կանոնը ստակ տալէն ուրիշ բան
կը հրամայէ :
10. Աղքատներն ալ պարտական են բա-

բեսէր ըլլալու, եւ ողորմութեան գործքեր
գործելու :

11. Առանց ստակի ի՞նչպէս բարեսէր կըս-
նան ըլլալ :

12. Ինչո՞ւ համար նեղեալին անձամբ օգ-
նութիւն ընելը ուրիշին ձեռոքը ընելէն լա-
ւագոյն է :

13. Ողորմութիւնը ինչո՞ւ գաղտուկ ըլլ-
ալու է :

14. Ուրիշներու դաստիարակութիւն տա-
լով ալ ողորմութիւն կ'ըլլայ :

ՅՕԴՈՒԱԾ • Բ :

Իսպական կանոնակիր ու կանոնակի լուսաւուց :

Որքան որ խօսեցանք՝ գեալ ի ապեր-
ջանկաց ունեցած պարտքերնուս վրայ էր .
բայց հիմայ չարերուն ունեցած պարտա-
կանութիւններնուս վրայ պիտի խօսիմք :

Տեսնանք թէ հիւանդութեամբ, ծերու-
թեամբ կամ աղքատութեամբ ապերջանիկ
եղողներուն օգնութիւն հասցունելու ենք .
բայց չար մարդը խիստ ապերջանիկ է,
քանզի մեղքի չափ թշուառութիւն չ'կայ :
Տարափոխիկ ախտ ունեցող մարդուն նը-

ման է, որ իր շուրջը եղողներուն կը հա-
զորդէ: Կէշը ան է որ՝ այս կենաց ցաւե-
րը մահուան ժամանակ կը վերջանան, բայց
մեղաց ցաւերը մահուան ժամանակը խիստ
կը զրանան, եւ անկէց ետքը յաւիտեանս
անբժշկելի կը մնայ:

Վրդ՝ բոլոր այս խորհրդածութիւնները
կը սորվեցունեն մեզի թէ չար մարդիկ ա-
մէն ուրիշներէն աւելի խղճալի են: Ուրեմն
մեր մասնաւոր պարտաւորութիւնն է զա-
նոնք առաքինի ընելու ջանալ:

Հատերը կ'ըսեն թէ՝ թէ որ մէկը չար
է զանիկա ձգելու եւ փախչելու ենք: Ասի-
կայ մէկ կերպով ուղիղ է. իրեն ընկեր
ըլլալու չենք, եւ անոր չար սովորութիւն-
ները սորվելու վտանքին մէջ մտնելու չենք.
Եւ թէ որ մէկը անառակ է անոր հետ ըն-
կերանալու չենք. ասոնք բոլորը ուղիղ են:
Բայց ասոնք պատճառ չեն որ արբեցողը
իր արբեցութենէ, եւ անառակը իր ա-
նառակութենէ ետ չ'դարձունենք: Ա. ՅԼ է
մարդիկ մեր բարեկամները եւ ընկերները
ընել, այլ է անոնց աղէկութիւն ընել ջա-
նալ:

Չարերուն ունեցած պարտականութ-
իւննիս հետեւեալներն են:

Ա. Երբորնեղութեան եւ վիշտի մէջ են
ինչպէս որ ուրիշները նոյնպէս ալ ասոնք
խղճալու ենք։ Դուցէ անկարելի է որ ա-
նոնց օգնութիւնը ըրած ժամանակնիս նոյն
հաճութիւնը զգանք, որքան որ առաքինի-
ներուն օգնելու ժամանակնիս զգանք։ Դայց
առ ալ չ'ցուցըներ թէ ասոնց բարեսիրու-
թիւնը ընելու պարտական չենք։

Բ. Ըոլոր զօրութիւնով ամեն կերպով
զանոնք մոլութենէ ետ դարձընելու ենք։
Եւ ասիկա կ'ըլլայ։

Ա. (Օրինակով. Եռաքինութեամբ գր-
ծելով՝ ամենաբարի եւ շատ անդամ խիստ
աղջու յանդիմանութիւն կուտանք մոլի-
ներուն։ Ուստի թէ որ անոնց ընկերու-
թեան մէջ դտնըվինք, միշտ անվեհերութ-
եամբ ցուցընելու ենք, թէ առաքինութեան
կողմանէ ենք եւ մոլութիւնը ատող։ Ուէ-
պէտեւ կ'ըլլայ որ մեզ ծաղը ընեն եւ ա-
նարդեն, բայց դէպի ի անոնց ունեցած սէ-
րերնիս կը սորվեցունէ որ համբերութեամբ
տանինք իրենց լաւութեանը համար։

Բ. Խրատով. Ա այելուչ խօսակցութ-
եամբ ջանալու ենք որ իրենց ընթացքին
չարութիւնը իրենց իմացընենք եւ ստի-
պենք ու քաջալերենք զանոնք որ առաքի-

նութեան դառնան : Այս տեսակ խրատները ընդհանրապէս շատ ներգործութիւն ունին թէ որ առանձին տրուին :

Գ. Որովհետեւ մարդիկը առաքինութեան դարձունող ամենէն աղջու միջոցը կը քօնից ճշմարտութիւններն են, վասնորոյ՝ զանոնք մարդոց մէջ տարածելուն ամեն յարմար միջոցները բանեցունելու ենք՝ ոչ միայն խօսակցութեամբ հապա կրօնական գիրքեր, եւ մանաւանդ Առւրբ Կիրքը տարածելով :

Դ. Եւ որովհետեւ բոլոր մարդիկ մեր եղբայրներն են, եւ բոլորն ալ բարոյական օդնութեան կարօտ են, վասնորոյ յայտնապէս պարտքերնիս է չարերը որքան որ կարելի է իրենց չարութենէ ետ դարձընել : Եւ որովհետեւ մարդոց մէծ մասը փրկութեան ճամբուն վրայօք բոլորովին տգէտ են, վասնորոյ Առւրբ Կիրքը անոնց մէջ տարածելու պարտական ենք :

Ե. Մարդոց միտքը այսպէս խաւար է եւ այնպէս յամառութեամբ հակած է չարութիւն գործելու, որ այս տեսակ բարեսիրութեան մէջ յաջողութեան շատ քիչ յոյս կրնանք ունենալ՝ առանց բարձրադոյն զօրութեան մը օդնականութեանը :

Աստուած խոստացաւ այս օդնութիւնը
շնորհել թէ որ իրմէն խնդրենք : Ուստի
մեր մասնաւոր պարտքն է աղօթել՝ որ Աս-
տուածոյ Հոգւոյն զօրութիւնը մեր եւ մարդ-
կային աղգին օգուտ ընողներուն աշխա-
տութեանցը օդնէ :

Հայոց համար :

1. Չար մարդը ինչո՞ւ բարեսիրութեան
կարօտ է :
2. Ինչո՞ւ մասնաւորապէս կարօտ է :
3. Ինէ որ պարտական ենք չարերէն փախ-
չել, ի՞նչպէս պարտականութիւննիս կ'ըլ-
լայ անոնց ետեւէն ըլլալ եւ զանոնք ուղղեր:
4. Ծանոթ թէ չար մարդ մը հիւանդ է
կամ իւեղձ, իր չարութիւնը պատճառ կըր-
նայ ըլլալ որ անոր բարերարութիւն չընենք:
5. Ինէ որ մարդիկ չար են, անոնց օրի-
նակին հետեւելո՞ւ ենք մի :
6. Իրենց չարութիւնը ի՞նչ պատճառ
կուտայ՝ որ անոնց բարի օրինակ ըլլանք :
7. Անարդիկ առաքինի ըլլալու համոզելը
բարերարութիւն է : Հըցուր թէ ի՞նչ կեր-
պով բարերարութիւն կ'ըլլայ :
8. Անարդիկ լաւագոյն ընելու ամենէնաղէկ

եւ ազգու միջոցները որո՞նք են :

9. Ռոլոր մարդիկ այս տեսակ բարերարութեան կարօ՞տ են :

10. Աղէկութիւն ընելու սահմանը ո՞րքան կ'ընդարձակի :

11. Պատճառ ունի՞նք յուսալու թէ Վաստուած մասնաւոր կերպով մը մեր ջանքերուն պիտի օգնէ թէ ոք իրմէն խնդրենք :

12. Ուրեմն առ Վատուած կտառքելու ի՞նչ պարտականութիւն ունինք :

Բարձրակարգ Անդամ առ Տնտեսական :

Ըսենք թէ մէկը վեաթակար է . այսինքն, չէ թէ միայն չար է, այլ մեզի ալ վեաս կըհասցընէ : Ո՞եր պարտականութիւնը ի՞նչ է դէպ ի անոր :

1. Որովհետեւ գործքը չար է, վասնորոյ պէտք է բարոյականապէս ատենք այն գործքը եւ ամէն պարագայներու մէջ մոլութիւնը մերժենք եւ առաքինութիւնը սիրենք :

2. Ուէ որ բուն գործողը նայելու ըլլանք, որովհետեւ ինքը չար է, անշուշտ ապերջանիկ ալ է . վասնորոյ մեր պարտականու-

թիւնն է զանիկայ խղճալ եւ թէ որ կառելի է ուղղել:

3. Եւ որովհետեւ վեասը դէպի ի մեզի է, վասնորոյ պարտական ենք ներել: Ասիկա մասնաւորապէս մեր օրհնեալ Փրկիչը մեզ մէ կը պահանջէ, ըսելով. “ Յժէ որ դուք մարդոց ըրածները չ'ներէք, ձեր երկնաւոր հայրն ալ ձեզի պիտի չ'ներէ ”: Ուստի այս հրամանին չ'հնազանդողը իր փրկութիւնը կը կորանցունէ :

4. Որովհետեւ վեասը մեզի է, վասնորոյ մեզ վեասող մարդուն աղէկութիւն ընելու մասնաւոր պատեհութիւն մը կուտայ մեզի՝ բարի օրինակ ըլլալով անոր: Ուստի պարտական ենք անոր իր չարութիւնը բարութեամբ յաղթել, այսինքն, մասնաւոք քաղցրութեամբ վարմիլ անոր հետ եւ իր երջանկութեանը յատուկ նկատում ցուցընելով:

Ա' եր օրհնեալ Փրկիչն ալ այսպէս կ'ըսէ. “Օրհնեցէք ձեզ անիծողները բարի ըրէք անոնց որ ձեզ կ'ատեն. եւ աղօթքը ըրէք անոնց վրայ, որ ձեզ կը չարչըկեն ու կը հալածեն”:

Այս կերպով խռովութիւնը դադրեցը նելք վրէժիսնդրութիւն բնեւէն ո՞ռքան ա-

ղէկ է եւ գերազանց : Այս կերպով երկու կողմինները լաւագոյն կ'ըլլան , բայց վրէժ-խնդրութեամբ , չարագոյն կ'ըլլան : Ո՞էկ կերպովը վեասը յաւիտեանս կը բազմանայ . միւս կերպովը՝ վեասները անմիջապէս կը-դադրին՝ միայն բարութիւն գործելով :

Ա ակայն ասիկա չ'արդիլեր մեզ՝ մեզի եւ ընկերութեան դէմ գործող անձինքները պատժելու յարմար միջոցները գործածե-լէն : Օձէ որ մարդ մը տունս մտնէ բռնու-թեամբ , ըսածներէս չ'հետեւիր թէ զանի-կա բռնել պատժել տալու միջոցները պի-տի չ'բանեցընեմ . եթէ ոչ՝ բոլոր իր կեան-քը գողութիւն յափշտակութիւն ընելով պիտի անցընէ , որ իրեն միայնգամայն շատ ուրիշներուն մեծ դժբաղդութիւն է : Բայց թէ որ ինծի դէմ ըրած յանցանքին կամ վեասին կընամ ներել , եւ ամէն միջոց եւ հնարք բանեցընել զանիկա խրատելու , դէպ ի անոր եւ դէպ ի ուրիշներուն ունեցած պարտականութիւններս զիս կը պարտաւո-րեն որ ամէն ջանք ընեմ զանիկա չարու-թենէն ետ դարձունելու :

Բայց ընդհակառակն՝ թէ որ մարդը պատժըի ալ , ընկերութեան պարտքն է , այն չար անձը բարիի դարձընել . ուստի՝

բանտարգելոց հետ մարդկութեամբ վարչ
վելու է միշտ, եւ հարկաւոր հանդերձը եւ
կերակուրը տալու է, եւ զանոնք առաքինի
ընելու ամէն միջոցը բանեցընելու է։ Ա-
սանկով բանտերը բարոյական ուղղութեան
դպրոցներ ըլլալու են, եւ չարերուն միան-
դամայն ժողովրդոց ամենամեծ կարելի պար-
գեւ սեպվելու են։

Երիտասարդ կամ պատանի չարադր-
ծաց համար շինված տեղերը (որ մենք Փըր-
կիչ կ'անուանենք) ժողովրդոց շատ յարգի
պարգեւ մըն է, եւ հարիւրաւոր պատանի-
ները կորուստէն կ'ազատեն, թէ որ աղէկ
հոգաբարձութիւն ըլլայ։ Իսուր բանտերը
այս ընթացքը եւ այս նպատակը ունե-
նալու են։

Հայոց հունական պատանի աշխատանքներ :

1. Անասակար մարդ ըսելով ի՞նչ ըսել
կ'ուզես։

2. Ի՞նչ զգացումն ունենալու ենք դէպի ի
չար գործքի մը՝ որով վնասվեցանք։

3. Ի՞նչ զգացումն ունենալու ենք դէպի
ի բուն չարութիւն գործող անձին։

4. Իսւն վնասվողը մենք ըլլալնուս հա-

մար ի՞նչ մասնաւոր պարտք ունինք ընելու
5. Ա նասէ մը ի՞նչ աղէկութիւն կրնանք
հանել:

6. Կայ անանկ առաքինութիւն որ առա-
ւել վեասով քան թէ ուրիշ պատճառով
կը պարտաւորինք ի գործ դնելու:

7. Ա զէժխնդրութիւն ի՞նչ ըսել է:

8. Ա զէժխնդրութեան եւ չարը բարիով
յաղթելու օրինակներ տուր:

9. Ո՞րը ամենալաւ ազգեցութիւն ունի
վեասակար անձին:

10. Ա նասը փոխարինելու լաւագոյն կեր-
պը ո՞րն է:

11. Եսիկա կ'արգիլէ՞ մեղ հասարակու-
թեան օրէնքը աւրող անձը պատժելէն:

12. Չարագործը պատժելը բուն իր գործ-
քին համար է թէ չէ:

13. Բանտերը ի՞նչ նպատակով շինվե-
լու եւ կառավարվելու են:



ԳԼՈՒԽԸ ԳՅ :

Պլառասիանութիւնն ունեալ է անտառնոց :

Ենասուններն ալ մեզի պէս զգայուն կենդանիներ են. այսինքն, անոնք ալ հաւանական է որ մեր զգացածին չափ հաճութիւն եւ ցաւ կ'զգան : Կլինաւորապէս բարոյական կարողութիւնով կը աարթերինք անոնցմէ, վասն զի չարը եւ բարին չեն կը նար. որոշել :

Ասկայն մեղի հաւասար չեն, վասնորոյ փոխանակութեան իրաւունք չեն կրնար պահանջել : Եղատութիւն ունինք անոնց երջանկութեան միջոցները պակսեցընելու կամ անոնց կեանքը մեր երջանկութեանը համար վերցընելու՝ թէ որ հարկաւոր ըլլայ, եւ մեր անմեղ հանգստութեանց համար ըլլայ :

Եստուած դանոնք մեզի տուաւ կերակուրի համար, վասնորոյ անոնց կեանքը մեր իշխանութեանը տակը դրաւ : Կայց իրաւունք չունինք որ այս իշխանութիւնը

Եստուծոյ սահմանածէն ուրիշ դիտաւորութեամբ կամ կերպով գործածենք, ինչպէս.

1. Օանոնք կրնանք զբկել իրենց կեանքէն կերակուրի համար թէ որ կարօտինք: Եղ մը կրնանք մեռցընել կերակուրի համար, բայց զբօսանքի համար մեռցընելու իրաւունք չունինք. մէկը կրնայ եղերու մը կամ որ եւ իցէ կենդանի մը պահել թէ որ միսը կերակուր կամ մորթը հանդերձ շինելու կը կարօտի, բայց իրաւունք չունի որ միայն քաջնշան առնել սորվելու համար զարնէ: Եցանկալ թուզուն մը իրաւամբ կրնանք զարնել կերակուրի համար, բայց զբօսանքի համար իրաւունք չունինք:

2. Եշխատցընելու համար կրնանք գործածել, ինչպէս որ ձին կը գործածենք:

3. Բայց զանոնք գործածելու ժամանակնիս պարտական ենք բարերարութեամբ վարվիլ անոնց հետ եւ անպիտան աշխատութեամբ եւ անհարկ ցաւերու մէջ ձըգելու չենք: Ուէ որ խիստ հարկաւոր է որ ձի մը սաստիկ վաղցընենք մեր կեանքը փըռկելու համար կամ երեւելի կամ հարկաւոր գործք մը կատարելու համար, աղատութիւն ունինք ընելու: Բայց իրաւունք չունինք որ հաճութեան եւ զբօսանքի հա-

մար կենդանին խիստ կերպով գործածենք:

4. Ուստի բոլոր զբօսանքները որ ձի վազցընելէն, ցուլերը մարտնչեցընելէն եւ ագաղաղները կռուեցընելէն կը հանենք, լոկ չարութիւններ են: Աստուած բնաւ այսպէս իրաւունք մը մեր ձեռքը չ'տուաւ: Առաւել անագորոյն եւ անխեղճ տեսարան չեմ կրնար ըմբռնել՝ քան թէ այն՝ որ բանական էակներու բաղմութիւնները կը ժողովին եւ երկու անբան կենդանեաց իրարուպատճառած թշուառութեամը կ'ըզբօսնուն:

Երդարեւ մարդս չարագոյն ընելու համար անբան կենդանեաց գաղանութենէ առաւել ուղղակի բան մը չ'կայ:

Հայոց հոգ:

1. Կենդանեաց եւ մարդոց տարբերութիւնը ի՞նչ է:

2. Ի՞նչ բանով կենդանիները եւ մարդիկ իրարունման են:

3. Ի՞նչ իրաւունք ունինք կենդանեաց վրայ: (Օրինակ մը տուր:

4. Ուղիղ նշան առնելոց ստուգելու համար՝ թուչունի մը զարնելը իրաւո՞նք է մի:

5. Կ՞ոչ պարագայներու տակ թուջուն մը
զարնելը անվեսաս է :

6. Բաենք թէ բժիշկ մը կանչըլեցաւ որ
շուտով հիւանդ մը նայի չենէ պիտի մեռ-
նի : Խրաւունք ունի՞ բժիշկը որ իր ձին մեռ-
նելու չափ վազցընէ , հիւանդը փրկելու
համար :

ԱՅ; Բ. Պ.



ՅԵՒԿ
ՄՐԱՄԱՎ.

Պ. Ը	Բարբոյական Օքներ, Կառքեց և Դիմութակութեան :	1
Յօդ Ը	Բարբոյական Կառքեց և Դիմութակութեան :	7
Պ. Ը	Խողճախանեա:	
Յօդ Ը	Խեհ է շնչ և Խողճախանեաը, և Խողճախանեաը մեզ է ենցուա իւ- խաստի իստ ի պատշաճութեա:	13
Յօդ Ը	Խեհ է շնչ վերաբերապատճեալ իւ- թայ իստ ի ըստանայ. իստ լե- է ենցուա ի ժամանակ իստ ի ըստա- նանայ Խողճախանեաը:	21
Յօդ Պ.	Բարբոյական Ձարսոց իահաննել:	33
Պ. Պ.	Անորդ վաստակ և լեւ բարձ գոր- ծեց՝ լրջոր Խողճախանեաը պահուը չ'անուն լել:	40
Պ. Պ.	Երջանիսութեա:	45
Պ. Ը	Խողճախանեան անիստարէլու- թեաը:	52
Պ. Օ.	Բահական ըստայ բնաւթեաը և պայման լինանելը:	58

ԳԼ 1: Սարբ Գերս:

ՄԻԱՄԻ Բ

- | | | |
|---------------------------------|-----|-----|
| • • • • Ունկուն տե Ասպառած է- | | |
| տե ընկեր անեցած պար- | | |
| թել: | 73 | |
| Սեր տե Ասպառած, իմ բա- | | |
| ռեղուցաւելին: | | |
| ԳԼ Ա Ասպառած սիրելու պարագաց | | |
| վըոյ: | 74 | |
| ԳԼ Բ Ազըլք: | | |
| Յօդ Ա Ե հւ է ազըլք: | | 93 |
| Յօդ Բ Յաղագ պարագաց ազըլքից: | | 99 |
| Յօդ Գ Ե պենից օդուած: | | 105 |
| ԳԼ Գ Յաղագ պահպանութեան շա- | | |
| բալուա: | 110 | |
| Յօդ Ա Յաղագ պահպան շաբախ: | | 111 |
| • • • Ունկեսափան շաբախ: | | 114 |
| • • • Յաղագ Բ ընկառական շա- | | |
| բախ իմ ինը ինը ինը: | 116 | |
| Յօդ Բ Կըրափին այսինքն Տերանափան | | |
| օքու պահելու եղանակ: | 120 | |
| Ունկուն տե Ասպառած ս- | | |
| նեցած պարագաց վըոյ խօսե- | | |

շնուն եղաւը, հիմայ ողիոն իսօսինք
ան ողարդառացը վըայ ո՞լ մարդ՝
առ մարդ աւանի: Այս ողարդ-
աւը եւիութէ իւն բաժանին, Ա.
Պատրաստիանութիւն գունուածու-
յութեան: Բ. Պատրաստիանու-
թիւն բարեւիլութեան:

Գ. Ա. Ակը առ Անըդ:

Փակուածույյութեան աղարդառաց
վըայ:

126

Գ. Բ. Անյնախան ապագան-թիւն եւ-
պանին իսաքանեւթ եղած եղանակին:

136

Յօդ Ա. Անյնախան ապագան-թիւն ան-
հասուն եղած իսաքանացն իսայ
առջեւը:

138

Յօդ Բ. Անյնախան ապագան-թիւն սե-
իւնութեամբ եղած առջեւը:

144

Գ. Գ. Արացուածուի գըայ:

153

Յօդ Բ. Արացուածույ իրաւունքն եղ-
անազ իսա աւրազ իւրակել:

158

Յօդ Գ. Արացուածույ օրէնք՝ եւընը
իւնաւունէն նէւթեախան եւ եւ իւն
իսաւունթեամբ աւեւազախան.
իսայ գնազը ու ծանազը օրէնք:

163

Յօդ Դ. Արացուածույ ժամանակաւոր

Հայութքութեան իսամ Հայութքութեան	170
առաջին :	
Փայտագութեան, իսամ է հայութքութեան :	174
Առաջավաճարութեան :	177
Յօդ Ե Փայտագութեան, երբուր է հայութքութեան չել :	181
Գլ. Դ Ուղիւսութեան իսամ պահանջութեան:	187
Գլ. Ե Հայութքութեան իսամ լ' կանոն :	192
Գլ. Զ Ճշմարտութեան լ' կանոն :	201
Յօդ Ռ Հայութքութեան :	202
Յօդ Բ Խոսքաբանութեան, եւ դաշնադրութեան :	209
Գլ. Լ Պարզութեան է էքստանս ձեռադաց :	217
առաջաւաճարութեան է էքստանս :	223
Գլ. Ը Տառ պարագանեւութեան է էքստանս :	229
առաջաւաճարութեան է էքստանս պետք Վահագութեան բարեւութեան :	232
առաջաւաճարութեան է էքստանս պարագանեւութեան է էքստանս :	234
Գլ. Ծ Վահագութեան պարագանեւութեան :	
Յօդ Ռ Կատարածութեան լ' կանոն :	238
Յօդ Բ Կատարածութեան պահանջութեան յեւութեան :	248

ՊԵ	Օ. Բարեկամութեան:	252
ՊԵ	Բ.	
ՅՈՒ	Ա. Կազառելց Բարեկամութեան:	267
ՅՈՒ	Բ. Բարեկամութեան դեղ է շարուց:	274
ՊԵ	Գ. Գլուխավանութեան դեղ է ա-	
	նասանց :	284

ԱՐԴՅՈՒՆԻ

ԵՐԵՎԱՆ	ՏԵՂ	ԱԼԵՎԱՐ	ՈՐԴՈՒՐ
5	11	ՀԱՄԱԳՈՅՆԵՐ	ՀԱՄԱԳՈՅՆԵՐ
11	7	ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԵՎԱԿԱՆ	ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԵՎԱԿԱՆ
11	11	ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԵՎԱԿԱՆ	ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԵՎԱԿԱՆ
"	15	ՀԻՇԱՐԺԵՆ	ՀԻՇԱՐԺԵՆ
"	22	ՀԱՅԱՍՏԱՆԱՐ	ՀԱՅԱՍՏԱՆԱՐ
19	19	ՀԱՅԱԳՈՅՆԻ ՀԻՄ	ՀԱՅԱԳՈՅՆԻ ՀԻՄ
23	21	ՀԻՇԱՐԺԵՆ ԳՈՅՆԱՐ	ՀԻՇԱՐԺԵՆ ԳՈՅՆԱՐ
25	26	ԳՐԵԿՈՐԵ	ԳՐԵԿՈՐԵ
26	3	ՀԱՅԱՍՏԱՆ	ՀԱՅԱՍՏԱՆ
30	9	ՀԻՇԱՐԺԵՆ	ՀԻՇԱՐԺԵՆ
34	16	ՅԴԵԼ	ՅԴԵԼ
51	6	ՀԱՅԱԳՈՅՆ	ՀԱՅԱԳՈՅՆ
"	9	ԷՐԱՐ	ԷՐԱՐ
61	15	ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԵՎԱԿԱՆ	ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԵՎԱԿԱՆ
75	23	ՀԱՅԱՍՏԱՆԻ	ՀԱՅԱՍՏԱՆԻ
"	24	ԷՐԱՐ	ԷՐԱՐ
82	25	ՄԵԼՄԱՆԴՐԻ ԱՐԵՎԱԿԱՆ	ՄԵԼՄԱՆԴՐԻ ԱՐԵՎԱԿԱՆ
85	7	ԷՐԱՐ ԷՐԱՐ	ԷՐԱՐ ԷՐԱՐ
104	4	ՀԱՅ	ՀԱՅ
"	23	ՄԵԼՄԱՆԴՐ	ՄԵԼՄԱՆԴՐ
120	6	ՄԵԼՄԱՆԴՐԻ ՀԱՅ	ՄԵԼՄԱՆԴՐԻ ՀԱՅ
"	16	ՀԱՅԻ ՀԱՅ	ՀԱՅԻ ՀԱՅ

ԵՐԵՎԱՆ	ՏԵՂ	ՈՒԽԱՐԱԿ	ՈՒԽԱՐԱԿ
126	12	պահապահներ	պահապահներ
131	10	գիշացույցներ	գիշացույցներ
137	13	սառնութեան	սառնութեան
142	10	գողթածել	գողթածել
"	11	առջենահետպահ	առջենահետպահ
		լուսական	լուսական
165	21	շամա	շաման
166	9	շունչներ	շունչներ առ
167	19	ձավանելներ	ձավանելներ
174	1	դահուսապահութեան	դահուսապահութեան
179	12	հրապարակութեան	հրապարակութեան
181	18	ուս եցեկ	ուս եւ եցեկ
184	3	պարեզը	պարեզը
196	22	պատահ	պատահ
197	23	շամա	շամա
199	2	արագածածել	արագածածել
200	6	սպանիք	սպանիք
201	6	նուհանութեան	նուհանութեան
"	7	հիմայ	հիմայ
203	22	բանականաց	բանականաց
205	13	իսպան	իսպան
243	25	ա-բէշ	ա-բէշ
244	11	անգամ	անգամ
247	2	օրինաք	օրինաք

ԵՐԵՒ	ՏԱՐ.	ԱՅՆԱՀ.	ՈՒՂԻԿ.
252	10	ԳԼՈՒԽ. Զ.	ԳԼՈՒԽ. Ը.
267	6	ՀԵՇՎԵՐ Ե.	ՀԵՇՎԵՐ Ե.
"	15	ԷԿ.	ԷԿ. " Յ.
268	23	2	1
269	8	3	2
273	26	ԱՐԱՐԱՏԻԱՆ	ԱՐԱՐԱՏԻԱՆ
274	21	ՏԵՍԱԿԱՆ,	ՏԵՍԱԿԱՆ,
276	6	ԿՐԱՆԿ,	ԿՐԱՆԿ,
277	21	ԱՅՆՈՂԻՆ	ԱՅՆՈՂԻՆ
280	2	Է Ա-ՂՂԵԼ	Է Ա-ՂՂԵԼ
284	12	ԱՄԱՐԲԵՐԵՒՆԻ	ԱՄԱՐԲԵՐԵՒՆԻ
286	7	ԱՆԻՒՆՂՋ	ԱՆԻՒՆՂՋ
"	11	ԷՒԱՄԵԼ	ԷՒԱՄԵԼ
"	16	Հ-ԱՐԱՐԱՏ	Հ-ԱՐԱՐԱՏ

